



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՄԱՀԱՐՉԱՆՔ

ԵՒ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱՌԱՔԻՆԻ ՊԱՏԱՆԻՈՅՆ



ԿԱՆԳՆԵՍՂ

Ի ԲԱՐԵՎԱՍՏ ԵՒ Ի ՎՃՏԱԿԻ ՀՕՐԿ



Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ


1877

ԼԿՊ
1357

ms 501

1999

20 9 1



ՄԱՀԱՐՉԱՆԻ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱՌԱՔԻՆԻ ՊԱՏԱՆԻՈՅ

ՅԱԿՈՑԱՅ Ե. ՄԿՐԵԱՆ

Ան ԿՂԻ ԿՐԱՆ ԱԿՏԻՄԱԼ ԸՆԴՈՒՄԵՆ
ԱՆՔԵՐԱՆ
ՆԱԿՈՒՄԻ 40 ԿՆՆԵՒՅ և ԳՈՐԾՆԵՐ
ՀԵՐ ԿԱՆԻ ԲԱՆԱԿՆԵՐ ԹԱՆԱԿԱՆ
ՀՈՐԿ՝

Իմ անձ չեմ յ-ժեռ-թիւ

Երեւոյ

17 3--1-1878

Հ. ԿՈՒՆԻ:

Իմ անձ չեմ յ-ժեռ-թիւ

ԱՐԱՄԵԱՆ ՏՊԱՐԱՆ

43 Կ. Պոլիս. — Չագմագերլար, Յակոբեան խան 43

ԳԱԻԻԲ ԳՕՂՈՍԵԱՆ

ՏԵՐ-ԴԱԻԹԵԱՆՑ.

ՄԱՀԱՐՉԱՆՔ

ԵՒ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱՌԱՔԻՆԻ ՊԱՏԱՆԻՈՅՆ



ԿԱՆԳՆԵԱՒ

Ի ԲԱՐԵՎԱՄՈՑ ԵՒ Ի ՎՇԱԿԻՐ ՀՈՐԷՆ



Կ. ՊՕՂԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1877


ԳԱԻԻԲ ԳՕՂՈՍԵԱՆ

ՏԵՐ-ԴԱԻԹԵԱՆՑ.

U.S. GOVERNMENT

OFFICE OF THE SECRETARY OF THE INTERIOR

DEPARTMENT OF THE INTERIOR



GENERAL

A REPORT ON THE PROGRESS OF THE



U.S. GOVERNMENT

28 1860

41357-60



ՅԱԿՈԲԻԿ Յ. ՄԿՐԵԱՆ




ՈՐ ՅԵՐԿՆՆՍ Ի ՎԵՐ ՉՈՒՆՍ
ՈՎ ԾԱԿՈՐԻՆ ԻՄ ՈՐԿԵԱԿ,
ԱՌ ԾԱՆԿԱԼԻՆ ԲՈ ՅԵՍՈՒՍ
ԱՌՆՈՒ, ՀԱՆԳԻՅՑ ԵՒ ՕՐԵԱԿ:
ՀԱՅՅԵԱ ԽԵՐԵՍ ՎԱՍՆ ՀՈՐԳ
ՏԵՂԻ՝ ՓԱՌԱՅԳ ԱՌ ԸՆԹԵՐ,
ՉԻ ՓՈՒԹՈՂ ԵԿԵՍԼ ՀԱՍԻՑ
Ի ՏԵՍ ԳԻՄԱՅԳ ԼՈՒՍԱՐԵ:
ՄԱՅՐ ԲՈ ԸՆԳ ԻՍ ՏԱՌԱԳԻ
ԽԵՂԵՐ ԶՀԱՅՈՐԴ ԻՐԻ ՀՈԳԻՑԵ,
ԽԱԽԱՐ Է ԱՐԳ ՄԵՋ ԵՐԿՈՐ
ԱՌԱՆՑ ՍԻՐՈՑ ԲՈՅԳ ԼՈՒՍՈՑ:
ՈՂ, ԿԵՏԻԳԸ, ՔԷ ԱՅՈՒ Ի ՏՈՆ
ԵՐԿՆԱՌՈՐ ՀՈՐԳ ԳՏԱՆՍ,
ԿՈՉԵԱ՝ ԵՒ ՉՄԵՋ ԱՆԳՈՆՈՐ
ԼԻՆԵԼ ԸՆԳ ԲԵՋ Ի ԲԱՐԻՍ:

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՐԱՆ



ՅԱԿՈՅԻԿ Յ. ՄԿԵԱՆ



ՈՐ ՅԵՐԿԻՆՍ Ի ՎԵՐ ՉՈՒՆՍ
 Ո՛Վ ՅԱԿՈՅԻԿ ԻՄ ՈՐԳԵԱԿ,
 ԱՌ ՅԱՆԿԱԼԻՆ ՔՈ ՅԻՍՈՒՍ
 ԱՌՆՈՒԼ ՀԱՆԳԻՍՏ ԵՒ ՕԹԵԱԿ:
 ՀԱՅՅԵԱ ԻՆԴՐԵՄ ՎԱՍՆ ՀՕՐԳ
 ՏԵՂԻ՛ ՓԱՌԱՑԳ ԵՌ ԸՆԹԵՐ,
 ԶԻ ՓՈՒԹՈ՛Վ ԵԿԵԱԼ ՀԱՍԻՑ
 Ի ՏԵՍ ԳԻՄԱՑԳ ԼՈՒՍԱԲԵՐ:
 ՄԱՅՐ ՔՈ ԸՆԳ ԻՍ ՏԱՌԱԳԻ
 ԽՆԳՐԷ ԶՀԱՏՈՐԳ ԻԻՐ ՀՈԳԻՈՑ,
 ԽԱԻԱՐ Է՛ ԱՐԳ ՄԵՁ ԵՐԿԻՐ
 ԱՌԱՆՑ ՍԻՐՈՑ ԲՈՑԳ ԼՈՒՍՈՑ:
 Ո՛Հ, ԳԻՏԵՄՔ, ԹԷ ԱՅԺՄ Ի ՏԱՆ
 ԵՐԿՆԱԻՈՐ ՀՕՐԳ ԳՏԱՆԻՍ,
 ԿՈՉԵԱ՛ ԵՒ ԶՄԵՁ ԱՆԳԱՆՕՐ
 ԼԻՆԵԼ ԸՆԳ ԲԵՁ Ի ԲԱՐԻՍ:

Վ. ՇՏԱԿԻՐ ՀԱՅՐՆ

Ա.Ռ.

ԳԵՐԱԶՆԻ ԅԱՐՈՒԹԻՒՆ ԷՓԷՆՏԻ

ԸՆՏԻՐ ԵՒ ՊԱՏՈՒԱԿԱՆ ՈՐԴԻ

ՎՍԵՄԱՓՍ.ՅԼ ԵՍ.ԿՈՐ ԷՓԷՆՏԻՐ

ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ



Թե քանիս անհատներն են անհետնալիս եւ տկար ընդ ծանրութեանք ցաւոցն որ իբրեւ զիւն են, Ինչ չ'գիտես զայն, եւ ոչ եւս զիտիցես. եւ չ'գիտէր եւ չ'կրէր եւ չ'անհաւցէր իսկ զայն՝ իմ առաջին քաղձակի եւ մարտակի:

Հայր Բո որդեւոր, նոյն եւ մարդասէր ու Աստուածասէր, զիտաց զայն եւ կրեաց քանիցս. եւ քանի մի եւ անն ունեւ ընկճիլ եւ նուաճիլ ի ներքոյ արձանակի հարուածոցն, երբ չէր Երկնային Նախախնամութեանն արագալիս ժամանեցոցեալ զԲեզ ի բուժումն վշտացն եւ ի միսիբարութիւն, Բոյնով մտացի եւ հանձարեղ գործունեութեամբ, այնպիսոյ Հօր՝ այդպիսի արժանաւոր եղեալ Որդի:



Faint, illegible text, likely bleed-through from the reverse side of the page.

Մի, մի եղիցի Քեզ շինեչ իբրեւ զՀայրոյ՝ բաց
յԱռաքիւնութենէդ. մի շիցիս երբեք արսաբեկ եւ
վշտակիր իբրեւ Նայն եւ իբրեւ զիս. այլ բերկրեւ-
ցիս, այլ հրճուեցիս աղաւներսւմ զաւսիօք ի յա-
ւայր անս, շնդ առաքիւնակից Աւոյիդ՝ երջանկու-
րեանք եւ խաղաղութեանք:

Դն, ով Նորասունկ Շառաիդդ Աստուածահաս-
սաս Ծառոյն բարոքեան եւ գրութեան, Դու եւ յիս
անարժանս ձգեցեր զնովանիդ, եւ սիրովեցեր զիս
որպէս զՔո հայր, օժանդակեալ արդեանք ի կանգ-
նուան իսոր ՄԱՀԱՐՉԱՆԱՅՍ, որոյ Յիշատակն
սուրք է ինձ եւ նուիրական, որպէս եւ Քոյդ շիցի
միշտ օրհնեալ յայսմեկեկ միևեկ յաշիտեան:

Ազնուական Գերդասանիդ

Երախապարս Ազօբարար

ՅՈՎՀԱՆՆԵՒՍ ՔԱՀԱՆԱՅ ՄԿՐԵԱՆ

Ի 17 Յունիսի 1877,

Ի Կ. ՊՕԼԻՍ.


ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ո՛հ, ով՛ Տէր, զիս արատուաց
Աման՞ եղեր շայց մահկանայն.
Ոչ կարեմ այլ հանդուրժել
Ծաւարեցան լայսն աչացս.
Միք՞ զեհ եմ Ախուրեան
Որ զգեարտուր հանեմ առաս
Եւ հեղու՛մ քափեմ ասե՛ց
Ի քաւելեալ յայդ ՄԱՀԱՐՁԱՆՄԻ:
Հայեա՛ց Տէ՛ր. հայեա՛ց բնդ իս,
Ո՛հ, աս եղեր իմ տառապանք:

ԽՐԻՄԵԱՆ

«ՀՐԱՒԻՐԱԿ ԱՐԱՐԱՏԵԱՆ»



Առեկի՞ջեսԱ, հօր վշտակրի միայն է յատուկ
զգալ եւ դիտել՝ թէ՛ զիմորդ խորարմատ է խոցն ի խորս
անդ սրաին, եւ զիմորդ դառն եւ սոսկալի՛ կսկի՛ծ
մահուան սիրելի որդւոյն, յորժամ լինիցի նա դեռ եւս
ի ծաղկափթիթ հասակին՝ թեւակոխեալ ի կատարե-
լութիւն մարդկութեան :

Ո՛հ, Ձինչ քան զայն մորմուքելի, քան զայն սարսա-
փելի, տեսանել յանդիման աչաց՝ զԱրեւ կենացդ շիջ-
եալ իբրեւ զճրագ շիջելափառ. զհատոր սրտիդ՝ ի լեր-
դակողիցդ կորզեալ եւ քարչեալ յարտաքս, զմիակ
միսիթարութիւնդ, զյոյսդ ապագայ, զբարեկամդ ի
նեղութեան, զխորհրդականդ իմաստուն, յափշտակ-
եալ եւ մատնեալ ի հող սեւաթոյր . . . :

Աւաղ, եւ ինձ մեղազարտիս վիճակեցաւ լինիլ
Հայր ցաւակիր, եւ ըմպել զայս բաժակ դառնութեան
մինչեւ ցմրուրն. բաժակ քստմնելի, յորմէ եւ Աստ-
ուածսրդին ահարեկ լեալ խորչի, եւ կայլակս ոլորն

ուրուն քրտանց յանապական մարմնէն հոսեցուցանէր. . . .

Յակոբիկ, զաւակ իմ սիրուն սիրասուն, գեղապատ-
շաճ, անձնեայ, եւ թիկնաւէտ, հազիւ աւարտեալ
զինն եւ տասներեակ գարուն կենացն, գնաց եւ հե-
ռացաւ անդառնալի, եւ եթող զճնողս իւր ի սուգ եւ
ի տրտմութիւն անխոխարինելի. վասն որոյ մորմոք-
մամբ սրտի կանգնեմ նմա զայս ՄՍՀԱՐՁԱՆ ի Յիշատակ
յաւիտենական սիրոյ. զի մինչդեռ Հայրս թշուառ
կքեալ եւ գճեալ առ նովաւ, ողբացայց զանձնս —
մինչեւ խառնեսցին ոսկերք իմ ընդ ոսկերս նորա —
եղբարք նորին եւ Բորք, ընթերցեալ զայս Մահարձան,
յիշեսցեն զվազամեռիկ եղբայր իւրեանց զայս, եւ դուն
գործեսցեն նմանիլ Առաքինութեան, ուսումնասիրու-
թեան եւ խոհականութեան նորին :

Ծնաւ Յակոբիկ ի մօրէն յամի Տեառն 1857, ի Պար-
տիզակ, յամեանն մայիսի որ օր 27 էր նորին, եւ
պատճառ ուրախութեան եղեւ ոչ միայն ծնողացն,
այլեւ առաւելագոյն եւս Արժանացիչատակ Հօր իմոյ
եւ Առաքինազարդ Մօրս. զի դեռ չունէին արու-
թոռնեակ, զի յետ երից քերց իւրոց (1) եկն յաշխարհ
այս արու զաւակ, որ մկրտեալ յեկեղեցւոջ նոյն գիւ-
ղի յԱնուն Ամենասուրբ Երրորդութեան Հօր եւ Որդ-
ւոյ եւ Հօգւոյն սրբոյ, յ2 Յունիսի 1857, ի կիւրակէի,
ի ձեռն Տէր Սահակ Բահանայի (վարժապետի իմոյ)
Փանտիկեան, եւ կնքաչայրութեամբ Մեղքոն Պետրոս
Ստեփանեան Յարութիւնի, անուանեցաւ Յակոբ, ի յի-
շատակ սիրելի անուան երէց եղբօր խնում Աղնուարա-
րոյ եւ ուսումնասէր Յակոբիկ Աղայի, որ հանգեաւ ի

(1) Երեքին քորքն մեծ քան զՅակոբիկ, են Մարիանէ, Սուլթանիկ
ի Մաքրուհի, և կրտսերքն՝ Կարապետ, և Համասփիւր :

Տէր յերեսուն ամի կենացն, ի 1852, ի 29 Յուլիսի:
Զմանկութիւն հանգուցելոյս ի սիրելի թոռնս այս
իւրեանց տեսանէին նորողեալ խանդակաթ ծնողք իմ,
եւ ասէին՝ թէ զհամեղ եւ զճանրաբարոյ բնութեան
եւ հանգամանաց Հօրեղբօրն բերէ զտիպ ճշգրտատիպ-
ղի եւ սա՛ ի մանկական տիոցն սկսաւ ցուցանել զհե-
տաքնին բնաւորութիւն, հարցանելով զամենացն ինչ՝
եւ զպատասխանիւնսն սրահելով ի մօի, եւ առանց ու-
շինչ ընդդիմութեան հետեւեցավ ընթերցման, եւ սի-
րով երթեակեալ ի դպրոց գիւղին, ուր յառաջադէմ
քոն զայլ հասակակիցսն դասնէր, մինչ հասանէր
յերկստասաներեակն իւր. առաջին դրօսանք իւր ա-
րարեալ զմատենագորան տան մերում բաւական ճո-
խունակ :

Ապա յամին 1869, շնորհիւ վսեմախայլ Գրիգոր Է-
ֆէնտի Օտեան՝ ամենասիրելի բարեկամս, եմուտ
մեծաւ բերկրութեամբ ի Նուպար Շահնազարեան գի-
շերթիկ վարժարան Աղղիս ի խասքէօյ Կ. Պօլսոյ. զու-
սումն գիտութեան սիրով փոխանակեալ ծնողական
դգուանացն՝ յոր սովորեալն էր, եւ մնաց անդ մինչ
ցումն 1872, ունեալ զաւանդեալսն ի դպրոցի զգասս՝
յոյժ յաջողակութեամբ :

Յորժամ փոխադրեցայ ես ի Պարտիզակէ ի Կ. Պօլիս
յամին 1870, եւ սպա ընտանեօք ի 1871, յանձն առ-
եալ զպաշտօն արտորիարքական փոխանորդութեան
հրամանաւ Ամեն. Տ. Մկրտչի Խրիմեան Ս. Արքեպիսկո-
պոսի եւ Պատրիարքի, եւ հաճութեամբ Ազգային
Վարչութեան, յոյժ ուրախացաւ որդեակս իմ, զի
կարէր այնուհետեւ ասէպ անսանել զճնողս իւր, թէ
եւ յոչինչ առաւել գրասէալ ի դպին, քան ի մատենան,
ընդ հնոցն եւ զնորագոյնս յաւելեալ :

Այլ աւակ, զի որպէս վարժարանդ այդ եղեւ պատ-
ճառ զարգացման նորին յուսմունս , մանաւանդ յա-
ւուրս խոհական վերատեսչութեան Մեծ. Համբարձու-
մայ Իփէքճեան , նոյնպէս եղեւ եւ պատճառ հիւան-
դութեան նորա թոքային ակտիւ , որ ոչ ի մօրէն եւ
ոչ ի հօրէն եւ ոչ յետեմն-ճիւղ ազգատոհմէն ժառանգ-
եալ , այլ բաց ի մանկական անզգջութենէ , եւ ի չա-
րաբաստիկ ինչ դիպուածէ պատահեալ . զի որպէս ինքն
պատմէր զինի միոյ ամի հիւանդութեանն , մի ոմն յա-
շակերտացն՝ որ ի ննջարանի որդւոյս սենեկակից էր
ընդ այլ աշակերտս , կամեցեալ կատակ ինչ առ-
նել , մտանէ ի պահանոցն մեծ առ ընթեր մահճակալի
որդւոյս՝ մինչդեռ նա նոր ննջէր ի քուն քաղցր , եւ
մունչելով իմն սկսանի ահագին բառաջս արձակել . յորմէ
զարհուրեալ որդւոյս՝ յարտաքս ընդոստ յանկողնոյն
յառնէ , եւ երկիւղիւ մեծաւ փախուցեալ ի սրահն՝
սկսանի լալ եւ դողալ . հասանեն տեսուչք վարժարանին
եւ սրահին , եւ անդ որրացուցանեն զահաբեկեալն՝ յայտ-
նելով զդիպուածն իբրեւ կատակերգութիւն . սակայն
որ ինչ չարագոյն ներգործութիւն էր տղայական խա-
ղին , այն տալաւորեալ էր ի ներքս ի ժամուն , (ըստ իմ
կարծեաց) եւ կատակերգութիւնն փոխանակեցաւ ե-
ղերերգութեան

Ո՛չ ընկերասէր որդեակս ետ ինձ զանուն աշակեր-
տին , եւ ո՛չ ես հետամուտ եղէ իմանալ թէ ո՞վ ոք էր
պատանիդ այդ անշնորհ , եւ ոչ իսկ յայսմ հետէ կա-
միտ ծանօթանալ . այլ աղօթեալ վասն ուղղութեան եւ
բարեկրթութեան նորին , առաջի առնեմ զայս դիպ-
ուած չարաչուք , ամենայն վերատեսչաց եւ Հոգա-
բարձուաց գիշերօթիկ վարժարանաց . որպէս զի ընդ
ուսման մանկանց , դիտողութիւնս եւ ամենայն հանգա-

մանաց կենաց նոցին արացեն մանրախոյզ նկատողու-
թեամբք , քոնզի հաւատացեալ եմ թէ ի տարապարտ
երկիւղէ եւ ի սարսափէ բաղում չարիք հիւանդու-
թեանց գոյանան :

Յորժամ ի սկզբան Յունիսի 1872, եկն ի վարժարա-
նէ ի տուն նշմարեցաք ի նմա քան զայլ ժամանակս ա-
ռաւել նիհարութիւն դիմաց եւ սղտորութիւն աչաց .
եւ զի ի գիշերի ի ննջել լւարում , յանկարծ աղաղակաւ
ոստուցեալ իբրեւ զմանուկ երկիւղագին՝ ի ծոց մօրն
դիմէր , եւ երբեմն եւս քիրտն առատահոս թափէր ,
եւ սաստիկահիւն իմն հազայր : Վասն որոյ արդելեալ
թողաք զինքն ի տան , եւ բերեալ զպատուական բը-
ժիչին Տօքթօր Քեթիպեան , աղաչեցաք ուշի ուշով
հայիլ եւ դարման մատուցանել . զննեալ բժշկին զկուրծս
եւ զեղանակ շնչառութեանն՝ պատրաստեաց զդեղու-
րայս , եւ ասաց ոչ միայն այլ եւս չյաճախել ի վար-
ժարան , այլ եւ չընթեռնուլ ստէսլ , եւ չզբաղիլ
գրութեամբ :

Ընդ այս յոյժ տրտմեցաւ ընթերցասէր որդեակս
իմ , եւ կամէր հետեւ բժշկական պատուէրին եւ եր-
թալ ի սիրելի վարժարանն իւր , այլ մեք յորդորեալ
զինքն ի համբերութիւն եւ աղաչեալ , սկսաք դարման
տանիլ ամենայն հոգածութեամբ : Յամարայնի գնաց
ի ծննդավայր իւր յօղաւէտն Պարտիզակ ընդ մօր իւ-
րում , եւ բաւակսն կազդուրեալ դարձաւ ի ձմերանի
ի Կ. Պօլիս , անկարելի եղեալ դադարեցուցանել ի յա-
րատեւ ընթերցմանէն՝ զոր շարունակեաց մինչեւ ցվեր-
ջին աւուրս կենացն :

Անցանէին աւուրք , անցանէին ամիսք , եւ բոլորէին
տարիք , եւ մերթ յուսալից , եւ մերթ կասկածելի ,
սպասէաք այցելութեան Տեառն , եւ ինքն՝ երբեմն

զաղղիտիանին թարգմանութեամբ, եւ երբեմն զրու-
թեամբ, եւ միշտ ընթերցանութեամբ անցուցանէր
զաւուրս իւր նստելով ի տան, եւ երբեմն ի ջերմն ա-
ւուրս երթալով յայց ուսումնական բարեկամաց եւ
զրատանց մայրաքաղաքիս, ոչ երբէք զանց առնելով
ի զղուելի դեղորայիցն սլատուիրելոց, նաեւ յօգտիրո-
խութեան իւրում ի Պարտիզակ:

Այլ ի վերջ կոյս 1875 ամին սկսաւ աստն անողորե-
լի բռնանալ եւ տիրապետել ի նմա. յաճախ անհան-
գիտ լինէր, եւ հաղն սաստկանայր առաւել, եւ եր-
բեմն արիւն իսկ հոսէր ի բերանոյն՝ որոյ վասն աղաչէր
զմայրն զի մի իմացայց ես. զի խղճամ զՀայր իմ ա-
սէր. եւ ինքն իսկ յուսահատեալ յայսմանէ՝ ստէպ
կրկնէր առ Մայրն՝ թէ մի այդչափ խնամով աշխատիր
վասն իմ, զի ես չ'կարիցեմ ասլրիլ եւ օգտակար լինիլ
ձեզ :

Ի սմին իսկ վիճակի՝ առաւել եւս աշխատասէր լեալ
զրէր հանապազ, հակառակ մերոց եւ բժշկացն խընդ-
րանաց. մինչեւ իսկ մոռացեալ զցաւ ր զուսն զօր-
ծէր յաւարտ հասուցանել զամենայն զխորհուրդս իւր
ի նպատ զաստիարակութեան Ազգային մանկուոյն,
որով եւ զյօրինեալն իւր Նախաշարիդ Գիտութեանց եւ
Արուեսից, առանց իմն գիտութեան ի կատար ան-
եալ յանձնէր ի տպագրութիւնս: (1)

(1) Ի ծննդեան Տեառն 1876. սիրելին իմ և որդոյս Պ. Խոսրով Թ.
Էսկիճեան եկեալ էր ի Նիկովիդոյ ի տեսութիւն որդոյս՝ մինչդեռ նոր
յանձնեալ էր զՆախաշարիդն ի տպագրութիւն. հարցանէ Պ. Խոսրով, թէ
Երբ աւարտի արդեօք տպագրութիւն մատենին, պատասխանէ որդեակն
իմ. «Շարժ մի յառաջ քան զՁատիկն, այսինքն, մեռանելէս ունն օր
առաջ». հրպիսի տխուր և ճիշդ գուշակութիւն, զոր պատմէր ինձ յետ
մահուանն՝ Պ. Խոսրով:

Բիւր շնորհակալութիւն Ազնիւ բարեկամին իմոյ
Պարոն Ճ. Արամեանի դեղեցկայարմար տպագրապե-
տին, որ զամենայն ջան ի կիր արկեալ փութացոյց
զտպագրութիւնն, որով տասն աւուրքք յառաջ քան
զմահն կարող եղեւ տեսանել որդեակս իմ զկազմեալ
օրինակս իւրոյ աշխատասիրութեան, եւ ուրախացաւ
ի մահիճս ցաւոցն:

Մեծ շնորհակալութիւն եւ Պարոն Յակոբոյ Թաշ-
ճեան աշակերտակցի որդոյս՝ որ եղբայրական սիրով
նպաստեալ էր ծախուց պատրաստութեան տպագրութի
թղթոցն. Օրհնեսցէ զսոսա Տէր եւ պահեսցէ ի ցաւոց
եւ ի տրամութեանց աշխարհի:

Պատուիրեաց ինձ զմէն մի օրինակս մատենին նուր-
րել իւրոց ծանօթից եւ բարեկամաց՝ որք եւս իմ էին,
զորս կատարեցի. եւ լրագիրք ազգիս գովութեամբ
հռչակեցին զօգտակարութենէ մատենին, զորս եւ ըն-
թերցաւ ինքն եւ ասաց. Ահա քեզ յիշատակ որդոյդ:
Ոհ, որդեակ իմ, յիշատակ ցաւոց արդեօք, թէ մխի-
թարութեան :

Ե՛ն են եւ այլ աշխատութիւնք, որպէս Աշխարհա-
գրութիւն, եւ Առողջարանութիւն կիտկատար, եւ Այր-
բենարան Մանկանց աւարտեալ, յոյժ զաւարճալի եւ
զիւրիմաց՝ զոր եւ պատուիրեաց տալ ի տպագրութիւն.
ունէր եւ այլ բազում բանից պատրաստութիւն նիւթոց,
զոր առ յապայն կամէր աւարտել, որպէս եւ փափագ
հրատարակութեան ժովովրդաւեր անուն լրաթերթի
միոյ, որոյ զՅայտարարութիւն եւ զՆախաբանն պատ-
րաստեալ է՝ լի իմաստուն խորհրդածութեամբ. Ունի
եւ զտպագրեալ յօդուածս բանադատութեան՝ յայլ եւ
յայլ թերթս Ազգային լրագրաց եւ առաւելապէս ի
Մատիս եւ ի Հայրենիք լրագիրս, մերթ իւրով ստարա-



գրութեամբ եւ մերթ Մանաւազ կոչմամբ , գրեալ ամենեքին զանխուլ յինէն , յորս տեսանի հմտութիւն իւր ի վերայ լեզուի եւ պատմութեան մերում , եւ խոհական քննադատութիւն անդր քան ըստ չափ հասակին :

Աստանօր ի դէպ համարիմ ի զանազան գրուածոցն անտիպ մնացելոց զհամառօտ հաւաքածոյսն առաջի առնել ընթերցանելեաց , ոչ միայն ի յիշատակ անուռաց սիրոյ տիօք մանուկ՝ այլ իմաստութեամբ կատարեալ որդւոյս , այլ եւ յօգուտ եւ յօրինակ իւրոց հասակակից ընկերաց :

Ի մասնաւոր Յիշատակարանի իւրում ընդ դպրոցական բարեկամս իւր խօսելով գրէ ի 1875 հոկտեմբերի .

« Սիրուն բարեկամներ . Գլուխ դլխի տալով ծրագրեցէք ձեր մտաց մէջ 17 տարեկան պատանի մի , միշտ ուսանող գրեթէ հինգ տարիներէ ի վեր . 12 տարեկանէն ց16 տարեկան մեծացած՝ այն պաշտելի , սուրբ ու նախանձելի կենաց մէջ , որ կանուանի Ուսանողի կամ դպրոցական կեանք , 16րդ . տարեկանին հիւանդանոց ծանր կերպով , ալ իր շուրջը ոչ ոք տեսնայ՝ եթէ ոչ բժիշկ , քոյր , եղբայր , հայր մայր . — ասի ուսանողի մը համար ոչ-փափաքելի բան մ'է . — ոչ ինչ տեսնէ՝ եթէ ոչ չորս պատեր ներկեալ եւ հայելազարդ . մինչ ինք երկար ժամանակ իրեն պէս զուարթ , կայտառ , ուսանող եւ քերտն անմեղ ընկերներու հետ ապրած էր . վարժապետք իր ծնողքն եղած էին , եւ իր չորս պատերը՝ տախտակեայ ու զարդարեալ ֆարտերն , պատկերներն , նկարներն , գործիններն ու դրքերն եղած էին : Իմ վիճակս սոյնպիսի է , զոր միայն 1, 2, 3 առ առաւելն 5 1/2 ամիս կրել հազիւ կարէ ոք . ես չորս ամիս անձանձրոյթ կեցայ

նկարագրեալ կերպիւ . անձանձրոյթ՝ այս , զի չէի կարող ձանձրանալ , զի ցաւերս զիս կը տառապեցնէին : Հինգերորդ-եօթերորդ ամիսներուն խաբել կամէի ես զինքնս . կապուիլ ջանայի այս կենաց , մոռնալ ճգնէի զուսանողութիւն , զվարժարան զձեզ , զձեզ Ոհ , աններելի յանցանք , ոճիր , զոր խոստովանիմ : Այլ պիտի ներուի ինձ , ներուելու է ինձ , զի քառամսեայ ցաւերը՝ զիս սյդպիսիս խորհելու չափ տկարացուցած էին Բարէ , տանուվեցամեայ հազիւ էի ես , այսինքն քանի մ'ամիս պակաս , քաջութիւն պէտք էր եւ ես չկարացի դիմանալ մինչեւ որ 1875 Մայիս 24ին վեշտասան ամս լրացուցի : »

Մի յայլում թերթի եւս այսպէս գրէ . « Այսօր Նոյեմբեր 1. Տօքթօր Գեաթիպեան կրկին եկաւ , եւ ձկան իւղը գործածել ապստրեց , ձմեռը Երուսաղէմ երթալու խօսք եղաւ . . . նայինք ծայրը ուր կերթայ , ամառը Պարտիզակ , աշունը Պօլիս , ձմեռն Երուսաղէմ . դարունը . . . ահ դարունը . . . մարմինս ի հող հոգիս յերկին . . . »

« Ո՛ւր ուզեն կերթամ , կերթամ ի Պարտիզակ , ի Պօլիս , Գատըքէօյ , Սաղիմ , Պէրութ , Իտալիա , Իսպանիա , Զվիցեր , Գաղղիա կերթամ նաեւ ուր որ չեն ուզեր . բժիշկը ուրիշ նկատմամբ , ծնողք ուրիշ նկատմամբ . բժիշկ մը չուզեր որ իր հիւանդը մեռնի , հայր մը կամ մայր մը չուզեր որ իր որդին մեռնի , չուզեր որ իր որդին երկինք երթայ . — սակայն ինչո՞ւ չեն ուզեր . — միթէ երկինք նուազ յարմար ու գեղեցիկ տեղ մ'է հիւանդի մը համար »

« Մի օր գիրքերս կը շարէի , արկղը բացի , առաջին գիրքը որ ձեռք առի՝ եղաւ Աննիւտո Թեռափեսքիփ ,

Պուշարտաի . մեքենաբար բացի եւ աչքիս հանդիպեցաւ, բժշկին նշանակած դեղերէն միոյն անունը , որոյ հանդէպ գրուած էր « կուրծքի տկարութեան համար փորձուած , մանաւանդ երբ ցաւը նոր սկսած է . » միւս դեղին անունին տեղը բացի՝ գրված էր — « Այս դեղը կը տրուի երբ կուրծքի ցաւը կամ թոքախտը յայտնապէս իւր նշանները տուած է . . . :

« Ասել է թէ կուրծքի տկարութիւնը տիրել էր իմ վերայ մինչ ես պարզ հարբուխով վարակուած կարծէի զիս : Գիշեր եղաւ մտնտանջութեամբ , եւ կերակուր իսկ չի կերայ : Դեղերս աչքիս առջեւն են : Բայց այս տկարութիւնը , որ ժառանգական չէ՝ ուստի է , ասացէք ինձ դեղեր . ոչ ոք կը պատասխանէ : Վարժարանս միտքս եկաւ . ոհ , անդ , նորէն անդ . ուր ոչ ցաւ կայ եւ ոչ վիշտ , եւ ոչ այդպիսի բաներու դիտակցութիւն : Խինդ ու խնծիղ , սէր եւ ուսում , ուրախութիւն եւ կրթութիւն . սոքա էին մեր կեանքի սահմանը : Միտքս եկաւ ամառուան շող օրերուն մէջ մեր ցատկեւ վազել ու խաղալը զօրէն արծույ թռչտելով : Եւ երբ կը քրտնէինք ու կը տաքնայինք , զովանալու համար անուշ զեփիւռին դէմ կուրծքերնիս բաց , եւ աղբիւրին պաղ ջուրը պապակ բերաննուս կուտայինք , եւ շուտով կը յաջորդէր տաքին պաղը : Հոս կանգ առ գրիչ , լուծեցիր տարակուսանքս . . . :

« Իմ բնութիւնս փափուկ էր , վասնզի պզտիկուց տկար մեծցած էի եւ փափկութեամբ ինամուած : Հետեւաբար քիչ թէ շատ փափուկ խնամքներ անպակաս պիտի լինէին , ո՛ւր եւ լինէի , մանաւանդ վարժարանի մէջ : Բայց այս բանը նկատուած չէր եւ ո՛չ իմ կողմէ : Կան բնակարաններ որ կը պահանջեն հանգիստ կեանք , երկար քուն , տաք օդ : Մանաւանդ այս

վերջինները բոլորովին չի կային Շ . Վարժարանին մէջ , եւ որոց հիմայ կը գգամ որ ես շատ պէտք ունէի : Ես միշտ հարբուխ կը լինէի , եւ առաւօտները , ձմեռը մութին , ամառը դեռ արեւ չելած , երբ ննջարանէ դասարան կիջնէինք քիթս իմ չէր , եւ հեփշուներս գլուխ կը ցաւցունէին : Այս մէկ : Այլ եւ ամառուան մէջ քրտնելէս վերջը հովին դէմ կրծարաց կանգնիլը , ձմեռը՝ ցերեկը ցուրտ ճաշարանի եւ զբօսարանի մէջ մնալը , գիշերը պաղ ննջարանի մէջ պառկիլը . այո՛ , այո՛ , զիս թունաւորեցին : Այժմ կը գգամ , ինչ որ չէի զգար երբեմն : Մեր դպրոցներու մտաւորական կրթութեան հոգ տանելու հետ , պէտք է մարմնական (Ֆիզիքական) դաստիարակութեան էլ մեծ ուշով խնամք տանիլ . միայն մի մարմնամարզութիւն բաւական չէ մարմինը առողջ պահելու համար . լաւ միտ առէք : Առողջ միտքը՝ առողջ մարմնի մէջ կը լինի : »

* * *

« Յունվարի 6 : Հագս քիչցած էր . բայց շատ հոգնելու չէի , եթէ ոչ յետ կը դառնար : Կուտրոն (կուպր) կը խմեմ . մի անտանելի դեղ , սակայն ըստ առածին թէ՛ օգուտը լեղի դեղերուն մէջ է , այս կուտրոնը ինձ օգտեց : Այսպէս է ամեն լեղի բան . այո , իր մէջ օգուտներ ունի , մեր կեանքի մէջ պատահած լեղի դէպքերը՝ լեղի բայց օգտակար դասեր կու տան : Լեղի քիւնքինան , լեղի՛ բայց սննդարար ըմպելիք մը կը տայ : Շատ հեռուն չերթանք , լեղի , կծու , ցուրտ օգով Յունվարի 6ը , քաղցր Ծննդեան Տօն մի ունի իւր մէջ : « Եւ ուրիշ քաղցր բան մի ալ , զոր այժմ կիմանամ : Պ . Վահրամ բարեկամս եկել կ'ասէ ինձ թէ այս գի-

չեր Պ. գիւղի դպրոցին նպատակ մի հայթայթելու նպատակով Պ. Փ. . . ճառախօսութիւն սլտի անէ . որոշեցինք գիւղերը միասին երթալ : Եւ ինչո՞ւ չերթալ քանի որ նպատակը բարեգործական է . ճառելի նիւթը անհետանալիս է . Օրհնեալ լինին Պ. Փ. ի պէս անգուգահան այլ անկուտ ազգասէրները , որք ի սէր ազգին ամեն տեսակ հալածանքները կրելէ վերջ , իւրեանց հացին թշնամութիւններ տեսնելէ վերջը , դեռ վառ կը պահեն իւրեանց սէրը դէպի ազգը . Եւ այդ թշնամութիւնները լ'ըր անձն իմ , կը նիւթուին այնպիսի անձինքներէ , որք իւրեանց պաշտօնին բնութեամբը գըրկաբաց ընդունելու էին այնպիսի ազգասէրները :

« Բայց անհաճոյ երեւցաւ ինձ Պ. Փ. ի ատենաբանութիւնը , որուն բնաբանն էր « Ազգային յառաջդիմութեան համար դրամ պէտք է թէ մարդ » : Ատենաբանը բացարձակապէս եզրակացուց « Մարդ միայն » : Անհաճոյ էր այս , զի ունկնդիր ժողովուրդին մէջ օգտակար սկզբունք մի չը սերմանուեցաւ : Նոյն ժամուն մի քանի ունկնդիրներու համառօտ կերպով յայտնեցի իմ տարածայն լինելս ; Եւ ոմանք համակրեցան ինձ , եւ ոմանք էլ զիս խստիւ կշտամբեցին իբր նիւթապաշտ , եւ ի հարկէ օղապաշտ լինել կարելի չէր : Մին ասաց . Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ . — այլ եւ դրամով — յարեցի :

« Եւ յիրաւի , երբ քննեմք լուսաւորեալ ազգերու լուսաւորութեան պատմութիւնը , կը տեսնեմք որ մարդու հետ մշտնջենաւորապէս կապուած է դրամը , ինչպէս որ այս երկու բառերը տառերու կողմէն անբաժանելի եւ մօտաւոր ազգականութեամբ կապուած են : Այն բոլոր ահագին հաստատութիւնները , համալսարանները եւ վարժարանները , կարելի չէր կանգնել եթէ

միայն մարդիկ իրար գալով ասէին — կանգնեմք , Դրամը պէտք էր որ ասէր , — կանգնեցէք :

« Շահնազարեանը մարդ էր , եւ իւր սրտին մէջ շատ օգտակար եւ անկեղծ խորհուրդներ ունէր . ինչպէս Կլիկիայի Հայերու համար մի հանքային գպրոց բանալ Մանչեստրի մէջ . բայց դրամ չունէր . եւ սրք ունէին՝ դրամէն զատ բան չունէին . . . ահա կը տեսնուի որ դրամը մարդին , մարդն էլ դրամին կապուած են անբաժան եւ մշտնջենապէս : Վերջապէս Շահնազարեանը դրամ ունեցաւ որ կարող եղաւ իւր համանուն վարժարանը ընծայել Ազգին : Այս մեծ մարդը , կըրթութիւն եւ Հայութիւն բառերուն հետ , անշուշտ մեծ նախատեսութեամբ կաղաղակէր դրամ , եւ զայն միշտ կը քարոզէր . . . Մի ազգի յառաջդիմութեան համար , կը կրկնեմ , մարդ եւ դրամ ի միմիանց անբաժան գտնուելու են , որ այն յառաջդիմութիւն լոյս տեսնէ : Ով որ կարգացած է թոմաս Հանրիկոս Պետրի « Անդլիական քաղաքակրթութեան » պատմութիւնը , այդ սքանչելի գիրքը , պիտի տեսնէ որ սխալ չեմ , բայց ինչ օգուտ որ մեր երիտասարդութիւնը իւր օգուտին ծառայող գիրքերը չճանաչեր : Այն գրքին մէջ կը կարդամք որ « Խելքէն վերջը Կարողութեան ամենահաստատ աղբիւրն է Հարստութիւն » . կարողութիւն բառը լաւ նկատեցէք .

Կարողութիւն , դպրոցներ պահելու .

Կարողութիւն , ազգին որք եւ աղքատ մանկտին կրթելու .

Կարողութիւն , գիրքեր , ընտիր գիրքեր հրատարակելու .

Կարողութիւն , յառաջ դիմելու :

Մարդ այնչափ լաւ խելք կունենայ որ գիւտ մի

կանէ եւ եթէ դրամ չունենայ՝ կը յուսահատի , եւ ինքն էլ ու գիւտն էլ մոռացութեան մէջ կը մնան , մանաւանդ Հայոց մէջ ուր դրամին քով մարդ չ'գըտնուիր , եւ մարդուն քով դրամ :

«Մարդ այնչափ լաւ խելք կունենայ որ լաւ գիրք մի կը գրէ , բայց տպագրութեան համար դրամ չունենար , եւ փոշիներու տակ կը թողու իւր քրտինքներու վաստակը : Մեզ անյայտ չեն օրինակներ :

«Ուրեմն մարդուն դրամ պէտք է , դրամին մարդ , վասն զի աղքատութիւնը՝ խելացութեան ծախիչ է :

«Զուր չէր կրկներ Նալբանդեանցը թէ «Հացի խընդիրը մահու եւ կենաց խնդիր է .» եւ կը գոչէր . քարոզել մարդը , քարոզել տնտեսական խնդիրը , քարոզել ազգութիւնը . . . Ժողովուրդին փրկութիւն :»

«Կարելի է մի օր իմ եղբայրներս նախընթաց օրագրութիւնս կարդան եւ դրամը շատ յեղ յեղուած տեսնելով զիս արծաթասէր կարծեն տղայաբար : Ոչ , ես դրամ , դրամ գոչեցի ազգային յառաջդիմութեան ճանապարհը լաւ յարդարելու համար , եւ ոչ թէ որ ինձ ասեն «Արծաթասէր նիւթապաշտ ես :» Այդ բանը Հայ հարուստներուն ասացէք , երգելով

Թէ կուզես յարգեն
Պատուեն միշտ ըզքեզ ,
Փառքի մէջ խըղդեն .
Ինչո՞ւ հող կանես :

Անմիտ են մարդիկ ,
Քասկըզ լեցնես
Շատ ոսկւով դեղնիկ ,
Դու ալ մեծ մարդ ես :

Փոյթ չէ թէ մարդ մ'ես
Խոտի պէս բուսած ,
Վարդի փուշին պէս
Անպիտան եղած :

Եղբր թէ կուզես
Տգէտ կոշտ կոպիտ ,
Այբ իսկ չը գիտես :

Ուսումնականներ
Բոլոր կեանքիդ մէջ ,
Չես քաջալերեր :

Գիրք մի չես կարդար
Ոչ մէկ աղքատի՝
Մէկ փարա չես տար :

Քո ազգի սիրուն
Քրտինք մի թափած
Թէ եւ չունիս դուն՝
Հո՞գդ , արծաթ ունիս
Անբապառ դրամ
Որով միշտ պատուիս :

Փարան կուտայ փառք
Էջուն կովուն իսկ ,
Փարան է կաշառք :

Բայց թէ չունիմք փող
Մի տեսուիմք ձեզի
Այլ շուտ մոնեմք հող»

« ԱՂԲԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԻՒՐ ԳԱՐՄԱՆՆԵՐՆ
Ի ԳԻՒՂՕՐԷՍ »

ԳՈՐԾ ԳԷՈՐԳ Մ. ՇԻՐԻՆՆԵԱՆԻ Ի ՊԱՂՁԷՃԻԿ (1)

« Այս գրքոյը կը սկսի մի գեղեցիկ Յառաջաբանով , եւ սրովհետեւ տգէտ գիւղացին գոհ կը լինի իւր աղքատութեան մէջ՝ Աստուած ասանկ կամեցեր է , ասելով թեւերն ի ծոց՝ բերանն հովին բանալ , հեղինակը լաւ կասէ . « Որպէս զի գիւղացին իւր աղքատութիւնը ճակատագրի չտայ եւ նորա պատճառները ուրիշ տեղ չ'իներտէ , նախ աղքատութեան բուն պատճառները նշանակեցինք , եւ ասլա նորա դարմաններուն վրայ մի առ մի խօսեցանք ըստ կարգի : » Եւ այսպէս Պ. Հեղինակը շատ լաւ կը բացատրէ աղքատութեան պատճառները մանրամասն խօսելով , եւ նորա դարմանը կը գտնէ Ուսման , Գիտութեան , Կրթութեան եւ Երկրագործութեան մէջ : Հեղինակը որպէս փորձ երկրագործ , այս մասին խիստ լաւ կը խօսի , երկրագործութիւնը աղքատութեան ուղղակի դարման համարելով . եւ գոհ չ'լինելով այդ շափով , այլ եւ իւր բնական գաւառին այլ եւ այլ կողմերու հողերը կը քննէ , նոցա բնութեան յարմար ցանքերը կը թուէ , իւր կեցած գեղին ժողովուրդը , Պարտիզակի (Պաղչէճիկ) ժողովուրդը աչքին առջեւ ունեւրով՝ նորա վիճակին յարմար հրա-

(1) Պ. Գեորգ Շիրինեան բնիկ Աղվաթերցի ի Նիկոպոլիս , ուսեալ ի Գ. Պօլիս , դասատու կարգեցաւ գպրոցին Պարտիզակի վասն Հայ և Գաղղիական լեզուաց յամին 1864 , առ որ զնախնական ուսմունս առնոյր Հանգուցեալն :

հանգներ կը տայ , ընկերութիւններ կազմելու , խնայութիւնը եւ պարզասիրութիւնը յարգելու խրատներով :

Երբ կը նկատեմք մեր ազգի թշուառութեան պատճառները , կարելի չէ չուրախանալ , որ այս օրինակ գիրքեր կը հրատարակուին , քարոզող Հացի խնդիր . բայց կարելի չէ չ'նկատել նաեւ՝ որ Հայ ազգին մէջ գէթ ի թուրքիա , այս տառջին անգամն է այսպիսի գործնական ուղղութեամբ գրուած եւ թողորովիկ Հայոց վերաբերեալ գիրք մի հրատարակուիլ . . . : Ափսսս , շատ ախոսս , որ մեր գրականութիւնը սահմանափակուած է վէպերու եւ ժամանակիս պահանջման անյարմար դասագիրքերու հրատարակութեամբ : Չես տեսներ Ազգային պատմութիւն անունին արժանաւոր գիրք մի , չես տեսներ մեր վիճակին յարմար Առողջաբանութեան , Առտնին տնտեսութեան եւ երկրագործութեան գիրքեր զորս Շիրինեան իրաւամբ կը պահանջէ Աւետարանին մօտ : Հայուն տնտեսական դրութիւնը բարւոքելու համար եղած այս առաջին փորձը շատ փափաքելի է որ ընդհանուր ընդունելութիւն գտնէ , ոչ միայն գիւղացիներէ , այլ եւ քաղաքացիներէ , որոց շատ յարմար կու գայ Շուայրսիսն գլուխն այդ գրքոյկին : Մի բան միայն որ կարելի է հրապարակ հանել իրր թերութիւն՝ այն է՝ որ գրքուկը հասարակ ժողովուրդին այնչափ հասկանալի կերպով չէ գրուած , փափաքելի էր որ աւելի պարզ գրուէր . այնպէս զի ժողովուրդը դիւրաւ հասկանար , մանաւանդ մի փոքր բառագրքուկ գրքի վերջը շատ օգտակար կը լինէր :

* * *

Յունվարի 12 : Այսօր բոլոր ընկերներս Շ. Վարժա-
րան կը դառնան , ես միայն կը մնամ ի տան : Չեմ
գիտեր այս պատճառով է որ այսօր անսովոր բան մի
կը զգամ անձիս վերայ . . . :

* * *

Յունվար 13: Այս գիշեր շատ անհանգիստ լուսցուցի,
եւ այժմ էլ զանձս լաւ չեմ գտներ . բժիշկը եկաւ ,
արգելեց ամենեւին գրելէ , ուստի ոչ ինչ չունիմ քեզ
ասել , ո՛վ իմ սիրելի Յիշատակարան : Գերեզմանը
կարծեմ օրէց օր կը մօտենամ . . . : — Լուռ կանց ,
կասէ Յիշատակարանս , դեռ չը յագեցան միթէ այդ
գազանը քեզ սէս ծաղիկներ խամրելէ :— Յագենա՛լ . . . :

Երեք բան կայ չը յագենան
Այն սոսկալի մեծ Գերեզման ,
Երկիր որ միշտ ջուր կը ծծէ ,
Կրակ որ ինչ տեսնէ լափէ :

Յիշատակարանս չը պատասխանեց , վասն զի Սողո-
մոնի այս խօսքերը ճշմարտութիւն էին : Եւ ես ալ որ
այս չափը զուարճանալու համար խօսեցայ , հարկադ-
րուած եմ այսօր այս չափով գոհ լինիլ :

Զուարճանալու համար . . . :

Հազացող հիւանդ մի ինչպէս կարող կը լինի զուար-
ճանալ , միթէ նորա բոլոր կեանքը Մահ չէ :

Ի՛նչ սխալ գաղափար . հիւանդին բժիշկը՝ գլխաւո-
րաբար զուարճութիւնն է եւ զուարթութիւնը : Չանձ-
րոյթը մի թոյն է : Հազար բժիշկ ըստ իս անօգուտ
են , եթէ հիւանդը միշտ մուսլ տխրութեան մէջ մնայ ,

հոգ եւ կասկածներ սնուցանէ իւր մէջ , այդ բաները
անվրէպ մահու կառաջնորդեն զմարդ : Պղատոն խակը
համարէր որ ծիծաղը եւ զուարթութիւնը կեանքի եր-
կարացուցիչ են : Ես այս բանին խիստ լաւ համոզուած
եմ , որ հիւանդ մը միշտ զուարթ լինելով , եւ իւր հի-
ւանդ բնութեան պահանջած պիտոյից համեմատ շար-
ժելով , բժշկէ աւելի բժշկող է իւր ցաւերուն :

* * *

Յունվարի 15: Այսօր օդը արեւ է , Պօլսի մէջ ձմեռ
ժամանակ արեւոտ օր մի , անգին բան է Պօլսի կինե-
րու համար . ահա պատուհանէս կը տեսնեմ խումբ
խումբ կիներ , մերթ կառքով , մերթ հետիոտ , եւ
ահա օրիորդ մի քայլելով à la chique . Եւ ինչպէս կա-
րօշ էր քայլել , քանի որ կուրծքին foraks դրած , ոտ-
քին նեղ պօրիկներ հագած . հաւատաքննութեան պա-
տիժներու ենթարկուած է կարծես :

Ով մարդ , եթէ աշխարհիս վերայ
Բարեգործութիւն
Անեւ կուզես դուն ,
Սա օրիորդին
Տանջալից forսին
Փոքր ինչ թուլացուր ,
Իբրչիկ մի լայնցուր
Որ խեղճ գեղեցիկ
Հանգչի մի ժամիկ :

Հասկա եթէ այն ծանրածանր շինեցները Հայ կի-
ներու գլխուն թագաւորող չը լինէին , արդեօք որչափ

խելացի գլուխներ պիտի ունենայինք, մինչդեռ այժմ
այդ անիծեալ շինեօն չուզեր եւ կարգիլէ որ խելք
ասուած բանը Հայ կիներու գլուխը մտնէ :

* * *

Յունվարի 16:

Միշտ տկար եմ, շատ կը հազամ,
Բայց ես մահէն, ոչ, չը վախնամ.
(Մայրս չը թողուր որ աւելի գրեմ):

* * *

Յունվարի 17:

Խաղ շատ գիտեմ, ձայն չունիմ,
Շատ բան տ'անեմ, փող չունիմ:

* * *

Յունվարի 18, 19, 20, 21, 22:

— Ինչ skrs անես,
Զայն կերազես :

— Իմաստունի հեռ քար էլ կրես
մի արտնջար :

— Յիմարի հեռ լաւ էլ ուտես
մ'ուրախանար :

— Թուխ աչուխներ պէտք է մօրուց,
Վերջը շուտ գայ շինծու զարդուց :

— Չար աչք ունող մարդուն հացէն
Ոսկի ալ տան բնաւ չուտեմ :

ՍՈՂՈՍՈՆ

— Կրթէ տղադ երբոր ճանբայ
Պիտի ելնէ :

Ա՛լ այն ճանբան չը շտկուիր
Երբ ծուռ բռնէ :

Ծուիկ ծառը կը շտկեն միշտ
Երբ նոր տունի է :

Իսկ երբ հիննայ ամեն ջանքդ
Պարագ տեղն է :

* * *

Յունվարի 23. Սենեակէն դուրս ելնելու արգելուած
հիւանդը, երբ զուարճանալ ուզէ, միջոց չը պակսիր :
Ա. յօպէս ես ալ Աստուածաշունչը փոքր քրոջս ձեռքը
տալով Սողոմոնի առաջները կարդալ կուտայի, եւ
բերնուց ոտանաւորի կը վերածէի, ահա քեզ մի այլ
օրինակ :

1. Ով կարէ գտնել

Կին առաքինի

Որ գոհարէն էլ

Արժէ աւելի :

3. Կին առաքինի

Մէջ բոլոր կենաց

Նմա կը լինի

Միշտ պատճառ բարեաց :

2. Էրիկ այնպիսուն

Միշտ վտահ ապրի,

Եւ իւր կեանքի մէջ

Բան չը կարօտի :

4. Կնիկ ժրաջան

Միշտ բանի քթան

Իւր բոլոր գործեր

Գործեն իւր ձեռքեր :

— Աղքատ մարդուն չիք բարեկամ
Բայց հարուստին շուրջը շատ կան :

— Կին դեղեցիկ որ չէ խոհեմ
Կը նմանի այն խոզերուն
Որք կախած են իրենց քիթէն
Ոսկի օղեր, գինա զարդարուն :

— Այսօր կուշտ ես
Մեղը կայ եւ չես ուտեր ,
Վաղն անօթի
Լեղին անգամ չես մերժեր :

— Կին շնորհալի պատիւ կը ստանայ
Իսկ որ ուժ ունի կը հարստանայ :

* * *

Յունվարի 27. Իմ բարեկամներէս մին Պ. Վ. Ինձ
խորհուրդ կը հարցանէ ամուսնութեան վերայ . ահա-
ւասիկ կաւանդեմ զայն Յիշատակարանիս :

Ո՛վ որ իւր անձը մի ուրիշի հետ պիտի կապէ մըշ-
տապէս , թող փորձէ նախապէս :

Ո՛վ որ իւր սիրտը մի ուրիշ սրտի պիտի նուիրէ ,
թող քննէ թէ իրար հետ պիտի յարմարին :

Ո՛վ որ անխորհուրդ ձեռք զարնէ այս օրինակ մա-
հու եւ կենաց խնդրի , թող իմանայ որ ծուռ ընտրու-
թեան զուր զղջում կը յաջորդէ :

Հարսանիքը մի ուրախութեան դուռ է , այլ երբ
սէրը սիրոյ չը հսնդիպի , թշուառութեան դուռ եւ
դժոխքի փուռ կը լինի :

Այսպիսի խրատներ կը տան մեզ մենէ խելացիները .
— եւ ստոյգ է որ սէրը նուիրական բան է , — սուրբ ա-
նօթ կը պահանջէ որ նորա մէջ պարունակուի . վայ ե-
թէ այդ անօթը դրսէն վերնիճով յղկուած , ներսէն
կարիճով լցուած է :

Երկու բան , որ ամենահարկաւոր է այսպիսի ընա-
րութեանց մէջ , քննել զանձը , քննել նորա կամ ներս
անձը . իմաստուն մարդիկ այսպէս կը սահմանեն :

Պէտք է մարդ իւր անձը եւ սիրտը քննէ , որ իմա-
նայ թէ արդեօք կարօ՞ղ է արժանաւորութեամբ կապ-
ուիլ այդ սուրբ կապով :

Պէտք է քննէ թէ ի՞նչ պարտաւորութիւն պիտի ըս-
տանձնէ ամուսնութեամբ :

Պէտք է քննէ թէ արդեօք կարօ՞ղ է այդ պարտա-
ւորութիւնքը կատարել :

Եթէ հեշտախտութիւնը կը դրդէ զմարդ ամուսնու-
թեան , այն մարդը արժանաւոր չէ այդ բանին . ուս-
տի պէտք է նախապէս այդ կիրքը ճնշել , անհետա-
ցընել բնաւորութեանը մէջէն :

Պէտք է ճնշէ իւր բարկացող կիրքերը՝ ներողամիտ
գտնուելու իւր ընկերուհու տկարութեան , մա-
նաւանդ որ նէ իւր ձեռքին տակ անձնատուր եղած
է բոլորովին վատահանալով իբր հօր , իբր եղբօր :

Արդ , մարդը որ քննեց իւր անձը , այժմ թող քննէ
Ներս անձը :

Պահանջելով , որոնելով ներս սրտի մէջ քաղցրու-
թիւն եւ հեզութիւն , Ոչինչ առաւելութիւն չը կայ մի
վատթար կնոջ եւ մի միտքը մշակուած մանկամարդի
մէջ , եթէ այս վերջինը միտքը մշակելուն հետ եւ չէ
ազնուացուցած իւր սիրտը :

Պահանջելով՝ որ նէ ուսած լինի ոչ թէ դպրոցի հա-

մար , այլ կեանքի , անաշինութեան համար , որպէս կասէ Սենեկայ :

Պահանջելով՝ որ նէ մի սիրտ ունենայ յարմար քեզ ցաւակից , ախօրիչ եւ օգնական լինելու :

Պահանջելով՝ որ նէ զքեզ բոլոր սիրտով սիրէ . ծածկապէս քննելով որ ինչպէս դու ներա վերայ կը մտածես , նէ քո վերայ կը մտածէ՞ քո զգացած սէրը տածելով դէպ ի քեզ :

Պահանջելով՝ որ նէ առողջ լինի հոգիով եւ մարմինով . քանզի ըստ իս՝ հիւանդութիւնը երջանկութեան ծախիչն է , մանաւանդ հոգւոյ հիւանդութիւնը , յաւիտեան վատաբաղդութիւն է :

* * *

Յունվարի 28 : Ո՛հ , հազար անգամ գերազանց գեղեցիկ է առաքինի եւ առողջ կին մի :

Եթէ դու կատարեալ կերպով վստահ ես քո սրտի կատարելութեան եւ ազնուութեան վերայ , մի երկնչիր առնուլ մի 16 ամեայ աղջիկ , մինչդեռ նա անարատ է որպէս մանուկ , անկեղծ , դեռ բնաւ ծանօթ աշխարհի բաներու : Նէ քեզ կը դայ որպէս երեխայ , եւ դու իմաստութեամբ եւ յուշիկ յուշիկ ներա ուսուցիչ եւ կրթիչ լինելով , կը կրթես զնէ , աշխարհի պակասութիւնները կը ճանչցունես , ճշմարիտ երջանկութեան ուր պահուած ըլլալը կը յայտնես :

* * *

Յունվարի 29 . Երջանկութիւնը պահուած է , ո՛հ , նոյն իսկ ներա ձեռքին մէջն , երբ նէ

Բարեբարոյ եւ կրթեալ լինելով դիտէ իւր էրիկին սիրաը սիրով գրաւել .

Գիտէ իւր գործին զհետ պնդել ,

Սիրէ վայելչութեամբ եւ չափաւորութեամբ հագուել :

Գիտէ հեղութեամբ եւ քաղցրութեամբ վարուիլ :

— Համեստութեամբ եւ անկեղծութեամբ խօսել ,

— Իւր էրիկին ցաւերուն ցաւակից եւ ուրախութեանն ուրախակից լինիլ .

— Հլու եւ հնազանդ լինիլ .

— Իւր զաւակներն ազգին օգտակար անդամ ընծայեցունել :

Բայց դու , որ կամուսնանաս հարստութեան համար , դրամի եւ ոչ թէ սրտի հետ , քեզ համար չեն այս խօսքերս . ի բաց դնա . մարդկութեան անարժան էակ ես դու :

* * *

Փետրվարի 1 : Պ . Հ . բարեկամս կուգէ որ իր Զարմուհի դուստրը Սիօնի քոյրերուն (Sœurs de Sion) վարժարանը զրկէ , որպէս զի Ֆրանսերէն էլ սովորի :

Բոլոր ուժովս դեմ կեցայ եւ վերջապէս չը թողուցի . բայց երբ բարեկամս ասաց թէ՛ « Այդ տեղ Ազգային դաստիարակութիւն չը կրնար առնուլ կասես , բարեկամ . բայց որ ազգային դարոցդ զրկեմ որ առնու . . . ասա տեսնեմ . . . » թող . . թող . . տունը մնայ , կըմկըմացի . բայց սա պատասխան չէր նորա հարցման :

Այս տեղ ցաւ է ինձ յիշել որ մեր ազգը աղջկանց կրթութեան մասին գրեթէ բոլորովին անփոյթ կը գտնուի . այդ մասին փոյթ տանող հարուստ գերդաստաններն ալ չնորհրով Ազգային վարժարան մի չեն տեսներ , որ այն տեղ զրկեն իրենց զաւակները , այլ

ի հարկէ ստիպուած կամ տունը դասատու կը բռնեն (եթէ գտնեն) կամ, Գոյրերու դպրոցները կը ղրկեն : Հարկ է յիշել նաեւ թէ կան հարուստ գերդաստաններ էլ որք իրենց թաղին դպրոցը լաւ վիճակի մէջ ալ լինի , դարձեալ հոն չեն ղրկեր հպարտութեամբ . եւ միայն աղքատ ընտանեաց աղջիկները կերթան , որով հետեւաբար դպրոցին հասոյթը կը նուազի , եւ յորմէ շատ անպատեհութիւնք առաջ կը գան :

Իրերու այս վիճակին ոչ ոք կը տքնի դարման մի տանիլ . ընկերութիւններ չեն կազմուիր այդ նպատակով , եւ եթէ կազմուին էլ , գիտաւոր աստղի նման երեւիլն ու անհետիլը մէկ կը լինի : Այսչափը Կ. Պօլսի համար :

Գաւառներուն գալով կարող եմ ասել առանց բացառութեան բոլորն ալ խոր քնով կը խորդան , եւ եթէ մի ոք ելնէ աղջկանց կրթութեան կարեւորութիւնը քարոզէ , տկարամտութեամբ կը պատասխանեն , « Ինչ որ կեղնէ , կարգալ գիտցողէն կեղնէ . » եւ թէ « Աղջիկ մը կարգալ ալ գիտնայ , գրեւ գիտնալու չէ : » Սակայն գոնէ մանչերու կրթութեան փոյթ չեն տանիր :

Անշուշտ ամեն գաւառ իւր փոքր ի շատէ լուսաւորեալ երիտասարդութիւնն ունի . նոցա պարտքն է այս բաներուն վերայ խորհիլ . . . Ո՛հ , ինչ կատեմ . Հայ երիտասարդութեան . . .

Եւ Սաւառը ընդ մարգարէս : . . .

Ճշմարտութիւն է , պարոններ , որ մի ազգի ապագային բարօրութիւնը նոյն ազգի մայրերու լուսաւորութենէն կախում ունի , ինչպէս որ մի ընտանիքի բարօրութիւնը , նոյն ընտանեաց մօր լուսաւորութենէն :

* * *

ՓԵՏՐՎԱՐ 3

ԶԱՐՄՈՒՀԻՆ ԵՒ ՏՈՒՍՄԱՆ

Տօլաման

Որուն հայք Մատնաշուրթ
Անուն տան .

Զարմուհեայ քնքուշիկ
Տանջէ արդ զմատիկ :

Բարեկամք միշտ պարտին
Որ իւրեանց ծանօթին
Ցաւերուն
Մասնակցին :

Ես որ եմ բարեկամ
Եւ եղբայր վաղածամ .
Զարմուհեայ ցաւերու
Սփոփանք գտնելու
Փափաքով ,
Զայս տողեր
Քովէ քով
Եմ բերեր :

Ո՛հ , ես ալ երբեմն
Քաշած եմ սյդ ցաւը ,
Նա միայն մի մատի
Ցաւ տալով գոհ չ'ըլնի .
Այլ ամբողջ թեւիկը
Պաշարէ անգութը .
Մատնաշուրթ մի սուր է
Որ մըխի եւ զարնէ :

Կասես թէ անգութ ոք
Ձեռքն առած մի սրլաք
Անդադար վար ու վեր
Խայթիւթի կարեւեր :

Այլ պէտք է սիրտուիլ
Այդ չափով գոհ լինիլ .
Ո՛հ, կրնաք, թէ ուզէք
Դեղ գտնել, հարուստ էք :

Ձեր կեցած քաղաքէն
Հինգ վեց օր հեռուէն

Հազարով

Աղջիկներ

Հարիւրով

Մանչիկներ

Աղքատ են

Եւ չունին

Ո՛հ, հաց իսկ, որ ուտեն :

Եւ քաղցը դուք գիտէք .
Ցաւեր տայ աղէկէղք :

Ձեզ հետ միշտ դուք ունիք
Խընամօղ ընտանիք ,
Աղքատը մահէն զատ
Ունի մի հարազատ .

Որ հաց տայ

Քաղցուն դէմ

Որ դեղ տայ

Ցաւին դէմ :

Ո՛հ, պէտք չէ տրտնջալ
Ցաւիդ դէմ նստիլ լալ,
Միտ բերէք զայն թշուառք
Ի՛նչպէս տուէք փառք :

Մինչ դուք նստած լիք սեղաններ ձեր առջեւ
Կը պարարուիք . — մեծ զամբարներ ձեր վերեւ .
Ձեր համազգի խեղճ եղբայրներ , ո՛հ , սովը
Մեռցունէ կոր . սիրտ չը մնանք ձեր քովը :

* * *

Փետրվարի 6. Մարգարէութեանց գիրքերը կար-
դալ իմ զրօսանքներէս մին եղած է . այսօր Եսայի
Մարգ. Գ. Գլ. 16 համար կարդացի . կարծես բուն
այժմեան քաղաքացի Հայ կիներու համար գրուած .
ահա ինչ որ կը յիշեմ .

Հազիւ տէրը որոտածայն ցոյց տուաւ
Չար իշխանաց վատ գործերուն՝ իւր զայրոյթ .
Դարձաւ յանկարծ բարկութեամբ լի ինձ ասաց ,
Տեսայ հպարտ , սէգ եւ լիտի , վատ բնոյթ :

Սիօնի չար աղջիկները որք բարձրավիզ
Կուրծք կիսաբաց փողոցի մէջ կը քայլեն ,
Շաչիւն հանեն իւրեանց տանտան ոտքերով
Նայողներու լրբութեամբ աչք կը նետեն :

Հագնին գլխտեր , շղարչատեռ ապարօղ ,
Գանգուր կանեն իւրեանց մազեր բարձրածալ
Եւ կը կապեն դօտի արծաթ եւ օղեր
Ու ցանցակերպ ոսկիաթեղ վարսակալ :

Դընեն մատնի , բեհեզէ քօղ եւ խոյրեր
Կախեն մէջքէն շղթայակաս բօռդ-մօնե
Սուրբ գրքի տեղ անուշ հոտի տուփերով
Եւ հայելեօք , իւեանց տունը լեցուն է :

Ա.յլ պիտի գայ , որ այդ ամեն իբր հով
Պիտի ցնդի եւ յանկարծուստ չքանայ ,
Արծաթ գօտու տեղը չըզման տի կապուի
Անուշ հոտին տեղ փտուլթիւն պիտի գայ :

Եւ այդ գանգուր խոստով մազեր պիտի թափին ,
Նոցա տեղ կնտուլթիւն շուտ տեղ պիտի տայ ,
Գեղեցկուլթիւն ընդ միշտ անհետ պիտի լինի
Նոցա դէմքը ա՛լ թառամած պիտի մնայ : (1)

* * *

Ա.Ռ. Բ.Ռ.Ն.Ա.Ի.Ռ.Ր.Ս

Եսայի ժէ. 12:

Վա՛յ ձեզ ժողովուրդ բռնաւորք
Զուր գառաք զերթ ծով ալեկոծ
Հեղեղասահ յորդ ջրոց պէս
Զուր աղմբիկք դուք հոծ ի հոծ :

Ա.յլ գոչեցէք որչափ կամիք
Աստուած տեսնէ պիտի ըզ ձեզ

(1) Այժմու կիներու սարքն ու զարդը այնչափ կը գերազանցեն Մովսիսական դարուց կիներունը , որ անկարելի է երեւակայել Թէ Աստուած իր գայրոյթը որչափ սաստիկ պիտի ցուցանէր՝ եթէ ներկայ դարուս մէջ Մարգարէի շնորհաց արժանաւոր մարդեր գտնուէին : Այս խօսքիս մէջ սուտ բան կայ, եւ Յիշատակարան :

Դառնն պատժովք յանդիմանէ .
Յայնժամ պիտի ցրուի ձեր դէզ :

Պիտի փախչիք յոյժ ընդ հեռու
Որպէս մթեղ վարեալ հողմոյ
Ընկած առաջ խիստ մըըրկի
Պիտի ցնդիք զօրէն փուլոյ :

Ա.յո , Ա.յո , պիտի տիրէ
Ամենուդ մէջ խռովութիւն
Որպէս ճանձեր դուք ամենքդ
Պիտի ջնջուիք յերեկոյին :

Եւ աղատ օդ գերեվարեալք
Պիտի չնչեն յառաւօտու ,
Լաւ իմացէք , այս է բաժին
Բռնաւորաց լ'անխիղճներու :

1875

* * *

ՈՂ.ՈՒԲ

Դանիէլի ողբը Գլ. Թ.

Յիչն ո՛վ Տէր ինչ որ ցայժմս մեք կրեցինք եւ տանջեցանք
Մեր սեպհական շատ իրերէն յանիրաւի գրկուեցանք
Մեր երկիրը անհաւատոն ու անօրէնը իւր ճանկն առաւ
Մեր ժամերն ու տնակները մեր թշնամոյն ձեռքն անցաւ :

Եղանք որբեր , մեր մօրք եղան որբ եւ այրի
Մեր մօրք անկան ներքեւ նոցա անդուլթ որին ,
Ինչ որ մերն էր , մեզ չը տուին եւ փոխանակ
Մեր ուզածին նախ եւ առաջ առին ստակ :

Ջուրը մերն էր , դրամ տուինք եւ խմեցինք
 Փայտը մերն էր , արծաթ տուինք եւ վառեցինք
 Իբր գըրաստ սայլին լծուած հալածուեցանք
 Ա.Ղ փոխարէն հանգստութիւն ինչ չունեցանք :

Հաց չը գտանք . կշտանալու յուսով թողինք
 Ըզ հայրենի մեր սուրբ երկիր , եւ գնացինք
 Օտար երկիր , ծագէ ի ծագ այս աշխարհի
 Հալած մաշուած ի մէջ քաղցի եւ աշխատի :

Հարք մեր եղան անմխարան , եւ թողուցին
 Որ թշնամիք ինչ որ տեսնեն առնեն տանին ,
 Նոցա գործոց անհամ պտուղ մեք վայելեմք
 Ա.յժժ որ այսպէս թշուառութեան մէջ ինկած եմք :

Որք երբեմն ծառայք էին մեզ հնազանդ
 Տիրեցին մեզ , եւ արկին զմեզ խիստ պարաւանդ ,
 Սոփն էլ տիրեց եւ անօթի թողուց ըզմեզ
 Ուսու մորթ մեր որպէս եղած հրակէզ :

Անկան կանայք սուրբ Սիօնի իւրեանց վսեմ
 Վեհ պանծալի եւ անարատ վիճակներէն
 Անօրինաց ձեռքը ինկած անպատուեցան
 Իսկ կոյս աղջկունք Յուդայի մէջ պղծըվեցան :

Մեր իշխաններ նոցա ձեռքով ի կախաղան
 Տարապարտուց անարգ կերպով կախուեցան
 Ծերունիք մեր եղան անարգ անպատիւ
 Նոցա մազեր փետափետեցին որպէս խոխ :

Երկիւղ տիրեց ամենուրեք . ծերք չը կրցան
 Նստիլ իրենց տնակներուն շէմքին վրան ,
 Երիտասարդք վհատեցան յուսահատած ,
 Գնարն անկաւ նոցա ձեռքէն ահարեկած :

Ուրախութիւն մեր սրտերուն որպէս աղբիւր
 Յամաքեցաւ եւ չորացաւ ի մի աւուր ,
 Խաղալք մեր կաքաւք եւ ցնծութիւն ալէլուք
 Անհետացեալ փոփոխեցան ի խոր սուգ :

Ա.յս աղէտըով սիրտք մեր նկուն նուաղեցան
 Եւ մեր աչեր արտասուքով միշտ թաց եղան ,
 Զի Սիօնի վերայ աղուէսք կը պտըտին ,
 Եւ մեք օտար յաշխարհի կամք վայրավատին :

Որ յաւիտեան կաս ի յերկինս , ո՞վ գթած Տէր
 Մինչ ի սպառ մոռացար մեզ , հարեալ լքեր ,
 Ընդէր թողուս զմեր երկիր թշուառացեալ ,
 Դարձն մեզ Տէր . եւ մեք դարձցուք անդ նորոգեալ :

1874

* * *

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ

1. 'Ներկային մէջ ամեն բան' յարգ

Պատիւ ու փառք

կը վայելէ , թէ եւ տըխեղծ

վատթար ու կեղծ .

Բայց անարգեալ կը մնաս դուն

Ճշմարտութիւն :

2. Առաքինիք զուր խնդրենք քեզ,
 Զո՛ւր ես, ինչ ես
 Թէ չէ հեղուկ մի անկայուն
 Վազուկ սահուն.

Զո՛ւր կուզեմք քեզ բերել լեզուիս
 Միշտ կը փախչիս
 Միթէ իսպառ այս աշխարհէս
 Գնացել ես :

3. Աստ՛ ուր պատիժ ու մահ ես դուն
 Ճշմարտութիւն՝
 Ուր կեղծն ու սուտ, խաբչիկն ու վատ
 Կան միշտ ազատ .
 Ուր կեանք պատիւ կը վսցելէ
 Որ կը կեղծէ .
 Ուր կը գարչին փախչին ի քէն
 Իբր ի մահէն. Ճշմարտութիւն :

* * *

Հ Ա Յ Ե Ր Ի Տ Ա Ս Ա Ր Դ

Տապեց տարվան կայ թէ չը կայ
 Նա կարճատես կը լինի
 Ինչ որ տեսնէ զարդ կամ մօտայ
 Նա իւր վերայ միշտ կը կրի :

Ուսանող է՝ եւ դպրոցին
 Ինքը Մենտոր կամի լինել
 Աշակերտին վարժապետին
 Եւ ամենին գերազանցել :

Ոչ իւր բարքով ոչ լաւ վարքով,
 Զեղկեկութեամբ, տգիտութեամբ,
 Եւ մի ակնոց թամբած քթին
 Կարծէ լինել մարդ զարգացմամբ :

Դաստտան մէջ քն շատախօս
 Խօսքեր խօսի վայրաբան
 Իւր ընկերաց մի Զոյիլտս
 Դարձած, կանէ զանոնք այսպան :

Կարգը երբ գայ Հայերէնի
 Տաճկերէնի կամ Պատմութեան,
 Զեռքը առած նա տետրակ մի
 Տողեր տողէ անհամ, համբակ :

Երբոր ասես «դասիդ ինչո՞ւ
 Մտիկ չանես» . — Է՛հ, Հայերէն
 Դու ինչ կարծես, պէտք է մարդու .
 Eh bien, բաւ է Ֆրանսերէն :

Երբ հանտապես այժ պէտք է .
 «Ես հինգ տարի ձեզ դաս կը տամ»
 Ասելն իւրեան մի լաւ զէնք է .
 (Այլ նշանակ տըզիտութեան) :

Քրտան տարվան եղաւ արդ նա
 Բարակ bâton իւր ձեռքն առած
 Փոքրիկ ֆէս մի աչքին վրայ
 Խահվէտան մէջ է նա բազմած :

Զեռքին թըղթեր ղակակիրի
 Աչքին ակնոց ոսկեջրած

Handwritten mark

Պարապած է նա խուռնարի
Բիթը կախած եւ սրտնեղած :

Հայրն իւր խանութ կը դնէ զինք,
Բայց խիստ շուտով տուն կը դրկէ
Թէ չէ երկու ամիսէ վերջ՝
Մնանկութեան ձայն կարճակէ :

Ոչ Ազգ գիտէ ոչ Հայութիւն
Հայ լինելուն իսկ կարմըրի
Ուժով գրկած գեղգեկոսթիւն
Տունը լցած parfumerie :

Դարանին մէջ լաւ գրքի տեղ
Paul de Cokeի ունի romans ,
Գեղեցկութեան անուանի դեղ
Poudreի իւղի հարիւր աման :

Ճերմակ գոյնը en égale doze
Շատ ընդհանուր եղած է հոս .
Հայու տղուն brune դէմքին
Blanche են աստ աղջիկ եւ կին :

Դու չես գտներ գոյն plancheի
Այս ամենք ձեան պէս կաշի
Ունին Պատճառ. — Մի հարցաներ,
Կասեն poudreի գինն է շատցեր :

Ֆրանսայի parfumerie.ք
Չեն հասնիր կոր գործել փոշիք
Ժամ չորս եկաւ ալ malgré
Հայ պատանին պիտի ելնէ :

Ներքեւ բարձին նախ կը փնտռի
Թէ հին է դեռ վէպն amori
Որ մինչ ի լոյս երազական
Տըվաւ ցնորք Հայ տղեկան :

Եւ ի վերջոյ բարեհաճի
Երթալ քովը իւր դարանին
Կառնէ առջեւ մեծ miroir
Ներկէ ուշով ուր որ noir :

Կամ թէ բիծեր կան շատ փոքրիկ
Նա ձեռքն առած poudreի տուփիկ
Ապա սըրսկէ մի mille fleurs
Հայլին նայի ոլոր մուրր :

Ալ Հայ տղան à gentlement
Եղաւ աղւոր իւր դեղերէն :

Բարեւ չը տար նա Հայերէն
Իրեն նման գեղգեկներ յոյժ . . .
Bonjour bonsoir Ֆրանսերէն
Իւր լեզուէն քաղցր է լ'անոյշ :

Ալ Հայ տղան կերթայ կուգայ . . .
Սիրտն ուր ուզէ, արգելք չը կայ,
Հայրն ողջ լինի, արծաթ շատ կայ
Աղբիւրի պէս վազէ երթայ . . .
.
.

Այլ շուտ կը գայ չալխատողին
Կարօտութեան խեղճ օրերը,

Յայնժամ կը գայ խելքն ի գլխին
Հայու տղուն :

Եւ մազերը
Նա ձեռքն առած կը մտածէ

Ah! que les temps sont changés .

Խ Ս . Գ .

Երթանք նայինք ինչ կայ ծովին
Ինչքն է այդ ուռուցք նաւին : —

« Գացանք տեսանք նաւ կայր ծովին,
Լայն կտաւներ լարուած նաւին,
Հով կը փչէր մէջ կտաւին
Կտաւն ուռէր ի դէմ հովին : »

Երթանք նայինք ինչ կայ ծովին
Ինչքն է այդ ուռուցք նաւին
Եւ նաւը կայ ծուփ յալիին : —
« Գացանք տեսանք նաւ կայ ծովին
Լայն կտաւներ լարուած նաւին
Հով կը փչէր մէջ կտաւին
Կտաւն ուռէր ի դէմ հովին
Հոգն շարժէր, ծըփէր զալին,
Ալին գարնէր, շարժ տայր նաւին : »

Երթանք նայինք ինչ կայ ծովին
Ինչքն է այդ ուռուցք նաւին
Եւ նաւը կայ ծուփ ալիին
Ի՛ալին փրփուր հանէ քարին : —

« Գացանք տեսանք նաւ կայր ծովին
Լայն կտաւներ լարուած նաւին,
Հով կը փչէր մէջ կտաւին
Կտաւն ուռէր ի դէմ հովին
Հոգն շարժէր ծըփէր զալին,
Ալին գարնէր, շարժ տայր նաւին
Նաւէն փախէր, զարնէր քարին
Քարն ուժ կուտար այն փրփուրին : »

Երթանք նայինք ինչ կայ ծովին
Ինչքն է այդ ուռուցք նաւին
Եւ նաւը կայ ծուփ յալիին
Ի՛ալին փրփուր հանէ քարին
Քարն ինչպէս է կայներ ծովին : —

« Գացանք տեսանք նաւ կայր ծովին,
Լայն կտաւներ լարուած նաւին,
Հով կը փչէր մէջ կտաւին
Կտաւն ուռէր ի դէմ հովին,
Հոգն շարժէր ծըփէր զալին,
Ալին գարնէր, շարժ տայր նաւին
Նաւէն փախէր զարնէր քարին
Քարն ուժ կուտար այս փրփուրին
Ի՛նք չէր շարժէր ի մէջ ջուրին
Ձի լաւ յենած էր աւազին : »

Ա՛յ աւազին

Նաւ կայր ծովին

Լաթ կայր նաւին

Հով կայր լաթին

Ջուր կայր հովին

Փրփուր ջուրին

Քար փրփուրին]

Աւազ քարին :

* * *

*

Տ Ե Ր Ե Ի Ա Ն Կ Ե Ա Լ

1. Յարմատէդ

Դու խլուած

Հէգ տերեւդ

Թառամած .

Յո՞ դիմես

Թըռուցիկ

Դու այդպէս

Շըջնուիկ :

3. Յարմատէն

Թալթաւալ

Ձիմ կաղնին

Բազմածալ՝

Յանկարծուստ

Ի գետին

Ջարնելով

Կործեցին :

2. Իմ միակ

Ապաւէն

Մի կաղնի

Էր արդէն՝

Խիստ փշօն

Մըրըրկի

Եւ ձմրան

Սուր քամի ,

4. Եւ ես այժմ

Անճըրկած

Տընակէս

Ձըրկըված՝

Լեռնէլեռ

Շըջնուիմ

Աստ եւ անդ

Թափառիմ :

5. Ընդ առաջ

Մըրրկին

Ես ընկած

Ո՞ւր մղիմ .

Ա՛նդ երթամ ,

Անդ, ուր որ

Պիտ՝ երթան

Սուրբ շուշան .

Կարմըրուր

Ահ, նոյն իսկ

Վարդն աղւոր :

* * *

«Քրիստոնէսն ,

Աւետարանը ձեռքդ առ, սրտիդ մէջ ընդունէ դանի,
հետեւէ անոր, եւ Աստուծոյ խոստացած երանութիւնը
կը ժառանգես յԱնդեկանն :

Աղօթք ըրէ :

Ուր որ կուգես աղօթէ, քու աղօթքդ միշտ ընդու-
նելի են, երբ ի սրտէ են . Եկեղեցւոյ եւ տան մէջ ա-
ղօթելուն մէջ տարբերութիւն մը չը կայ, եթէ չես
կարել Եկեղեցի երթալ :

Աւելի լաւ է որ դուն քու հեղինակութեամբդ աղօ-
թես, եւ ոչ թէ ուրիշին գրած աղօթքներովը . վասն զի
աղօթքը նաեւ խոստովանութիւն է :

Անարժան քահանաներու մի խոստովանիր, եւ երբ
Եկեղեցւոյ ճամարիտ պաշտօնեայք սպառած են, միայն
Աստուծուդ խոստովան լիբ :

Սիրէ Ազգդ, սիրէ Եկեղեցիդ, սիրէ Քրիստոսը, մի
մոռնար Հայրենիքդ . . . »

ԲԱՆ ՀԱՄԱՐԵԱԼ զայսքանս ի բազում գրութեանց իմաստասէր որդւոյս, գամ արդ յիշատակել արտասուահոս գրչաւ, զվերջին առուրս ցաւագնեալ կենացն, թէ եւ զայնոսիկ ի գրի առնուլ հաւասար իցէ սայրասուր սլաքօք կրկնակի խոցելոյ՝ զվիրաւորեալն արդէն զսիրտ բազմավիշտ :

Արդ՝ որպէս ի վեր անդր յիշեցի, երթալով երթայր եւ զայրանայր հիւանդութիւնն անողոք, մինչեւ սպառել եւ ձայնին եւ չկարել ուտել ինչ կամ ըմպել. դեղորայք ոչինչ օգտէին. Մեծ. Տօքթօր Քեաթիպեան երբեմն այց ելեալ՝ զամենօրեայ խնամատարութիւնն յանձնեալ էր Տօքթօր Ն. Մէզալուրեանի, որ դրացի գուրով մեզ եւ սիրելով զորդեակն իմ, կանխէր հանապազ, եւ զկարեւորսն ի գործ դնէր. սոքա երկօքին բազում խնամս ցուցին անձանձրոյթ, վասնորոյ զիմ հրապարակական շնորհակալութիւնս մատուցանեմ եւ այսու :

Իսկ ի 6 Փետրվարի 1876, գայ յայցելութիւն որդւոյս բնիկ Նիկամիդացի Տօքթօր Յ. Կիրակոսեան, որ ուտեալ յՍ. մերիկա զարհեստ բժշկականութեան նմանարութական եղանակաւ (Հօմիօթիաթ), եւ որ ունելով ընդ մեզ բարեկամութիւն, եւ յոյժ մտերմաբար սիրելով զորդեակ իմ, արդահատի ի դժնդակ վիճակ նորին ցաւոց, եւ առաջարկէ՝ զի յետ այնու ինքն դարմանեսցէ իւրով եղանակաւ: Հաւանի որդեակն իմ մտադիւր. եւ յորժամ յերեկոյի գնացի առ ինքն, պատմեաց ինձ զամենայն՝ ընդ որ հաճեցայ եւ ես. եկեալ եւ բժշկին ի նոյն ժամու վերատին, ձեռնարկեաց ի

դարմանատարութիւն մեծաւ ուշադրութեամբ եւ անվհատութեամբ մինչեւ ցվախճան: Երկիցս յաւուր այց ելեալ՝ ոչ միայն ամոքէր զցաւ հիւանդին յուսալից բանիւք եւ մխիթարէր զնա եւ զմեզ, այլ եւ զիւր առնէր ուտելոյ եւ ըմպելոյ զսակաւսպետն՝ առաւելագոյն խնամ տարեալ ցաւոց կոկորդին :

Ուրախ լինէր որդեակ իմ յորժամ տեսանէր զՏ. Կիրակոսեան, եւ մոռանայր զտագնապ ցաւոց իւրոց, եւ տայր պատմել նմա՝ զվարժարանաց եւ զհամալսարանաց եւ զարուեստից Միացեալ Նահանգաց Ամերիկայ, եւ նախանձաւոր լինէր թէ զիանդ Տաճկաստան տակաւին զուրկ ի լուսաւորութեանց դիտութեանց նոցին գտանի . . . : Երախտագէտ պարտաւորութիւն է ինձ՝ որպէս վասն նախագրեալ արժանաւոր բժշկաց, նոյն եւ յաղագս պատուական առնալ յայտրիկ Ազնիւ Տօքթօր Կիրակոսեանի, խոստովան լինիլ՝ թէ ամենայն անձնանուիրութեամբ ջան եղեալ մաքառեցաւ ընդ անհնարին ախտին, զի մի իսպառ տանջեսցէ. եւ եղեւ հիւանդին բարեկամ ի նեղութեան, եւ մխիթարիչ ի յուսահատութեան: Իհր շնորհակալութիւն եւ գոհարանութիւն նմա :

Երբեմն զարմանօք եւ սքանչացմամբ հաղորդէր ինձ Տ. Կիրակոսեան զխօսակցութիւնս իւրեանց ընդ որդւոյս, թէ որպէս ի վերայ ամենայն նիւթոց եւ առարկայից իմաստութեամբ կռեալ խորհրդածէ, եւ այնպիսի լուսամիտ դաղափարս արտայայտէ, մինչեւ կարծել թէ ի չափ այրական հասակի ժամանեալ ոմն իցէ աւարտեալ զուսումն դիտութեան իւրոյ ի համբաւեալ Համալսարանս Եւրոպիոյ, եւ իբր թէ ընթերցեալ իցէ զամենայն ողջամիտ վիլիստիօսյական մատեանս երեւելի հեղինակաց. եւ ըստ այսմ առաւելապէս իմն հիանայր ի վերայ մաքուր եւ Քրիստոնէական բարոյականու-

Թեանն: Այո՛, այո՛, եւ ես վկայեմ վասն բարոյական կենաց որդւոյս, զի ոչ սիրէր ստել երբէք, ոչ խոստանայր ինչ եթէ չկարէր կատարել, ամենայն բան տղեղ չ'ել ի բերանոյ նորա երբէք. խորշը ի վատարոյից, եւ ընդ աւագաց քան զինքն եւ ընդ պատուականաց սիրէր մըտերմանալ. վասնորոյ եւ ինքն յամենեցունց սիրեալ պատուելու: Ո՛հ, եւ զի մի մի թուիցեմ զբարեբարոյութիւնս նորա, յորմէ օգտիլ ունէր ազգատոհմ իւր եւ Ազգ. բայց եղնակ, սլացաւ նա ի թեւս հողմոց :

Ի 10^{րդ} օրէ Մարտ ամսոյ չկամէի հեռանալ ի սնարից մահճի որդւոյս՝ եւ զհետ երթալ պաշտօնիս. փախաքէի հանապազօր լսել եւ կատարել զկամս նորա. այլ նա ստիպէր զիս եւ աղաչէր՝ մի թողուլ զգործս կարեւորս ազգին, եւ մի ծանրացուցանել զհոգ եւ զաշխատանս Սրբազան Պատրիարքին. զի յաւուրսն յայնտիկ դարձեալ եւ յերեւան խնդիր Ազգային Գերեզմանատան Բերայի, որոյ աղաղաւ բազում անգամ երթեւեկս արարեալ մերթ ընդ Ս. Պատրիարք Հօրն՝ եւ մերթ առանձինն՝ առ դրունս Նախարարաց՝ մանաւանդ Մեծ Եպարքոսին եւ Սպարապետին, յաջողեցաք բացարձակ տէր լինել սեպհականութեան Ազգիս, եւ ստանալ հրաման կառուցանել ի նմա զվարժարան, զի արդէն արգիլեալ գլով թաղել անդ զմեռեալս, կամէին ոմանք ի նախարարաց ի պարտէզ հասարակաց վերածել զայն :

Ուրախ եղեւ եւ ցնծացաւ յոգի իւր ազգասէր որդեակս՝ զյաջողութեամբ ծառայութեանց մերոց այս, եւ խնդրէր հայցել ի Ս. Պատրիարքէն զի փութով կառուցցի վարժարանն՝ խոստացեալ ի վաճառական Գարակէօզեան եղբարց, զի կենդանութիւն ազգի՝ վարժարանաց բազմութիւնն է, ասէր :

Ի ցաւագին վիճակի իւրում այնմիկ բազում անձկանօք ընթեռնոյր զնամականիս Տեառն Գարբիէլի Պատկանեան պատկառելի պատուական ճերունւոյն՝ իմաստասիրին եւ Բերթողին, եւ անմեղութեամբ բազմամեայ տառապանօք չարչարեալ Բահանային որ ի Ս. Պ. Բուրգ, եւ այնչափ սիրէր զնա եւ յարգէր՝ եւ այնչափ ցաւէր ի վերայ դառնաղէտ վիճակի նորա, մինչ զի մոռացեալ զիւրն՝ ի վերջին աւուրս անդ ստիպէր զիս թողուլ զինքն, եւ զամենայն ծառայութիւն եւ զհոգ յանձն առնուլ վասն ազատութեան նորա յանիրաւ արգելանայն ի Սրբազնագործութենէ, միջնորդելով առ սրս անկն է :

Ի 24 Մարտի եկեալ ի տուն գտի զորդեակն իմ ցաւագին յոյժ: Ըմբռնեաց զձեռս իմ եւ համբուրեալ սկսաւ յոգւոց հանել եւ զանգատիլ զի չեղեւ դարման դժնդակ ցաւոցն, եւ խնդրեաց զի ընդ Տօք. Կիրակոսեանի եւ զՊետեմազբի անուն Նմանաբոյժն կոչեսցուք ի խորհրդակցութիւն. զոր եւ խոստացաք ընդ Տ. Կիրակոսեանի վասն վաղուին. սեղմեալ զձեռս իմ ասաց համբուրել զինքն. եւ ես մինչ խոնարհեցայ համբուրել, փղձկեցաւ սիրտ իմ եւ սկսայ լալ եւ ասել. Ո՞ տայր ինձ, որդեակ իմ սիրուն, զի զցաւս քո ես բառնայի, եւ դու այդօրինակ չէիր տանջեալ. պատասխանեաց որդեակս. «Դու ինչո՞ւ ցաւ պիտի քոչես, Հայր իմ, դու ուրիշ զաւակներ ունիս շահելու, ես ձեր մէջ այսպէս անպիտան ելայ». եւ սկսաւ ինքն եւս արտասուել. վնջ ինձ, բռնի հանդարտեցուցեալ զսիրտ իմ, Չանացի եւ հանդարտել զինքն. եւ օգնեաց ինձ Տ. Կիրակոսեան: Ի նմին երեկոյի գրեցի նամակ առ ընտանիս եւ որդեակս իմ ի Պարտիզակ ի ձեռն Պ. Խոսրովայ Թ. Էսկիճ-

եան, եւ հեռագրեցի եղբոր իմոյ Սարգիս էֆէնտիի որ
գտանէր ընդ Մութասարըֆին Նիկովիդիոյ յԱտարա-
զար, գալ ժամանակ փութով ի Կ. Պոլիս :

Ի 25 Մարտի հինգշաբթի առաւօտու, յօժարակամ
խնդրեաց հաղորդել ընդ Քրիստոսի, եւ Չերմեռան-
դութեամբ ընկալաւ զՍորհուրդն Սուրբ. ապա եկն Պէտ-
նափսքի բժիշկն ընդ Ապտուլլահեան Գէորգ էֆէնտի
բարեկամիս, զոր աշխատեալ էր գտանել սիրելին
մեր Մկրտիչ էֆէնտի Մէլիքեան, եւ երկարագոյնս
դնեալ ընդ Տ. Կիրակոսեանի, քաջալերեցին զոր-
դեակն իմ եւ գնացին յուսաբեկ: Իսկ ես այլ ոչ
եւս բաժանեալ ի նմանէ, մնացի ի տան, յորում
եկն եւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրն իմ, եւ խօսեցաւ
բանս մխիթարանաց. եւ որդեակ իմ ասաց, թէ մխի-
թարեալ եմ ի հոգի, Սրբազան Տէր, զի յայսմ իսկ ա-
ռաւօտու հաղորդեցայ ի կենարար Մարմնոյ եւ յԱրեւնէ
Տեառն, եւ ի նա յուսացեալ եմ. գովեաց Սրբազան
Հայրն զհաւատս նորա եւ ասաց՝ թէ նախնի Քրիս-
տոնեայք յամենայն աւուր մերձեանային ի հաղորդու-
թիւն Սուրբ խորհրդոյն՝ զի կեանք քրիստոնէիս պար-
տի հանապազօր կապակցեալ լինել ընդ Քրիստոսի, եւ
ասլա աղօթեալ ի վերայ նորա եւ օրհնեալ մեկնեցաւ :

Ես եւ մայրն նստեալ առ ընթեր մահճի որդւոյս,
ամենայն ակնարկութեանց նորին սպասաւորէաք, եւ
ինքն մերթ զիմ ձեռս եւ մերթ զմօրն սեղմեալ եւ ըմ-
բռնեալ ի ձիգ ժամս, Սիրական հայրիկս, Անուշիկ
մայրիկս ասելով մորմոքէր եւ ձմէր զսիրտս մեր . . . :

Ի 26 Մարտի ուրբաթ առաւօտ, ասաց աղօթեալ միա-
բանութեամբ վասն իւր. եւ ես առեալ զԱւետարան

Տեառն եւ զնարեկ նստեալ արտասուօք աղօթէի, եւ
ինքն գամ քան զգամ հալէր եւ մաչեր յոյժ, դժուա-
րաւ առեալ զջուր կամ զկաթնեղէնն իւր: Ասաց ապա
առ իս, « Հայր իմ, երբ պիտի աղէկնամ ես, ինչ կըսեն
բժիշկները. բնաւ հանգստութիւն չունիմ, հայրիկս, ա-
մեն կողերս եւ մէջքս կը ցաւի եւ կը տաքնայիմ». եւ
հոսէին յերեսացն ցուրտ ցուրտ կայլակք քրտանց, զոր
սրբէի ստէս: Ի նմին երեկոյի եկին ի Պարտիզակէ եր-
կոքին դատերք իմ Սուլթանիկ եւ Մաքրուհի, ընդ Տէր
Կարապետ Քահանայի Մխալեան օժակից եղբոր իմոյ
սիրելոյ, սրպէս եւ Մարիանէ մեծ դուստրն իմ եկեալ
էր յառաջագոյն, բայց չեկն Պ. Խոսրով չհանդուրժեալ
ի սաստիկ ցաւոյ սրտին: Ուրախացաւ ընդ գալուստ
նոցա, եւ սեղմեալ զձեռս նոցա, զԶեզ կարօտացեր էի
ասաց: Անքուն կացեալ առ նմա եւ յայնմ գիշերի հըս-
կէաք. սակայն հետդէտէ տկարանայր . . . :

Ի ժամ 8 գիշերին ասաց երթալ եւ ննջել յիւրաքան-
չիւր տեղիս, եւ բռնի ստիպէր զմայրն զի նիրհեցէ. եւ
ինձ ասաց երթալ եւ ննջել. եւ ելեալ արտաքս ի սենե-
կէն՝ յետ սակաւու միոյ կրկին մտի ի ներքս եւ գաղտ-
նի մնացի յանտաս մահճին :

Յետ կէս ժամու խնդրեաց ուտել զկաթնեղէնն քա-
րիօֆա անուանեալ, եւ նստուցին դժուարաւ յանկողնին,
յայնժամ ետես զիս՝ որ ծածկեալ էի զանձնս, թե
իմացեալ թէ ես եմ. « Մեղք է հայրս, ձայն տուէք որ
երթայ իւր տեղը սլառկի» ասաց, եւ ինքն կերեալ
զկաթնեղէնն ըմպեաց եւ ջուր եւ ընկողմնեցաւ ասե-
լով. « Փառք քեզ Աստուած, դիւրութեամբ խմցի
ջուրս». յայնժամ եւ ես ելեալ, անո՛ւշ ըլլայ զաւակս,
ատացի, ես սլ կսպասէի որ քիչ մը բան ուտես եւ ես
հանգիստ լինիմ. — Շնորհակալ եմ, հայր իմ, եկուր

զիս համբուրէ, ասաց, եւ գնացեալ համբուրեցի, եւ ինքն
զիս համբուրեաց «Սիրական հայրս» ասելով, եւ դար-
ձուցեալ զաչսն առ մայրն՝ Անուշիկ մայրս, ասաց, եւ
նա սկսաւ արտասուել . . . :

27 Մարտ չարաթ առաւօտն լուսացաւ, եւ ես նրոտ-
եալ առ ընթեր մահճին կրկին աղօթէի արտասուելով.
եւ տեսեալ զիս ասաց՝ թէ ընդէր լաս հայր իմ, ա-
ղօթեմ վասն իմ եւ մի լար. ասացի, որդեակ իմ, ա-
հաւասիկ աղօթեմ եւ լամ առ Աստուած զի ողորմեացի
քեզ: Էր ժամ 4, եւ դարձեալ խնդրեաց յինէն աղօ-
թել վասն իւր. եւ ես կրկին փոքիկեցայ յարտասուս.
յայնժամ եւ ինքն ասաց. «Հայր իմ, ես այլ եւս չեմ
լաւանար, աղօթէ որ Արքայութեանն Աստուծոյ ար-
ժանի լինիմ, լուր զրկէ Քահանային որ գայ ինձ Հա-
ղորդութիւն տայ»: Յիշեցուցի նա թէ յաւուր հինգ-
չարաթու արժանի եղեւ հաղորդիլ Մարմնոյ եւ Արեան
Տեսան. (կարծելով թէ մոռացեալ իցէ), «Այս, ասաց,
զիտեմ, բայց վերստին կը փափաքիմ արժանանալ»: Փո-
թանակի կոչեալ զՏէր Մեսրոպ Քահանայ Տէր Պօ-
ղոսեան Մայր Եկեղեցւոյ, ետ նմա զբաւանութիւն
զղջման, եւ հաղորդեցաւ այնպիսի իմն ջերմեռանդու-
թեամբ, զոր չկարեմ նկարագրել. մինչ քահանայն մեր-
ձեցուցանէր զՀացն կենարսը՝ ասաց, «Եկներ, Տէր Յի-
սուս, ընդունէ զիս, առ տնր զիս քու քովդ. Աստուած
իմ, քու Արքայութեանդ արժանի ըրէ զիս»: եւ յառ-
եաց զաչսն յերկինս մինչ աղօթէր Քահանայն՝ եւ լու-
սափայլ իմն եղև երեսք նորա Ապա տեսեալ զողբ
եւ զկոծ մօրն ասաց. «Մի լար, մայր իմ, մի լար, ես
Քրիստոս Տէրը տեսայ, Քրիստոս զիս կանչեց, ես Ա-
նորն եմ, ես Արքայութիւն պիտի երթամ, մի հոգ ընեք»:

եւ դարձեալ առ իս ասաց. «Աստուած լսեց քու ա-
ղօթքդ, սիրելի հայրս, ես Արքայութեան մէջ պիտի
ըլլամ այսօր, մի վիրաւորիք եւ մի լար»: Ասացի եւ ես.
անուշիկ զաւակս, կաղաչեմ որ սիրտդ չվրդովես, եւ
քեզի ցաւ չյաւելուս մեզ համար. վասնզի մեք ամենքս
ալ քու ետեւէդ պիտի դամք: — Ո՛չ, չեմ վրդովիր,
ճանսարհորդ մը պէտք է հանդարտ երթայ իր ճան-
քան, ասաց յաղթանակաւ:

Յայնժամ կոչեալ առ ինքն զքորս իւր զՄարիանէ,
զՍուրբանիկ, զՄաքրուհի, եւ զՀամասիկ, եւ զՄարթի-
նիկ (եղբորորդի իմ) եւ զեղբարս իւր զԿարապետ եւ
զԱրտաշէս (եղբորորդի իմ) եւ համբուրեալ զնոսա,
ասաց եւ համբուրել զինքն. եւ նստուցեալ զնոսա շուրջ
զմահճօքն այսպէս խօսեցաւ. «Քոյրերս եւ եղբայրներս,
ձեզի կը սպառուիրեմ որ մէկզմէկ սիրէք, ինչպէս որ
եւ ձեզ սիրեցի, հնազանդ եղիք մեր սիրելի ծնողաց
եւ միմեանց, եւ իմ յիշատակս մի մոռնաք»: Եւ որ շուրջն
կային Տ. Վահան վարդապետ Տէր Մինասեան եւ Տ.
Կարապետ քահանայ Մխալեան եւ Քեռորդի իմ տիկին
էֆթիկ, եւ տագր նորին Մկրտիչ Էֆէնտի Մելիքեան
հայրենակիցք մեր եւ ազգականք, զնոսա եւս ողջուն-
եալ եւ շնորհակալութիւն յայտնեալ ամենեցուն. ապա
դարձաւ առ իս եւ ասաց. «Սիրելի հայրս, սնտուկիս մէջ
չատ մը թղթեր ունիմ՝ որոց մէջ տղայական բաներ ալ
ունիմ գրած, անոնց կարեւորութիւն մի տար, իսկ պիտա-
նացուները սրահէ. քերական մի եւս ունիմ սպտրաստած,
ինչպէս կուզես այնպէս ըրէ. պէտքի գալու դրու-
թիւններ ունիմ, զանոնք սրահէ, թէ եւ չեմ կրցած
լրմընցունել»: Եւ ես ասացի, որդեակ իմ, մատուցի պէս
կը սրահեմ, բայց ես ալ քու ետեւէդ պիտի դամ:

«Ո՛չ, ասաց հանդարտութեամբ, դու պիտի ապրիս,

դուն զաւակներ ունիս, զանոնք պիտի շահես. դու մեծ մարդ ես, հայր իմ, ինձ համար, վասն զի ծնողական պարտքէն աւելին ըրիք, ամեն խնամք տարիք ինձ համար») Եւ յառեալ զաչսն յերկինս պահ մի, ոսաց. «Ահաւա՛սիկ զՔրիստոս կը տեսնեմ, ահա զիս կը կանչէ Քրիստոս, կուգամ Տէր Յիսուս, կուգամ, ընդունէ զիս»)։ Յայնժամ մեք ամենեքեան սկսաք լալ եւ կոծել. եւ ինքն պայծառացեալ զիմօք, եւ պատկառելի եղանակաւ յորդորէր չողբալ, այլ զԱստուած փառաբանել, եւ նայեցեալ կրկին յերեսս մօրն. «Սիրելի մայրիկ, ասաց, փառք տուր Աստուծոյ, եւ մի լար. ես այսուհետեւ Քրիստոսինն եմ»)։ Եւ կափուցեալ զաչսն սկսաւ շնչել ուժգին, եւ այսպէս քառօրդ մի ժամու շնչելով յուշիկ յուշիկ, շիջաւ իրրեւ գծրագ, եւ աւանդեաց զանարատ Հոգին ի ձեռս Քրիստոսի։ Եւ էր ժամ հինգերորդ շաբաթի աւուր տօնի Յարութեանն Ղազարու, ի 27 Մարտի 1876 :

Այլ թ կարէ ի գիր առնուլ զողբ եւ զկոծ մեր ամենեցուն, սիւ կարէր անջատել զմեզ ի ծաղկահասակ մարմնոյն, յոր փարէաք համբուրելով, եւ ուղիս արտասուաց իջուցանելով։ Այլ վնայ ինձ, ոչ թէ որդեակն իմ շիջեալ էր, այլ արեւ կենաց իմոց շիջեալ էր. նա առաւել եւս լուսափայլեցաւ լուսովն Քրիստոսի, եւ գնաց ի Լուսեղէն Յարկան. իսկ իմ մեղապարտիս շիջաւ ճրագն լուսատու, եւ մնացի ի խաւարչտին աշխարհիս խաւարեալ տրտմագին աւուրք :

Նոյն հետայն եկին բարեկամք եւ դրացիք՝ եւ ընդ մեզ ողբային զանգիւտ կորուստն։ Եկին ի սմին երեկոյի ի Պարտիզակէ եւ կանայք եղբարց իմոց եւ վարսենիկ եղբօրորդիս ընդ Յարութիւն (Արթաքի) եղբօր իմոյ,

որք անկեալ ի վերայ անշնչացեալ որդւոյս լացին յանջախս՝ խառնեալ զարտասուս իւրեանց ընդ ամենեցուն մեծակահան ողբովք մինչեւ ցառաւօտ. Եկն եւ Ամեն, Ս. Պատրիարք Հայրն, ի տուն իմ ի նմին երեկոյի, եւ ջանայր սփոփել զիս . . . :

28 Մարտ. Կիրակի, Տօն Ծաղկազարդի էր. ամենեքեան դնային յեկեղեցի տօնել զգալուտ Տեսուն յերուսաղէմ, ծերք եւ տղայք. եւ ասել ընդ ծերոց եւ ընդ մանկանց Երրայեցւոց առ Փրկիչն աշխարհի, Օրհնեալ եկեալ անուամբ Տեսուն, ոստս արմաւենեաց եւ ձիթենեաց ունելով ի ձեռս, այլ չէր ընդ նոսա որդեակս իմ. աւանդ կանաչագեղ եւ երփներանգ ծաղկօք զարդարեալ զնէր նա ի դագաղի անմուռնչ, եւ երթայր ի գերեզման. այժ, երթայր ի գերեզման ի նախագաւիթ երկնաւորն Երուսաղէմի, անդ ընդ հրեշտակաց օրհնաբանել զցանկացեալն իւր Յիսուս Փրկիչ, եւ ընդ սրբոց մանկանց բարեբանել զԱմենասուրբ Երրօրդութիւնն :

Սպասէաք զալտեան եղբօր իմոց Սարգիս Էֆէնտիի, զի տակաւին չէր ժամանեալ. եւ ժողովեալ էին ի տուն մեր անդ, ընդ Ս. Պատրիարք Հօր նաեւ Կաթողիկոսն Աղթամարայ, եւ Փոխանորդ Ս. Երուսաղէմի Գեր. Տ. Սիմէոն Ս. Եպիսկոպոս Սէֆէրեան, եւ Գեր. Կարապետ Եպիսկոպոս Սերովբեան, եւ բազում վարդապետք եւ քահանայք յեկեղեցեաց մայրաքաղաքիս, որք եկեալ էին պատուել զտխրական հանգէսն (յորոց ամենեցուն ունիմ անբաւ շնորհակալութիւն) եւ կամէին հասանել երեկոյեան ժամերգութեան Ծաղկազարդի՝ յեկեղեցիս իւրեանց, վասն որոյ իրրեւ ժամն յօթներորդն լրանայր, հրամայեաց Ս. Պատրիարք Հայրն իջուցանել զննջեցեալն ի Քրիստոս՝ յեկեղեցի, յոյժ սըխ-

րալի հանդիսավեհութեամբ. եւ ահա ի ճանապարհի մօտ տան մերում եկն եհաս սիրելի եղբայրն իմ եւ փարեալ զպարանոցաւս սկսաք լալ, եւ լալով երթալ: Գնացեալ մտաք ի Մայր Եկեղեցին, եւ անդ կարացի տեսանել զահագին բազմութիւն ժողովորդեան որ ուղեկից լինէին տխրական հանդիսին:

Յեա աղօթից եւ սահմանեալ երգոց եւ օրհնութեանց, խօսեցաւ Սրբազան Պատրիարք Հայրն զսրտառուչ Դամբանականն, եւ լացեալ ինքն՝ լացոյց եւ զժողովորդն. եւ ասալ ամբարձեալ զգագաղն նոյն հանդիսիւ տանէին, եւ շքեղութեան հանդիսին վեհութիւն ընծայէր ներկայութիւն Սրբազան Պատրիարքին, որ ընդ սգաւորեալս մեր յետիւսէ գագաղին ընդ մեզ դնայր ի ճանապարհին վեղար ի գլուխ, իբրեւ տէր եւ հայր ննջեցելոյն, ի տանէ յեկեղեցին՝ եւ յեկեղեցւոյ մինչեւ ի Լանկա թաղն. յորմէ դարձեալ յետս, դարձոյց եւ զիս ընդ իւր յորդորմամբ ի տուն. եւ դնացին մինչ ի գերեզման եղբարք իմ եւ բարեկամք եւ յանձնեցին սեւակոշտ հողոյ զփափկասուն մարմին սիրասուն որդւոյս:

Գերեզմանատունս այս՝ որ է արտաքոյ Եէտի գուլէի ի Պալքքլը անուանեալ յընդարձակ հովտին, (ուր է եւ գերեզման Յունաց եւ Եկեղեցի, որպէս նաեւ այլազգեաց). առաջին գերեզման է սեփականեալ Ազգիս եւ շնորհեալ ի Փաթիհ սուլթան Մէհէմէտ յաղթականէն Կ. Պօլսոյ, եւ է գլխաւոր հանգստարան ննջեցելոց մեծագոյն մասի Ազգի մերում. ուրանօր եւ բազում պանդըխտացեալք Հայոց կարօտ ի հայրենեաց թաղեալ մընան՝ որպէս եւ քեռի իմ Պ. Յարութիւն Բարունեան յառաջ քան զՎՕ ամս: Անդ եւ հատոր հողոյս իմոյ ամփոփեցաւ ի դամբարանի Հոգեւոյս Տէր Պօղոս Տէր

Գէորգեան ընտիր եւ պատուական Քահանայի Սամաթիոյ, եւ ազգատոհմի նոցին, շնորհիւ եւ քաղցր հաճութեամբ որդւոյ նորին Պատուելի Գալուստ էֆէնտի սիրելոյ իմոյ, բազմամեայ աշխատաւորի եւ երախտաւորի ազգիս, որ եւ մինչեւ ցայժմ վարէ զպաշտօն զբազրութեան յԱզգային Պատրիարքարանին:

Ի նմին աւուր Մաղկազարդի կիրակէին որպէս եւ յայլ աւուրս մինչեւ ցաւագ ուրբաթ տիւ եւ գիշեր, եկին բազմութիւն երեւելեաց եւ ժողովորդականաց Ազգիս, որպէս եւ ի դիմաց Ս. Պատրիարքի Յունաց վարդապետ մի եւ Տիմիթրիոս էֆէնտի Չօլաքեան հալաքէան, յայցելութիւն եւ ի մխիթարութիւն մեզ, եկին եւ ի Նիկովիոյ եւ ի Պարտիզակէ բարեկամք իմ եւ մտերիմք. Մ. Գասպար էֆէնտի Տ. Թ. Գասպարեանց, եւ օժակիցն իմ Տէր Մկրտիչ քահանայ Մ. Ստեփանեան, եւ Մ. Մկրտիչ աղա Տէր Յակոբեան, եւ փեսայք մեր եւ ազգականք եւ լացին ընդ մեզ ցաւակցաբար. յորոց ամենեցուն շնորհակալ եմ ի սրտէ:

Յաւուր երրորդի թաղմանն՝ ընդ իս սուեալ զօժակից եղբարս իմ զՏէր Կարապետ եւ զՏէր Մկրտիչ քահանայս՝ եւ զհայրենակից մեր Մկրտիչ էֆէնտի Մելիքեան, փութացի կանխել ի գերեզման որդւոյս կատարել զՍ. յգուցն, ուր փարեալ զչիրման ցօղեցի զայն արտասուօք, մինչդեռ քահանայք Տեառն անուշահոտ խնկովք զօրհնութիւնս սիրէին քաղցրանուագ երգովք. եւ թուէր ինձ տեսանել զանմեզ հոգի որդւոյս՝ ընդ բազմութեան հոգւոց հրեղինաց վերելակել յերկինս՝ եւ երգակից լինել ի փառաբանութիւն Տուողին կենաց եւ Տեառն հոգւոց, Արարչին Ամենակալի:

Յաւուր Աւագ Հինգշաբաթի՝ հրամանաւ Ամենաչնորհ եւ ամենագութ Հօր իմոյ Տեառն Ներսիսի Սրբազան Պատրիարքի, եւ ստիպմամբ անզուգական բարեկամի իմոյ եւ սրտակցի Նշան Էֆէնտի Օտեան, իջի թախճագին ի Ս. Եկեղեցի, ուր կատարիւր Յիշատակ Անմահ Պատարագի Որդւոյն Աստուծոյ, եւ անդ եւս զնոյն զգացի սիրո-
ւումն, զի Արեամբն Յիսուսի ի մուտս սրբութեանց համարձակէր վերամբառնալ եւ որդեակն իմ սիրելի :
(Եբր. Ժ. 19 :)

Հասեալ կային աւուրք հրաշափառ Տօնի Զատիկի Տեառն, եւ ընտանիք մեր եւ եղբարք պատշաճ վարկան՝ երթալ ի հայրենին մեր ի Պարտիզակ, եւ անդ անցուցանել զաւուրսն, եւ այց ելանել գերեզմանաց հարց մերոց եւ ծնողաց, եւ լցուցանել զփափագ հայրենակցաց մերոց՝ որք փափագեալ էին գոնէ տեսանել զմեզ եւ առնուլ զկարօտ հանդուցելոյն, զոր ամենքեան սիրէին եւ յարգէին, վասնորոյ եղբայր իմ Սարգիս Էֆէնտի առեալ զհրաման հաճութեան Ամեն. Սրբազան Պատրիարքին, վասն ութն աւուրց եւ եթ, 53 Ապրիլի յաւագ շաբաթու տաւօտուն զնացաք ի Քաղկեդոն՝ եւ նստեալ ի շոգեկառս հասաք անվտանգ ի Նիկոմիդիա :

Անդ ի կայարանին ընդ առաջ եկեալ էր մեզ Գեր. Տ. Ստեփաննոս վարդապետ Յովակիմեանց Առաջնորդական փոխանորդն Հոգեւոր որդի Ս. Պատրիարք Հօր՝ ընդ երկուց քահանայից եւ յարգելի անդամոց թաղական խորհրդոյ քաղաքին, եւ ընդ այլոց բարեկամաց մերոց, ողջունեալ եւ ողջագուրեալ ի նոցունց՝ նստաք ի նաւակ՝ եւ անցեալ ի նաւահանգիստ Պարտիզակի հասաք անդ անվտանգ, ընդ մեզ առեալ ի Նի-

կոմիդիոյ զսիրելին եւ զանցկալին իմ եւ որդւոյս՝ զաղկապեալն մտերմութեամբ անկեղծ սիրոյ ընդ իս եւ ընդ նա՝ զՊարսն իյոսրով թ. Էսկիճեան դասատու վարժարանին եւ Ատենադպիր Առաջնորդարանին Նիկոմիդիոյ, որ յանչափս սգազգած եւ սգակից եղեալ էր : Բովանդակ բարեսէր ժողովուրդ գիւղին եկին ի տեսութիւն եւ ի ցաւակցութիւն մեր, արք եւ կանայք մինչեւ ցօրն մեկնելոյ իմոյ անտի :

Ապրիլ 4. ի Զատիկի Տեառն իջի յեկեղեցին, եւ արտասուեալ որ աչօք երկրպագեցի սեղանոյն Աստուծոյ. սպասէր ժողովուրդն լսել բանս յինէն, բայց ամբոխեալ էր սիրտ իմ եւ վրդովեալ : Ի գաւթի Եկեղեցւոյն ուր դամբարանն է Հօրս, կացեալ աղօթեցի ապա, եւ անդ եւս ընկալայ զողջոյն համբուրից իմոց հայրենակցաց :

Ապրիլ 6. Եկն ի Նիկոմիդիոյ Գեր. Տ. Ստեփաննոս վարդապետ հանդերձ այլ թաղականօք Նիկոմիդիոյ ի ցաւակցութիւն, եկին եւ Քահանայք եւ թաղականք Տէօնկէլ եւ Օվաճըգ գիւղորէից Հայոց, յորոց ամենցուն շնորհակալ եղէ :

Ապրիլ 7. Իմով բաղձանօք եւ ուխտիւ կատարեցի զիյորհուրդ Աստուածային Պատարագին՝ ի Յիշատակ հոգւոյ հանգուցեալ որդւոյս. եւ ի ժամ ընթերցման Առաքելական թղթոց՝ խօսեցայ ընդ բազմութեան ժողովրդեան զՆախախնամական կամացն Աստուծոյ, եւ շնորհակալ եղէ զցաւակցութենէ նոցին՝ մանաւանդ զարտայայտութենէ սիրոյ իւրեանց առ մեզ, զի մինչդեռ ի 26 մարտի ուրբաթ երեկոյն՝ տնօրինութեամբ

Քահանայ եղբարց կատարի Գիշեր ժամ յեկեղեցւոջ , վասն որդւոյ իմոյ . ամենեքեան խուռն բազմութեամբ գիմեալ էին յաղօթս եւ ի պաղատանս . յիշատակեցի նաեւ զտասնամեայ տարեդարձ Քահանայութեանս որ ի նմին իսկ աւուր տօնի Աւետեաց Աստուածածին Կոստան կատարեալ էի զԱռաջին Պատարագ ի վերայ նոյն սեղանոյ : (1) Զայստակ յորժամ յիշէի փղձկէր սիրտ իմ եւ ժողովուրդն ընդ իս արտասուածոր լինէր , զորս օրհնեալ Անուամբ Տեառն Ամենակալի , եւ Հաղորդեալ ի կենարար Մարմնոյ եւ Արեան Տեառն , մխիթարութիւն ընկալաք Աստուծով :

ՅԾ. Ապրիլի բաժանեալ յեղբարց եւ ընտանեաց անցի ի Նիկոմիդիա ընդ Արժ. Տ. Մեսրոպ Քահանայի մերում Սիմոնեան եւ ընդ Տէր Մկրտիչ Քահանայի , ելանել շոգեկառօք ի Կ. Պօլիս . սակայն բարեկամս իմ Մ. Գասպար էֆէնտի Տ. Թ. Գասպարեանց , բռնադատեաց զիս մնալ ի գիշերին ի տան իւրում , վասնորոյ մնացի . եւ չըջեցաք ի մերձակայս քաղաքին , այց ելեալ եւ գեղեցկահովիտ գերեզմանին Հայոց , որպէս եւ վանաց Յունաց Ս. Պանդալէոնի , ուր ընդ առաջ ելեալ մեզ քահանայք եւ իշխանք Յունաց պատուեցին զմեզ , եւ յեկեղեցւոջ ի ժամերգութեան պահուն խնկարկելով զմեզ : Եկին ի գիշերի ի տուն Մ. Գասպար

(1) Ընկալայ զլոյսն Քահանայութեան Առաքելական ձեռնադրութեամբ Տ. Ներսիսի Արքայան Արքեպիսկոպոսի Վարժապետեան (այժմու Ս. Պատրիարքին) ի նմին Եկեղեցւոջ , ի 5 Մարտի 1866, յաւուր տօնի Քառասուն մանկանց , ընդ Տէր Կարապետ եւ Տէր Մկրտիչ քահանայից՝ անփոփոխ պահեալ զանուն Մկրտութեանս , առ ի նշան միութեան երկու անձանցս միով անուանակոչութեամբ , Յովհաննէս , Կարապետ , Մկրտիչ :

էֆէնտի ի տեսութիւն , բարեկամք մեր Ազարիկ էֆէնտի Գէորգեան եւ Գրիգոր էֆէնտի Աթանասեան Կէյվէցի , եւ Ոսկան Աղա Տէր Պօղոսեան , եւ այլք սիրեցեալք :

Ի 10 Ապրիլի նստեալ ի շոգեկառս ուղեւորեցայ ի Կ. Պօլիս , եւ Հասեալ ի Պատրիարքարան , գտի անդ զԱրքայան Պատրիարքն որ եւ կրկին մխիթարեաց զիս հոգելից բանիւք : Ոչ կարեմ լիովին արտայայտել զանըստս Հաւաստիս երախտապարտ շնորհակալութեանց իմոց զհոգեւոր Ծնողէս յԱռաքելաշնորհ Արքայան Պատրիարքէս , որ գթասիրտ սիրով զամենայն մխիթարութիւն ընծայել յօժարեցաւ վշտակիր ծառայիս իւրոյ , մինչեւ իսկ յինքննէ վճարելով զբովանդակ ծախս յուղարկաւորութեան որդւոյս :

Իցէ արդեօք օրինակ այսպիսի վեհանձնութեան եւ անհամեմատ սիրոյ առ ապիկար սպասաւորս ընծեռեալ , բայց եթէ ի նախնի Առաքելաշաւիղ Հայրապետս , որոց ըստ ամենայնի հետեւող եւ պատկեր նմանօրինակ հանդիսացեալ է առաքինական գործովքն եւ մարդասիրական զգացմամբն Տէր Ներսէս Արքեպիսկոպոս Կոստան Համանման Համանուն Հայրապետաց Առաքելական Եկեղեցւոյ Հայաստանեայց , զոր շնորհեսցէ մեզ Տէր ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ :

Յաւարտ Հասեալ Յիշատակարանիս , քաղցր պարտաւորութիւն Համարիմ վերակրկնել զշնորհակալիս իմ ամենայն զգայակից Հանդիսացելոց տիրական պարագայիս , Բժշկաց , Տպագրապետաց , Այցելուաց , Յուղարկաւորաց , բանիւ եւ թղթով Մխիթարողաց , Հեռաւոր եւ մերձաւոր Բարեկամաց , Դրացեաց եւ Մտեր-

մաց, Սպասաւորաց եւ Աշխատիչաց, ծանօթից եւ անծանօթից, խնդրելով ի Տեառնէ լինել նոցա վարձահատոյց, եւ պահել անվրդով ի Հովտին տրամութեան:

Ապաքէն՝ կցորդեալ ընդ Յիշատակարանին եւ զգրաւոր բանս Հարց եւ Եղբարց սիրելեաց յառաջիկայսդ՝ կարգաւ թուականաց նոցին, կանգնեմ իբրեւ ՄԱՀԱՐՁԱՆ անմուաց յիշատակի Երանեալ Որդւոյս, մեծ եւ նուիրական համարեալ քան զՍրճանականս սրբատաշ քարանց մարմարիոնեայց, զի ընդ անմահութեան անուան եւ գործոց սիրեցեալ որդւոյս, լիցին յաւերժացեալ եւ անուանք արձանագրողացդ քաղցր բանից դարուց ի դարս, առաւելապէս յերախտագէտ սիրտս ներկայից եւ ապագայից ՄԿՐԵԱՆ գերդաստանին:

Ի 27 Ապրիլի 1877.

Եւ վշտալից Հօրն

Ռ Յ Ի Ձ

ՅՈՎՀԱՆՆՆՈՒ ՄԿՐԵԱՆ


Ի ԿՈՍՏԱՆԳՆՈՒ ՊՕԼԻՍ

Խաչակիր Քահանայիս Հայոց

Հիսար թիպի 97.



ՄԱՀԱՐՁԱՆՔ



ՄԱՀԱՐՉԱՆՔ

(ԹԻՒ 1)

ՆԱՄԱԿ Ամենայայտիւ Տ. Մկրտիչ Ս. Արքեպիսկոպոսի
Խրիսեան՝ որ զխառնեաց վասն սխարուքեան անձինն
Անրկայ զսանկի շխուր հանդիսի քաղնանն, առաքե
զայս քուղք ի նոյն օր.

« Որդեկորոյս Հայր ,

Դարնան զուարթաբեր առաւօտ էր , Ծաղկազարդի
տօն էր . մինչդեռ աշխարհ կը ծաղկազարդէր , քո
ծաղիկդ խամրեցաւ , ո՛հ , եւ մինչ մանկտին ձիթա-
տանեայց լերան վրայ ովսաննայ կ'երգէր , մինչ եկե-
ղեցին կը հրճուէր , դու զՅակովբիկդ կուլաս , եւ ինձ
զոյժ կուտաս , որ իբրեւ զՀայրդ կը սիրէի զինքն . եւ
ո՛վ չէր սիրէր այդ աննման հայ զաւակդ , որ իւր ամեն
ազնիւ ձիրքերով սիրելի եղած էր ամենուն :

Եւ զիտեմ , դու անհնարին կը վշտակրիս եւ կը խո-
րովիս թէ ինչո՞ւ համար շուտ խամրեցաւ նորարոյս
զարնան ծաղիկդ : Դու կը հաւատամս , Հայր , թէ ծա-
ւերու եւ ծաղիկներու զարդարիչ մշակը՝ երկնից Նա-
խարնամութիւնն է . եւ Նա է որ մահկանացուաց աշ-
խարհէն կը տեղափոխէ՝ անմահութեան աշխարհին եւ
զբախտին մէջ կը տնկէ . եւ ո՛վ կարող է կամ իրաւունք

ունի նախախնամողին ձեռք բռնել. որ իսկապէս ծաղիկներուն դարմանիչ տէրն է :

Մի քանի օր յառաջ գծակորիկդ տեսայ , օրահասին մօտ էր , նա գիտես թէ կուուէր իւր անձին դէմ եւ Երկնից դէմ կը ոգորէր . հոգին ներքուստ կը հեծէր , շրթունքները կափկափելով կը պաղատէր . « Տէր իմ , կասէր , դեռ մատաղ մանուկ եմ , նոր եկայ աշխարհը , թող որ տեսնամ թէ ինչ կայ . ես լոյս կը սիրեմ , առաքինութեան ասպարէզ նոր մտեր եմ , հայրենիք կը սիրեմ , յառաջդիմութիւն կը սիրեմ . ո՛հ , մրցանակս մնաց , թոյլ տուր ապրիմ , նպատակիս հասնիմ , մրցանակս առնուիմ եւ ապա մեռնիմ : » Յառաջադիմութեան սիրահար Յակովբ , ա՛հ , մինչեւ քո տաղնապին եւ մահուն օրը գիր սիրեցիր , գրիչ սիրեցիր եւ յառաջադիմութեան կարօտով մեռար : Յակորիկին գրիչը՝ ձեռք տուէք , այնպէս դրէք ի գերեզման . թող երթայ Երկնից դպրութեան մառանը , հրեշտակներու հետ պարապի , երգէ ու գրէ :

Հայր , կաղաչեմ , Հայրիկէն ողջոյն տուր Յակորիկիդ . ես չեմ կարող ժամանել եւ չեմ հանդուրժել նորա դադաղը տեսնալ . Համբուրէ այն պայծառ ճակատը . որ յառաջդիմութեան նշան կու տար եւ մահուն ժանտ ձեռք եղծեց զայն . Համբուրէ այն գրասէր աչերը որ , ընթերցմանէն լուսանուաղեր էր . եւ գիտեմ թէ քանի անձկութեամբ կսպասէր , որ իւր վաստակաւոր մատանց երկասիրութիւնը տեսնայ եւ այնպէս մեռնի եւ միթէ ուխտէր էր , Հայոց մանկըտուոյն ընծայ մը տալ եւ մնաս բարով ասել :

Սորա համար , Հայր , քո վիշտն անկշիռ է եւ ո՛վ կարող է զքեզ եւ քո ցաւերդ սփոփել :

Այլ մխիթարեաց , մխիթարեաց , դու Քահանայ

Տեառն ես . Քահանայ ես Գրիստոսի Եկեղեցւոյն . անմահութիւն եւ արքայութիւն կը քարոզես . ձեր մեծ կոչումն է , որ սգաւորները մխիթարես . Ուստի դնա սեղանւոյն առաջ՝ զոր կը պաշտես դու . դու ձեռներդ վերամբարձ տարածէ . լի հաւատով գոչէ մսկեբերանին վերօրհնութիւնը .

« Փնօք քեզ , Աստուած , փնօք քեզ , յաղաքս ամենայնի . » դարձիր ի տուն , սփոփէ Յակորիկին սգամեռ մայրիկը , որ քան զքեզ առաւել կաղէկիղի եւ կը մօրմօքի . զի մայր է . եւ մօր գորովն անհուն է :

1876 Մարտ 28
Գուգիւննուգ

Վշտակից Ձեզ
ՀԱՅՐԻԿ

(ԹԻՒ Զ)

ԹՈՒՂԹ Նշան եփեկնիի Օսեւն՝ որ անձամբ անձին մասուցակեր ի նոյն օր .

ԱՌՈՐԿԵԿՈՐՈՅՍ ՀԱՅՐԻ

ԳԵՐ . ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՀԱՆԱՅ ՄԿՐԵԱՆ

ՓՈԽԱՆՈՐԻ Ս . ՊԱՏՐԻԱՐԻԿ Կ . ՊՕՍՍՈՅ

Սիրելի բարեկամ ,

Ժամերը կը սահին կանհետին քամակից , ժամանակը միշտ յառաջ կը սողայ յարատեւ . այս տեւողութիւնն է յաւիտենականութիւն :

Յաւիտենականութիւնը անսահման է . ինչ որ յաւիտենական չէ՝ սահմանաւոր է . Սահման ամենուրեք . մարդուս կեանքն ալ սահման մ'ունի եւ այս սահմանը անսահման է , յորմէ կը հետեւի տարածամ մահը :

Արդէն ըսած եմ, «Մեռնիլը ասորիլ է.» մարդս որ միանգամ ծնած է՝ պէտք է յաւիտեան ասորիլ. ասորիլու համար վաղ եւ անագան պէտք է մեռնիլ. «Կայ միանգամ մարդոյ մեռանիլ.»

Գերեզմանը կեանքին արդանդն է, ուրկէ կը ծնի անմահութիւն. ալ գերեզմանը փոս մը չէ. բով մ'է մեր տեղ կը ձուլի յաւիտենականութիւն, Գերեզմանը արդի աշխարհին եւ անդրաշխարհին սահմանակէտն է, պէտք է մարդիկ հոնկէ անցնին անպրէպ :

Հրեղէն է կառքը եւ լուսեղէն երիվարը, անմարմին հրեշտակը կը վարէ սանձը, Այս է ահա այս աշխարհէն մեկնող անցորդին կարաւանը, Ո՛ւր կերթայ այս անցորդը. — չենք գիտեր — « Ի տան հօր իմոյ օթեւանք բազումք են : » Սակայն նախասահմանեալ օթեակ մ'ունի այս անցորդը, պէտք է հանդէի իր կայարանը :

Ամենայն ինչ կընթանայ, անցորդն ալ իր ճամբան կը յորդէ : Մի կական եւ հեծեծանք արձըկէր ուղղորդ որդւոյդ ետեւէն. « Թոյլ տուք մանկուոյդ գալ առ իս » ըսաւ Քրիստոս : Մի արգելուր Սիրելի որդեակդ երկնաւոր Հօր յանդիման լինելոյ. սյլ արգիլէ եւ սիրովէ քու արտասուքդ ու հառաչանքդ, եւ բանն Աստուծոյ քեզի ըլլայ միշտ միտիթար « Եթէ մեռանիցի բազում արդիւնս առնէ : »

Մաղթեմ ի Տեառնէ կալ մնալ քեզ ընդ երկայն աւուրս հանդերձ ամենայն պարագայիւք :

28 Մարտ 1876,
Օրքախէօյ.

Անձնուէր բարեկամդ
Ն. ՕՏԵԱՆ

(ԹԻԻ 3)

ՈՂԲ Խ. Յ. Սարաճեալ ուսումնական երիտասարդի կոսսակնոնուպօրեցոյ .

Ի ՅԱԻԱԼԻ ՄԱՀ
ՅԱԿՈՒԱՅ Յ. ՄԿՐԵԱՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐԱԳԻՏԻ

Դեռ չի չորցաւ աչքիս արցունք,
Դուն հար թռչիս ո՛ր Մկրեան,
Միշտ լալժե ենք դատապարտուած,
Ո՛վ Տէր այս ինչ նսեհ դաժան . . . :

Մանուկ մ'ըլլալ, հազար խնամոց,
Գուրգուրանաց եւ առարկայ,
Մատաղ տիոց հաղ՛ թեւակոխ,
Արեւազիրի՛ ցուրտ հող մտնայ :

Մաղիկ մ'ըլլալ անուշաբոյր,
Դեռ նոր ծլած դեռ նոր ծաղկած,
Գերեզմանի դարդեր լինիլ,
Այս է մեր կեանքն, ո՛վ իմ Աստուած :

— Է՛հ . . . այս է կեանք եւ մեր նսեհ,
Այս է կամքը անգութ բաղդին,
Բեր եւ հասցուր առոյգ տիոց,
Ապա կուլ տուր սեւ սեւ հողին :

Հոն ուր ննջեն մեր պապք եւ հաւք,
Հոն ուր ննջեն մեր հարք եւ մարք :

Հոն ուր կարօտ 'ւ արեւազուրկ ,
Ննջեն մեր քորք , ննջեն եղբարք :

Հոն ուր մայր մի՝ կարօտ զաւակին ,
Գլուխն եղեր հողէ՝ ոնարին ,
Փոխան սրտին հատոր զաւակին ,
Տայ իւր համբոյրն ցուրտ կափարջին

Հոն ուր համբոյր մի ծնելատէր ,
Որ գուրգուրար զաւակին վրայ ,
Յանէ մշակէ քրտնի խոնջի ,
Եւ չի քաղած շիրիմն իյնայ :

Հոն ուր կոյս մի գեղափթիթ ,
Կենաց գարուն դեռ նոր մտեալ ,
Առանց մի վարդ հոտուքալու ,
Թօշնի , խամրի հէ . . . նուաղեալ :

Հոն ուր կին մը՝ կամ ամուսին մ' ,
Վաստակաբեկ զիւրեանց ճակատ ,
Ուր ուրեմն հանգչեցուցած ,
Ո՛հ . . . կարեւէր ընկնին տապաստ

Հոն վերջապէս ուր պատանի մ' ,
Օժտեալ բնութեան պարգեւներով ,
Հազար փափաք հազար յոյսերն ,
Տանի թաղէ ընդ ցուրտ հողով :

Գերեզմանի մութ մառախուղ ,
Ի՛նչ հողիներ կուլ տուեր է ,
Անգութ փեպոս՝ երբ մար մտնէ ,
Ո՛հ . . . ինչ արեւներ կու խլէ

Է՛հ . . . այսօր ալ մի պատանի ,
Որ խոստանար մեծ ԱՊԱԳ-ԱՅ ,
Կենաց դրնէն դեռ նոր մտեալ ,
Նուաղի , խամրի ի հող մտնայ :

Ո՛ հեղինակ Նախաշաւիդ ,
Կենաց շաւղին նախարանն ես ,
Անոյ շաւղիք էր կորուսեալ ,
Եւ մուրեալ կը թափառիս

Քաղցր կեանքդ մուլութիւն մ'էր ,
Բայց ոչ հեշտից՝ այլ միշտ ուսմանց ,
Որոյ երկը Հայ-մանկաին ,
Վայելեց դեռ տասն օր առաջ :

Քաղցր կենաց ի դարաստան ,
Դեռ նոր էիր ասանջական ,
Քսան գարնան քսան վարդեր ,
Հաղիւ ճակատըդ պըսակեր

Քսան տարիք ունենալը ,
Ըղձի սիրոյ երազներու ,
Յուսոյ ովկիան մ'ունենալ է ,
Է՛ր զինչ ստուեր անհետիս դու :

Քսան տարիք ունենալը ,
Սիրոյ երգի փունջ մ'է արդէն ,
Վահ . . . այդ փունջը չի հոտոտած ,
Հծծիւն հծծես դերեզմանէն

Քսան տարիք ունենալը ,
Փափաքներու վառարան մ'է ,

Քո իղձ եւ յոյս չի մարմնացած,
Յնդին գնան սեւ հող կլէ՛ :

Դու Ոսկեզօծ տարիքն ունիս,
Տարիք սիրոյ եւ երգելոյ,
Անժամանակ ընդէր լըռես,
Քո սէր 'ւ երգեր յանձնես հողոյ . . . :

Է՛հ թո՛ղ դադրին միտթարանք,
Հանդերձելոյն դադրին յոյսեր,
Նա՛ որ սյսպէս կորուստ մ'ըրեր,
Թո՛ղ լայ, ողբայ, մի արգիլէր . . . :

Եթէ հաւատք մ'ունինք ի մեզ,
Որ արտասուօք վէրքեր բուժին,
Արցունք մաղթեմ 'ս Յակոբիկ,
Քո ծանօթաց եւ ծընողին՝

Իսկ դո՛ւ վեհ եւ աղէիւ ռգիդ,
Ե՛րթ խաղաղիկ յանմահութիւն
Մեր գրական խոնարհ հովտին
Մէջ 'տի փայլիս յաւիտեան դուն՝

Գերեզմանի բուրվառին մէջ,
Ոսկերտտիդ թո՛ղ խունկ լինի,
Եւ մինչ Տէր Հայրդ պատարագէ,
Սեղանիդ մէջ ծխի մըխի՛ :

Խ. Յ. ՍԱՐԱՃ

28 Մարտ 1876

Ի Թի- 292. Հայրենիք 1876

(ԹԻՒ 4)

ՈՂԲ Տիգրան Յ. Սեքեան ուսումնական երիտասարդի
Կոստանդնուպօլսեցոյ .

Ի ՍՆԱՐ ՇԻՐՄԻՆ

ՂԱՂԱՋՐԱԻ ՅԱԿՈԲԻԿ ՄԿՐԵԱՆԻ

Ա. Ի. Ա. Չ. Մ. Ը

Եւ մինչեւ սէր . . . դառնացուցիր զիս յոյժ յոյժ,
Քայլերս առնոյ՛ դարձան յողորմող եւ անոյժ . . .
Մահուդ այդ զանդն ինձ անբարբառ տաս բաժին,
Ես չեմ տանիր անխօս զըսպատդ այդ յետին .
Եւ ըսպիտակ շուշանագոյն հիւսեր են
Չայդ ժապաւէն ծածկոցիդ՝ որ գրեզ աստէն
Յերկրորդ աշխարհ մ'առաջնորդող այդ նաւուն՝
Այդ դազաղիդ՝ առաքասան է հողմասուն՝
Որ լարածիդ՝ պէտաց վերայ խոյանայ՝
Ալեաց՝ խըռով այս ամբոխին որ կուլայ . . .
Եւ դու կուզես որ պարան մ'ալ ես ձըգեմ՝
Քու այդ նաւուն . . . եւ հետդ ընկեր դեռ քայլեմ . . .
Եւ մինչեւ սէր, այ Յակոբիկ, չես գիտեր
Որ թուշունն երբ վիրաւորի՛ չը թեւեր,
Թէպէտ ըլլայ ի խառվացոյց ովլէան՝
Ուր թէ ընկնի՛ հեղձամղձուկ կըլլայ այն,
Ի՞նչ, չես գիտեր որ երբ հրդեհ ծաւալի՛
Թողու զգանձն իւր հայրն եւ խնդրէ զիւր որդի,
Թոին փանք բերնէն՝ եթէ փրկել զայն կրցաւ,
Նա բոցածախ գանձուն համար չուրի ցաւ .

Ո՛վ, որ վրսեմս՝ ազնիւն յաստիս կընտրէիր,
 Որ ճշմարտին սիրտ կուտայիր լիալիր,
 Բարոյն աղբեր հետի գնացող ուխտաւոր՝
 Զքեզ ամաւիայք ճամբուդ ըրին ալեւոր,
 Ո՛վ, որ ըսիր՝ « Մատենիկըս միայնակ,
 Հայրիկ, մայրիկ, կը թողում ձեզ յիշատակ », .
 « Սէ՛ր » ձայնեցիր հարազատացդ անձկաբեկ,
 Եւ ըսիր թէ՛՝ « Մի՛ գիտ երբէք արտասուէք » :
 Ո՛վ, որ ի հուսկ քո պահ ըզմահ սաստեւում՝
 « Անմահ կեանք » քեզ կաւետէիր անխըռով,
 Եւ ըզհայրդ ոչ ծընելատէր գորովոյն՝
 Այլ զհոգւոյ լոյս եւ գրան առ քեզ ջամբելոյն
 Երախտեացը համար ճանչցար վրսեմ քեզ՝
 Թոթովելով համբուրախառն՝ « Հայր, մեծ ես » .
 Դու չես գիտեր՝ գիտակ լուսոյ Յակոբիկ՝
 Թէ երբ աստղը չը նըշողէ ի մըբըրիկ՝
 Երկրագըղորդ, հոն վայնասուն հողմավար
 Կը սըփռի շուրջ, լայ բուն յաւերն ի խաւար,
 Ի՛նչ, այ՛ ծիծեռն, որ սուրալով դեռաբոյս
 Թեւով հազիւ կրցար հերձել զօդոց լոյս .
 Եւ հասնելով ի փըշաբեր դարափունս
 Հեղեղատին՝ սարսափահար ի մկանունս
 Եղած հագիւ ծընողի քո սպաստան՝
 Սահիս ընկնիս . . . եւ չը դառնա՛ս յաւիտեան :
 Կամ ծաղկաւէտ ի գետափունս Ոփիլեայ
 Մինչ հիւսէիր երանգ երանգ փունջս յընծայ
 Գերդաստանիդ, դարահոս ո՛հ գքեզ ըրին
 Հեղեղք վասից բարձրահայեաց՝ ի վըհին . . .
 Մեղո՛ւ ծրաջան՝ որ յետ յոգունց վաստակող
 Ըգքո պաշար համբարելու, ո՛հ այլոց
 Զեռնը ըրաւ ըզքեզ կապուտ կողպուտ

Քու փեթակէդ . . . ձեռն անողորմ քու մահուդ :
 Եկո՛ւր, ժողվենք քու ծաղիկներդ ու մեղերը,
 Եկո՛ւր, ոգիդ Յակոբիկին, ինձ ընկեր
 Սատար եղիր եւ ըսէ թէ՛ սէր մինչեւ . . .
 Իղձերդ եւ յոյս կը սլանային լուսաթեւ :
 Հոս ամեն ինչ չէր ժպտէր քեզ քաղցրածոր,
 Չէին գգուէր սիրտդ իմաստից խանդք բոլոր :
 Հոս գարունը բուրազըւարձ՝ ուր տիպն ես,
 Իննեւտասն եթ իւր հողմմամբ միթէ քեզ
 Եղաւ տաղտո՞ւկ, այլ՝ ո՛վ ոգի՛ դա չունէր
 Ոչ իսկ բան մը որ քեզ հետ հեշտ չը խօսեր .
 Դայլայլիկն իւր չէր արձագանգ քոյդ լեզուի՛
 Որ ամենուն կը բարբառէր քաղցրալի,
 Եւ չունչ նորա միթէ որբան չէր քոյին
 Շնչոյդ որ սիւք անայ՛ շնչէր մեր սրտին,
 Նորա թերթից՝ թրթրակ շրթանդ ի համբոյր
 Քանխ արդեօք փայփայեցան գեղն եւ բոյր
 Շրթանդ՝ որոյ կոկոնն հազիւ բացուեր էր
 Ի լոյս սրտից, դառնութեանց մէջ խնկաբեր .
 Նորա աստղունք չէին սրտիդ հայելի՛
 Ուր տեսնէիր զապայդ չքնաղ յուսով լի,
 Նաեւ քանխ ընդ Պրոսպերտոս դաշս յառած՝
 Հիանայիր անշուշտ յաստեղս եթերաց .
 Եւ խոկայիր թէ՛ արուսեակ մ՛ալ դու ես
 Որ քու տանդ չքեղ այդ մը կաւետես :
 Հիմ՛ սրդ երթաս աստի եւ սէր, թերեւս հոս
 Զը կրցար գու՛ հէք ուղեւոր՝ յորդահոս
 Քրտանցդ վարձ դէթ հողմիկ մը զովագին
 Ի հրատարած անապատի աշխարհին
 Քեզ այցելու գտնել, գտնել զով հոգւոյդ՝
 Որ յորդեռանդն անձկայր լրման քո յուսոյդ :

Ըսէ ; ոգիդ , թերեւս յայս վայր անջրգի
 Անհուն ոգւոց՝ չընձեռեցիր լիուրի
 Բաժակ մը որ մատուակէր քեզ ամոք
 Եւ անցընէր քո հուր ծարաւը բորբոք
 Ըսէ , զինչ գառն յափշտակուած ի մօրէն՝
 Որ երբ յօտար արօտ զինքը խնամարկեն ,
 Կրկին զիւր մայր նա կը խնդրէ՝ կը հիւժի ,
 Գուցէ եւ դու նոյնօրինակ յանձկալի
 Բնագաւառէդ Պիզանդիոն պանդխտած
 Եւ իմաստից ճաշակովը հրապուրուած
 Տքնեցար յոյժ եւ խոնջեցար , այլ կրկին
 Անձկակարօտ էիր շնչել զօդ երկրին՝
 Որ խանձարուրդ եղաւ , ուր քո մանկութիւն
 Խաղաղութեամբ բուծաւ ի ջամբ կաթնասուն
 Արմատախիլ Պարտիզակէդ ըրաւ դօս
 Նորատունկ դու՝ զքեզ Վասիտրին Ոլիւպոս
 Կամ մեկենաս չունէիր դու՝ ում տայիր
 Թիկունս եւ զքոյդ ուղին հեշտիւ յորդէիր
 Եւ սպասակալք իմաստից մինչ կնքէին
 Մատեան եւ զրիջ՝ արեամբ կամ յողբ լալագին ,
 Ի սուր՝ ի հուր՝ կամ հիքութեամբ՝ կամ յաքսոր՝
 Եւ կամ թուկով՝ եւ կամ սիրով թուկաւոր ,
 Դու զնոյն ըսպաս տարիր՝ որպէս զի կնքես
 Այն գործիներ լուսոյ՝ լալեօք փրփրադէզ
 Այլոց , ու քոյդ մահուամբ ի տիւ ծագկածին
 Քոյք եւ օտարք միահամուռ զքեզ լացին . . .
 — Բայց դու ժպտիս . . . մինչ այժմ ամենք տխրեք են .
 Դուդ անմուռնչ բերկրիս ասպա՝ մինչ հեծեն
 Լալահառաչ ամենք՝ որ արդ առին սուգ
 Քեզի համար , մինչ դու ծաղիօք եւ զարդուք
 Կը պահուծիս՝ ով Յակօրիկ՝ եւ հանես

Ինձ ալ բաժին այն շարուն որ քեզի պէս
 Շուշանափայլ եւ շորհալից՝ ծածանէր
 Բաղկիս վերայ՝ ուր զօգեցին եղբայրներ . . .
 Եւ ըսին ինձ՝ « Յակօրիկին պատուէ զսուգ » ,
 Իբրու թէ զիս չէին զեղուր արտասուք .
 Վահ , այդուիկ սիրտս յետ մահուդ քեզ զօդէիր՝
 Ձի գեր քան զիս յոյս եւ իղձեր ունէիր . . .
 Եւ մինչեւ ուր . . . ալ չեմ ժուժար քայլել ես
 Հոս կը յանդի մեր կենաց քաղցր ասպարէզ ,
 Դեռ սպրողին քաղցր է սպրիլ յայս աշխարհ ,
 Թէ մեռնողին՝ որ ժպտի՝ է արհամարհ .
 Հոս այն եզրն է՝ ուստի յայնկոյս մահն իշխէ ,
 Յայսկոյս իշխէ կեանք մ'որ մահուան գերին է ,
 Թէ հոս գարուն՝ գեղ ու քաղցունք չըլլային՝
 Գէթ իբր անուրջ , մարդն անկասկած զիւր հոգին՝
 Որ անեզր էր՝ կը ճողոպրէր գերութեան
 Կենաց լուծէն , եւ զո՛հ կերթայր ինք մահուան ,
 Ձկնօրին յազատ՝ յանցաւ վայր մը յղեղով .
 Գերեզմանն է հոս . . . սպրողին դա վրդով
 Եւ դող ազդէ . . . եւ մինչեւ հո՞ս՝ Յակօրիկ
 Ուզեցիր որ ուղեկցիմ քեզ , եւ մենիկ
 Հոս թողում զքեզ . եւ ուրեմն հոս ընտրեցիր
 Վայր քո զենման , բայց ընդէր դու մերժեցիր
 Քաղցունքն երկրի , քաղցունք տիոց եւ յուսոյ .
 Մի դուցէ այն Յիսուան՝ որ յամսս լուսոյ
 « Տեսայ » ըսիր դու քո ծնողաց . . . զքեզ կոչեց ,
 Եւ փոյթ հոգիդ զազատ՝ զանհուն վայրն ընտրեց .
 Ե՛րթ դու ուրեմն , ոգիդ , թափր անդր յերկին ,
 Երկինն է հոն՝ ուր յետ աստեաց փոթորկին՝
 Ի կոհակացն ամենի մազապուր
 Փրկեալ հասնին քեզ պէս ժպտող հոգիք բիւր .

Եւ դերեզմանն անոնց թաքուն սախորն է՝
 Ուր պահեցին զիւրեանց մարմին՝ զինչ հալուէ՝
 Ձոր օր մը ծխեն անոյշ բուրմամբ առ Որ էն
 Յոյց տալով թէ՛ զոսկրոտին այն հողեղէն
 Քանի վսեմ երկրի վերայ դործեցին ,
 Ձի վսեմացաւ մարմինն ի վսեմ յիւր հողին ,
 Հողիդ հեզիկ , լացողներուդ մերթ ի սիրտ
 է՛ջ ի սփոփել զանոնք ի ձայն մրմունջիդ
 Թէ՛ սփոփուած ես դու հայրենիքդ հասած արդ
 Հայրենիք մը՝ ուստի պանդուխտ չերթար մարդ ,
 Ե՛րթ , Յակոբիկ , եւ թող աւաչս այս մինչեւ
 Քո հողոյդ հուզ ձգտի հասնիլ օղաթեւ ,
 Որպէս մաղթանք նաւազնացին յահեղ ծով՝
 Զորոտագոչ ամպ մայր շանթից՝ հերձելով :

ՏԻԳՐԱՆ Ս. ՍԷՔԵԱՆ

28 Մարտ 1876,

Օրբագիւղ.

Ի Թի- 292 Հայրենիք Լրագրոյ.

(ԹԻՒ 5)

ԼՐԱԳԻՐ քիւ 162, ի 29 մարտի՝ խնդրեալ ի նիկողոս
 Էֆէնսիէ Թիւրքիստան.

Յաւօք սրտի կը ծանուցանեմք թէ Պատրիար-
 քական Փոխանորդ Մկրեան Գեր. Տ. Յովհաննէս
 քահանայի ծաղկահասակ որդին ,

Յ Ա Կ Ո Ր Ի Կ Մ Կ Ր Ե Ա Ն

չաբաթ առաւօտ իր մահկանացուն կնքեց ի հա-
 սակի 20 ամաց, ի խոր սուգ համակելով իւր
 ծնողըր, ազգականներն ու բարեկամները :

Հանգուցելոյն յուղարկաւորութիւնը երէկ
 մեծ հանդիսիւ կատարեցաւ ի Գուժ-գարու, ուր
 ժողովրդեան անթիւ բաղմութեան հետ ներկայ
 կը գտնուէին ազգային բարձրատիճան պաշ-
 տօնաւարներէն ոմանք, ինչպէս նաև Ամեն. Ս.
 Պատրիարքը յուղարկաւորաց կարգին մէջ, որն
 որ Մայր եկեղեցին սրտառուչ և ազգու դամ-
 բանական մը խօսեցաւ :

Հանգուցելոյն, որ ուսումնասէր և աշխոյժ
 երիտասարդ մ'ըլլալով հանդերձ, իւր ծնողաց
 ալ ապագային մէջ արժանի զաւակն ու օժան-
 դակն ըլլալու փայլուն խոստումներ կուտայր ,
 այս տարածամ մահը իրաւամբ անդարմանալի
 կորուստ մը և դառնաղէտ վիշտ մը համարուի
 իւր ծնողաց, առ որս մեր վշտակցութիւնն յայտնե-
 լով, մխիթարութիւն կը մաղթեմք յերկնից իրենց :

(ԹԻՒ 6)

ՄԱՆՁՈՒՄԷԻ ԷՖԻԵՍՐ թիւ 3089, ի 29 մարտի՝ խաբարեալ ի Կարապետ Կփեկսիե Փակոսեան.

Պունտան չէնա կիւն էլվել էսերի պերկիւզիտէ-
սինի իլան իթմիշ օլտուզումուզ Կանի վէքիլ տեր
հայրըն սէվկիլիւլիւ էվլատը օլուպ, վէ Շահնազար-
եան վարժարան իլէրուտէ շակիրտանընտան պու-
լունան Յակոբ էֆէնտի Մկրեան, խայլի վագըթ-
տան պերու միւպթէլա օլտըզու իլլէթը միւհլի-
քէտէն ազատէյի սեր իտէմէյերէք, ճումա երթէ-
սի կիւնիւ, ճամը ֆէնայը տէսթի էճէլաէն նուշ
էյլէտիկինտէն, քեաֆֆէյի քէնտույի թանըյան-
լարը վէ ալել խուսուս քէտեր ու վալիտէ վէ ադ-
րապատընը տիւչարը տերեայի մաթէմ էյլէմիշ,
վէ տիւնքի կիւն ճէնաղէ ղիյնէթի Մայր եկեղե-
ցիտէ իճրա իտիլմիշ, վէ փէք չօք իղտիհամ վէ
Սըբազան Պատրիարք հաղրէթլէրի տախի հազըր
պուլունամուշար, վէ Պալըզըլ գապրիսթանընա
նագլ իտիլէրէք տէֆն իտիլմիշ տիր :

Միլլէթիմիզ պու պապտէ, եալընըլ ախլազը
համիտէյէ մալիք պիր նէվճիլան ղայպ իթմէյիպ,
իլլա պիր էյի գալէմ, պիր թէմիզ եիւրէք, պիր
ճէվհերլի պաշ, պիր ազգասէր, պիր հայրէնասէր,
վէ պիր ուսումնասէր ղայպ էյլէմիշ տիր :

Չի չարէ, էճէլին ֆերմանընա շահլար վէ փա-
տիշահլար տախի իթաթթա մէճպուր պուլուն-

տուգլարընտան, պու խուսուստա պաշգա պիր
չէյ տէյէմէյիպ, իլլա, տէրտնագ քէտէրի աղի-
ղինէ հէմմաթէմ օլմաղլըզ պորճումուզու իֆա
իտէրէք, հէման ճէնապը հազգտան թէսէլլի
պուլմալարընը թէմէննի իտէրիզ :

(ԹԻՒ 7)

ՄԱՍԻՍ թիւ 1812, յ30 մարտի՝ խաբարեալ ի Կարապետ
Կփեկսիե Իւրիւնեան.

Հազուագիւտ ձիւքերոյլ օթտեալ, գեղեցիկ և
սլայծառ ապագայ խոստացոյլ քոսնամեայ պա-
տանի մը, Պատրիարքական փոխանորդ Գեր. Տ.
Յովհաննէս Մկրեանի անդրանիկ որդի, Յակոբիկ
Մկրեան, որ գեռ տան և հինգ օր առաջ իւր
մտաւորական երկանց ընտիր մէկ ծնունդը
ՆԱԽԱՇԱԽԻՂ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ անուն պատուական և
հմտալից աշխատասիրութիւնը կընծայէր հայ-
կական մանկաւոյն, շարաթ առաւօտ իւր ծաղիկ
կենաց գարունը կնքեց՝ յանմխիթար սուգ ըն-
կըզմելոյ իւր գորովագութ ծնողքն ու ազգա-
կանըը, և միանգամայն կակիծ պատճառելոյ ա-
մեն ղինըը ճանչցողներուն :

Յուզարկաւորութեան տխուր հանդէսը կի-
րակի օրը կատարեցաւ մեծ չքեղութեամբ ի
Մայր եկեղեցին Գում-գափուի՝ ի ներկայութեան

հազարաւոր ժողովրդոց և բազմաթիւ բարձրաստիճան եկեղեցականաց և աշխարհականաց, Ամեն. Ս. Պատրիարք հայրն ալ յուղարկաւորաց կարգէն էր առանց զգեստի ի նշան իւր յատուկ սիրոյն և բարեկամութեան առ Գեր. Տ. Յ. Մկրեան: Ն. Սրբազնութիւնը վսեմ իմաստով սրտառուչ դամբանական մը խօսեցաւ, և իրեն հետ ի միասին համայն ունկնդիրներն ալ յարտասուս համակեց: Յետոյ հանգուցելոյն մարմինը նոյն հանդիսաւոր ուղեկցութեամբ մինչեւ Լանկա տարուելով՝ անտի ալ Պալլադիի դերեզմանատունը փոխադրեցաւ:

Այսպիսի ընտիր, առաքինի, խոհական և ուսեալ պատանւոյ մահն անդարմանելի կորուստ մ'է ազգին համար, իսկ իւր ծնողաց սրտին այնպիսի ծանր և անբուժելի հարուած մ'է զոր զաւկի տէր եզոզք միայն կրնան երևակայել. ուստի ուրիշ բան չմնար մեզ ընել, եթէ ոչ համբերութիւն մաղթել Գեր. Տ. Յ. Մկրեան հօր և իւր առաքլինամիայլ ընտանեաց:

(ԹԻՒ Տ)

ՆՈՐԱԳԻՐ թիւ 1788, յՅ0 մարտի՝ խաբարեալ յօգսէն եփեկնիէ Խօճաւարեան:

Ազգը խիստ ցաւալի կորուստ մը ունեցաւ անցեալ շաբթու:

Պատրիարքական փոխանորդ Հօր ծաղիկ զաւակը՝ Յակոբիկ Տէր Մկրեան, իր 20 ամեայ հասակին մէջ յետ ծանր հիւանդութեան շաբաթօր առ Աստուած փոխեցաւ և կիրակի օր դամբանական հանգէսը կատարուեցաւ մեծաւ բազմութեամբ, որու կը նախագահէր Ս. Պատրիարքը:

Հանգուցեալ երիտասարդը Ծահ. Նուպար վարժարանի աշակերտներէն ըլլալով՝ իր մայրենի լեզուին քաջ հմտութիւն ունենալէն զատ՝ գիտէր նաև բաւական դազդիւրէն, որու իր հիւանդութեան վերջին օրերը ազգային դպրոցներու համար հրատարակած «ՆԱԽԱՇԱՒՈՂ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ» անուն պատկերազարդ գիրքը, զինքը անմահ պիտի կեցնէ ազգային մանկտւոյն առջին, որովհետև իր տեսակին մէջ առաջինն է, սղայոց ամեն կարգի դիտութեանց սկզբունքը սովորեցնելու մասին:

Հանգուցելոյն Գեր. Հօր զգացած անբուժելի ցաւը դարմանելու համար անկարելի է խօսք մը դանել՝ բայց եթէ հնազանդիւ Աստուծոյ հրամանին և մխիթարուիլ իր ծաղիկ զաւկին

գրութիւնները կարդալով ու փառք տալով Աստուծոյ, որ իր զաւակը իր այդ հասակին ու վիճակին մէջ կարող եղաւ ազգին ծառայութիւն մատուցանել և ազգին զաւակունքը կրթելով յաչս նոցա անմահ մնալ յաւիտեան :

(ԹԻՒ 9)

ՄԱՄՈՒԼ թիւ 554, յ51 մարտի խմբագրեալ ի Գեորգ եփեկնիե Այվագեան .

Մ Ա Հ Ա Գ Ո Յ Ժ

Ազգերնիս ցաւալի կորուստ մ'ալ ունեցաւ :

Պատրիարքական փոխանորդ Գեոր. Տ. Յովհաննէս քահանային ծաղկահասակ որդին, Յակոբիկ էֆէնտի Մկրեան, յեա երկարատե հիւանդութեան, այս շարաթ օր կնքեց իւր կենաց ընթացքը, ի հասակի 20 ամաց, ի սուգ անմխիթար թողլով իւր ազնիւ ծնողքն, ազգականքն ու բարեկամները :

Բարեյիշատակ հանգուցելոյն յուզարկաւորութեան ախուր հանդէսը Մայր Եկեղեցին մեծ շքով ու հանդիսիւ կատարուեցաւ կիւրակի օր, ուր Ամեն. Ս. Պատրիարք Հայրն ալ սրտառուչ դամբանականաւ մը նորա կեանքը նկարագրեց իրր Հայ պատանեկաց վարուց և բարուց կատարեալ ախպար մը :

Յակոբիկ Մկրեան արժանեօք լիներկայ մ'ունէր, որ մեծ ապագայ կը խոստանայր. ուսեալ, բարեկիրթ, ազնիւ, լուրջ և դորովասիրտ երբետասարդ մ'էր, քաջ ճանչելով ու կատարելով առ Աստուած, առ ծնողս, առ ազգն և առ բարեկամս ունեցած պարտքերը, մէկ խօսքով այնպիսի մաքուր և ընտիր բարոյական մ'ունէր, որ ստուգիւ մեծ պատիւ կը բերէր իւր ծնողացն և համակրանք կ'ազդէր ամեն անոնց՝ որք ղինքը տեսած ու բարեկամութիւնը վայելած էին :

Իւր վաղաժամ մահն արդարև կորուստ մ'է Ազգին, և անմխիթարելի ցաւ մը իւր վշտակիր ծնողացը, որք հաճելի զոհ մ'ընծայեցին առ Աստուած, յորմէ միայն կը մաղթեմք իրենց վշտացը միակ սփոփանքը :

(ԹԻՒ 10)

ՓՈՒՆՁ թիւ 1065, յ51 մարտի խմբագրեալ ի Համբարձում եփեկնիե Աշաճանեան .

Պօլսոյ Պատրիարքական փոխանորդ Գեոր. Տ. Յովհաննէս Մկրեանի անդրանիկ որդի՝ Յակոբիկ Մկրեան, որ ժամանակէ մը հետէ անկողնոյ կը ծառայէր, շարաթ առաւօտ իւր մահկանացու կենաց ընթացքն աւարտեց 20 տարեկան ծաղիկ հասակին մէջ, յանմխիթար սուգ ծնողացն, ազգականաց, բարեկամացն ու բոլոր ծանօթից :

Հետեւեալ օրը յուզարկաւորութեան հանդէսը

կատարուեցաւ ի ներկայութեան Ամեն. Ս. Պատրիարք Հօր. բազմաթիւ եկեղեցականաց և յողնախոռոչն ժողովրդեան: Աղթամարայ Կաթողիկոս ամեն. Տ. Խաչատուր սրբազանն ալ՝ որ ի մխիթարութիւն գայած էր առ Գեր. Մկրեան՝ հրաւիրանօք Ս. Պատրիարք Հօր վեղար և փիլոն առաւ և յուղարկաւ սրութեան թափորին ներկայ գտնուեցաւ:

Գեր. Մկրեան իրաւամբ կողքայ այս վաղահաս կորստեան վրայ. ուսեալ՝ առաքինի և բարեպաշտ որդի մի կորոյս: Հանգուցեալն Շահնաղար-Նուպար վարժարանի նախկին աշակերտներէն էր, և իւր յառաջադիմութեամբն ու հանճարովը ո՛չ միայն իւր գերդաստանին այլ և ընդհանուր ազգիս օգտակար և նշանաւոր անդամ մը հանգիստանալու աներկմիտ յոյս կուտար: Շատերուն հետ մեք ևս կը ցաւիմք այս խիստ տարածամ կորստեան վրայ, և երկնային մխիթարութիւն կը մաղթեմք իւր սգազգեաց պարագայից և մասնաւորապէս Գեր. Մկրեանի համար:

Հանգուցեալ Յակոբիկ Մկրեան « ՆԱԽԱՇԱԻՂ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ » անուամբ ազգային դպրոցներու համար օգտակար նորատիպ աշխատասիրութիւն մը յիշատակ կը թողու՝ իւր ուրիշ բարեմասնութեանց հետ, որոց ի մօտոյ ծանօթ եղողներն՝ արտասուք յայս և զմայլմամբ կը հռչակեն, և ազգային երիտասարդութեան համար մի և նոյն նախանձելի բարեմասնութիւններն ու յատկութիւնները կը մաղթեն:

(ԹԻՒ 11)

ՆԱՄԱԿ՝ Պ. Սեդրախայ Տէր Սարգեստեց ուսումնական երիտասարդի վանեցոյ: (1)

— «Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ անմահութիւն է:»
 — «Ձի հոգիք արդարաց ի ձեռից Աստուծոյ են, եւ ոչ վերանցի ի նոսա մահ:»

Գերասպատիւ Հայր,

Ձեր վիշտը մերն ալ է, եւ մենք վիշտ ունինք, զի եւ մենք մարդ ենք. մարդ եւ վիշտ ի միասին ծնած են:

Երանի անոր որ այս վիշտերու ծփանաց մէջ կը յաջողի արդար հոգի մը հասցնել եւ ընծայել Աստուծոյ. չիք քան զայս առաւել մարդկային շահ եւ վաստակ մխիթարական:

Այս աշխարհը Աստուծոյ գործարանն է, եւ մենք անոր անմուռնչ գործաւորներ:

Միթէ ողբալու տրտնջալով է այն մարդ՝ որ շատ աշխատ լինելով հանքային լեռ մը կը քրքրէ կը պեղէ եւ անոր մէջ պատուական գոհար մը գտնելով Տիրոջ կը նուիրէ: Մեր եղբայր Յակոբիկը, Աստուծոյ ձեռաց մատանին է այժմ. նա ձեր վարձատրութեան երաշխաւորութիւնն է առ Նա:

Այսօր Յակոբիկ գնաց, վաղ մենք իրեն կը հասնինք. եւ վաղն ալ այսօր է:

Մի, մի լալ վանդակէն յազատութիւն՝ յանմահութիւն թոչող սոխակին ետեւէն. Նա շուտ թուաւ, բայց լաւ երգեց. ինքն երգի յիշատակ մ'է մեր հոգւոյն մէջ.

(1) Հեղինակ վարտարի Կոյճէր և Շահինն ի Սեդէ ընտիր գրութեանց, եղբայր Գեր. Տ. Երեմիա Ս. Եպիսկոպոսի Մոսկաց:

ԳՐԱԿԱՆ ԳՕՂՈՍԵԱՆ
 ՏԵՐ-ԳԱԻԹԵԱՆՑ.

Թող տուր, այս սուտ փուտ աստուորէս թռչի երթայ
Աստուծոյ համար երգէ :

Շնորհակալ ըլլալու ենք, զինքն այսչափ մեզ շնորհողէն :
Շնորհի դէմ արտունջ չըլլար :

Աղէ, պատժենք արեւը, օդ ջուր եւ հողը, որ մեր
սիրելոյն օգնել զլացան, բայց միթէ կրնանք : Արեւը
եւ Յակոբիկն Աստուծոյ ձեռքն են, անոր շնորհն են :

Մի լաք, երկնային կարաւանը անընդհատ է, Յակոբի
հետ բիւրաւոր ընկերներ կային, նոյնպէս մարդ
Ագամորդի, եւ մենք նոյն կարաւանի մէջն ենք, եթէ
վեր նայինք զինք կը տեսնենք կը գտնենք, եթէ վար
յերկիր պնտնք, կը կորուսանենք զինքն, եւ մեք ան-
յուսութեան անտակ խորանդր անդնդոց մէջ կընկը-
զինք :

Սակայն Դուք Յուսոյ պաշտօնեայ էք, երբ մենք երկ-
րապիշ եւ անվաստակ մարդիկ՝ աչքերնիս յերկրէ յեր-
կինս չենք համբառնար՝ կը մոլորինք, դուք լոյս տա-
լու էք մեր շաւիղներուն, ուղղելով մեր ընթացք եւ
հայեացք դէպի Յոյսն յաւիտենից, յորմէ եկանք եր-
թալու համար :

Երկրային լեզուով ⁽¹⁾ Յակոբիկն՝ մեծ կորուստ է,
երկնայնովը մեծ վաստակ. ապաքէն եւ դուք երկնա-
յին էք, Բահանայ Տեառն Բարձրելոյն :

Մխիթարեցարուք, զի եւ Գրիստոսն է մեր ամենա-
սիրելի արդարոյն Յակոբայ առաջնորդը, իրաչիւ Մահ-
ուամբ եւ Յարութեամբն :

Աւագ Ուրբար,
Իւսկիւսար, 1876.

Վշտակից որդեակ Ձեր
Ս. ՏԵՐ ՍԱՐԳՍԵՆՑ

(1) Մխիթարութեան կարօտ երկրային լեզու :

(Կցորդ Նաւակի նոյն Պ. Սեդրաբայ)

ԼԱՅ ՊԼՊՈՒԼԻՆ ՎԱՐԴԻ ՉՈՐ ԹԵՐԹԻ ՎՐԱՅ

ՅԱԿՈԲԻՆ ՎՐԱՅ

Վախ իմ թուամած չորցած վարդս
է՞ր ստեղծար էր թուակցար,
եթէ չէիր՝ քեզ չէի տեսներ
Բեզ չէի սիրեր, քեզ չէի ցաւեր.
Դու եղար ինձ մխիթարանք
Դու եղար ինձ օթեւանք,
Ինձ դու տուիր երգ խաղ եւ տաղ
Այժմ չորցար՝ չորցուցիր զիս,
Սիրտս սեւցաւ լեզուս կապուաւ
Խաղեր տաղերս վերջացաւ :

Էլ չեմ օրհներգու
Այլ բողոքարկու,
Առ Այն՝
Որ գեղեցիկն
Տգեղացնել չի խղճեր.
Է՞ր կուտեղծէ, էր կապակամէ
Ձիս ուրախ կառնէ, ու կը լացնէ,
Ես վարդ չուզեցի
Նա ինքն ինձ տուաւ,
Ես չի մերժեցի
Ընդէր ետ առաւ :

Ով իմ վարդի Տէր,
Ով ասաց քեզ տուր,

Ո՛վ ասաց քեզ առ ,
 Ինչո՞ւ տուիր ինչու առիր
 Այս ինչ տեսակ շնորհ է ,
 Այս ինչ տեսակ տուր եւ առ ,
 Վախ իմ թողմած չորցած վարդս . . . :

* * *

Մ Տ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

ԻՄ ՍԻՐԵԼԵԱՅՍ ՄԱՀՈՒՍՆ ԱՌԹԻԻ

Է՛հ քանի որ վերջ դերեզման կայ
 Մարդոց երես ծաղր չի դար ,
 Մարդիկ ամէն միշտ հիւանդ են
 Ինչո՞ւ ինչո՞ւ իրարու հետ
 Շատ փափկութեամբ չվարուին .
 Մարդիկ լուռ մունջ որովներ են
 Որ կտրճի՝ մահուան առջեւ կը քալեն :

Եւ ամէն մարդ իւր զոհարան կը տեսնէ ,
 կը տեսնէ սպալ , մամ , հայր եւ մայր ,
 Իր կին զաւակ եւ եղբայր ,
 Աչքին առջեւ կը գնան՝
 Սպանդարան կը մտնան ,
 Ուր իր գութ սէր խինդ յոյսն ամէն
 Ամէնքն ալ հոն կը թաղուին ,
 Մարդիկ զասոնք կը տեսնեն
 Յետս նահանջել կարող չեն ,
 Զի այդ ուղին միայն յառաջ
 Գնալու արհեստովն է շինուած :

Եւ մինչ խեղճ մարդն իւր սիրելեաց
 Մահուան վրայ նոր ելաց ,

Ահանջ ինքն ալ իր ոտք այդ փոս
 Զգեց գնաց . . .
 Օ՛հ , կատակով կուգանք յաշխարհ ,
 Ողբերգութեամբ կընթանանք ,
 Եղերգութեամբ կը վերջանանք :

Ո՛վ է շինող այս սոսկալի թէատրին ,
 Ով հեղինակ այս ահուելի կատակին ,
 Եւ ո՞վ է այն հանդիսատես ,
 Անթիւ անակղ զոհերու
 Մարդոց մահուամբն կըզբօսնու . . . :

« ՎԱՌԱՐԱՆԻ ԿԱՅԾԵՐԷՆ »

(ԹԻՒ 12)

ՆԱՄՍԿ՝ Յարութիւն եփեկի Մերեկեղաղաւն .

ԱՌ ՈՐԳԵԿՈՐՈՅՍ ՀԱՅՐՆ

ԳԵՐ . ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՒՄ ԲԱՀԱՆԱՅ ՄԿՐԵԱՆ

ՓՈՆԱՆՈՐԴ Ս . ՊԱՏՐԻԱՐԲԻ Կ . ՊՕԼՍՈՅ

Վշտակիր Հայր .

Այն ինչ Պօլիս վերադարձայ , աչք յարտօսը ծանուցին ինձ թէ անզուգական հոգի մը թուեր էր Զեր գրկէն , թուեր եւ գրկեր էր զԶեզ՝ զգորովալիլ Հայրդ՝ հանձարալից գլխէ մը , առաքինի զաւկէ մը , արժանաւոր յաջորդէ մը : Զեր հոգեհատոր որդին եւ ամենուս սիրելին՝ Յակոբիկը՝ մեռեր էր , վա՛հ . . . :

Սարսափահար ըրաւ զիս այս գոյժն եւ սիրտս մըրկեց շանթահար : Հապա Զեր սիրտն ինչ եղած էր . . . : Զերն ի թախիծ մատնուած , Զեր տունն ի սուգ հա-

մակեալ էր անշուշտ. վասնզի Ձեր սրտին հատորը, Ձեր տան շառաւիղը հրաժեշտ տուած էր յաշխարհէս . . . : Ձեր գուրգուրալից խնամքն առ ոչինչ գրելով՝ բաժնուեր հեռացեր էր նա ի Ձէնջ. Ձեր լալագին պաղատանաց խուլ մնալով՝ յերկինս ի վեր էր սլացեր . . . : Է՛հ, մտածելն անգամ դառն է եւ անըմբերելի . . . :

Գիտէ՞ք արդէն, Հայր պատուական, թէ սրտագին սիրով կը սիրեմ զՁեզ. գիտցէ՞ք նաեւ թէ Ձեր վաղամեռիկ զաւկին յիշատակն ալ պիտի սիրեմ. Կարելի չէ ինձ անկարեկիր մնալ Ձեր տխրազգած վիճակին. գիտեմ թէ մխիթարական պարտականութիւն մ'ունիմ առ Ձեզ, բայց կը շուարիմ, կանգիտանամ զայն ինչպէս կատարել: Եւ ինչպէս կարելի է չշուարիլ . . . :

Այլ ո՞վ էր, որ առաւ Ձեր ձեռքէն այն ազնիւ հոգին, եւ վասն էր արդեօք. ո՞ւր էր, յոր թռեաւ այն վեհ հոգին, եւ առ ինչ արդեօք :

Սոցա պատասխանն՝ որոյ մէջ է, Հայր վշտացեալ, Ձեր մխիթարութիւնը՝ դուք քան զմեզ քաջ գիտէ՞ք: Ձեր քարոզած Ս. Աւետարանը կուսուցանէ զայն, որմէ օգտիլ եւ սթափիլ ոչ միայն արդի պարագայից մէջ՝ պէտք մ'է Ձեզ անհրաժեշտ, այլ աւելի պարտք մ'է անխուսափելի :

Ձեր զաւակն յերկինս է թառած եւ բունած, Հայր Մկրեան, զոր Դուք սիրեցիք թէպէտ անհնարին սիրով, բայց չէիք կարող սիրել այնչափ, որչափ սիրեց զինքն Սատուած եւ կը սիրէ :

Նա երջանիկ էր Ձեր գրկաց մէջ, բայց այժմ՝ երանելի է ի հանգիստ երկնից փառաւորեալ :

Մնամ վշտահար Հորդ ցաւակից որդի

Բերայ, 1 Ապրիլ 1876.

Յ. ՍԷՐԵԷՄ-ԳՈՒԼԻ

(ԹԻՒ 13)

ՀԱՅՐԵՆԻՔ, քիւ 291, յՅ Ապրիլի՝ խմբագրեալ
ի Մկրտիչ Էփէնսիե Մելիքեան Պատրիարքապետի.

ՅԱԿՈՅԻԿ ԷՖԷՆՏԻ Յ. ՄԿՐԵԱՆ

Գիտութեան բուրաստանին մէջ նոր բացուած ծաղիկ մը, բնութեան ամենէն ընտիր ձիրքերովը օժտեալ, շարաթ օր խամբեցաւ թառամեցաւ յաւիտեանականութեան ծոցն երթալու համար :

Այս ծաղիկն էր Կ. Պօլսոյ Պատրիարքական փոխանորդ Մկրեան Գեր. Տ. Յովհաննէս քահանայի հարազատ որդին ՅԱԿՈՅԻԿ ԷՖԷՆՏԻ ՄԿՐԵԱՆ հեղահամբոյր, հայրենասէր, գիտուն և բարեպաշտ պատանին որ իւր իննեւտասնամեայ դարունը կնքեց պանդուխտ հողի վրայ՝ հայրենի երկրին կարօտովը լցուած :

Հանգուցելոյն յուղարկաւորութեան ախուր հանգէսը կատարուեցաւ կիրակի օր ի Մայր եկեղեցին, ուր ներկայ կը գտնուէին Ամեն. Ս. Պատրիարք հայրը, Ամեն. Տ. Խաչատուր Ս. Կաթողիկոս, Գեր. Սիմոն Եպիսկոպոս, մայրաքաղաքիս եկեղեցեաց քարոզիչ Հարք, Ազգային Երեսփոխանք, Գաղաքական ժողովոյ անդամք, ամէն ազգէ բարձրաստիճան անձինք, Լրագրապետք և 5000 ի չափ յուղարկաւորաց խուռն բազմութիւն մը :

Հանգիստն շքեղութեանը մեծ փայլ տուաւ

Ամեն Ս. Պատրիարք հայրը որ առանց եկեղեցական զգեստուց դագաղին ետեւէն կը քալէր ինչան բարեյիշատակ հանգուցելոյն վրայ ունեցած հայրական ամբաւ սիրոյն: Երբ դագաղը Մայր եկեղեցին հասաւ, Ամեն Ս. Պատրիարք հայրը սրտառուչ և իմաստալից դամբանականաւ մը պատուեց հանգուցելոյն մարմինը և նորա ծաղիկ հասակի մէջ ունեցած գրական հանճարը ազնիւ սիրան ու հոգին դրուատելով, լացաւ և իրեն հետ ամէնքն ալ լացուց:

Միևնոյն շքեղութեամբ և հանդիսիւ հանգուցելոյն մարմինը մինչև Լանկա տարուելով, անտի Պալլադիի գերեզմանատունը փոխադրուեցաւ և հոն ամփոփուեցաւ:

Վաղամեռիկ հանգուցելոյն մեր և ամենուն սիրելի ու յարգելի պատանուոյն ազէխորով ծնողաց, ազգականաց և բարեկամաց լացն ու վիշտը անհնար է պատմել, որք հանգուցելոյն դագաղին շուրջը բոլորած հրաժեշտի ողջոյն տալով չէին յագենար:

Ամէն ոք սր կը ճանչնար զինքն ի մօտոյ և լաւ հասկցած էր անոր հեզահոգի սիրտը, բազմաբեղուն միտքը և քրիստոնէական ազնիւ զգացումները, անհնար է որ չը խոստովանի թէ նորա կեանքը Ազգին մէջ արժանաւոր դաւախներ յարուցանելու օրինակ և առաջնորդ կրնայ ըլլալ:

Սա Պաղչէճիկի իւր հայրենի երկրին աղքատիկ վարժարանին մէջ նախնական ուսմունքն առնելէն վերջը 1869ին մայրաքաղաքս եկաւ և իւր ծնո-

ղաց որդեգորով խնամոց ներքև Խառդիւղի Շահ-նուպար վարժարանը մտաւ աշակերտելու համար, ուր երեք տարի ամբողջ գիշեր և ցերեկ, անդուլ և անքուն ուսման պարապելով, հիւանդութեան փոքրիկ նշաններ սկսան տեսնուիլ վրան ինչպէս սովորական է տեսնել յոգնաջան աքնութեամբ վաստակելոց վրայ: Այս պատճառաւ թողուց վարժարանը, որ շատ ծանր էր իր սրտին և զոր յանչափա կը սիրէր իբր գիտութեան խանձարուր:

Շահ-նուպար վարժարանի դասատուք և ուսանողք ցաւեցան և շատ ցաւեցան այսպիսի ուսումնասէր աշակերտէ և հեզահամբոյր ընկերէ մը բաժնուէնուն վրայ. ուստի շատ անգամ այցելութեան կուգային իրեն և վարժարանի վիճակին վրայ կը խորհրդակցէին: Սա անմիջապէս սկսաւ հեռաւոր երկիրներ գամուող գիտնական անձանց հետ թղթակցութեամբք յարաբերութիւն հաստատել, ինչպէս են Ռուսաստան ծերունի Գարրիէլ Պատկանեանի և Տիբիլիսի ազգային լրագրապետաց, և ուրիշ գիտնական ազգայնոց հետ, որոնք հանգուցելոյն տաղանդը, հայրենասիրական զգացումները, վառվռուն երեւակայութիւնը տեսնելով և Կ. Պօլսոյ ազգային լրագրաց մէջ մերթ ընդ մերթ նորա բանասիրական, պատմական, հնախօսական և լեզուաբանական յօդուածները կարդալով, կը հիանային և պատիւ կը համարէին այնպիսի մատաղատունի բայց հանճարալից պատանուոյ մը հետ բարեկամութիւն հաստատել:

Հանգուցեալը վարժարանէն մեկնելէն վերջը ամբողջ չորս տարի կեանք ունեցաւ. իւր հիւանդագին աւուրց մէջ երբէք դրիչը չէր թողուր, ղի միտքը բազմաբեղուն էր և կուզէր դուրս տալ ինչ որ կերկնէր: Ամենեւին չէր յոգներ և ոչ իսկ կը ձանձրանար գրելէ. շատ անգամ Աղղին ներկայ վիճակին և ազագային վրայ խորհրդածելով կը ցաւէր և դեղ դարման կը մտածէր. բոլոր այցելուները անխտիր կը յարգէր ու կը պատուէր, և ղինքը միանգամ անսնողները ակայնուհետև բարեկամ կըլլային իրեն: Հիւանդութիւնը օր օրի կը սաստկանար, բայց նա կը ժպտէր ու կափովէր երբ գրիչը ձեռքը կառնուր կամ երբ նոր երկասիրութիւն մը ցույնէին իրեն, մանաւանդ երբ խրիմեան սրբազանի կամ ծերունի Պատկանեանի գրչէն ելած ըլլար սյգ, զորս յանչափս կը սիրէր և մինչև իսկ կը պաշտէր:

Այսպիսի գրամու կեանք մը ի հարկէ պիտի ծանրացնէր իւր հիւանդագին վիճակը որ անդարմանելի ըլլալուն նշանները ցուցնել սկսած էր. այնպէս որ բժիշկները գրելէ և վերձանութենէ բոլորովին արգելեցին ղինքը. սակայն նա չը լսեց բժշկաց խորհրդատու ձայնին և սկսաւ երկասիրութեան մը խմբագրութեամբը զբաղել և այս եղաւ. «ՆԱԽԱՇԱԻԴ ԳԻՏՈՒԹԵԱՆՅ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՅ» անուն ընտիր մատենիկը, որ մեռնելէն 10 օր առաջ իւրջս ելաւ և կարծես իւր հիւանդագին տառապանաց մէջ մեծ մխիթարութիւն տուաւ:

Այնուհետև սկսաւ բազմաչարչար կեանք մը վարել, տուայտեցաւ և հիւժեցաւ. բայց նոյն իսկ անկողնին մէջ լրագիր կը փնտռէր և կը կարդար և եթէ մերժէին կամ դժկամակէին, կուլար և կը հառաչէր: Ծատ անգամ իւր վիճակին վրայ կը խորհրդածէր և բոյժ ու դարման կորոնէր. բայց միանգամայն չէր մտնար իւր աղէկէզ ծնողքն ու ազգականները մխիթարել որոնք գիշեր ցերեկ իւր մահիճը շրջապատած ի սրտէ կողբային նորայս յուսահատական վիճակին վրայ: Վերջապէս չորեքշաբթի օրէն սկսաւ սրտաճմլիկ խօսքեր ընել իւր ծնողացը, յօժարակամ Հաղորդութիւն, աղօթք և հսկում խնդրել, զԱստուած օգնութեան կանչել և անոր գթութիւնն իր վրայ ու օրհնութիւնն իւր ընտանեաց վրայ հայցել:

Սակայն մարդկային ամէն ջանք և աշխատութիւն անօգուտ եղան. անողորմ մահն արդէն մօտեցած և իւր աւարն առնել տանելու պատրաստուած էր. շաբաթ առաւօտ իւր սիրելի ծնողքը և սիրասուն քոյրերն, եղբայրներն ու ազգականները քովէն չը հեռացուց և քրիստոնէական ու որդիական զգացմամբ վառուած զամէնքը մի առ մի գրկեց, համբուրեց և աղօթքի հրաւիրեց: Ծատ սրտաչարժ և տխուր էր այս տեսարանը. ինքն արդէն գունաթափ եղած, հիւժած ու մաշած, բայց անվեհեր սրտով և յաւիտենականութեան յուսով լցուած մէկ ժամէն աւելի խօսեցաւ անոնց հետ, մխիթարութիւններ ուղղեց և երկնային ուղեւորի թեւեր առնելով ժամը 5 ին

իր ծաղիկ կենաց գարունը կնքեց ճշմարիտ հաւատացեալի մը յուսալիր հոգւովը, անվհատ սրտիւ եւ անխռով մտքով :

Մարդ չկրնար իր արցունքը բռնել, երբ իւր կենաց վերջին վայրկեաններուն մէջ ըրած խօսքերը ըէ կամ կարգայ :

« Հայրիկս եւ մայրիկս, մրմնջեց հրեշտակա-
« տեսիլ պատանին, մի լայք այսուհետեւ, այլ ա-
« ղօթեցէք. ամպերուն մէջէն զՅիսուս կը տես-
« նեմ որ կը վերակոչէ զիս. ես չեմ մեռնիր, այլ
« նոր կեանք մը կսկսիմ յաւիտեանականութեան
« մէջ: Աղօթեցէք, ո՛ր որ ալ լինիք, եկեղեցեաց
« մէջ, հրապարակներու վրայ եւ տուներու մէջ.
« ձեզի յիշատակ կը թողում երկասիրած մատե-
« նիկս, որպէս զի անով յիշէք զիս :

« Հայրիկս, 17 տարեկան հասակէս ի վեր ըս-
« կասց քեզի օգնել Մկրեան բողոմաճիւղ գեր-
« դաստանին խնամք տանելու համար. բայց բաղ-
« դը չը թողուց. հիմա երկնային ջրով կը պա-
« պակիմ եւ կերթամ ծարաւս լեցնելու :

« Երկնից երանութեան մէջ տեղ պատրաստ-
« ուած է ինձ, ես կը տեսնեմ զայդ, ուստի կեր-
« թամ յանմահութիւն :

« Հայրիկ, Ձեզ կը թողում խել մը գրութիւն-
« ներ, պիտանիները պահեցէք անպէսները նե-
« տեցէք. իսկ քերական մ'ունիմ շինած, ինչպէս
« կուզէք, այնպէս ըրէք: Դուք մեծ մարդ էք ին-
« ծի համար, զի ծնողական պարտաւորութենէն

« աւելին ըրիք, ամէն խնամք տարիք, կըթեցիք
« եւ մեծցուցիք զիս :

« Իսկ դուք, քոյրեր եւ եղբայրներ, հնազանդ
« եղիք իրարու, սիրեցէք զիրար, ինչպէս ես զձեզ
« սիրեցի միշտ. մի լաք վաղաթառամ զաւկի եւ
« եղբօր մը վրայ զոր կը կորսնցնէք յաշխարհի,
« բայց նա կենդանի է միշտ յերկինս» (1) :

(ԹԻՒ 14)

ՆԱՄԱԿ՝ Ազարիկ Մինդրաս եփեկնի Գեորգեան
skunչ հեռագրասան ի Նիկոսիոյիս.

Ա.Ռ.

ԳԵՐ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՀԱՆԱՅ ՄԿՐԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Ի ՊԱՐՏԻՁԱԿ

Որդեկորոյս Հայր, պատուական բարեկամ,

Անհուն մոխիրս ի բօթդ գոչէի, յորժամ գհասարակ
գիշերաւ հասեալ ժամանեալ ինձ հեռագիրդ գուժկան
եւ աւանդ, Հայր որդեկորոյս, ծանունս եւ դժուա-
րակիրս ինձ տայր երկնել զբաղում արտասուաց ար-
ժանի Բենիամինիդ արեւու, զսիրեցելոյ որդւոյդ աղ-
եաց եւ զհոգւոյդ հատորոյն, եւ թեւս թեթեւ ըզձա-
նայի ունել, առ ի սուրալ սրանալ գնալ ի մայրն քա-

(1) Մկրտիչ էֆ. Մելիքեան ի ժամուն յորում խօսէր զայստիկ որ-
դեակն իմ, ներկայ գտանէր առ մահճօք նորա՝ եւ նշանակեալ էր :

ղաքաց, եւ զցուրտ՝ այլ զհանճարոյ եւ զգօնութեան պատկանդարան ճակատուն քաղել զհամբոյր անդարձ հրաժեշտին զոր դրօշմեալ էր իմ ի վերջնում հրաժեշտի ողջունին՝ զոր զգօն եւ առաքինի պատանին դայր յետին բարեկամիս մատուցանել ի հերուն . . . :

Եւ այսօր չարաշուքն ստուգութիւն զվաղամեռիդ հծծէ յունկս իմ՝ զպարկեշտ եւ զզգօնն եւ զուսումնափայլ Յակոբիկ . . . :

Հայր մի եւեթ, Հայր պատուական, հայր մի եւեթ զգայ զկիւռ այնքանուոյ ծանու հարուածոյ. եւ իմ մինչդեռ եւս ոչ անթաց աչք էին ընդ անակնկալ մահ նորածիլ եւ նորափթիթ Շաւարչիս, այլ փոքր միւս եւս ամպարչտանայի անէծս կուտելով ձեռինն՝ որ անխնայ եւ ընչովին տապաստ յերկիր արկանէր եւ զքոյդ զնորատունկ մի զքսան հազիւ վայելեալ դարուն՝ այլ հոծ պողովք արգասեաց . . . : Լացի յոյժ եւ դառնագին ոչ զանգուգական պարմանին միայն որոյ կափուցեալ էր բազմայոյս կենացն դարուն վաղանցուկ, եւ յանվերջն եւ յանձայր թռանէր նա ի մշտագարուն, ոչ այնքան զարժանի զՀայրդ որ զօրէն մարդոյ՝ զանձանօթ ապագայի ի նմա թերեւս հաստատեալ էիք զոյս եւ զմխիթար, ոչ այնքան զմայրն որդեգորով եւ ծնելատէր՝ որ զնմանութիւն հռովմայեցի տիկնոջն Գրակզոսեան բերեալ յանձին՝ զամենայն զթանգարական գոհար իւր համարէր զվաղամեռիկն իւր որդեակ եւ արժանապէս. եւ ոչ այնքան զհամօրէն եղբարս եւ զքորս եւ զամենայն պարագայս իւր զկարի կարեւորան, այլ լացի եւ լամ եւ լացից ընդ երկար զԱզգ մի որբ եւ անտէրունչ, զազգ մի հէգ եւ թշուառ՝ յորմէ բուրաստանէն անկարեկիր խլէին իսպառ զաւակ մի, զնորատի մի մարդատունկ՝ ապագայի բազում բարեաց գուշակ :

Եւ « Բանն վերացաւ յինէն . . . » : Եւ ոչ իսկ յաւուրն յիշատակէ պատկառեցայ՝ յորում Անպարտականն ի հեղութիւն վերելակեալ գայր մտանէր ի քաղաք Քրիստոնեայ Հօտին՝ ելանել բազմել ի քառաթեւ կառաց բարձունս վասն իմ ամենայն չարեացապարտ ամբարշտիս : Մոռացայ զԻաւիթ եւ զնորա « Ձի ընդունայն է ամենայն մարդ մեղեայ » զպատգամն . մոռացայ եւ ոչ յուշի իսկ կապեցի թէ Իսրայէլի սիրեցելոյն Յովսեփայ պարտ էր արդեօք ի հարազատաց իւրոց ի ձեռս անկանիլ ի դուբ վասն առ յապայ փրկութիւն նոցա . . . : Եւ բնաւ իսկ ոչ յուշ ինձ եղեւ թէ՛ սերմանելոյն ապականութեամբ կայ մնայ յարութիւն անապական :

Եւ զայս ամենայն մոռացեալ իմ իսպառ՝ գամ անագան ուրեմն զարտօսրս իմ զաղի խառնել ընդ Հօրդ որդեկորոյս արտասուաց՝ ընդ պաշտօնէիդ խորանին Սրբութեան՝ որոյ կարօտի միջա եւ հէգս մարդկութիւն ափ ցուրտ հողոյն ընդ ցուրտն մեր անչնչացեալ մարմին եւ դիակ՝ ի կնիք անշարժութեան մինչեւ ցօրն աներեկոյ . . . :

Գամ իբր ոչ եթէ յաւակնեալ ի հաւատ՝ թէ յետ այնքանի փարաւազից մատուցելոց Ձեզ ի բնաւ որոց ոչ անձանօթ ինձ ընտիր ընտիրքդ են բարեմասնութիւնք, արտասուալիցս զգացմանց յայտնութիւն գրեացի առ ինչ, եւ իբր ոչ եթէ աղէխորովք այդ աղէտի ստնանել ինչ զօրիցէ ձայնս բարբառոյ անապատի, իբր ոչ եթէ կարեվիրիդ այդ սրտի ի խոր խոցելոյ սպեղանիս ինչ մարթ ինձ իցէ լինել, ճն անդր, այլ ցորչափ որդեակդ հոգեհատոր թօթափեալ զփոշին աղցաւոր հանգիցէ ի գիրկս Հօրն տուչի մահու եւ կենաց՝ որ հրամայեացն « Թոյլ տալ մանկուոյն զնալ առ նա », զոյդ ընդ նմին մաղթել Ձեզ զերկնից եւեթ զցօղ մխիթա-

րուժեան իբր զբալասան անյուշութեան այդքանի վըտացդ՝ դոյգ ընդ Տնարար եւ երթալէն պարկեշտ Լծակցիդ, եւ ամենայն պարագայից՝ որոց ճանաչել ճանաչեան զիս ընդ միշտ յետնեալ բարեացակամ :

ԱԶԱՐԻԿ ՄԻՂՐ. ԳԷՈՐԳԵԱՆ

Նիկովիդիա, 5 Ապրիլ, 1876.

(ԹԻՒ 15)

ԱՒԵՏԱՅԵՐ, քիւ 16, ի 6/18 Ապրիլի, յօդուած Պ. Անդրանիկ Այվազեան ուսումնական երիտասարդի Կեսարացոյ.

Պատրիարքական փոխանորդ Մկրեան Գեը. Տէր Յովհաննէս հօր որդին, Յակոբիկ Մկրեան, որ երկար ատենէ ի վեր գժնդակ ախտէ մը կը տառապէր, ապրիլի 8ին իւր մահկանացու կենաց գարունը կնքելով խորին սգոյ եւ տրամուժեան մէջ թողուց իւր սիրելի ընտանիքն, ազգականներն եւ ծանօթները :

Հանգուցելոյն մարմինը հետեւեալ կիրակի օր Հիւսարտիպիէն մեծ հանդիսիւ Մայր եկեղեցի բերուեցաւ, ուր Ամեն. Պատրիարք Արքայազանը համառօտ բայց ազդու դամբանական մը խօսելով յիշեց հանգուցելոյն բարեմասնութիւնները, մեծ տաղանդը, ազնիւ սիրտն եւ անբիծ հոգին, մանաւանդ թէ անոր վերջին պահուն մէջ յայտնած Քրիստոնէական վսեմ զգացումները, եւ ջանաց անոր հաստատուն հաւատքովը միտիւարել նորա սգազգեաց ծնողքն եւ բարեկամները: Մարմինը դարձեալ մեծ հանդիսիւ եկեղեցիէն տարուեցաւ

մինչեւ ի Լանկա, եւ անտի Պալազը, ուր ամիտփուեցաւ : Յուզարկաւորութեան հանդիսին ներկայ էին երեք չորս եպիսկոպոսունք, շատ մը վաղապետք եւ քահանայք եւ իբր 5,000 ժողովուրդ :

Հանգուցեալը հողույ, սրտի եւ մտաց շատ մը ընտիր ձիրքերով զարդարուած պատանի մ'էր, որոյ անբիծ վարքը, մեծ տաղանդն եւ շատ դովելի յատկութիւններն ապագային համար կը խոստանային մեծամեծ յոյսեր, որք, աւաղ, հիմա սեւ գերեզմանի մէջ թաղուեցան : Յակոբիկ անխռով դիմադրաւեց մահուան, եւ իւր վերջին պահուն ծնողքն ու սիրելիներն անկողնոյն քովը կանչելով զանոնք համբուրելէ ետքը, «Ես Քրիստոսի կ'երթամ, եւ ձենէ վերջին խնդիրքս այն է որ ինձ համար շատ սուգ եւ վիշտ չընէք, այլ զիրար սիրէք» ըսաւ եւ հոգին աւանդեց :

Արդարեւ Պատրիարքական փոխանորդ Հայրը մեծ կորուստ մ'ըրաւ, բայց միայն ինքը չէ որ կ'ողբայ Յակոբիկին մահը, շատեր արտասուեաց կաթիլներ թափեցին անոր դագաղին շուրջը, եւ իրենց կակիծներովը ցուցուցին թէ ազգն ընտիր անդամ մը, երիտասարդները մտերիմ բտրեկամ մը, Հայ գրականութիւնը հանձար մը կորսնցուցին : Գերեզմանէն անդին փայլող յուսոյ պայծառ լոյսը որ Յակոբիկի ցաւոց անկողնոյն մթութիւնը եւ գերեզմանի խաւարը փարատեց, կարող է նաեւ միտիւարել նորա գորովագութ ծնողաց եւ սիրատուն քերց եւ եղբօր սրտերն :

Մեր ցաւակցութիւնը կը յայտնենք, եւ այն միտիւարութիւնը կը հայցենք յերկնից :

Կ. Պօլիս, 11 Ապրիլ 1876,

Ա.

(ԹԻՒ 16)

ՆԱՄԱԿ, Մկրտիչ աղա Տէր Կարապետեանի
յԱրարան-Պէյ գիւղէ Նիկոմիդիոյ.

ԳԵՐ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԵՒՍ ՔԱՀԱՆՍՅ ՄԿՐԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Կ. ՊՕԼՍՈՅ

ՅԱՐԳԱՆՕՔ Ի ՊԱՐՏԻԶԱԿ

Գերապատիւ Տէր Հայր,

Ձեր հարազատ որդեկին Ազնիւ Յակոբիկի մահուան դառն դոյժը լսեցի, եւ կարի շատ ցաւեցայ, մահը երիտասարդութեան հասուն հասակի մէջ կը քաշէ կը տանի զնա ի հանդերձեալ աշխարհ, եւ ի դառն սուգ կը համակէ զՁեզ Ձեր ազնիւ դերդաստանիւքն եւ հարազատներովն, արդարեւ յոյժ ցաւալի արկած մ'է այս զոր Ձեզ պատահած է, սակայն սորա Նախախնամութեան անխնամալի վճիռներէն մին ըլլալը դուք քաջ գիտէք, որուն անշուշտ իւրաքանչիւր մարդ պիտի վիճակի, եւ ո՞վ գիտէ, նա թերեւս այժմ յաւիտենական կեանքը եւ անվախճան երանութիւնը կը վայելէ. դասոնք մտածելով պէտք էք մխիթարուիլ, թէեւ ասիկա այնպիսի կսկիծ մ'է որ մխիթարութիւն չընդունիր, սակայն որչափ կսկծայ մարդ այսպիսի արկածներու վրայ, միշտ անօգուտ է :

Ձեր ի Պարտիզակ գալն լսելով ուղեցի եւ ես միանգամ գալ այդր՝ եւ բանիւ բերանով տեսակցիլ ընդ Ձեզ, եւ ընուլ միանգամայն բազմաժամանակեայ կարօտութիւնս, սակայն ինչպէս սովորութիւն է այսպիսի ժամանակներ՝ յաճախորդներ շարունակ պակաս չըլլալով եւ քիչ մալ անձնական տկարութիւնս արգելք եղան նպատակս յառաջ մղելու, թէեւ փոխանորդարար մեր

որդի Կարապետը խրկելու խորհուրդն ալ յղացայ, որ իրեն ալ փափաքն էր, սակայն եւ նա դժբաղդաբար ջերմի հիւանդութեան բռնուած ըլլալով, այն իսկ չը յաջողեցայ խրկելու, որ նա ալ իւր ընկերոջ Պարոն Յակոբիկին դառն մահուան վրայ զգացած անբացատրելի ցաւն ալ Ձեզ կը բացատրէ գրոյս հետ առանձին Ձեզ գրած գրովն :

Ուստի այս մասերուն Ձեր ներողամտութիւնը հայցելով՝ եւ Ձեր սուրբ աշոյն ալ համբոյր խոնարհ մատուցանելով՝ Մնամ անձնուէր ծառայ Ս. Հորդ.

ՄԿՐՏԻԶ ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

1876 Ապրիլ 7, յԱսլանպէի.

(ԹԻՒ 17)

ՆԱՄԱԿ, որդւոյ Նորին Պարոն Կարապետի հասակակցի հանգուցելոյս ի Տէր.

ԳԵՐ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԵՒՍ ՀԱՅՐ ՄԿՐԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Կ. ՊՕԼՍՈՅ

ՄԵՆԱԻ ՅԱՐԳԱՆՕՔ Ի ՊԱՐՏԻԶԱԿ

Գերապատիւ եւ Սրբակրօն Տէր Հայրդ իմ.

Կորսուտ յաւիտենական զոր կորուսիք, գանձ անգիւտ եւ սլատուական զգործ վաստակաւոր ձեռացդ ասեմ, զոր անագորոյն աւազակն աշխարհակուլ յախշտակեաց եւ տարաւ : Ի բացուտ յանդիման առնեն մեզ զերիտասարդ մի տխրանեան տարածեալ առաջի դորովաղէտ ծնողացդ եւ հարազատից, եւ ի մէն մի գիմաց կաթիլք դառն արտասուաց ոլուն ոլուն անկեալք յերկիր թանան զգիականացեալ մարմինն : Յայս տեսիլ գերաշխա-

րան որ անկարեկիր մահկանացուի է սիրտ ի բախն ունել, ոչ գալարիլ աղեաց եւ ոչ յարտասուս հարկանիլ, զնոյն եւ յիս է տեսանել, Հայր տխրազգած, յիս որ մի էլ ի հարազատ բարեկամաց ազնիւ որդեկիդ, բայց աւանդ որ չէի անդ . . . սէ, ընդարմանան մատունք իմ, եւ գրիչ յետս ընդ կրունկն նահանջի, եւ արդ ցաւք կրկնակի ծանրացեալ ի վերայ գուն գործեմ յիութալ ժամանել եւ յոխանակ ցանկալի մարմնոյն՝ զգերեզման նորա համբուրել, եւ թերեւս զգառնութիւն ցաւոցն մեղմել երկուստեք: Քանզի քաջ զիտեմ Հայր, բազում մարդիկ ի մխիթարութիւն Ձեր յառաջադէմ գտան քան զիս, վասնորոյ յետնեալս յոչ կամաց զթերութիւն մեծի նուիրական պարտեացս թղթովս լնուլ նկրտիմ զայժմուս, սակայն եւ այն ոչ թէ ի սիրտանս, զի չեն պէտք Ձեզ մխիթարութեանց, որ զիտէք զմահ, եւ հայիք ի նա իբրու յանմահութիւն եւ ի հանգիստն երանութեան :

Այո, այսօրիկ ցաւք անհնարինք միայն ի խոր խոցեն զսիրտս զի արժանաւոր ժառանգ իմաստասէր ոգւոյդ եւ գեղեցիկ ակորժակացդ ի միջոյ բարձաւ, այն՝ որ ոչ յագեալ աստեացս զիտութեամբք, ճախրեաց յօդս, վերացաւ ընդ ամպս երկնից, պարարիլ գեղապարիլ երկնաւորացն հոգեղուարճ զիտութեամբք հոսեցելովք յանսպառ աղբերէ իմաստութեան :

Ինչպէս սրտիւ եւ արտասուածքօր աչօք համբուրելով զթալկացեալ ձեռս Սուրբ Հօրդ, մաղթեմ ի Հօրէ մխիթարութեամբ Սուրբ Հոգւոյն տալ դադար ճայնից հառաչանաց ելելոյ ի խորոց սրտէ վշտացելոյդ :

Մնամ Ս. Հօրդ խոնարհ ծառայ

ԿԱՐԱՊԵՏ Մ. ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

1876 Ապրիլ 7. յԱւուրան-Պէկ.

(ԹԻՒ 18)

ԵՂԵՐԵՐԳ, Պօղոս Էփէզեցիի Եաշեան
հարկազգի բանաստեղծի.

Ի Մ Ա Հ

ՅԱԿՈՐԻԿ ՊԱՏԱՆԻՈՅ

ՈՐԴԻՈՅ ՍԻՐԵՅԵԼՈՅ ԲԱՐԵԿԱՄԻ ԻՄՈՅ

ՏԵԱՌՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԿՐԵԱՆ ՔԱՀԱՆԱՅԻ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԱՐԳՈՅ ՓՈՒԱՆՈՐԴԻ

Յանձանօթէ կեանք գոյանայ առ անձանօթ միշտ գնայ, Անձանօթին ամէն վկայ, միշտ անձանօթ նոյն մնայ, Ըզդուս սորս առ ի բախել անկ է ըզսիրտ ջախջախել Հայր սրտաբեկ դու լոկ գիտես թէ ուր գնաց քո տղայ:

Քաջին մխիթար չունի իմ քնար,
Մահ կեանք հաւասար կշռոյն են նժար,
Անմահին գաղտնեաց պահապան ծառայ,
Դու գիտես թէ ո՞ր գնաց զոր ծնար :

Ամէն ամէն այն միութեան են մասունք
Ձոր շուրթ եպագ կամ փչրեցին մեր բառնք,
Մարդ վարանեալ, վարդ թառամեալ, մեր յուսեր,
Յամաք տերեւ, կենաց վերեւ լուսափունք,
Ամէն ամէն յաւիտենից յաւիտեան
Յափն դիմէ տիեզրական բարութեան,
Հայր իմ քո սէր, հայր իմ քո վէր, ամենայն
Օժանդակէ աստուածորդի մարդկութեան :

Գթածդ Աստուած, երկրպագեմ անհուն սիրոյ քո անբաւ
 Ոչ արտասուել մեզ տաս ունայն խորին խորհուրդ է մեր ցաւ,
 Հայր իմ զի դու յառաջնորդաց ես Հայ ազգի՛ կոծեցար
 Զի միշտ ախուր եւ վիշայեղց մարգարէից է անձաւ :
 Հայ է հայր իմ երկրապետաց նիւթականաց առ ճակատ,
 Դաշտաց տիրէ թէ երկրամերձ այլ շանթահերձ խիստ դագաթ,
 Ցաւ ի վերայ քո հին ցաւոց տէր կուտակեց ու դիզեց
 Զի բարձրանայ ոգիդ բազմի վերայ սոցա առնէ դատ :
 Զի դատաւոր միշտ ընդ ցաւոյ ընդելանայ յատենի
 Հայր իմ ի սէր մարդոյ խլեց Աստուած զորդւոյդ վարդենի,
 Սակայն հայր ես, անօգնական չես թէ մեռաւ քո զաւակ
 Ոգի որդւոյդ միշտ տի շրջի վերայ քոյոյ մատենի :
 Ծեր աշխարհիս մի ասեր ինչ տալ կարէ դեռահաս,
 Մոռացութեան ի հովիտ յիշատակ մ'է մեր սպաս
 Ամս հազար գթութեան, հայր իմ, որդիդ ապրեցաւ,
 Յիշատակաւ իւրով տես՝ չեղէն աղքատք սրտիդ մաս :
 Խաղաղութիւն քո ցաւոյ, լաց հայր իմ լաց, այլ խաղաղ,
 Աստ խոնարհաց մի միայն ձեւ պաշտամանն է ծիծաղ :
 Այո՛ թէ մի է Աստուած, այլ պաշտօնն է այլածէս,
 Մեծ ես մեծիդ անկ պաշտելդէտ ակն ի վայր առ դագաղ,
 Սակայն հայր ես, Տէր գթած անմխիթար ոչ թողու
 Ըզհայրութիւն իւր յետուստ երբէք դնալ կաղ ի կաղ,
 Մխիթարիչ հարց ու մարց յարուցանէ ի քարանց
 Զի հայրութիւն է իւր տիպ անմահական աննուազ,
 Ի քոյն անուշ քո որդւոյ ներկեց զարեւ ըզլուսին
 Պաղ տապանին քար անգամ, ցաւդ խկ, զգաս, է մատաղ,
 Սիրէ զիս հայր, տէր ի փորձ հանրակենցաղ քո որդւոյ
 Բնակեցոյց յիս զոգին երբ երգեցի ես զիւր տաղ :

ՊՕՂՈՍ Ք. ՇԱՇԵԱՆ

Քաղկեդոն, 7/19 Ապրիլ 1876.

(ԹԻՒ 19)

ՆԱՄՄԱԿ՝ Խաչատուր Աղա Խազարեքեանի
 Կ. Պօլսեցոյ.

Գերապատիւ Տէր Հայր,

Գիտեմ, տխրամած ոգւով Ձեռքդ ծնօտիդ վրայ աչ-
 քերէդ կծու արտասուաց հեղեղներ կը հոսին, որդ-
 ւոյդ հիւանդութեան դառն տառապանքը, անագորոյն
 մահուան անողորմ հարուածը, գիտեմ, երեւակայու-
 թենէդ երբէք չեն վրիպիր. իրաւամբ կուլաս, կողբաս
 զաւկիդ վրայ, սղբ, կնձ, արտասո՛ւք, արդարեւ բաւա-
 կան չեն մխիթարել ծնողք մը՝ որ երիտասարդ զաւակ
 մը, վարուքը՝ բարուքը՝ եւ ուսմամբը՝ ծնողացը ապա-
 ւէն մը, Ազգին յոյս մը, մարդկութեան օգնական ան-
 հատ մը, իրենց ձեռքովը սեւ հողին կուտան. արդարեւ
 թշուառ Հայր. եւ ես ալ Ձեզի սէս եմ. իմ աչքերս
 ալ արտասուելէ չեն դադրիր, զի ես ալ տակաւին ութ-
 օր յառաջ քսանամեայ զաւկիս ցուրտ մարմինը գրկեցի,
 արիւր դագաղին ետեւէն ինկայ, ի զուր պօռացի, ի
 զուր գոչեցի. եւ ես ալ ձեռքովս Սիմոնիս հոգին Աս-
 տուծոյ՝ մարմինը հողին տուի, ես ալ իրաւամբ կող-
 բամ, կուլամ եւ չեմ ուզեր մխիթարուիլ. գիտեմ, Հայր,
 եւ փորձի գիտեմ, որ զգացած դառնակսկիծ ցաւեր-
 նիդ, անագորոյն մահուան չափ՝ ժամանակ եւ արժա-
 նիք որոշել չգիտնալուն է. կըզգամ որ այս ցաւը իւր
 յարակից մխիթարութիւնը չունի. եւ ս՛վ կրնայ որդե-
 կորոյս ծնողաց աչաց յորդ արտասուքը ցամքեցընել,
 եթէ ոչ դարձեալ մահը, բայց ոչ, կարծես ի ներքուստ՝
 ձայն մը կեցիր կը պօռայ եւ թոյլ չիտար մահուամբ

ՊՕՂՈՍ Ք. ՇԱՇԵԱՆ

ՏԵՐ-ՊՕՂՈՍԵԱՆՑ,

եւեթ մխիթարիլ, հայր մը կըսէ, մինչդեռ ի հաւատոյ գիտէ եւ համոզուած է որ՝ իւր սիրուն զաւակը աշխարհի ամէն դառնութիւններէ ազատած՝ իր յաւիտենական հանգիստը գտած՝ իւր Փրկչին գիրկը փառաւորուած կերջանկանայ, յանցանք իսկ է նմա բոլորովին անմխիթար՝ Աստուծոյ օրհնեալ կամացը դէմ գանդատիլ. այսպէս եւ ես Ձեզ կը կրկնեմ, Տէր Հայր, Օրհնեալ ըլլայ Քրիստոնէութիւնն, թող մեր զաւակները Հոն փառաւորուին ու երջանկանան եւ մենք հոս աղէկտուր տառապիւնք ու տագնապիւնք. թող անոնց յոյսը պսակվի եւ թող մեր սիրտերը անոնց կարօտիւքը աղէկէզ մորմոքի. եւ դու մխիթարուէ, Տէր Հայր. զի եթէ Ձեր զաւակը իւր կենդանութեամբը Ձեր յուսոյն պսակը պիտի ըլլար, իւր մահուամբն ալ Ձեր յոյսը պսակեց, իւր հանձարաւոր տաղանդովը շատ մը հայրերու սիրտ իրեն նման տաղանդաւոր զաւակ ունենալու փափաքովը լեցընելով. մխիթարուէ Տէր Հայր, զի՛ Ձեր զաւակին անունը անմահ պիտի մնայ ի պսակ Ձեր քրտնաջան դաստիարակութեան. եւ մխիթարուինք ու ըսենք. Օրհնեալ ըլլայ Նախախնամութիւնը որ մեր ձեռքէն ալ հաճեցաւ մեր երիտասարդ զաւակները իւր քովը իւր Ամենասուրբ գիրկը ընդունիլ. ալ թող մնայ մեզ՝ իւր մխիթարութեան Հոգին խնդրել եւ մնացած զաւակներնուս կեանք, կենդանութիւն, բարօրութիւն եւ առողջութիւն հայցել, որոյ համար Ձեր Սրբանուէր մաղթանացը աստատան՝ կը ներկայացնեմ զայս երկտող, որուն ընդունելութիւնն իսկ մխիթարութիւն մ'է Ձեր նուաստ բարեկամին :

1876 Ապրիլ 7. Ի Նիկոմիդիա, Խ. ՆԱԶԱՐԷԹԵԱՆ

(ԹԻԻ ԶԹ)

ՆԱՄԱԿ՝ Պատուէի Յակոբ Վարժապետի Պեյրեան,
ի Կեյվե Օրբագիւղ.

Գերապատիւ Տէր .

Այն ինչ լուաք յաւուրս յայստիկ զբոթաբեր լուր դառն մահուան ամենասիրելի որդւոյ Ձերոյ անուանակցի մերոյ՝ բնիկ միաբան Ս. Երուսաղէմի յԱրժ. Մամբրէ վարդապետէ՝ որ ի Տօնի Ս. Զատիկիս աստ գտանի այցելութեան եւեթ առթիւ, ընդ որում ի խօսակցիւն մեր ընդ Մեծ. մահտեսի Յարութիւն աղայի մահտեսի Երեմեանց՝ իբրեւ հարց եւ փորձ արարեալ զորպիսութեանէ խոհական Տեառնդ մերոյ ի մէնջ ի նուաստիցս կողմանէ, ցաւ ի սիրտ նա պատմեաց մեզ եւ հաղորդեաց զմահագոյժ ի Տէր հանգուցեալ սիրասուն զաւակի Ձերոյ եւ մեր, ընդ որ յանձնարինս տրտմեալ եւ տխրեալ անդէն եւ անդ հատաք զթեւ բանից մերոց, եւ ի սաստիկ յուզմանց սրտից մերոց այլ յայլմէ եղեալ եւ կապեալ զարձակ լեզու մեր ի բաց մեկնեցաք անտի :

Ո՛հ, Աստուած իմ Աստուած . . . Օրհնեալ Տէր, օրհնեմք միշտ եւ հանապազ գիբեզ, գոհանամք գիոյին բարեխնամ զթութեանէդ, եւ երկրպագեմք խոնարհ սրտիւ յամենայն ժամ պաշտելի, խնկելի, տօնելի եւ երկրպագելի ամենասուրբ կամաց Քոց, որ անսահման մարդասիրութեամբք այսպէս տնօրինեցեր . . . : Ո՛հ, եւ Դու որդեակ իմ սիրասուն, սիրելի անուանակիցդ իմ, որ կատարելով զօրհնեալ կամս Արարչին թուեար հոգով եւ վերաջուեցեր ի վերինն Երուսաղէմ յաւուր հանդիսաւոր մտից Տեառն մերոյ ովսանայիւք յերու-

սաղէմ, եւ յամենայն մահացու արկածից եւ վտանգաց ազատս զքեզ կացուցեր, յայսմ հետէ փառս մատո՞ սուրբ հոգւովք ընդ սուրբ ընկերակցացդ միշտ փառաւորելոյն ի բարձունս՝ եւ ուրախ լեր :

Իսկ Դու՝ անդուռական բարեկամդ իմ, Հայրդ վըշտացեալ, աղաչեմ զքեզ, յանձին եկ, մի յանչափս տրտմիր յանօգուտ, գիտեմ զի ինձ նման զաղի, միանգամայն եւ զանուշիկ արտօսը կարօտանաց սիրասուն Որդւոյդ ցօղէք միշտ յաչացդ բնականապէս . այլ սակայն՝ տո՛ւք դարձեալ փառս անսպտու՞մ մարդասիրութեան Տեառն, զի օրհնեսցէ Աստուածային օրհնութեամբ իւրով զմնացեալ ստուղծս որովայնի ձերոյ, եւ երկարեսցէ զթեւ կենաց նոցին եւ Ձեր եւ մեր, մինչեւ հասցուք օգնականութեամբ շնորհաց Նորին եւ սուաքրնական գործովք ամենեքեանս վարձուց յաւիտենից : Ողջ լերուք :

Ձամաց լիութիւն եւ զերկարութիւն կենացդ մաղթելով, մնամ խոնարհ ծառայ Արժ. Տեառնդ

ՅԱԿՈՒ ՊԷՅԼԵՐԵԱՆ

Յ. Գ. Եթէ ներէին տկար աչք իմ, զգառնացեալ զոգիւ Ձեր եւ ընտանեացդ առ ի զովացուցանել, ճառօրէն գրջաւ կամէի յօրինել բանս ի մխիթարութիւն, այլ սակայն աւա՛ղ, եւ եղո՛ւկ խղճաւայս, որ բոց հրայրեցութեան ցաւազին սրափս առ այս՝ առչօրէ եւ խանձէ զիս աղէկիղմամբ, այլ սակայն զինչ օգուտ, ոյր սակս կարօտիմ եւ ես ոչ սակաւ մխիթարութեան անմխիթար Տեառնդ . եւ երանի էր ինձ յայնժամ, եթէ կարօտ էր Երկին միոյ « Յակովբայ », ուրախ եւ զուարթ սրախ փոխանակէի զանձն իմ ընդ փոխելոյն սիրելի անուանակցիս յերկինս, բայց պարգեւդ մեծ՝

Նմա շնորհեցաւ յԱստուծոյ : Ուրեմն՝ հակիրճ բանիւքս այսոքիւք, ընկալարո՞ւք զսիրտ իմ :

Սրբեցէ՛ք եւ զարտասուացն աղբիւր ցաւազին եւ անմխիթար Երէցկին Մօր մերոյ . այսպէս են եւ կամք համօրէն ընտանեացս . . .

Յատկապէս մահտեսի Յարութիւն եւ մահտեսի Եփրեմ Մեծ. աղայք մեր եւ ի սրտէ բարեկամք խոհական Տեառնդ մերոյ հանդերձ ամենայն ընտանեօք իւրեանց ձայնակցին ընդ մեզ յողբ եւ ի սուգ, եւ խնդրեն ի մխիթարութիւն զՀոգին Սուրբ :

1876, Ապրիլ 7, յՕրք. Կէյվէի.

ՆՈՅ (1)

ԴԱԻԹ ՊՕՂՈՍԵԱՆ

ՏԵՐ-ԴԱԻԹԵԱՆՑ.

(ԹԻՒ 21)

ՆԱՄԱԿ՝ Տ. Մասթոս Վարդապետի Նազարեանց, Գեր. Առաջնորդին Տրապիզոնի.

Գեր. Սիրելի Հայր սգազգեաց.

Եթէ լացին ամեն անոնք անգտանելի աղէկէզ կորըստեանդ վրայ, որոնք Ձեր սրտակիցներն էին, աներկմիտ եմ մինն ալ զիս ճանաչած ըլլալնուդ :

Այո՛, կարեւր խոցեց այն դոյժը, ոչ միայն Ձեր հայրական սիրտը, այլ եւ ամեն անոնց, որոնք լուսաւոր-

(1) Յակոբ Պատուելի Պէլլերեան՝ է մին յառաջին աշակերտաց մեծանուն Մուրատ վարժապետի Բէրիագոյ, ի վանս Ս. Կոստի յԱրմաշ :

եալ հոգւոյն վրայ ապագային մէջ մեծ յոյսեր կը տածէին Ազգի պարծանաց նկատմամբ :

Յաւիտենականին կամքը ուզեց զանի երկնքին մէջ փառաւորել, երկրի մէջ ալ ձգելով արձան յաւերժական նորա քրտանց արգասիքը . Դաստիարակութիւնը կը սեմ, որ նուիրեց Ազգային մանկտեաց հայելի Առաքինութեան :

Մխիթարուեցէք Հայր սիրելի, մխիթարուեցէք . եւ համոզուած եմ որ մխիթարուած էք . վասն զի արժանապէս կոչուած էք պաշտօնեայ մխիթարելու :

Մխիթարուեցէք, վասն զի Ձեր որդին կենդանի է բոլոր զինքը ճանաչողաց սրտերուն մէջ .

Եւ ինձ կը մնայ բաժին իմ տխրութեանս հետ աղօթել Տիրոջը որ Հանգուցելոյն որդեսէր Տիկին Մօր սիրտը Հոգին Սուրբ սիրտիէ եւ ամոքէ, եւ պատուական գլուխնիդ ողջ մնալով հանգուցելոյն մնացած օրերը Ձեր պատուական կենացը յաւելցնէ :

Մնամ յամենայնի սիրող զՁեզ

ՄԱՏՅԷՈՍ Վ. ՆԱԶԱՐԵԱՆ

1876 Ապրիլ 7, Տրապիզոն.

(ԹԻՒ 22)

ՆԱՄԱԿ, Ծերունի Քերթոյի Նայոց Տեսուն
Գաբրիէի Պատիւնեան ի Ս. Պետրոսի.

ԱՄԵՆԱՏՐՏՈՒՄ

ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐԵԱՆ

ԽԱՅԱԿԻՐ ԱԻԱԳ ՔԱՀԱՆԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ ԲԱՐՁՐԵԼՈՅ

ՕՏԵԱԼ ՏԵԱՌՆ ԱՄԵՆԱԿԱԼԻ

Ո՞ր փուշ սայրասուր քան զայս՝ զոր բուսոյց Քեզ երկիր ի գործս ձեռաց Քոց . ո՞ր խայթոցք տատասկի դառնակակիծ մորմոքեցուցիչք քան զայս՝ որ հանգոյն ցանկոյ միջնորմ ամբարձան ի մէջ Քո եւ բուրաստանի քաղցրահոտ ծաղկանց , յորում զուարճանայիր եւ որովք զմայլելի երբեմն, եւ փոխեալ ի վիշտս անհնարինս՝ պաշարեցին զՔեզ չուրջանակաւ : Զայս՝ յայտ յանդիման տեսին մթադնեալ աչք ծերունուոյս, յորժամ դտաւ ի ձեռս նորա արտօսարացօլ նամակ ծնողիդ գրեալ ի քսան եւ հնգից մարտի, եւ բռնազբօս մղեաց զնս յարտասուակցութիւն :

Աւուրք էին համածաւալ արտասուաց, յորս Արարիչն բնութեանս չարչարէր, եւ նմին չարչարակցէր եւ արեգակն եւ լոյս տունջեանս : Արտասուէր մարդ, զի Փրկիչ իւր մեռանէր, արտասուէին երկինք, զի Փեսայն իւր ի մահ աճապարէր, արտասուէր եւ Եկեղեցին, զի Հիմնադիր իւր ի սպանդ վարէր : Այլ ես՝ բաց յարտասուակցութենէ նոցին եւ Քեզ, արտասուեցի եւ առանձին եւս, զի պատկերացուցի զօճեալք Աստուծոյ իմոյ ըստ Դաւթի անկեալ ի գետին առաջի Աստուծոյ, եւ

պահօք զանձնդ ճնշեալ, եւ աղօթիւք յոտս Նորին
 թաւալեալ, եւ կականալիր արտասուօք զգարչապարս
 Նորին թացեալ, եւ աղէկէզ սղբովք զբարեգթութիւն
 Նորին թախանձեալ, եւ զարմացայ, զի Նա՝ Որ ողոր-
 մածն էր եւ զթած, եւ ոչ յասլաղէր կարկառել ումեք
 զԱջն օգնականութեան, որք բուռն հարկանէին զքղան-
 ցից Նորին, ոչ զթասիրէ եւ ոչ դարձուցանէ՝ յարուց-
 եալ զորդեակն Քո ի մահճաց՝ ի ծոց ծնողիդ :

Նովին իսկ զարմացմամբ դարձուցի զզարմանս իմ ի
 տխմարութիւն իմ, զի յանդգնեցայ ի վեր ամբառնալ
 զծայր վարագուրին, որով բարեհաճեալ էր սքողել
 ծածկել Ամենազօրն եւ Ամենակարողն զիւր անթա-
 փանցելի տնօրէնութիւնս անքննելի խորհրդոց, որ եր-
 բեմն ընկալաւ ի ձեռանէ Յեթիթայեայ զպատարազն
 ուխտեալ, եւ յետս դարձոյց առ Աբրահամ զողջակէզն
 յինքնէ պահանջեալ : Միթէ պակասեաց առ ի Քէն
 ճիզն որոց եւ իցէ մարդկային հնարից : Միթէ նուազ
 գտաւ ուրեք խնամարկութիւն ծնողականդ գորովա-
 նաց : Միթէ յիսնեակք զիշերախառն տքնութեանց
 անձեռնհաս մնային կրկնութեանց եւ երեքկնութեանց,
 եթէ պէտք ընդ առաջ ելանէին ծնողիդ դնել ի շար
 բոլորապտուղ պատարագաց ի սեղան սիրոյդ առ Որդ-
 եակդ հրաւիրեալ ի ճաշ անմահութեան՝ եւ զյետին
 նշխարս կենացդ : Այլ այս ամենայն կարօտ էր տակա-
 ւին ընդունելութեան Այնորիկ՝ Որ ասաց՝ «Ես իսկ եմ
 Յարութիւն եւ կեանք» :

Գուցէ՞ թէ Որ յայնժամ զմին ի սիրելեաց իւրոց
 զՂազարոս կոչեալ էր ի գոգոյն Աբրահամու, այժմ
 զմիւս սիրելին իւր զՅակոբիկն կամեցաւ բազմե-
 ցուցանել անդ ի յաւիտենական հանգստեանս Գուցէ՞
 թէ սիրտն այն բարետոհմիկ եւ սուրբ հաստատ-

եալ ինմին, եւ բորբոքեալ առիս առ անարժանս որ-
 դիական սիրոյն բոցով . գուցէ թէ միտքն այն սրբէա-
 վայել սրաթռչ առ բարին Ազգի . գուցէ թէ հաստին
 այն վարդաթիթիթ պճնազարդեալ շնորհաշուք ճրիւք
 մշտագարուն մանկութեան ակգասիրութեան . գուցէ
 թէ բնաւորութիւնն այն արժանաւոր շնաշխարհիկ երկ-
 նաքաղաքացեաց հայրենասիրութեան . գուցէ թէ կըր-
 թութիւնն այն՝ որով տակաւին սակաւաւորք յոյժ գը-
 տանին յազգի մերում մշակեալ եւ պսակեալ, արարին
 զնա քաջավայելուչ վերնագաւառայնոց քաղաքակցու-
 թեան, եւ հրաւիրեցին զնա տարածամ՝ ընդ Ենթայ
 եւ ընդ Եղիայի համախմբել զԵրրորդութեան թիւ խոր-
 հըրդական՝ տաւաղիլ յերիս տաղաւարս նոյնպէս խոր-
 հըրդականս եւ խորախորհուրդս :

Երեւի՞ թէ միայնակ չըջէր Աբէլ ընդ հարսին իւրում
 Սալոմեայ ի Իրախտի փափկութեան, եւ մուծաւ անդր
 Որդեակն Քո կազմել կառուցանել զնոր երբեակ միու-
 թիւն : Երեւի թէ ընդ կենսապարգեւ չքով հովանոյ
 ծառոյն կենաց մնացեալ կայր վայր յարագուարձ, եւ ի
 ժառանգութիւն նորին փոխեցաւ դեռաւորց պատան-
 եակն՝ չեւ հաղորդակից եղեալ թունարութեան զոր ան-
 ընդհատ մատուռակեն սատանայ, աշխարհ եւ մարմինս
 Գուցէ ի զովարար հող ուր այժմ ննջէ Յակոբիկդ՝ ետես
 հաստատեալ զստորոտ սանդխոցն Յակոբայ, եւ անդր
 ճեպեաց մերկանալ զմարմնոյն զգեստ, զի թեթեւ թեւօք
 հոգւոյն վերասցի ի Հայրենիս իւր, ուստի մերժեալ են
 ամենայն ցաւք, եւ վիշտք, եւ տրտմութիւնք, եւ հե-
 ծութիւնք : Վասնորոյ եւ հաւատք իմ ի ներքուստ
 խրախուսեալ քաջալերեն զիս ասել առ Քեզ՝ ընդ
 առատաշնորհ Պարգեւողին մխիթարութեան՝ թէ «Որդ-
 եակն Քո ոչ է մեռեալ, այլ ննջէ յուսով յարութեան՝

յորժամ եղիցին եւ երկինք նոր եւ երկիր նոր »
 Իսկ Քեզ՝ Օծեալդ ընդ Ահարոնի, այլ Քահանայակիցդ
 Մեղքիսեղեկի, Քեզ՝ զորոյ թախծանաց զչափ ոչ կարե-
 լով նկարագրել, ըստ օրինակի նկարչի ուրուք՝ որ անձե-
 ունհաս գտեալ զանձն ի ծայր վրձնին օժանդակու-
 թեամբ դեղոց եւ արհեստին աւանդել տախտակին
 զկերպարան հօր վաղամեռիկ որդւոյ, վարագուրաւ քո-
 զարկեմ՝ զերեսդ, Քեզ՝ ասեմ, յոչ լիցի օրինակ ան-
 հասանելի տնօրէնութեան Որ էին, զոր եցոյց յառաջ-
 նում աւուրն մեծի Սրբազնանուէր Քահանայազոր-
 ծութեան Հնոյ Ուխտի՝ չարտախուրել զգլուխդ, չա-
 տառել զհանդերձդ, եւ չելանել ի դրանէ Սորանի
 վկայութեան, զի իւրն օծութեան՝ որ ի Տեառնէ է՝ ի
 վերայ Քո է. այլ լացցեն ամենայն եղբարք Քո եւ ամե-
 նայն տուն իսրայէլի :

Եղբայր քո ես եմ, եւ տուն իսրայէլի է տառապ-
 եալ Ազգն մեր. ի ծոցոյ նորա պակասեցաւ անձն՝ որ
 գուցէ թէ երբեմն յաջողէր լինել երկրորդ ոմն վար-
 դան Մամիկոնեան, Ուրեմն՝ ինձ թոյլ տուր լալ յայ-
 սըմհետէ եւս զաւուրս բազումս, զի ես քաջ ճանաչեմ
 զյարգ այդոցիկ գոհարաց, որք են մարդարիտք դե-
 ղեցիկք պատուականք եւ հպուռագիւտք, նա թէ եւ
 անդիւտք իսկ, յեռեալք ոչ այնքան ի մանեակ պարա-
 նոցի Քո, որքան ի քայուս եւ յապարօշ համօրէն Ազգի
 Դու դադարեաց ի լալոյ, եւ պիտիեաց եւ մխիթար-
 եաց, զի երանութեան արժանացար ընծայելով զաւակ
 ի Սիոն: Ենչ լիցի քեզ՝ քարոզչ պատգամաց Սատու-
 ծոյ, զի զորօրինակ ի վերջնումս Քրիստափորն Գոլում-
 պոս եբաց զաչս դարուց եւ ժամանակաց, ցուցանելով
 տիեզերաց՝ թէ բաց ի յերից մասանց Հնոյ Աշխարհի՝
 Եւրոպայ, Ասիոյ եւ Լիբիոյ՝ գոյ եւ չորրորդն՝ որ կո-

չեցաւ նոր Աշխարհ, նոյնպէս եւ բազմօք յառաջ քան
 դայն՝ զոր մարգարէք եւ օրէնք Հնոյ Ուխտին անգլի-
 տացեալ էին, եկեալ Սատուածն մարդացեալ՝ ծանուց-
 եալ էր՝ թէ զինի այսորիկ ժամանակաւոր եւ անցա-
 ւոր կենցաղոյս գոյ եւ հանդերձեալ կեանք անանց, ուր
 թագաւորելոց եմք ընդ նմին յաւիտեան. եւ Դու՝ մի
 ես յաւետարանչաց նորին, վասնորոյ եւ արժան է քեզ
 արդէն լռել ի սգոյդ, եւ թողու՛ զի լացցուք մեք ընդ
 անտէրունչ Ազգի, յորմէ բարձաւ այն՝ պատանի մի,
 այլ թուեաւ Աղաւնի մի՝ գուցէ ոչինչ նուազ քան
 զԳոլումպոս⁽¹⁾, շիջաւ լապտեր մի, սահեցաւ ի բարձանց
 երկնակամարին աստղ մի, էանց յայնկոյս գերեզմանի
 անձն մի, որ գուցէ կարէր երբեմն հանդիսանալ այր
 հզօր զօրութեամբ, որ աստատին ի դեռաւուրց տիոց ցու-
 ցանէր զանձին զամենայն առհաւատչեայս հանդերձեալ
 առաքինութեանց յորս զարգանայր իմաստութեամբ, եւ
 հասակաւ, եւ շնորհօք առ յՍատուծոյ եւ ի մարդկանէ:

Տրամասրտեալ Հայր պատուական, շատ են եւ այն
 արտասուք՝ որք խոխոջեն եւ ունին յուէժ անընդհատ
 խոխոջելի ներքուստ ի խորս սրտիդ եւ հոգւոյդ զա-
 մենայն աւուրս կենաց Քոց, անտրտունջ բարձ այժմ
 զայդ խաչ դժուարընդել. յուս Քո եդ դայն ինքն
 Սաչարարձն Յիսուս յաւուր յորում ինքն մերձենալով
 ի տուն մահուան իւրոյ՝ յարութեամբ քառօրեայ մեռե-
 լոյն ծանոյց զինքն Տէր կենաց եւ Յաղթօղ Մահու .
 սրբեան զարտաքին արտօսր յաչացդ, որոց լոյս՝ որում
 սպառնան վտանգս յորդահոսան ողողակքդ, ոչ է Քո
 սեպհականութիւն, այլ Ազգի՝ որում տեսնաագրեալ
 ես ի ծառայութիւն յամաց բազմաց, եւ չունիա իրա-
 ւունս վատնել զայն յանսփոփ թախծանս :

(1) Զի և Գոլումպոս՝ Աղաւնի Թարգմանի ի մեզ :

Չայս զանդուլ եւ զանխուլ աղերս ազդէ Քեզ անմուռնչ ձայն վեհանձն Յակոբիկիդ, որ քանի ժամուք յառաջ քան զզրաւ կենաց իւրոց՝ աղաչէր զՔեզ թողուլ զնա ի կլափին կիտին կորիւնի, եւ փութալ ի մարտ՝ Պատկանեան Հօրն տառապելոյ ի փրկութիւն, լսելի առնելով զմըշտամուռնչ մրմուռն իւր ի ստուերաց տապանին՝ ուր հանգչի, մատնացոյց եղեալ ի նախնին անուան իւրոյ ի Յակոբն սրբեկորոյս, որ տեսեալ զարիւնաթաթաւ ձորձիկ որբուկ սիրելոյն Յովսեփոյ՝ ցկորուստ լուսոյ աչացն ելաց կողկողելով « Պատմուճանս՝ որդւոյ իմ է, գազան չար եկեր զնա: » Յակոբիկն Քո՝ Հայր տառապակիր՝ շրթամբք խնովք զգուշացուցանէ զՔեզ խնամով պահել զաչս Քո յաղի արտասուաց, զի մի ընդ Յակոբայ նահապետին զրկեսցես զԱզգդ համբուն ի լուսոյ, որ լուսով աչացդ տեսանէ զլոյս օգնականութեան եւ պաշտպանութեան: Երեք միլիոնաւոր բաժին Ազգին Հայոց, հաւասար քանակաւ այնմ թուոյ՝ յորմէ բաղկանայր երանաւէտ եւ անպարտելի թագաւորութիւն Դաւթի եւ Սողոմոնի, լուսով աչացդ առաջնորդեալ՝ խնդրէ զիւր Երկիրն Աւետեաց, պահպանեալ զայն անխտանգ որպէս ստուածատուր աւանդ ազգապատկան, եւ ասան ընդ նահապետին համբերութեան՝ Տէր ետ եւ Տէր էառ, եղիցին կամք Տեսուն օրհնեալ:

Այլ մեք ի հեռուստ ի չորից հողմոց աշխարհի հանգանակեսցուք զցօղ արտասուաց մերոց ի շիրիմ առաքինազարդ Յակոբիկ սրբեկիդ, զի ի զովութեան համակեալ ոսկերք նորին՝ բուսցին ցօրն այն՝ որ է օր վերջին անցաւոր կենցաղոյս, եւ օր առաջին յաւիտենական հանդերձելոցն երկրին կենդանեաց. եւ միտթարութիւնն խոստացեալ տրամադրեստեալ դասուն՝ Հօգին Ուրախարար՝ սփոփեսցէ զամենաթախիժ սիրտ Քո՝ երկնա-

պարգեւ զուարթութեամբ, եւ հաստատեսցէ զյոյս Քո երանաշնորհ համբերութեամբ կենսաձիր ակնկալութեան այցելութեան Տեսուն օրհնելոյն ի յաւիտենից եւ ի յաւիտեանս:

Եւ ես՝ որոյ ձայնն անարժան չեղիւ լսելի յունկս Աստուածպետականին, դարձուցանել ընդ Եզեկիայի ի կեանս զմատաղաւուրց որդեակն Քո, առաջի բարձրացեալ Աջայն խոնարհեցուցեալ զգլուխ իմ եւ զձունր սրտիս եւ հոգւոյս՝ ամբառնամ զարտասուաթոր աչս իմ յերկինս եւ ասեմ առ Քրիստոս Որդին Աստուծոյ անխակալ եւ բարեգութ, առնել հոգւոյ հանգուցեալ Յակոբիկ ծառային իւրոյ, որ առ դրան մահու հոգայր զանդորութենէ ծերունոյս՝ հանգիստ եւ ողորմութիւն, գթալ արարչական սիրովն իւրով ի նա՝ որ սիրեալ էր զանարժան ծերունիս որպէս զՀայրդ իւր պատուական, յիշել զնա յաւուր մեծի գալտեան Արքայութեան իւրոյ՝ որ ի հոգեվարս իւր ո՛չ մտացաւ զանտես եւ զանծանօթ թշուառականս, առնել զնա արժանի ողորմութեան, քառութեան եւ թողութեան մեղաց մարդկօրէն վրիպանաց, յորմէ ո՛չ կարէ ազատ մնալ ոք որ կեցցէ, որ թողեալ ի սրտի իւրում գգիլ զարարդեալ մեղս եւ դժանցանս եթանասուն եւ հինգ ամեայ անդարձ եւ անզեղջ մեղաւորիս, միջնորդս կանգնէր առաջի այնոցիկ որք բարեխօսելին առ երկրաւոր թագաւորն ի մոռացոնս արկանել զանցեալս մեղապարտ կարծելոյն յընթացս քառորդի միոյ դարու. դասաւորեալ պայծառացուցանել զնա ընդ Սուրբս եւ ընդ Սիրելիս անուան իւրոյ, որ սուրբ էր սրտիւ եւ հոգւով, եւ նովին մաքրութեամբ գուն գործէր սրբել եւ ջնջել զաղտ անուան անօգնական եւ չարարատիկ ծերունոյս, եւ բազմեցուցանել յաջակողման

դասուն զնա՝ որ ի գրոյ տառապանաց ջանայր հանել զպարանոցաթաղ ծերունիս, եւ կորզել զբարձի թողի արարեալ անգոր տկարս՝ ի կաւոյ եւ ի տղմոյ, խոստովան լինելով՝ զի նա միայն է Տէր եւ Արարիչ եւ Դատաւոր արդար՝ Որ դատէ զկենդանիս եւ զմեռեալս, Որ ի լռել քարանց՝ ի բերանոց մանկանց եւ տղայոց գիտէ հրատարակել զիւր կամս եւ զհաճութիւն, եւ նմա միայնում վայելեն փա՛ռք՝ յանանց յաւիտեանս :

ԾԵՐՈՒՆԻ ԳԱՐԻԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ

ի 1876, Ապրիլի 8,
ի Սանկտ Պետերբուրկ.

(ԹԻՒՆ 23)

Նորին Քերթոյի այլ արտառուչ Բակի ի նախակե որ առ զիսնակսն Վարդապետն Մրուանձեանց.

Յաւ ի սիրտ՝ յառաջ քան զլուծանել զծրար նամակի ձերոյ՝ ընթերցայ ի նամակի Զաքարիայ Մխիթարեանի, առ որ գրեալ էի՝ ստէպ տալ ինձ տեղեկութիւն զողջունէ հիւանդին, զվաղահաս վախճանելոյ Յակոբիկ պատանւոյ :

Զինչ ասացից, ոչ արտասուք զաղարին յաչացս՝ եւ ոչ հեծութիւնք հանդարտին ի խորս սրտիս. նամակ ձեր հանդէպ աչացս կայ, եւ ես ընդ մէն մի տառիւք որոնեմ եւ խնդրեմ սփոփարար ինչ աւետիք յարութեան նորա, եւ անդամունք իմ քարչեն, ձգեն յայլ խելս : Երանի, թէ չէի ծանօթացեալ, երանի թէ չէի երախտապարտեալ, երանի թէ չէի սիրահարեալ ի Հայրն եւ

յՈՐՈՂԻՆ եւ ի սուրբ Հոգիս նոցա՝ Հայր սուրբ, խոստովանիմ ճշմարտապէս, զի թէ ոչ արագեսցէ առ իս ուստեք մխիթարութիւն ինչ, պատանիդ այդ ոչ անագան քարչեսցէ զիս ընդ իւր ի տապան. ես կարծեմ թէ ես սպանի զնա, ես համարիմ՝ թէ ես եղէ առիթ վաղաթառամ թարչամելոյ նորա, ես՝ որ այնքան զզուէի ի մարդասպան վատահամբաւութենէս, այժմ կամիմ յանձն առնուլ զայս նոր անօրինակ սպանութիւն, զորմէ անընդհատ հնչին արձագանդ կողկողանաց բազմերախտ Տէր Յովհաննէսի ի փապարացեալ հոգիս՝ թէ Տէր Գաբրիէլ՝ եթէ աստ դիպեալ էիր, ոչ էր մեռեալ որդեակն իմ :

Ես միայն ի վերայ հիման նամակաց ձերոց ճանաչէի ընդ աղօտ զՏէր Յովհաննէսն՝ որ սիրէ զիս՝ զատելիս բազմաց, երանի թէ եւ ոչ համայնից : Բաց յայսմանէ չգիտէի այլ ինչ : Ի նամակէ ձերմէ իմացայ՝ թէ Մկրեան Տէր Յովհաննէս Փոխանորդն Պատրիարքի, առ որ երեք կամ չորս նամակս էի գրեալ միայն վասն իմոց կարեաց, զժրպիսի զոհս բերէ ինձ, թողեալ զորդեակն ի մահճի՝ դեգերելով դրանց ի դրունս՝ ի փրկութիւն իմ :

Ես որպէս ի հայելոջ տեսի զտեղեղութիւն իմ, զի որ գերմարդկային առաքինութեամբ է պերճացեալ, տակաւին մնացեալ է անտես ի շլացեալ աչաց իմոց : Այժմ ես չգիտեմ, ո՞չք ոմանք կազմեն զգերդաստան իմոյդ Փեննէկէսի : Ունի զԵրիցուհի, թէ մենակեաց է հանդոյն Մեղքիսեղեկի. ունի այլ եւս որդիս կամ դստերս, թէ հանդոյն Յոբայ մնացեալ անորքի, ունի ցղուռն գերեզմանի աղաղակել, Ողորմեցարձք ինձ, ողորմեցարձք բարեկամք, զի ձեռն Տեսան մխեցաւ յիս :

Արդե՞ք արդարեւ այսու Աստուած կամեցաւ նոր

պատուհաս յաւելուլ ի գլուխ իմ՝ բառնալով ի ծոցոյ դորովագութ ծնողին զայնպիսի զաւակ, որ ոչ հանգոյն Յոսեփայ է մի յերկտասանից, եւ ոչ հանգոյն դատերն Յեփթայայ՝ զոհ անխորհուրդ ուխտի, որ մինչ ինքն հալէր եւ մաշէր ի մահառիթ հիւանդութենէ, ընտրուեալ էր ինքեան ճանապարհ հասանել երանութեան՝ խորհելով զազքատն եւ զտնանին :

Տէր Աստուած, չէր բաւական զի եօթանասուն եւ հինգ ամբ տարեալ էին զկարողութիւն մտացս, այժմ դու եւս զմնացորդսն խարբալես, զինչ աստի մակարեցեցից, եւ զինչ եզրակացութիւն հանից. ողորմած եմ ասես, եւ զողորմութիւնդ զլանաս յայնժամ, յորժամ առ քեզ դիմեմք այնո՞ւ բանիւ՝ որով առ անգամ մի համոզեցար, յորժամ ասացին, թէ՛ Տէր արժանի է՝ որում զչնորհս զայս խնդրեմք, զի սիրէ զազգ մեր. Դու ողորմեցար եւ ցուցեր զՔո մարդասիրութիւնն, Ասես՝ թէ՛ արդար եմ, զինչ արդարութիւն ի սմին, բառնալ ի ծոցոյ ծընողին զաղանեակն, բառնալ յազգէն զձահ մի այն ինչ լուցեալ, որ յոյս տայր սիրել զլոյս ի բազում խորշս ծմակայինս, վերջապէս ցամաքեցուցանել զնորընծիւղ դղմենի մի, որ հանդերձեալ էր հովանի լինիլ զլսոյ ծերունւոյ այն ինչ յորովայնէ կիտին արտաքս թքելոյ :

Գիտեմ, Աստուած իմ, զի անդգամութեամբ խօսիմ, կսկիծն է, որ տայ խօսիլ, գէթ յայսմ ցոյց զՔո ողորմութիւն եւ զբարեգութ արդարութիւն, առաքեալ այսմ Քահանայի Քում զայն մխիթարութիւն, զոր խոստացեալ էիր սիրելեաց Քոց՝ որք զՔեզ կորուսին ի միջոյ իւրեանց :

Այնքան աղաւաղեալ են եւ խանգարեալ միտք իմ, կամ՝ ըստ Նաբուգոդոնոսորայ՝ վերացեալ է յինէն բան, զի ոչ կարացի գրել զայնպիսի մխիթարութիւն, զոր

թեւակոխէր հոգի իմ՝ արձանացուցանել ի քարտէզ : Գրեցի զմին ի հազարաց որք խճողեալ խոնէին ի խելապատակիս շնելում, եւ ահա ընդ սմին առաքեմ ի ձեռս ձերոյ սրբութեան զի մատուցիք ի դիմաց իմոց : Ես հազարաւոր համբուրից սրբոյ աջոյ Նորա ունիմ յուս իմ բեռինս պարտուց. դուք առ այժմ միայն զգրկափար համբոյր իմ մատուցիք արտօսարտոգոր երեսաց Նորա, երեսացն ասեմ, յոր փոխանակ իւրոյն որ իջեալն է ի գլուխ եւ ի մօրուս Դորա, եւ ի մօրուացն ի գրապանս զգեստուց Դորա, այժմ ցողին կայլակք արտասուաց, որպէս երբեմն իյաջաչարչար Նախատըպի Դորա՝ կայլակք ոլոռնակն քրտանց. Նա սպասէր տակաւին մահու, զոր Դա շոչափեաց յանձին սիրական ձագուկին իւրոյ. Նա միայնակ էր, եւ սպասէր զի Մայր իւր եկեացէ եւ լիցի սրտարագակից ինքեան, այլ Դա՝ ընդ Որդւոյ իւրում որպէս զոյգ աղանեաց մատուցաւ ի սեղան, յորում մին թաթաւեցաւ յիւրում արեան, եւ միւսն յարիւն որդւոյն :

Ո՛հ, հնոց վառի ի սրտիս, եւ ես զիս տեսանեմ ի նմին մշտակէզ խանձեալ եւ խարուկեալ : Երեւի այսպիսի իմն էր հնոցն Բաբելոնի, որոյ բոցն բարձրանայր քառասուն եւ ինն կանգուն, այլ իմ սրտի բոցն ցոլոյ յամպս եւ յերկինս. երանի՛ թէ եւ աղօթք իմ նմանէին սմա, գուցէ հասանէին առ Որ ուղերձեալ էին. այլ աղօթք իմ որպէս ծուխ սեղանոյն կայենի դարձան եւ գարչահոտ արարին զիս յաչս իմ, եւ տան ինձ անդադար կրկնել, թէ՛ երեւի՝ չարաչար խնդրեցեր :

Ձինչ չարիք գոյին ի սմին, եթէ ես աղաչեցի զԱստուած բանալ զգուռն ողորմութեան իւրոյ, եւ առաքել զբժշկութիւն՝ մատաղաւուրց պատանեկին, եւ զսփոփանս՝ տխրասրտեալ ծնողին :

Յիմարիմ ի մտածութիւնս իմ, տեսանեմ զի մահ
դափր հարկանէ, եւ կերակուր ի ժանկա նորա մատնին
ընտիրքն . արդեօք եւ Աստուած առնմա անտի զիւր
բաժին, առաջի որոյ պատուական է մահ սրբոց իւրոց
ինքն գիտէ, եւ կամք իւր օրհնեալ եղիցին :

ՅԵՐՈՒՆԻ ԳԱՐԻԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ

9 Ապրիլ, 1876, Ս. Պ. Բուրգ,

(ԹԻՒ 24)

ԼՈՅՍ, Հանդես Ազգային, ի 10 Ապրիլի խմբագրեալ
ի Տ. Հմայեակ վարդապետէ Դիւնաբախան.

ՅԱԿՈՒԲԻԿ ԷՖԷՆՏԻ Տ. ՄԿՐԵԱՆ

Մարտի 28ին՝ Ազգին մէկ զուարթածաղիկ յոյսն ալ
թառամեցաւ :

Յակոբիկ էֆէնտի Տ. Մկրեան՝ Գերաշնորհ Պատրի-
արքական փոխանորդ Հօր անհամեմատ որդին՝ որ ուս-
մամբ, առաքինութեամբ եւ ամեն տեսակ հոգեճիր
բարեմասնութեամբ իւր հասակակիցներուն նախան-
ձեի տիպար մ'էր, իննեւտասնամեայ դարնան հասա-
կին մէջ իւր մահկանացու կենաց ընթացքը կնքեց :
Հայրն՝ ինչպէս անոր կրթութեան եւ դաստիարակու-
թեան նիւթական եւ բարոյական ամեն փոյթ տարած
էր, նոյնպէս անոր հիւանդութեան՝ բժշկականութեան
բոլոր ճարտարութիւններն օգնութեան կոչած էր դար-

ման մ'ընելու այնպիսի որդւոյ մը՝ որ ամբողջ ազգին
սիրելի հանդիսացած էր. սակայն դժնդակ խտան ամեն
բանի յաղթեց ի սուգ անմխիթար համակերով Մկրեան
առաքինազարդ գերդաստանն :

Յակոբիկ թէեւ պատանի մ'էր, բայց խոհուն փիլի-
սոփայի մի պէս կմտածէր, ճարտար բանաստեղծի մի
պէս կերեւակայէր, քաջ գրագէտի մի պէս կենդանի
կը նկարագրէր զիտութիւններն ու արուեստներն . ինչ-
պէս յայտնի կը տեսնուի իւր հիւանդութեան միջոցին
գրած երկասիրութենէն որ Հայ մանկաւոյն կտակեց
եւ այնպէս մեկնեցաւ Թագի, փառաց եւ մեծութեանց
թեկնածու չէր նա . իւր մտաց եւ սրտի միակ առար-
կայներն էին Դաստիարակութիւն եւ Հայրենիք, զորս
Աստուծոյ չափ կը սիրէր եւ կը պաշտէր. անոնցմով
սկսեց իւր կեանքն եւ անոնցմով կնքեց :

Յակոբիկ իր յիշատակովն աշխարհիս մէջ կենդանի է,
իր առաքինութեամբն գերեզմանին մէջ ալ անմահ է,
որուն խորերէն բացորոշ կտեսնէ անհունութիւնը եւ
ցանկացած ճշմարիտ հայրենիքն զորս այս աշխարհիս
մէջ ստուերի մի տակ ծածկուած կը նկատէր. բայց
ասոնց հետ մէկտեղ՝ մեծ կորուստ մ'է Ազգին համար
անոր տարաժամ մահը, անմխիթար կսկիծ մ'է իւր
ճնողացը, որոց համար համբերութիւն եւ երկնային
մխիթարութիւն կը մաղթենք ցաւակից սրտիւ :

(ԹԻՒ 25)

ԲԱՆ, Պ. Տ. Մանավեան վարժապետի, հրատարակեալ
ի նոյն Լոյս հանդիսի.

Ս. Ռ.

Տ ԵՐ Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Ս Ք Ա Հ Ա Ն Ս Յ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԿ

Վշտացեալ Հայր,

Ծաղկազարդի օրն՝ չեմ տարակուսիր բնաւ՝ կենացդ ամենէն վշտագին օրն էր, վասն զի անդարմանելի կորուստ մ'ըրիք, որ ծանրաթափով յազով համակեց ձեր գորովագութ սիրտը : Չնաշխարհիկ զաւակ մը ծնել՝ որով աշխարհ զՁեզ Հայր անուանեց, զանի Հայրական սիրոյ գորովանօք տածել եւ սնուցանել, զգուշանալ այն ամեն վտանգներուն՝ որ ամեն վայրկեան անոր անմեղութեան կստղանային, եւ այսպէս անժամ, աւանդ, անջրպետ կանգնի՝ Ձեր եւ անոր մէջ տեղ՝ ցուրտ գերեզման մը . . . հոգեմորմոք յիշատակ մ'է այս : Կը փափաքէիք որ նա Ձեր շիրիմը կանգնէ, բայց անգութ ճակատագիր մը այդ տխուր պարտականութիւնը Ձեր վրայ կը ծանրացընէ Ձեր կամաց եւ բնութեան դասակարգութեան հակառակ . . . Էհ, այս է եղեր Ձեր բաժակը :

Այն սգապատ օրն՝ թերեւս շատերն՝ իրրեւ քրիստոնէական կրօնի պաշտօնեայ զՁեզ մեղադրեցին հաւաքալից եւ ցաւահոս արտասուացդ համար. անոնք չտեսան եւ չէին կրնար գուշակել՝ որ սրտէդ արեան գետ մ'ալ իջաւ այն գերեզմանին մէջ, ուր վաղամե-

ռիկ սիրելոյդ աճիւնն ամիտիեցաւ : Ի՛նչ դիտնուն . . . ներողամիտ եղէք անոնց, Հայր, որդեկորոյս հայր մը միայն կրնայ որդեկորոյս հօր մը զգացումն զգալ եւ բացատրել :

Թէպէտ մէկ քանի անգամ հազիւ տեսութիւն ըրած եմ Ձեր անզուգական զաւկին հետ, բայց շատ սիրած էի անոր հանձարն անոր ծանրաբարոյ բնոյթն, ի մի բան՝ բնութենէն անոր օժտեալ բարոյական ձիրքերն՝ որ անոր մէն մի շարժման եւ խօսքին մէջ մեծ դեր մը կը կատարէին, եւ որք բարեգուշակ ապագայ մը կաւետէին իւր առաքինափայլ գերդաստանին եւ Ազգին : Այսօրքիկ անջնջելի տալաւորութիւն մ'ըրած են ինձ, եւ այս ստիւիւ բնական պարտականութիւն մ'ունէինք յուզարկաւորութեան տխուր հանդիսին ներկայ գլտնուիլ եւ Ձեր արտասուաց խառնել իմն ալ. սակայն ժամանակիս ձախողք բերմունքն . . . պարտաւորած են ներկայիս յայտնել խորին ցաւակցութիւնս :

Մի յուսաք բնաւ թէ Ձեզ միտիթարիչ մ'ըլլալ կը յուսեմ. ասանկ ծանր պաշտօն մը ժամանակն իսկ չկրնար ստանձնել, որ բնութեան անդիմադրելի օրինաց արձանագիրն է. Յիւանս լալու պարտաւոր էք զանի. այն արցունքներն՝ հայրենի գորովը պարտիքն եւ որդեկիդ ընկերական եւ առաքինական բարեմասնութեանց իրաւունքներն են. բարեմասնութիւններ՝ որոնք առ Ազգն յուսալից խոստումներով լի էին, եւ որոց խայրիքն՝ իբրեւ անդրանիկ գրաւական՝ Ազգին կտակեց չեւ քսան դարուն անոր ճակատն պճնած՝ այնպիսի պահու մը, յորում մահուան անագորոյն արբանեակն անոր գեղածաղիկ կենաց հետ կը մաքառէր եւ մինչեւ իսկ յաջողեցաւ արգելուլ նոր գարնան վարդն անոր անբիծ ճակտին վերեւ բացուելու : Այս

խորհրդաւոր յիշատակներն իրաւամբք չեն թողուր ծնելագութ սրտիդ՝ որ աչացդ մէջ նոր արցունքներ չը դնէ. քաջ գիտեմ զայս. ուրեմն լացէք, բայց մի յուսահատիք. որչափ ալ նուիրական կաթիլններն՝ զոր բնութեան գերագոյն Հեղինակը մեր մէջ դրած է, յաւիտենից յիշատակներ են, այնչափ ալ անոնց մէջ յուսահատութիւն խառնել աններելի է՝ մանաւանդ ձեզի նման աննկուն եւ անընկճելի սիրտ կրող Քրիստոնէի մը համար. եւ թերեւս երիտասարդ օրհասականին վերջին նայուածքն եւ շունչն՝ Ձեզմէ բաժնուած միջոցին՝ զայս կը հայցէին ողորմագին, ներկայացնելով աւելի երջանիկ եւ խաղաղ Հայրենիք մը հանդէսը դաշնագիրն, որ բարոյական հարկի մը ներքեւ կը դնէ յուսաբեկ չըլլալ եւ չափաւորել դիւրագգաց սրտիդ դառնակակիծ մորմոքը:

Յաւակից Ձեզ

50 Մարտ 1876, Սամաթիա.

S. Մ.

(ԹԻՒ 26)

ՆԱՄԱԿ՝ Պ. Գեորգ Մ. Շիրինեան Վարժապետի
յԱսաքազարե.

ԳԵՐԱՊԱՏԻԻ ՀԱՅՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Կ. ՊՕԼՍՈՅ

Վշտալիդ իմ Ս. Հայր,

Սգգային լրագրաց մէջ հրատարակուած անակնկալ մահուան դոյժ մի կայծակնահար ըրաւ սիրտս եւ ի խոր խոցեց հոգիս. դաշոյնի մի հարուածն այսչափ խորամուխ չէր կրնար լինել: Երկու երեք օր լռիկ մնչիկ

մխիթարուիլ ուզեցի սրտիս վշտին յայտարար արտասուքն աչերէս դուրս թափելով, բայց մխիթարութիւն չգտի. քանի լացի, այնչափ յորդեցին արտասուքս: Ուստի այս ցաւոցս հնար միայն զայս գտի որ դամ դՁեղ, սրտախորով ծնողադ կրկին լացնել. ցաւով ցաւ բուժելու եւ արտասուքով արտասուք սրբելու դժնդակ հարկին տակ կը գտնուիմ. Ստուռա՛ծ իմ. ինչ պայման մխիթարութեան . . .

Պատուական Ս. Հայր, մահուան խորշակն Ձեր հոգւոյն ծաղիկը զարկաւ, Ձեր սրտին հատորիկն, Ձեր յոյսն, Ձեր երջանկութիւնն, Ձեր փառքն եւ մեր, բարեկամացս պարծանքն տարածամ յափշտակեց, որն է ամենասիրելի Յակոբիկդ, հանճարի բողբոջ մի, ուսման եւ դիտութեանց անհուն գանձերուն սիրահար մի, բարի վարուց տիպար մի, վերջապէս հոգի մի՝ որ հազիւ իւր փայլուն ճառագայթներն արձակած, մահուան սեւ ամպոց քողին տակ ծածկուեցաւ յանկարծ: Ո՞ւր գնաց. — մեր սուրբ կրօնն, մեր անհունի եւ անմահութեան գաղափարներն, եւ անվերջ յառաջադիմութեան (մանաւանդ խնացական եւ բարոյական) անյադ բազմանքներն, զորս բնութիւնը անկած է ի մեզ, կ'ասեն թէ՛ նա մեր նիւթական աշխարհին վրայ երեւելէ դադարեցաւ՝ անմահութեան աշխարհին հորիզոնին վրայ փայլելու համար իբրեւ մի անչէջ եւ անմուտ աստղ. անմահութեան աշխարհին հորիզոնին վրայ կասեմ, ուր բնաւ ամպ չկայ, ուր բնաւ արդեւ չկայ, ուր բնաւ ցաւ չկայ, ուր բնաւ մահ չկայ, այլ միայն անվախճան կեանք, լոյս եւ խնդութիւն:

Բայց էր քաղել ծաղիկ մի որ դեռ այն ինչ ծիլ ու թերթեր կարճակէ, եւ բոյրեր ու ժպիտներ կը սփռէ իւր շուրջը: Ի՞նչ էին այդ ծիլն ու թերթերն՝ եթէ ոչ

քսանամեայ մի գեղեցիկ հասակի երկնատու շնորհքներն, ինչ էին այդ բոլորերն՝ եթէ ոչ իւր ազնիւ բարքն ու վարքն եւ իւր անդրանիկ երկասիրութիւնն, զորոյ հրատարակութիւնն, աւա՛ղ, հազիւ իւր մարմնաւոր աջօքն տեսաւ, եւ ինչ էին այդ ժպիտներն՝ եթէ ոչ իւր տուած գեղեցիկ յայտերն, որք ընտիր ճաշակի եւ յառաջադիմութեան ոգւոյն վրայ կը յենուն :

Արդարեւ Նորա կեանքը կարճատեւ եղաւ. բայց որչափ կարճատեւ, նոյնչափ բեղմնաւոր, նոյնչափ փառաւոր եղաւ, Նա իւր կենաց դարնան մէջ իսկ՝ ուր մարդկային կեանքն սովորաբար ասորին կը լինի, տղայական կամ խուժանի կեանք չվարեց, միշտ բարին միշտ տեւական, միշտ գեղեցիկն, միշտ վսեմն խորհեցաւ ու սաշտեց : Կարծես հոգին կասէր իրեն « Շուտով յառաջ գնա՛ս ասպարիզիդ մէջ, ընդ հուսկ պիտի մեկնիմ այս կաւէն : » Գուե՛ն ուրեք տեսնուած է որ մարդ տեւի երկարատեւ մի կենաց ասպարիզի մէջ ստանայ այն սիրտն, այն ոգին, այն վառ երեւակայութիւնն, այն աշխատասիրութեան աշխոյժն, այն ճաշակն, այն սկզբունքն եւ գրականութեան այն անյագ տենչն, զորս Յակոբիկդ ունեցաւ ծաղիկ հասակի մէջ :

Ահա այսպիսի բարեմասնութիւններով լի եւ ապագային համար մեծամեծ յոյսերով յլի որդի մի կորուսիք դուք, բայց այս կորուստն ընողը դուք չէք. բարեկամք հազուադիւտ ընկեր մի, Ազգն խիստ օգտակար անդամ մի, ծաղիկ մի կորուսին : Ուստի դժբաղդը միայն դուք չէք, այլ Ձեզ հետ բարեկամք Ձեր եւ Ազգն ողջոյն. վրայ այս ըսածին՝ բարեկամաց արտասուքն եւ ծանօթից ցաւերն որք իրենց արձագանքը գտին լրագիրներու մէջ : Այսպիսի մահեր արիւնհեղութիւն կը համարուին մարդկային զգացմանց եւ գնահատութեան՝ առջեւ, բայց

մ գիտէ գաղտնիքն Նախախնամութեան որ իւրաքանչիւր տեսակաց հիւանդութեան մէն մի բնութիւն տուած է, զայս բուժելի եւ զայն անբուժելի առնելով :

Առանց չափազանցելու կրնանք ասել թէ հիւանդութեան ծագումէն ի վեր Ձեր տարած խնամքն, հոգատարութիւնն եւ դարմանի փայթն բիւրաւոր հայրերու վրայ հազուադիւտ լինելու աստիճանին հասաւ : Էսքիւլարի նշանաւոր աշակերտներ չորս տարի միջոցի չափ անընդհատ թափեցին Նորա վերայ իրենց բոլոր ճարտարութիւնն, բայց անագորոյն հիւանդութեան բնութեանն իշխել անկարող եղան, եւ վերջապէս Ձեզ մնաց ի բաժին այդ մեծ կորուստն ընել, կորուստ մի որոյ վերայ խոցեալ մի սիրտ լացէն դատ միջոց չունի սփոփուելու, զի ինչպէս հրդեհն ջուր, նոյնպէս այդ կորստեան շամիւրին վերայ խորովեալ մի սիրտ արտասուաց հեղեղներ միայն կուզէ իր բոցերը մարելու համար : Թող չմեղադրուիմ ուրեմն երբ ուրիշ ցաւակից բարեկամացդ տուած խորհուրդին հակառակ կը գամ իմ լացովս կրկին Ձեր լացը շարժելու, եթէ վշտացդ հուրն կրկին արծարծեցի, զայն շիջուցանելու միջոցն եւս ընդ իս բերի, այն է իմ արտասուքս՝ զոր Ձեր կրակին վերայ կը թափեմ ներկայիս :

Սակայն չափաւոր ըլլանք յամենայնի. այս ծանր հարուածին տակ իսկ մխիթարուելու մեծ կէտեր ունիք : Նախ այն է որ Ձեր գորովալի խնամոց շնորհիւ մահուան ահարկու արշաւանքն երկու տարի յետս մղեցիք : Ձեր երկրորդ մխիթարութիւնն է Նորա երկասիրութիւնն որով գրական աշխարհին մէջ անմուսաց յիշատակ մի թողուց իւր անուան, կցելով զայն իւր բարի վարուց, գեղեցիկ բարեմասնութեանց եւ ազնիւ բնաւորութեան քաղցրիկ յիշատակին հետ, որ ոչ միայն

խրայնոց, այլ եւ բարեկամաց սրտից խորերուն մէջ պիտի մնայ անջինջ, իսկ Ձեր երրորդ եւ վերջին միութարութիւնն է բարեկամաց արտասուքն, որք Նորա դագաղին եւ շիրմին վերայ թափեցան, եւ որոց հետ խառնելով եւ զիմս կը մաղթեմ յերկնից իւր անհուն գթութեան ցողերն Ձեր խորավշտ սրտին վերայ :

Մնամ ցաւակից բարեկամդ

Գ. Մ. ՇԻՐԻՆԵԱՆ

11 Ապրիլ 1876, Ասարազար.

Յ. Գ. Բաղաքէս Փափաղեան հաճի Սիրական էֆէնտին իւր խորին ցաւակցութիւնն ինձ կը յանձնէ Ձեզ մատուցանել սուրբ աջերնիդ համբուրելով :

ՆՈՅՆ

(ԹԻՒ ԶԳ)

ՆԱՄԱԿ՝ Աստուածասուր Աղա Մաղաֆեանի՝ (1)
յԱսարազարի.

Ա. Ո.

ԳԵՐ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԵՒ ՔԱՆԱՆԱՅ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԱՐԺԱՆԸՆՏԻՐ ՓՈԽԱՆՈՐԴՆ Ի Կ. ՊՕԼԻՍ

Վշտահար Հայր,

Հայրենիք՝ Հայրենեաց եւ ազգային յառաջադիմութեան նախանձախնդիր ուսումնապերճ պատանւոյ մի իւր մի թերթին ի ճակատն դրոշմեալ սեւաթոյր գե-

(1) Եղբայր Հոգեւոյն Տ. Ստեփաննոս Արքեպիսկոպոսի Առաջնորդին նիկովիդիոյ՝ որ և եկն Տեղապահ Պատրիարքութեան Կ. Պօլսոյ :

րեզմանին վերայ աղիողորմ կողբայ եւ կական կրառնայ առաջի գիտնական աշխարհի, եւ գրեթէ արտասուակից զգացմամբ եւ վիրօք կը ընու յանակնկալս ամեն Հայ սիրտերն՝ որք ճշմարտապէս կը սիրեն զագգն եւ կը պաշտեն զուսումն: Եւ արդարեւ այս անգիւտ կորուստն կրկնակի ներգործեց համօրէն ազգայնոց, մի՛ զի այդպիսի ամենադովելի բարեմասնութեամբ օժտեալ ընտիր եւ եզակի հանճարէ մը զրկեցան, եւ երկրորդ՝ զի սոյն հանճարոյն բեղմնաւորիչ բնական Տէրն անարիւն ախուր զոհադործութեամբն համակեալ եւ պաշարեալ կը տեսանեն. զՁեզ կասեմ, ո՛ հայրդ հասարակաց, աղէխորով ցաւոց եւ դառնութեանց ովկիանոսին մէջ մինչ ի խորս թաւալեալ՝ առաջի ունելով ջնաշխարհիկ որդին մահուն ճիրաններէն դիակնացեալ, երկրքեանդ միանգամայն սիրելիք մերձաւորաց եւ ցանկալիք հեռաւորաց: Ո՛վ անգութ մահ, ընդէր այդպէս տարածամ քաղցիր աշխարհաւեր մանգաղաւդ նորաբողբոջ հասկ մը այն ինչ ի հունձս հասեալ, զիմրդ ճմլեցիր կթելու մօտ ողիւզին ճիւղը, որ իւր քրտնաջան մշակին եւ տրտեալ Ազգի մի յուրախութիւն իւր քաղցր բաժակին ճաշակը պիտի մատուակէր :

Իսկ դու տարարաղդ Հայրենիք, մինչդեռ մենք քո սիրուն էջերուն մէջ գիտութեանց շքեղ դաշտին վերայ նոր գինուորեալ նահատակին նահատակութեանց հանգիստտես լինել կականկալէաք, մինչդեռ նորա գիտնական կենաց հորիզոնին վերայ նոր պայծառացեալ արշալուստով պիտի զուարճանայաք, վասն էր վաղ փութացիր նորին կենազրաւ դառն գուժիւ մեր լսելիքը վրդովել, մեր աչաց ընդդէմ վարագուրել գեղածիժաղ արուսեակը մահասարսուտ խաւարաւ: Սակայն քեզ զի մեղաբեր լինիմք, Բարձրելոյն անքննին կամքն եւ խոր-

հուրդն է՝ որ հաճեցաւ առ ինքն կոչել զՅակոբիկ էֆէնտին, որպէսզի մրկածին օղերէն անցնելով՝ վերին անապական օղերը լիսվին ծծէ եւ իր սրապակն արբուցանէ, ուրեմն թողումք որ Նա իւր պատրաստեալ կոչունքը վայելէ կոչողին աթուռին կից :

Եւ արդ՝ դու եղիսէ, որպիսի վերարկու մատուցանեմք Գեղ՝ որով մխիթարիք ընդ միայնութիւն Ձեր այո՛, կը խտտովանիմք որ թէսկէտ Ձեր համակրութեան արդէն արժանացեալ ի սրտէ կղզումք այն վէրքը՝ որով դուք յանկնարս վերաւորեցաք, սակայն ունիմք միթէ այն ճարպիկ բազուկը՝ որ զայն վերարկու Ձեզ կարկուռեմք, Ձեզ՝ որ երկու աշխարհաց միջակէտը կանգնեալ՝ անմահն զուակիրդ անժամանակ ելից համար սուրբ դազաւն մինչ կրկին եւ կրկին կհամբուրէիք, վերջին ճգամքը կմեռանէիք նորա հետ եւ դարձեալ կը կենդանանայիք: մեծ էր այս պատերազմը, ո՛վ Հայր վըտտաչարչար, ընդդէմ անագորոյն մահու. ուստի եւ մեծամեծ ամբուլթեանց պէտք ունիք նորայն դժնդակ սրոյն եւ հարուածոց դէմ: ճն անդր, ո՛վ պիտի լինի Ձեր ամբուլթիւնն, Ձեր հզօր դրեակն — անշուշտ անդրդուելի Հաւատք. Ձեր կըսեմ, լուսաւոր եւ պայծառ դազաւարն՝ զոր ունիք հանդերձեալ աներեւոյթ երկրին վերայ, ուրեմն հատտատուն մխիթարութիւն ի ներքս ի Ձեզ է, անմեկնելի ի Ձէնջ, յայնմ հետէ ում կարօտ էք: Սակայն ահա հինգ հազար հայրասէր ժողովրդեան շրջապատեալ բազմութիւն մը, եկեղեցական եւ աշխարհական դասու բարձրատախտիճան անձանց խումբը, եւ ի վեր քան զամենայն համայն թուրքիոյ Հայոցս իմաստուն Հայրապետ մը ի մտոյ արձանացեալ՝ կենդանի ազգու բարբառով՝ գիտեմ կմեղմեն զքօ ճնողական անհուն մորմնք եւ կսփոփեն աստի. իսկ

անտի գրաւորական բանիւ Մեծ. Օտեան Նշան էֆէնտիի վսեմախոհ խօսքերն, Ամեն. Խրիմեան Սրբազանի ճարտար եւ սրտածմլիկ գրիչն՝ որ նոյն իսկ հանգուցեալ բանասիրին ախորժակացն խիստ գգուելի եղեալ էր, Հայրիկին քաղցրախօս քնարն ասեմ, այո՛, շուտով պիտի արգելուն եւ սրբեն քօ արտասուք յարտասուլթոր աչացդ :

Ի վերայ այսր ամենայնի, ո՛վ Հայր գորովալից, «ՆԱԽԱՇԱԽԻՂ ԳԻՏՈՒԹԵԱՆՅ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ» ընտիր մատենիկն՝ զոր հանգուցեալ երկասիրողն ի կենդանութեան Ձեզ ընծայեաց իւր բարոյական գոյութեան նուիրական անմահ յիշատակ, եւ իւր ուսումնական փառաց եւ պարծանաց իբրու առհաւատչեայ կտակեց Ձեզ, նա տուէք Ձեր հայրական ուշն, նոյն պիտի խօսի դուրովագութ ծնողիդ հետ անմուռնչ եւ սրտաթունդ, զՁեզ պիտի մխիթարէ եռանդուն Որդւոյդ յաւիտեանական բաժանման վերայ՝ որ չյազենալով աստեաց գիտութեամբ՝ երկնային Արիսպագին մէջ գերագոյն գիտութեամբք իւր անզուսպ ցանկութեանց եւ խանդին յագուրդ տալ սլացաւ :

Իսկ ինձ անարժանիս ի հեռուստ աստի նորա սքանչելի կենսադրութեամբք զմայլեալ, կայ մնայ միայն եւ միայն արտասուախտուն մաղթանօք հայցել յայնմանէ՝ որ միայն ունի զանմահութիւն. Ձեզ եւ աղնուափայլ Գերդաստանիդ օղնութիւն եւ մխիթարութիւն. զի Նա է Հայր դթութեանց եւ ամենայն մխիթարութեանց յամենայն նեղութեան մերում՝

Եւ մնամ միշտ Ազգասէր Հայրութեան ձերում անկեղծ մտօք եւ սրտիւ

ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ Տ. Յ. ՄԱՂԱՔԵԱՆՅ

1876 Ապրիլ 11, Աստրազաւր.

(ԹԻԻ 28)

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ Նշան էֆեկեթի Օսեան.

Օրթախոյ, 12 Ապրիլ, 1876.

Սիրելի բարեկամ,

Ի Յիշատակ հանգստեան սիրելի Որդւոյդ եւ իմ բարեկամիս կ'աղաչեմ ներփակեալ Դամբանական տողերը կարդացէք ու պահեցէք զայն :

Անձնուէր բարեկամդ

Ն. ՕՏԵԱՆ

Դ Ա Մ Բ Ա Ն Ա Կ Ա Ն

Ի Գ Ե Ր Յ Ձ Մ Ա Ն Ի

Տ Ե Ա Ռ Ն Յ Ա Կ Ո Վ Բ Ա Յ Յ . Մ Կ Ր Ե Ա Ն

28 Մ Ա Ր Տ 1876

« Մահը մեծ լոյսին դուռն է : »
Վ. ՀԻԻԿՈ

Մօտ չորս տարի է որ գրեթէ շարունակ հիւանդ էր այս պատանեակը. դեռ երեկ մեռաւ եւ այսօր ի գերեզման կը դնենք զինքը. Դիակ մը գերեզման դնելը Աստուծոյ ձեռքը ափ մը հող յանձնել է. Աստուած այս հողէն՝ նոր մարդը կ'ստեղծէ նոր դրախտին մէջ. Մահը արարչագործութեան լրումն է. Մահը մարդուս վախճանը չէ՝ այլ անոր կեանքին յարատեւութիւնն է. Մինչդեռ մենք ներկայ հանգուցեալ պատանեկին մարմնոյն թաղման տխուր հանդէսը կը կատարենք հոս՝

հրեշտակները յերկինս Նորա անմահ հոգւոյն վերաբարձման տօնը կը տօնեն ցնծութեամբ. Ինչպէս մարդիկ մարդ յաշխարհ ծնած ժամանակը կ'ուրախանան՝ նոյնպէս Նորա ի գերեզման մտած ժամանակը հրեշտակները կը ցնծան, զի հրեշտակ մը վերացաւ յերկինս. արդար եւ անարատ հոգիները կը սաւառնին ու կը վերանան ի յերկինս :

Եթէ մարդիկ անմահ մնային այս աշխարհիս մէջ թերեւս երկնից դպրութիւնն ու գիտութիւնը անծանօթ մնային մեզի՝ եւ յաւիտենականութիւնը իր անսահմանութեանը մէջ թափուր մնար արդար հոգիներու խումբէն՝ որք անկեալ հրեշտակաց դասակարգութիւնը կ'ամբողջեն ու կը միանան անոնց հետ. մարդիկ հրեշտակները կը ներկայեն յերկինս. Այս է ահա մարդուս վախճանը որ սկիզբն է երանութեան :

« Երանի՛ մեռելոց որք ի Տէր ննջեցին : »

Ներկայ հանգուցեալ պատանեակը, Յակոբիկ էֆէնտի Մկրեան, որ ի գերեզման կը դնենք՝ Նիկովիդիոյ Պարտիզակ գիւղը Մկրեան ազնուական գերդաստանէն սերեալ՝ անդրանիկ արու զաւակն է Կոստանդնուպօլսոյ Պատրիարքական Փոխանորդ Դերապատիւ Տ. Յովհաննէս Մկրեան Հօր. սա իւր չքնաղ եւ արժանապատիւ հօրը տիպարն ըլլալով ըստ ամենայնի՝ չնաշխարհիկ եւ արժանի զաւակ եղաւ իր ընտանեացը :

Սա իր մանկութեան առաջին տարիները գիւղին դպրոցը եւ հօրը մատենադարանին մէջ ուսման սկզբնական ճաշակը ընդունելով՝ յետոյ իր պատանեկութեան սկիզբները երեք տարի շարունակ Շահնազար-Նուպար վարժարանին մէջ մարդուելով՝ զարգացաւ յուսմունս եւ ի գիտութիւնս. եւ համեստ ու ծանր բարքով բարգաւաճեալ՝ Հայ երիտասարդութեան խրախոյս եւ Ազգին մէկ

օգտակար անդամը ըլլալ կը խոստանար. խոստումը բաւական չէր, այլ իւր առ Ազգն ունեցած ջերմ համակրութենէն վաղագոյն զգածեալ՝ Հայ մանկուոյն դաստիարակութեանը աւելի լաւ եւ դիւրին միջոց մը մատակարարելու տենչանօք մինչդեռ իր հիւանդութիւնը պահ մը դադար տուաւ զինքը հիւծելէն, Յակոբիկ գրիչ ձեռք առաւ ընտիր ոճով եւ հասուն գիտութեամբ Գասազիրք մը յօրինելու. գործը սկսաւ եւ իր հիւանդութեանը հետ շարունակեց, դեռ տառն օր առաջ ի լոյս ընծայեց այս պատուական գրքոյկը «ՆԱԽՍՏԱԻՂ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ» անունով. ասի իր գրական աշխատութեան նախախայրիկն էր, վերջինն եղաւ. Գիրքը մեզի թողուց եւ ինքը մեկնեցաւ աշխարհէս. — Յակոբիկ մեռաւ բայց իր մատենանը կենդանի է:

Այս հանճարին ծնունդը՝ Մկրեան որդի, Ազգին զաւակ, արդի երիտասարդութեան բարի օրինակ եւ ապագայ սերունդին հայր ու դաստիարակ ըլլալ հանդերձեալ էր, սակայն Աստուծոյ մատենին դպիրն եղաւ վաղագոյն: Ազնիւ եւ բարի մարդ ըլլալու ամէն հանդամանքները ունէր, ուտտի այս ամէն բարութիւնները շուտով երկինք կոչեցին զինքը: Աւանդ, տարածամի գերեզման կը թագչի այս չնաշխարհիկ զաւակը. ըստ մեզ կորուստը մէկ՝ բայց իր ծնողաց եւ ընտանեացը համար կրկին է ցաւը, որդին եւ զաւակը միանգամայն կը կորուսեն:

Մարդիկ քանի որ այս աշխարհիս վրայ կ'ապրին՝ ընտիր անձերու պէտք ունի ընկերութիւնը. Հայկական ընկերութեան կազմութիւնը Յակոբիկ Մկրեանի օգտակար օժանդակութեանը պէտք ունէր. կարի պիտի նպաստէր սոսկ Հայկական գրականութեան, գաղափարաց յառաջդիմութեան եւ լուսոյ ծաւալման:

Լոյսը չափազանց կը սիրէր, յառաջդիմութիւնը կը սլաշտէր, գրականութեան սիրահար էր, սաստիկ սիրահարութենէն շուտ հիւծեցաւ. սակայն չը վհատեցաւ, այլ պայքար եղաւ աշխարհիս ունայնութեան եւ անկայուն կացութեանը դէմ, մարտնչեցաւ աշխարհիս խարուսիկ երազներուն դէմ եւ անվեհեր ի գերեզման ընթացաւ:

«Մահը մեծ լոյսին դուռն է:»

Յակոբիկ չափազանց կը սիրէր լոյսը, սակայն այս աշխարհիս լոյսը բաւական չըլլալով զինքը յագեցնել՝ մեծ լոյսին դուռը կը մտնէ յողթանակաւ, Աստուծոյ յանձնելով իր հոգին եւ հողին յանձնելով իր մարմինը: Բարեխիշտակ հանգուցելոյն Աստուածապաշտութիւնը կատարեալ, կրօնասիրութիւնը անթերի, յոյսը մեծ եւ հաստատուն՝ ջերմեանդութեամբ եւ երկիւղածութեամբ եկեղեցւոյ Սուրբ Խորհուրդներուն հաղորդուելէն զինի՝ իր ընտանեացը հրաժեշտ եւ երկնից ողջոյն տալով Աստուծոյ մերձեակու պէս մեկնեցաւ աշխարհէս. յաւիտենականութիւնը ընդգրկելով յանմահութիւն վերածեցաւ: Մահը կանխաւ զգալով՝ աներկիւղ ըմպեց բաժակը իր եղբորը եւ քոյրերուն աւանդելով որ սիրեն զիրար, սիրով ապրեցաւ այս աշխարհիս վրայ նաեւ սիրով մեկնեցաւ աշխարհէս:

Փառք Ամենակալին Աստուծոյ որ հոգւով սրբով հանգեաւ այս պատուական սլատանեակը. այս պիտի ըլլայ իր գործվագութ՝ ծնողաց եւ համայն ընտանեաց մխիթարութիւնն ու սխփանքը որ քան զՆահապետն Աբրահամ կատարեալ պատարագ կը մատուցանեն Աստուծոյ, Աստուած կ'ընդունի այս սլատանեակը մարդիկ պէտք չէ կոծեն զայն:

Արդ՝ այս խորհրդաւոր տաճարիս մէջ ուր արդար հոգիի մը հանգստեան սլաշտնը կը կատարենք խմբո-

վին՝ մաղթենք միաճայն առ բարձրեալն Աստուած որ օրհնէ սորա տապանին հողը, մխիթարէ իր ծնողաց, աղագականաց եւ բարեկամաց բեկեալ սրտերը եւ Մկրեան Յակոբիկի կենաց եւ մահուան օրհնեալ յիշատակը անջնջելի պահէ ապագայ սերունդին մէջ:

Ն. ՕՏԵԱՆ

(ԹԻՒ 29)

ՆԱՄՍԿ Գեր. Տ. Խորէն Ս. Եպիսկոպոսի
Հօր Վանացն Առնաշու.

Հոգեշնորհ եւ սիրեցեալ եղբայր,

Կարի յոյժ դառն վշտօք չարչարեցաւ եւ ծիրեցաւ սիրտ քո՝ մանաւանդ թէ եւ մեռաւ իսկ ընդ փոխումն ամենասիրելի որդւոյդ յաշխարհէս: Բարեկամք քո եւ ամենայն ծանօթք փութացան մխիթար բանիւք շիջուցանել զհրատապ բոց ողջակիցեալ սրտիդ, այլ են ոչ կամիմ խափանել զայնպիսի ինքնարծարծ եւ անշիջանելի հուր հայրական կրից, այլ ի մեծութիւն հանդիսի հաւատոցդ հայել՝ յորում փորձեաց զեզ Աստուած եւ եզիս իւր արժանի:

Քահանայ Աստուծոյ ես, Սիրեցեալ եղբայր, պաշտօնեայ յիշատակի մշտնջենաւոր մահուան՝ որ ի վերայ Խաչին՝ պատարագաւ, կերակուր քո է կատարումն կամաց Աստուծոյ, եւ ճաշակ քո սուրբ է վարդապետութեամբ Աստուածաշունչ կտակարանաց. քարոզ ես հասարակաց յարութեան եւ մեծահաւատ ի հանդերձեալ ստոյգ հատուցմունսն: Դու յայսպիսում երկնաւոր հան-

գամանադ, յորս օծար ի Հոգւոյն, զաւակ ունէիր, զաւակ անդրանիկ եւ քսանամեայ ի ներքոյ առաքինութեամբ լի՝ եւ յարտաքոյ ամենայն չնորհօք առ ի մարդկանէ զարդարեալ, իմաստութիւն զոյգ ընդ հազուագիւտ համեատութեան եւ մաքրութեան սրտին գեղեցիկ յոյժ փայլէր ի նմա. ի բնածիր առատութիւն մտաց այնչափ առաւելեալ մինչեւ յառաջ քան զքո ինչ թերեւս խոկալը զգիտնարար պարապմանց նորին, ես ինքն քեզ յիշեցուցանէի եթէ առ ինչ ինչ բաւական էր այնպիսի տաղանդ: Այս, գանձ էր նա՝ յորում էին ծածկեալ ամենայն ակնկալութիւն ծնողիդ, բարեկամացդ եւ բազմաց յոյժ: Սակայն, զինչ քան զերկինս ամբողջն սեղի ի դնել իւրաքանչիւր զգանձս մեր, ուր ո՛չ գող մերձեկայ եւ ո՛չ ցեց սպակակե: Յոռութիւն եւ ապականութիւն աշխարհիս գողք են եւ ցեցք, որ զառաքինութիւնս երիտասարդաց գողանան եւ ապականեն, քո որդին եւ հասարակաց մեր գանձ յափշտակեցաւ յերկինս, զի մի՛, ըստ Սուրբ Գրոց յոռութիւն շրջեցի զինաստրիւն նորս:

Ի հաւատոց են մխիթարութիւնք մեր եւ ոչ՝ որպէս առաքեալն առ Թեոփիլոսիկեցիսն ասէ՝ ի մոլորութենէ եթէ յաստեացս ինչ բան առնուի ի մխիթարել զիս եւ զքեզ, անհնար էր, զի ոչ ինչ էր աստէն ի գուգակըչիւ կամ ի փոխ առնուլ քում զաւակին, մանաւանդ թէ եւ զիմրդ հաւատալ մեզ աշխարհի, յորում ամենայն ինչ բաց յառաքինութեանց կեղծիք են ամենւին եւ նենգութիւնք:

Ձճառ Խաչին, եղբայր, յորում ամենեցուն մեր պարծանք բովանդակեալ են, յիշեցուցանեմ Քեզ ի մխիթարութիւն եւ ոչ զգոչաւորագոյն աղաղակ սնտի մխիթարութեանց աշխարհի հնչեցուցանեմ, որք Քեզ

ինչ ոչ աղբեցուցանեն: Ի հանգստեան վշտակոծ սրտիդ եւ ի մխիթարութեանդ է եւ հանգիստ հոգւոյ ննջեցեալ զաւակիդ, որպէս Սուրբ Հայրն մեր ի Յաճախարատում գիրան ասէ: Եւ ես ընդ քեզ մխիթարեալ աղօթեմ վասն նորա՝ հանդերձ երանելով նմին, որ չեւ զուածեալ աստէն ի չարիս ել եւ դնաց ան Աստուած:

Յանկանալով մխիթարութեան սիրեցեալ եղբորդ՝
Մնամ աղօթակից

ԽՈՐԷՆ ԵՊԻՍ. Զ. Վ. ԱՐՄԱՇՈՒ

1876 Ապրիլ 12,

Ի Ս. Վանս Յարմաւ:

(ԹԻՒ 30)

ՆԱՄԱԿ՝ Գեր. Տ. Մեսրոպ Ս. Արեւիկապոլսի
յեգիպոս:

Գերապատիւ Ս. Եղբայր ի Քրիստոս,

Արդարեւ ողբալի է աշխարհս, յորում որ եւ է գերագոյն աստիճանաց ժամանող անձինք եւս, զողջեսարատառալից վախճան տուած են իրենց կենաց. ոմն ունայնութիւն կոչելով, միւսը ամեհի առանձնութեան մէջ ողբով ու հեծեծանօք կը մեկնին աստի. քանիցս եւս իմաստասիրաց եւ բանիբուն անձանց դատը՝ անկարող գտնուեցաւ շահատակել կենցաղոյս ցաւոց ու փորձանաց. ափսոս ի սարսուռ շարայօղել կը փութամ նկատելով Ձեր Գերապատուութիւնը իսկ նոյն թախծանաց ու տրամութեան ենթակայ գտնուեցաւ,

անճատուելով սիրասուն առաքինի զաւակէն. տարածամ կորուստ. խնց խայթահար հայրական սրտի. այն ինչ ակն ունէիք նորին նշանաւոր անդամ մը ներկայանալուն, ղեքաղբաբար կը տեսնէք դակած ու շնչապառ: Կը ցաւիմք եւ մեք աստէն ի ցաւ մեծ եւ չմարթիմք այլ ինչ արտասանել, բայց եթէ երկնային մխիթարութիւն սրտից Ձերոց:

Հապա, մխիթարուի Ձեր Գեր. Եղբայրութիւնը յուշածելով վաղամեռիկ հարազատիդ դերափառ կոչման վերանալը, հրաշագան բերկրութեանց հանդիսանալը եւն. եւն:

Ձկայ առնումք յայնմ, որքան որ շարունակել կը բաղձամք, չկարենալով նուազել մեր սրտին զգացած խորին ցաւը, խնդրելով ի բարձանց մխիթարութիւն սրտից Ձերոց, լուսաւորութիւն հոգւոյ նորին, եւ վայելումն անանցն կենաց: Պահպանեսցէ Տէր զմնացեալ զաւակունսդ անխորձ պահելով զԳերդաստանդ համայն եւն:

Որ ի նուէրս մաղթանաց աղօթարար Ձեր

ՄԵՍՐՈՎԲ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

15 Ապրիլ, 1876.

յԱրեւիկապոլսաւանս Հայոց,
Գանիբէ.

(ԹԻՒ 31)

ՆԱՄԱԿ Տ. ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՍԿԵՏԻ
ԳԵՐԱՎԱՍԻԱ ԱՆՍԱԿՆՈՐԴԻՆ ՍԵՐԱՍԻՈՅ.

Գեր. տրտմազգեաց եղբայր ի Գրիստոս,

Այս օրերս Մասիսի 1812^{րդ} թիւը գուժեց մեզ այնպիսի տխրագգեաց սոսկալի լուր մը, աւանդ, լուր մ'որ բոլորովին ահաբեկ ըրաւ զմեզ, հապա որչափ նորա վշտալից ծնողը. ո՛հ երիտասարդ մ'որ իւր քսանամեայ կենաց գարնան անուշաբոյր ծաղիկը թօթափելով ուղեւորեր է դէս ի յաւիտենականութիւն, յանմխիթար սուգ եւ ի տրտմութիւն համակելով իւր տարաբաղդ ծնողք եւ ազգականք, միանգամայն մեծ կսկիծ պատճառելով նորա ուսումնասէր եւ բարեբարոյ ձիրքերը ամէն լսողներուն :

Սակայն ինչ օգուտ տրտմութիւն եւ հեծեծանք, քանզի վերնախնամ Տեսչութեան կամք եւ հաճոյքն է եղեր այդ ազնիւ երիտասարդին ի յերկինս չուելը, միանգամայն փառք եւ մխիթարութիւն է նորա վըշտասիրտ ծնողաց, որ այժմէն խնամալի լուսով զարդարուած աթոռոյն վրայ բազմեալ նախախնամողին առջեւ առանձին բարեխօս մ'ալ ունեցան, ուստի ուրիշ բան չի մնար մեզ ըսել, միայն նորա անգրաւ փառք եւ Ձեր գերապատուութեան եւ պարագայիցդ հայցել մխիթարութիւն յերկնից :

Մնամ Գերապատուութեան Ձեր սրտացաւ

Խ. ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴ. ՍԵՐԱՍԻՈՅ

15 Ապրիլ 1876, ի Սեբասիա.

(ԹԻՒ 32)

ՆԱՄԱԿ՝ Բաղիշեցի Պ. Բարսեղ Հայկունի
դասասունին ի Կեյվեյի.

Գերապատիւ Հայր.

Կը ցաւիմ որ տխուր պարագայի մը մէջ Ձեր Հայրութեան ստիպուած եմ նամակ գրել, այնպիսի պահում՝ յորում Անդրանիկ որդւոյդ Յակոբիկի տարածամ մահուան գոյժն կ'ընդունիմ լրագրաց միջոցաւ :

Մարդկութիւն նա մանաւանդ երախտագիտական սգին անխուսափելի պարտ կ'ընէ յիմ վերայ այն պարագայում յաւէտ վշտակցութեան սիրտ եւ զգացում կրել եւ յայտնել, յորում այս յեղաշրջիկ կենաց աղէտներ կը շրջապատեն մեր նմանիքը, երբ նոքա բնութեան մատուցած դառնահամ բաժակը խմելու մերթ կ'դատապարտուին :

Սիրելի որդեկիդ վաղահաս մահ՝ յիրաւի ցաւոյ եւ կարեկցութեան, վշտաց եւ տխրութեան դատապարտեց ոչ միայն Ձեր գերդաստան, ծանօթք եւ բարեկամք, այլ եւ համայն Ազգա՝

Հայագգ՝ կորուստ մի ունեցաւ, զոր արդարեւ չէ կարելի մոռանալ եւ չ'յիշել: Ուսեալ եւ ապագայ Հայ սերնդեան դատտիրարակի մը կորուստ՝ ոչ սակաւ վիշտ եւ թախիծ կը պատճառէ ամէն Հայ, բայց զգայուն սրտերուն, եւ ամէն անոնց որք քաջ զգացած էին նորա եռանդուն Հայրենասէր մտաց եւ զգացմանց :

Աւանդ որ մահուան անգութ մանգաղ ընդ միշտ այնպիսիք խլած եւ քաղած է Հայկական դարաստանէն, որք տակաւին նորաբողբոջ վարդերու նման նոր

ԳՍԻԹ ՊՕՂՈՍԵԱՆ
ՏԵՐ-ԳԱԻԹԵԱՆԸ.

բացուած էին, ուսման, Հայրենասիրութեան եւ առաքինութեան հոտերը բուրել Հայ դարաստանին թշուառ ընտանեաց:

Այս բոլորք՝ բնութիւն զլացաւ ոչ միայն Ձեր ազնիւ գերդաստանին, այլ եւ համայն Ազգիս, որ մեծ յոյսեր կը տածէր Նորա բարոյական եւ մտաւոր կենաց վերայ:

Բայց պատուական Հայր, մի յուսահատիք, եւ մի տրտմիք չափազանց, զի երկնից վճիռը անյեղի եւ անդարձ է, որոյ առջեւ մարդկութեան ծագումէն ցարդ, յաշխարհիս հզօր կայսերց սկսեալ ցյեալին ռամիկն լւած եւ խոնարհած են:

Հայրիկ, տեղի տուէք տրտմութեան եւ արտասուացդ ժոյժ ունեցէք, մեք ձեզմէ պէտք ունիմք ուսանիլ համբերութեան ամէն անսպայման դասերը, համբերեցէք, որ կարող լինիք սփոփիչ եւ մխիթարիչ լինել որոց եւ այրեաց տառապելոց, որք հայրակորոյս եւ որդեկորոյս միճակի մէջ գտնուելով Ձեզ կը ներկայանան սփոփանք դտանել, եւ որոց երկինք Ձեզ սփոփանաց եւ մխիթարութեան Դաստիարակ-պաշտօնեայ կարգած է:

Վասնորոյ՝ կը մաղթեմք, որ երկինք Ձեր վիշտեր եւ տրտմութեան աղէտներ փարատէ. որք բնական է որ ունենան ծնողք ի կորուստ քաղցր որդեկաց իւրեանց, եւ Սուրբ Հոգին իւր մխիթարութեան անուշիկ զովարար խաղաղութեամբ Ձեր վշտացեալ սրտեր սփոփէ: Ողջ լեր:

Բարեւաւութեանդ աղօթող

Հ. ԲԱՐՍԵՂ ՆԱՅԿՈՒՆԻ

1876, Ապրիլ 16.

Ի Կէյվէ, ի Միջագիւղ ի Ս. Սահակ Վ.

(ԹԻՒՆ 33)

ՆԱՄԱԿ Սերոբէ Աղայի Էջմասեան,
ի Կէյվէ — Օրբագիւղ.

Գերապատիւ Հայր,

Ձեր Որդւոյն տարածամ մահուան գոցժը, երբ Փոռնջ լրագրին մէջ կարգացինք, բոլոր ընտանեօք տխրութեան եւ վշտաց ովկիանոսին մէջ ընկղմեցանք, յոյժ վշտացանք, եւ ո՛վ կրնայ առանց վշտի եւ արտասուաց արտասանել այնպիսի Որդւոյ մը տխրաւիթ մահը, որ տակաւին երիտասարդութեան գեղեցիկ դարնան մէջ բացուած հոտաւէտ ծաղիկ մի լինելով Մկրեան դարաստանին մէջ, պիտի բուրէր սիրոյ եւ առաքինութեան բոյրերը, ոչ միայն Ձեզ, այլ եւ իւր հետաւոր եւ մերձաւոր բարեկամաց:

Ա՛հ, դառն եւ դժխեմ մահուան անդուժ մանգաղ՝ քնչպէս սլահ մի չտատամեցաւ այն ծաղիկ կեանքը խելու, որ տակաւին նոր բացուած էր եւ նոր դեռ դարնան անուշիկ հովեր պիտի ծծէր եւ նոր պիտի իւր սերմերը սփռէր Հայ մանկուոյն մասաւոր անդոյն մէջ: Ա՛հ, չեմ կրնար արցունքս զսպել, մինչ այսօրինակ տխուր եւ անբնական աղէտներ տեսնելու կը դատապարտուիմք:

Բայց քնչ կրնայ ընել անզօր մը իւրմէ զօրաւորադունին, եւ միթէ աշխարհիս ստեղծագործութենէն ցարդ մէկը կրցամ է իւր հանձարով եւ տկար հնարքներով բնութեան գաղտնիք թափանցել, Ամենակարողին մտաց եւ նորա դիտաւորութեանց անհունութեան հասու լինել: Բնութեան վճիռը անյեղի է, նախախնամութեան կամք եւ տնօրէնութիւնը՝ այս աշխարհ՝ չէ կարող վրիպել:

Ուստի մի յուսահատիք, եւ մի լքանիք, Աստուծոյ մէջ մի անօրէնութիւնք իւր մէջ քաղցրութիւններ եւ սիրտիանքներ կ'պարունակեն :

Նա այս պահուն՝ երկնից հորիզոնը սեւամած ամպերով կ'մթազնէ, բայց յաջորդ պահուն զայն վճիտ եւ փայլունս կ'պարզէ : Նա այս վայրկեանին տխրութեամբ կ'լեցնէ, այլ միւսում խնդութեան քաղցր ժպիտներով կ'սիրտիէ :

Մի յուսահատիք, երկինք Ձեզ եւ համայն Գերդաստանդ սիրտիելու համար ո՞վ գիտէ ինչ քաղցր եւ բերկրալի միջոցներ պատրաստած է, եւ միթէ նորա միջոցներէն մինն չէ այն մխիթարութիւն, որ բնական է գալ յետ ծանր թաղծից եւ սրտամորմոք հեծեծանաց :

Հայր, դուք յերկնուստ կարգեալ էք այսպիսի տխուր դեպքերում սիրտիարար եւ մխիթարիչ մեզ, երբ մահուան աղէտներ վշտաց հոսանքներ մեզ վերայ տեղան, մեք Ձեզ պիտի ապաստանիմք, երկնից եւ յաւիտենականութեան վեհ զգացմանց եւ յուսածալիտ անեղծանելի խնդութեան հրահանգները ընդունելու, այս է ձեր կոչումն : Այո՛, մի բարձր կոչում, որոյ առջեւ այս կենաց վիշտեր պիտի լւեն եւ անազգեցիկ պիտի մնան, տեղի տուէք տրամութեանդ, որոյ ենթարկեալ են հզօր կայսրերէն սկսեալ մինչեւ ցլետին գործաւոր :

Կը մաղթեմ որ Ս. Հոգին Ձեր եւ համայն սիրելի գերդաստանիդ տխրացեալ սրտերը մխիթարէ իւր յատուկ եղած սիրտիանօք :

Մենայն Ձեր Հայրութեան աղօթարար

Ն. Ծ. ՍԵՐՈՎԲԷ ԷԼՍԱՍԵԱՆ

1876 Ապրիլ 16, ի Միջագիւղ,

(ԹԻՒ 34)

ՆԱՄԱԿ՝ Գեր. Տ. Բարսողիսեոս Ս. Արիսպիսկոպոսի Պրուսայու.

Գերապատիւ Ս. Եղբայր ի Քրիստոս,

Գիտէք քաջ թէ կեանքն՝ ի կեանս է :

Ո՛չ ապաքէն Դուք Ձեր սիրելի Որդեկին համար կեանք կուզէիք : Նորա կեանքն ալ կենաց մէջ փնտռելիդ՝ Հաւատոց պտուղն է :

Այո՛, Առաքինւոյդ Հաւատքը՝ առաքինի Որդեկիդ կենաց տարիներն յԱնմահութեան կը համրէ :

Դուք Քրիստոսատունկ Դրախտին Մշակ, թաղեցիք տնկեցիք միանգամ Ձեր Տունկը՝ Ձեր աչաց արտասուքներովն ոռոգելով. Նա անթառամ պիտի ծլի ծաղկի յաւիտեան՝ Յաւիտենական կենաց համար :

« Արդարքն որպէս զարմաւինիս ծաղկեցին »

Ապա եթէ մեր տկար մարմինը կ'քստմնի՝ թող մեր հոգին զօրանայ յօժարակամ ըմպել այս կսկծալից բաժակը, եւ հոգւոյն խմածը որքան ալ դառն ըլլայ՝ Սուրբ Հոգին կը քաղցրացնէ :

Որոյ Ամենասուրբ Թեւոյն սիրտիանաց յանձնելով զՀայրդ սգազգեսց՝ մնամ աղօթարար եւ վշտակից

Առաջնորդ Պրուսայ

ԲԱՐՅՈՒՂԻՍԷՈՍ ԱՐՔԵՊՍ.

1876, Ապրիլ 17.

յԱրիսպիսկոպոսաւրան Պրուսայ.

(ԹԻՒ 35)

ԱՐՇԱԼՈՅՍ ԱՐԱՐԱՏԵՍՆ ըստիւ Զմիւռնիոյ թիւ 1038,
Խնքագրեալ ի Ղ. Գ. Պաշրագարեանե.

Մ Ա Հ Ա Գ Ո Յ Ժ

Կ. Պօլսոյ Պատրիարքական Փոխանորդ Գեր. Տէր Յօհաննէս քահանայն Մկրեան ծանրապէս փորձեցաւ ի հայրական գորովայի զգացմունս իւր : Վերին Նախահինամութիւնն, որոյ խորհուրդքն անխմանայի են, ի ՁՏերորդունն ամսոյն անցելոյ կամեցաւ առ ինքն կոչել զիննեւտասնամեայ սիրտունն որդեակ նորա զպարոն Յակոբ շնորհալի երիտառարդն, որ իւր ծնողաց քաղցր մխիթարութիւնն և երջանկութիւնն էր :

Ուշիմ, գրագէտ, մատենագիր և լի աղնիւ ու հայրենասիրական զգացմամբք, հանգուցեալն սահմանեալ էր օգտակար ծառայութիւնս մատուցանելոյ ազգին ի պարծանս Մկրեան դերդաստանին : Բայց աւանդ որ անագորոյն մահն տարաժամ յախշտակեաց զնա ի գրկաց դժբաղդ ծնողաց իւրոց : Կորուստ ամենացաւալի, որոյ զծանրութիւնն սրդեկորոյս ծնողք միայն քաջ կզգան և կը ճանաչեն :

(ԹԻՒ 36)

ՆԱՄԱԿ՝ Նորին խնքագրի Ղուկաս Կեփեսիի
Պաշրագարեան.

ԳԵՐ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՒԱԳ ԲԱՀԱՆԱՅ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Ի Կ. ՊՕԼԻՍ

Վշտահար Տէր Հայր,

Թոյլ տուք ինձ, աղաչեմ, գալ ողբալ ընդ Ձեզ զտարաժամ փոխունն առ Աստուած՝ շնորհալի որդեկին Ձերոյ Յակոբայ՝ սիրեցելոյն ի ձէնջ և յամենեցուն, ի յուշ բերելով և զմահ երկուց հրեշտականման ամենասիրելի որդեկաց իմոց Միհրանայ և Արշակի, յերկինս հրաւիրելոց ի հասակի 6 և 7 ամաց :

Այո՛, զիտեմ փորձիւ, Հայր պատուական, զի տկար է բնութիւն մարդոյս և միակ մխիթարութիւնն որդեկորոյս ծնողաց՝ ջերմ արտասուք են առ նուազն զամիսս ինչ, և յետ այնորիկ ժամանակն և բարեպաշտական խորհրդածութիւնքն մեղմեացեն սակաւիկ ինչ զցաւս նոցա : Յաւք, որոց տխուր տալաւորութիւնն անջնջելի մնացէ միշտ ի սիրտս մեր :

Այս է ահա վշտալի ընթացք մարդկային կենաց, որ երբեմն յիշեցուցանէ ինձ զբան Հելլենացի հին փիլիսոփայի միոյ, որ ընդ խնդրով արկանելով զբարութիւն մարդկային գոյութեան հարցանէր թէ՛ Մարդոյս գոյութիւնն՝ բարութիւն մի է թէ թշուառութիւն, և հաստատէր դժբաղդարար թէ թշուառութիւն է :

Աւելորդ համարիմ յուշ ածել Ձեզ թէ՛ գործ է գիտնական և բարեպաշտ անձի՛ յայսպիսի տխուր պարտ-

գայս, արիութեամբ խորհիլ եւ գտանել մխիթարութիւնս թէ վասն ինքեան եւ թէ վասն գերդաստանի իւրոյ՝ ասելով, Տէր ետ եւ Տէր էառ, կամք Տեառն օրհնեալ եղիցի :

Համբուրելով զԱջ ձեր, մնամ միշտ

Անձնանուէր բարեկամ Ձեր

ՂՈՒԿԱՍ Գ. ՊԱԼԴԱՋԱՐԵԱՆ

Զմիւռնիա, 17 Ապրիլ 1876.

(ԹԻՒ 37)

ՆԱՄԱԿ Փիլիպոս եփեկնիի Խաչոյեան, (1)
ի Սեփեօզե (վիճակ Պրուսայու).

Հոգեւորհ Տէր,

Այն սիրտը որ քրիստոնէական վեհ առաքինութեանց եւ աստուածային սուրբ գիտութեանց շտեմարան մի եղած է, ինչպէս հնար է իմ աղքատ մտացս ծնունդը եղող այն փանաքի դրութեամբս զայն մխիթարելու յանդգնիլ :

Կիմանաք պատուական Հայր, որ Ձեր Որդւոյն զէս ի անմահացած կեանքը փոխադրուելուն նկատմամբ խօսիլ կուզեմ ձեզի, բայց կարելի է թէ ձեր հայրական սիրտը առժամանակեայ բաժանման կսկիծէն չլինար զգալ այն քաղցր մխիթարութիւնները՝ զոր մեր քրիս-

(1) Անդրանիկ որդի մեծանուն մահտեսի Թորոս աղա իշխանին նոյն գիւղի՝ հանգուցելոյ ի Տէր :

տոնէական ճշմարիտ եւ սուրբ կրօնքը կը մատուցանէ մեզի, ուստի զանոնք միայն կուզեմ յիշեցունել Ձեր սուրբ հայրութեան, աղաչելով որ փոխանակ այն մխիթարութիւնները ուրիշներէն սպասելու, բուն իսկ Ձեր սրտին մէջ կարդաք զանոնք, ըստ որում պէտք է յիշեցունել ձեզի թէ մահը՝ ճշմարիտ քրիստոնէի համար անմահութեան սկիզբն է :

Իսկ ձեր Որդին քանի որ ձեր բարի վարուց եւ առաքինութեանց հետեւող գտնուած է, ըստ որում հարազատ որդին հօրը նման կըլլայ միշտ, անշուշտ հիմայ ինքը երկինքը Աստուծոյ փառքին մէջ կը հանգչի, պէտք է ուրեմն ասոր համար ցաւիլ եւ վշտանալ. զիտեմ որ զինքը չափազանց կը սիրէիք անշուշտ իր առաքինութեանց համար, անոր համար ալ հիմայ չափէն աւելի կը ցաւիք, բայց իր բուն հօրը Երկնաւոր Հօրը սէրը՝ Ձերինէն աւելի եղեր է որ իւր քովը հրաւիրեց զինքը : Իր առջեւը կայնելու եւ յաւիտեան իր սէրը ու փառքը վայելելու համար, աւանդ մի էր ինքը՝ որ Երկնաւոր Հօրը կողմանէ Ձեզի յանձնուած էր, Տէրն իր աւանդն ուզեց եւ առաւ մենք ինչ իրաւունք ունիմք ցաւելու, չէ մի որ այսպէս ընելովն իւր Սուրբ կամացը հակառակած կըլլամք :

Բայց ցաւելու արժանի մէկ կէտ մը այս տեղ կերեւայ իւր թէ ինքը իր ծաղիկ հասակին մէջ աշխարհէս Հրաժարեցաւ, սակայն այդ կէտն ալ Ձեզի նման առաքինի եւ խոհեմ անձի մը համար աւելի մխիթարութեան քան թէ յուսահատական տրտմութեան կէտ է, ըստ որում քաջ գիտէք թէ մենք աշխարհի մէջ ողորմելի պանդուխտներ եմք, որչափ հոս աւելի սպասեմք, այնքան աւելի թշուառութիւն քաջած կըլլամք, իսկ ընդ հակառակն որչափ շուտով բաժնուիմք ասկից՝ այն-

չափ ալ քիչ ներդրութիւն քաշելով՝ մեզի համար երկիրնքը պատրաստուած յաւիտենական փառքը ժառանգելու բարեբաղդութիւնը ունեցած կըլլամք :

Ահա այսպէս Ձեր սիրական Որդին Աստուածային բարի տնօրինութեամբ չթափառելով այլ եւս ընդ երկար աշխարհի տառապանաց ձորին մէջ, ուր վիշտն ու ցաւը կը թագաւորեն, եւ ուր չկայ ուրախութեան բաժակ մը որուն մէջ մեր քիւմբերը դաճանցունող թոյն մը խառնուած չըլլայ, դնաց այն յաւիտենական աշխարհը՝ ուր պիտի ժողովինք ամենքս ալ առանց այլ եւս իրարմէ բաժնուելու մէկզմէկուսէր վայելելու համար, ահա ասոնք յիշելով՝ ս բարեշնորհ Տէր իմ եւ Հայր, կազաչեմ որ Ձեր արամութիւնը չափաւորէք, գիտնալով որ այս է եղեր երկնաւոր Տիրոջ սուրբ եւ օրհնեալ կամբքը, որուն կաղօթեմք ամէն օր ըսելով « Եղիցին կամք Քո » :

Մխիթարիչ Սուրբ Հոգւոյն երկնային խաղաղութիւնը Ձեր եւ Ձեր ընտանեաց սրտին մէջ մտղթելով ,

Մնամ Ձերումդ Հոգեշնորհ սուրբ Հայրութեանդ միշտ խոնարհ եւ բարեացակամ բարեկամ Ձեր

ՓԻԼԻՊ. Թ. ԽԱԶՈՅԵԱՆ

17 Ապրիլ, 1876, Սեօլեօզ .

Եղբայրս մահտեսի Մարտիրոս աղան եւս յատկապէս Սուրբ Աջդ կը համբուրէ :

(ԹԻՒՆ 38)

ՆԱՄԱԿ՝ Տ. Գեորգ Վարդապետի Գեո. Առաջնորդին Կոտսինայու .

Գերապատիւ Եղբայր ի Քրիստոս ,

Ցաւօք սրտի կարդացի լրագրաց մէջ Ձեր անդրանիկ որդւոյն մահուան գոյժը :

Ստուգիւ անմխիթար կորուստ մի է հանդուցելոյն տարածամ մահը Ձեզ եւ Առաքինափայլ ընտանեացդ, եւ կսկիծ մեզ եւ համայն հոգեկցորդ Սիրելեացդ Ձերոց եւ բարեկամաց՝ եւ որոց միանգամ ի մտոյ ճանաչին ծաղկահասակ Հանդուցելոյն բարեմասնութիւնքն եւ իւր ծաղիկ հասակին մէջ ստացած մտաւորական դպիւլի ձիրքերը :

Գերապատիւ Եղբայր, մեր կարեկցութեան այս տողերը չնորոգեն Ձեր կսկիծն եւ արտասուք, եւ մի այսու ծանրանայցեմ ինչ Ձեզ, յիշեցնելով զի ոչ դարձցի արտասուօք որ անդարձն մեկնեցաւ, եւ թէ չունիմք ինչ առնել, այլ խոնարհիլ եւեթ համբերատար ոգւով առաջի կամաց եւ ակնարկութեան Բարձրելոյն, յորմէ հայցելով վշտահար սրտիդ համբերութիւն եւ մխիթարութիւն,

Մնամ Աղօթակից Ձեզ միշտ
1876, Ապրիլ 18.
Կոտսինա .

Մնամ Աղօթակից Ձեզ միշտ
Առաջնորդ Կուտսինայու
ԳԷՈՐԳ Ծ. Վ. ԴԵՐՁԱԿԵԱՆ

(ԹԻՒ 39)

ԵՂԵՐԵՐԳ՝ Կ. Արշակ Խ. Փարիսագեան ուսումնական երիսասարդի՝ աշակերտակցի Հանգուցեղոյս, եւ Տեսչի վարժարանին Անդրիանուպոլսոյ, որ յ7 Ապրիլի 1877, ձեռնադրեցաւ Քահանայ - Վարդապետ, եւ անուանեցաւ Արխսակիս:

Ի Մ Ա Հ

ՅԱԿՈՒԲԻԿ ՄԿՐԵԱՆԻ

ՅԱՌԱՍԵԼՈՅ Ի ՏԻՍ ԶՔՆԱՂ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ

Թեւեր ետ քեզ երկին ի թոխ ընդ այեր,
Սաւառնել դէս ի հովիտն այն կենսաբեր,
Ուր խնդ ծիծաղ՝ ուրախ երգեր նուազին,
Անդ մահացուն ընդթքն յանմահ կը ձգտին:

Թուար, այն, ո՞ն Յակոբիկ իմ ընկեր,
Ուր սէր սիրոյդ քեզ միշտ կարգար հրաւեր,
Թուար անժամ այս աղէտից աշխարհէն,
Զուրկ զմեզ թողլով չրթանդ քաղցրիկ ժպտէն:

Կայտառ դիմացդ ո՛ն արեւ,
Այդ ինչ շուտով թուամեցաւ,
Քաղցրիկ աչացդ լոյս հրածեւ
Ի՞նչ այսպէս շուտ մարեցաւ:

Անգութ մահուն ո՞վ չէ՛ փորձեր հարուածներ,
Առաջին չէ՛ այս որ տեսնեմ ես աւեր,
Անյազ որկորն այն դաժան
Շատեր կուլ տայ ի դամբան:

Թող տայ՝ մեք ունիմք հաւատ

Որ տայ մեզ յոյս երկնառատ:

Դու զմեզ թողեր ի չու յերկին, Յակոբիկ,
Ընդ քեզ եմք մեք, ունիմք դժո՞ Մատենիկ,
Այն մեր սրտին վիրաց սաստը դարմանէ
Ընկերացդ եւ ծնողիդ զարմար կը սրբէ:

1876 Ապրիլ 17. **Կ. ԱՐՇԱԿ Խ. ՓԱՓԱԶԵԱՆ**
Արեւիկունեան վարժ.

Ա. Պօլիս.

Ի ԹԻ- 293 Հ-յրէնէ՛ք Լ-րէն:

(ԹԻՒ 40)

ՆԱՄՍԻ՝ Տեր Գրիգոր Բապուշնեան Պարսիզակցի
Քահանային՝ յԱղեֆասանդրիս:

Ա.Ռ

ԳԵՐ. ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՀԱՅՐ ՄԿՐԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Կ. ՊՕԼՍՈՅ

Վշտալի Սուրբ Հայր,

Ձեր խորին վշտին առաջին օրերը յարգելով, խոհեմութիւն չի համարեցի մինչեւ ցայսօր խոռովել Ձեր անհնարին ցաւը որ առանձնութեան եւ լուութեան կարօտ էր, սակայն ալ անհնարին է ինձ, վշտարեկ Հայր իմ, տակաւին լուել, եւ չխառնել լեղի արցունքներս Ձերինին հետ . . . :

Արդարեւ սրտիս թախծութիւնը եւ կակիծը չի թողուր ինձ աւելի խօսիլ, ասոնք ըսելով, դիտեմ որ Ձեր վշտահար սրտին մորմօքը կուելցնեմ, բայց ինչ

կրնամ ընել, միթէ կրնամ այս մեծ եւ ահագին կորուստը մոռցնել տալ, եւ մոռնալ. Արդարեւ այնչափ մեծ է կորուստ մը, որչափ յարգի, եւ պատուական է կորուսեալ առարկան: Երջանկայիշատակ հանգուցեալը որոյ մահը իրաւամբ կողբանք, իր վիճակին յատուկ ամեն առաքինութիւն ունենալով, համայն Ազգիս սէրն ու յարգանքը ստացած էր. ուրիշ ո՞ր յատուկութիւնները թուեմ, այս միայն պէտք է յիշեմ, որ Մկրեան Ազնուազարմ Գերդաստանին միակ պարծանքը եւ փառքը ըլլալը միտքս եկած ատենը, ալ ինչպէս բռնեմ արցունքս . . . : Սակայն, ներեցէք, Հայր իմ վշտաբեկ, խոստովանի՛լ՝ որ այս աշխարհէս ելլողներուն վրայ եթէ մխիթարուելու բան մը կայ՝ այս է որ անոնք այս արտասուեաց հովտէն ազատեցան, եւ լաւագոյն կեանք մը կը վայելեն, ասոնք ըսելով յիշեցնել կուզեմ միայն Ձեզ այս ճշմարտութիւնները, եւ ոչ սորվեցնել Հայր Պատուական, եւ որչափ վշտակից եմ Ձեզ, այնչափ ալ կը բաղձամ Ձեր մխիթարութիւնը, վստահ ըլլալով որ երախտապարտ որդւոյդ կարեկցութիւնը թէեւ չի մոռցներ բայց փոքր ինչ կը մեղմացնէ այս ահագին հարուածը, որ Նախախնամութիւնը հաճեցաւ տալ մեզ, մինչեւ որ կանուխ կամ անագան երթանք տեսնել Ձայն, որ մեզ այսչափ դառնութեան մէջ ընկղմելով, գնաց իւր յաւիտենական հանգիստը:

Մաղթելով ի Տեառնէ մխիթարութիւն եւ սփոփանս վշտաբեկ սրտիդ, եւ որդեկրոյս ծնողի դժբաղդ երէց-Տիկնոջդ.

Մնամ բազմագուր Սրբայ Հօրդ բարեացապարտ անձնուէր ծառայ,

ԳՐԻԳՈՐ ՔԶՆՅ. ԲԱՊՈՒԶՃԵԱՆ

1876, Ապրիլ 20. յԱղեփանդրիա.

(ԹԻՒ 41)

ՆԱՄԱԿ՝ Մանուկ եփեկեթի Ղարաճեան ի Հաղեպ. (1)

Գերապատիւ Ս. Հայր իմ,

Այն օրերէն ի վեր յորս եւ վերջին անգամ Ձերդ Գերապատուութենէ սիրալիր ընդունելութիւններ վայելելու պատիւն ունեցայ, անհամբեր սրտիւ կ'սպասէի հայրենիք դառնալու եւ առթիւ մը իմ խորին երախտագիտութեանս հաւաստին նուիրելու, բայց Եւրոպա ըրած ճանապարհորդութիւնս չներեցին իսկ ասկէ առաջ իմ այս նուիրական պարտաւորութիւնը լեցնելու:

Արդ մինչդեռ կ'մտաբերէի գրիչի ձեռին առնուլ, ահա, ո՞վ կրկնակի դժբաղդութեանս, լրագիրները արագ դուժեցին ինձ Ձեր հոգեհատոր հարազատին պարկեայց անողորմ մանգալին զոհ երթալը. իմ հետ շատեր իսկ, ջերմ հառաչանքներ արձակեցին դէպ ի այն՝ որ յ'Անմահութիւն սլացաւ:

Սակայն Հայրիկ, դուք երկնից պաշտօնեայ էք, սփոփեցէք: Մի թողուք որ Ձեր որդեանէր սիրտն վշտաց տակ ընկճի, զի այդ սիրտ ծնած է արտասուքներ սրբելու՝ եւ ոչ արտասուելու: Թող մենք լսիկ արտասուենք, իսկ Դուք. հաճեցէք ընդունիլ մեր որդիական անկեղծ եւ ջերմ յարգանքներն, որով պատիւ կ'համարիմ ինձ ըլլալ Ձերդ Գեր. Հայրութեան՝ Ամենախոնարհ եւ ԱմենաՀնազանդ.

ՄԱՆՈՒԿ Գ. ՂԱՐԱՃԵԱՆ

1876 Ապրիլ 22, Բերիայ.

(1) Մանուկ էֆէնտի՝ անդամ ընտրեցաւ յայտ ամի Օսմանեան Երեսփոխանական ժողովոյն ի Բերիոյ, և եկեալ ի Կ. Պօլիս՝ պատիւ եղև Ազգիս իւրովը Ատենաբանութեամբբ:

(ԹԻՒ 42)

ՆԱՄԱԿ՝ Տ. Սարգիս Վարդապետի Պատրիարքական
Փոխսանորդի ի Խարբերդ.

Գերագատիւ Տ. Հայր,

Մահն ըստ ինքեան դառն ու զկծեցուցիչ է ամէն
հասակի մէջ՝ բայց հանճարեղ եւ առաքինազարդ երի-
տասարդ սրղւոյ մի տարածամ խամբիլը իւր աչքովը
տեսնող հօր մի վիշտը, ո՛հ, արդարեւ անբացատրելի է:

Ինութիւնը շատ անգամ անգութ կերեւի իւր տնօ-
րինութեանց մէջ՝ եւ եթէ մարդկային հունաւոր խնա-
ցականութեամբը անհունին գործերը հետախուզենք,
գիտէք՝ թէ ինչ եղբակացութեան կը համինք:

Իմ երկարժամանակեայ կրած տառապանքս մոռցուց
Ազնիւ Յակոբի սգաւիթ մահուան դառնաղէտ գոյժը:
Եթէ Ձեր վշտահար սիրտը մխիթարողներուն դուցէ
վերջինը կը լինիմ՝ իսկ ընդ Ձեզ ցաւակցելու մէջ թե-
րեւս առաջինն եմ:

Ս. Հայր, դերեզմանը իւր բոլոր ահարկութեամբն
հանդերձ՝ ստորերկրեայ ճանապարհ մ'է, ուստի բարի-
ներն յերկինս կը սլանան, Յակոբ սլացաւ դնաց Հոն:

Ա՛հ, եթէ Գրիստոնէական սրբազան կրօնին չորհած
հանդերձեալ կենաց քաղցր յոյսը չը լինէր՝ անշուշտ
Ձեր սիրտը երբէք մխիթարութիւն չը սլտի կրնար
դանել: Ո՛րչափ թշուառ են անոնք, որոց յոյսը գերեզ-
մանին եզրին վերայ կը մարի:

Մի չափանցէք Ձեր սրտի մարմնքը, Ս. Հայր, վասնզի
երբ Սատուած կը հրամայէ, մահկանացուաց խոնարհ
հնազանդութիւն եւեթ կը մնայ:

Իմ խորին ցաւակցութիւնս յայտնելով, երկնային
մխիթարութիւն կը հայցեմ Ձեզ եւ Ձերայնոց:

Մնամ Ձեր Սրբութեան վշտակից,
Փ. Ա. Խարբերդի

ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ

1876. Ապրիլ 50.

ի Խարբերդ. ի Վանս Սարսու.

(ԹԻՒ 43)

ՆԱՄԱԿ՝ Տեղ Գեորգ Աւագ Բանսնայի ի Զմիւռնիս.

ԳԵՐ. ՏԵՂ ԶՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՀԱՆԱՅ ՄԿՐԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Կ. ՊՕԼՍՈՑ

Գեր. Ս. Եղբայր ի Քրիստոս,

Վշտալի ստորագրութիւն նամակի Ձեր, որ յանցե-
լուսն եօթնեկի, վշտացոյց կարեվէր զսիրտ իմ եւ զոգի,
եւ սթափեցոյց զծերութիւն իմ ի բազմահոգ զբաղանս
Տեղապահական սաշտոմանս, եւ անձին մեղադիր եղ-
եալ առ անաղանելց մխիթարական գրոյս առ ար-
տասութիւն Հայրդ որդեկորոյս՝ վաւթամ, թէպէտ ի
մտտասաներորդ ժամու՝ կատարել զիմ պարտիս:

ՅԱստուած, սիրեցեալք եղբայր, յԱստուած եւ եթ
կառուցես անթիթ զհաս քո, քանզի ի նմա եւ եթ
դուցես զորդիդ քո զսիրելի:

Ե՛ն են ծնողք յաստիս, որք զմիակն իւրեանց
գաւակ տան զոհ ի փառս հողեղէն արքայի. այն

ինչ Արքայն երկնաւոր հրաւիրէ զորդիդ քո յիւր ի փառս, յիշեան, զի անթառամ է սլսակն՝ զոր սլսակէ զճակատն սրբադրոշմ, անվախճան են փառքն, որովք երանաւէտ զնա առնէ յանկէտն երանութեան. զոր վաղ կամ անադան տեսցես զնա պերճ ի շնորհս պերճ ի փառս, եւ վայելեսցես զարդիւնս հայրական խնամոցդ, որով վաստակեցար եւ յարդարեցիր զնա լինել Տաճար Ամենասուրբ Երրորդութեան, եւ ըստ նախաձօրն նուիրեցեր զսիրելի աղիւս քո առ Աստուած, զԱբէլը սիրասուն ընդ մահակաւ Եղբայրասպանին, այն է անողորմ մահու, որ անանջրպետ եղբայր է մարմնոյ մարդկութեանս :

Մաղթելով սիրելի Որդեկիդ զեղբայրակցութիւն Գրիստոսի, եւ Ձեզ զսիրտանս Հոգւոյն Սրբոյ, կնքեմ զբանս :

Գեր. Ս. Եղբայրութեանդ մնամ աղօթաւոր,
Առաջնորդական Տեղապահ

ԳԵՈՐԳ ԱԻԱԳ ՔԱՀ. ՏԵՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

1 Մայիս 1876,

յԱռաջնորդարան Հայոց, Իզմիր.

(ԹԻՒ 44)

ՆԱՄԱԿ՝ Տեր Սիմօն Դաւիթեան Պարսիկացի
Քանաւնային յԱյսրն.

Գերազատիւ եւ Բարեխնամ Տ. Յովհաննէս Հայր,
Արդարեւ ցաւելով կսկսիմ իմ այս նամակս վասն զի մինչդեռ մեր նուաստութիւնը, Ձեր որպիսութիւնը

հարցանելու անձկանօք կը պատրաստուէի մատուցանել Գերապատուութեանդ երախտազխտական սոյն գրաւոր հաւաստիս, ահա բոլոր Ազգային թերթերն դուժեցին մեզ սիրական որդւոյդ տխուր եւ ցաւալի լուրը. երբ անձանթ մարդիկ, որոնք յօտար ազգականութենէդ ըլլալով իրենց սրտից մէջ այս մասին զգացած ցաւը նաեւս լրագրաց եւ ուրիշ մխիթարական գրոց եւ կամ ներկայութեամբ բարձրապատուութեանդ կը ներկայացնեն, ապա մեր նուաստութիւնը որչափ եւս առաւել ցաւ կզգամք այս մասին, զի թող թէ ի միում ազգակցութեամբ խմորեալ եմք, այլ նաեւս Ձեր բարձր պաշտպանութեան տակն ապաստանած եմք, ըստ որում մեծամեծ շնորհացդ արժանացած եմք եւ այժմ եւս այն շնորհաց մէջ կ'ապրիմք, վասն որոյ մեր ընտանեաց տէրը եւ հայրն էք դուք եւ մեք Ձեր վշտաց մասնակցելով բոլոր աշխարհին սիրելի եղող հարազատիդ սուգը կը պահեմք, սակայն ինչ օգուտ է, ո՞վ որ ալ ըլլայ, յակամայից պիտի ընդունիմք մահուն այս անդառնալի հրաւերը, չկայ հզօրագոյն թագաւոր մը իշխան մը կամ աշխարհակալ մը որ իր ոսկեայ բաժակին մէջէն մահուան դառն մրուրը չը քամէ. վասն որոյ կայ մնայ մեզ մաղթել որպէս զի շատ օրեր ողջ մնաք ի Տէր ի սարժանս Ազգին մերոյ, Տէրը մնացեալ սիրելիներդ պահեսցէ որոնք անշուշտ Ձեր փառքն եւ պարճանքն են, որոց գովելի ընթացքն այժմէն արձագանք տալ սկսած են բոլոր Հայ հասարակութեան մէջ :

Մնամ Գերապատուութեանդ խոնարհ ծառայ

ՍԻՍՕՆ ՔԶՆՅ. ԴԱԻԹԵԱՆ

յԱյսրն, 1876, Մայիսի 7.

(ԹԻՒ 45)

ԿՈՆԴԱԿ՝ Տ. Եսայեայ Ամենայրասիւ Ս. Պատրիարքին
Երուսաղեմի.

ՊՏՐՐՔ

ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ծառայ Տէր ԵՍՍՅԻ Արքեպիսկոպոս, եւ չնորհիւ Ամենասուրբ Հոգւոյն . . . Առաքելական Սուրբ Աթոռոյս Երուսաղեմի, վերապատուելի Սուրբ եւ Տնօրինական տեղեացն Քրիստոսի, յորմէ հասցէ չնորհք եւ օրհնութիւն ի վերայ Արժանաչնորհ Տէր Յովհաննէս մաքրակրօն Քահանայի Մկրեան հոգեւոր որդւոյ մերոյ եւ հարազատ սաշտօնէի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ եւ որոց ընդ Ձեզ կալ մնալ յանտրտում մխիթարութեան եւ անդորրաւէտ խաղաղութեան ամէն :

Ընդ Քրիստոսաւանդ ողջունիս եւ Աստուածային օրհնութեան յայտ առնեմ զի ցաւօք սրտի եւ դառն վըշտօք լուեալ զտարածամ վախճան որդւոյ Ձերոյ սիրելազունի ի ծաղիկ հասակի, որ արդեօք համանման հօրն Ազգասէր եւ առաքինի ընթացիւք ի յապագայսն ունել ունէր լինել օգտակար Անդամ Ազգիս եւ ստուղ քաղցր ի պարտիզի Ս. Եկեղեցւոյ՝ ողբացաք ոչ սակաւ, թառամեցաւ վարդն անուշաբոյր ի կոկոնին, զոր արդարեւ արժան է ողբալ. այլ սակայն ոչ ազաքէն որ ետ նմին կենդանութիւն եւ փոխադրեաց անդրէն ի դրախտն երկնային՝ նոյն Տէր է. ուստի պարտ է Քրիստոնէական համբերութեամբ պատկառ կալ Ամենօրհնեալ կամաց Աստուածային բարերարութեան, որոյ անօրէնութիւնք թէպէտ անհաս մերոց հունաւոր մտաց՝ այլ միշտ բարի են վասն մեր, մանաւանդ թէ, «Ձէք դուք յԱշխարհէ

աստի» եւ թէ «Ես յաղթեցի Աշխարհի» օրհնարանեալ բերանն խօսեցաւ Աստուծոյ. վասն որոյ մահ դուռն է յաւիտենական կենաց եւ սկիզբն վայելման անանց բարեացն, «Ձոր ակն ոչ ետես եւ ունին ոչ լուաւ եւ ի սիրտ մարդոյ ոչ անկաւ, զոր պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց»:

Ոչ եւս այլ շատ խօսեցայց զի դուք ինքնին Աստուածուայոց էք՝ Քահանայ բարձրելոյ Աստուծոյ եւ մխիթարիչ տրամեցելոյ, այլ փութամբ ի խնդրուածս առ բարձրեալն Աստուած զի հաճեացի լուսաւորել զհոգի Որդեկին Ձերոյ սիրելոյ՝ դասաւորելով ընդ սիրելիս իւր, եւ մնացելոցն կեանս Երկարս սարգեւեացէ պահելով ընդ հովանեաւ Աստուածային խնամոցն ամէն :

Առաքելական աթոռոյս Ս. Երուսաղեմի
ՊԱՏՐԻԱՐՔ ԵՍՍՅԻ ԱՐՔԵՊԻՍԿ.

1876 Մայիս 7.

(ԹԻՒ 46)

ԱՅԼ ՆԱՄՍԿ՝ Ծերունի Քերթոյիս Հայոց
Տեառն Գաբրիէլի Պատկանեան.

ԵՐԿՆԱՌԱՔ ՄԻԽԹԱՐՈՒԹԵԱՆ ԱՐԺԱՆՈՒՈՐ ԳԵՐԱՍՏԻՃԱՆԵԱԼ

ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ

ԽԱՉԱԿԻՐ ԱՒԱԳ ՔԱՅԱՆԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ ԲԱՐՁՐԵԼՈՅ

ՕՇԵԱԼ ՏԵԱՌՆ ԱՄԵՆԱԿԱԼԻ

Նորոգեցան ամենայն վէրք սրտիս ընդ հասանել ի ձեռս իմ քաղցրաբուրեան ծաղկանց եւ անուշահոտ վարդից ի փունջ բոլորելոց աստուածածիղ մատամբք

ամենասիրելի Որդւոյն Ձեր եւ մեր եւ համակ Հայրենեաց, անմահութեան արժանաւոր Յակոբիկի, որ ընդ սանդուղան հաստեալ ի Բէթէլ ելեալ ի վեր ի բնակակցութիւն երկնաքաղաքացեաց, ըստ Եղիայի արկանէ, եւ էարկ իսկ յիս զմաշիեակն իւր զանսայթաք ՆԱՒԱՆԱՒԻՂՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ, զոր ես որպէս անգօր յայլ ձեռնարկ՝ արարի ինձ պալատան կարեվէր խոցուածոցս սրտի եւ հոգւոյ, առ ի մեղմել զցառ եւ զկակիծ որ վասն անջատման ի նմանէ առանց տեսութեան, եւ ի զովացուցանել զանձուկ կարօտոյս համբուրելով զիւրաքանչիւր բառ եւ տառ ծնեալ ի ծայրէ ազգապիտան գրչին՝ յորմէ որբացաւ թշուառականն Հայաստան։ Ես սփոփիմ ընթերցմամբ նորին, կրկնեմ, երեքինեմ, եօթնպատկեմ, եւ բիւրիցս ունիմ չրջըջել, թէ կեցից, զի ի առդս նորին գտանեմ զլուսթիւն փախաքանացս ստէպ փարիլ ընդ հող տապանի նորին, եւ համբուրել զվարդս եւ զուշանս՝ զորս երախտապարգեւ գարունս ո՛չ զլացի առատաձեռնել նմին։

Անչափ է իմ գոհութիւն Հայր պատուական, զի Դուք սպեղանի բժշկութեան վիրաց երկամանց Ձերոց զնէք զյարութիւն բազմամեայ դիակնացեալ զառամելոյս, հակառակ բանից ինքեան իսկ Գրիստոսի, առնըլով զհաց սիրոյ եւ գորովանաց ծնողական սրտի ի վաղաթառամ Որդեկէ եւ արկանելով շան, թէ եւ տիրասիրի եւ երախտագիտի. միթէ ես կարեմ բնաւ իւրք զերծանիլ ի պարուանդութեանց երախտապարտութեանս, միթէ իմ արտասոււաց ցօղ ունիցի ոյժ ծաղիկ մի փթթեցուցանել ի Դամբարան ամենասիրելոյդ անհետացելոյ, միթէ կմախացեալն կարէ փոխանակել զմատաղաւորց զառն՝ որ եղաւ հանգոյն Արեւի ի սեղան երկնից, եւ բուրումն անուշութեան սղջակիցին

Քո ել ի բարձունս, նոր Հայր Աբրահամ, որ զորդիդ պատարադես փրկանակ ծերոյս անտրտունջ՝ լիութեամբ հաւատոյն՝ թէ ո՛չ կորիցեն վարձք առաջի Այնորիկ՝ Որ միայն գիտէ վարձատրել։

Գորովագութ Հայրութեանդ երախտապարտ ամենախոնարհ ծառայ

ԾԵՐՈՒՆԻ ԳԱՐԻԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ

8 Մայիսի, 1876,
ի Սանկտ Պետերբուրկ.

(ԹԻՒ 47)

ՆԱՄԱԿ՝ Հարաւարձում եփեկեթի Իփեկնէասն
ի Լօզանե (Ձուիցերիոյ).

ԳԵՐԱՊՈՍԻԻ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՀԱՆՍՅ ՄԿՐԵԱՆ

Գերապատիւ Հայր, սգազգած բարեկամ,

Լեզուս անկարող է ոչ վշտակցութիւնս բացատրել, ոչ բաւական ազգու բառեր գտնել Ձեր անդամանելի կորուստը արժանապէս սղբալու եւ ոչ Ձեր կակիծը ամոքելու։ Դուք սիրելի Որդի մը կորուսիք, ես սիրելի Աշակերտ մը. ննջեց յաւիտեան Յակոբիկս եւ ալ չի պիտի տեսնեմ զինք. երանի անոնց որ կարողացան վերջին համբոյր տալ իրեն. Հեռացաւ մենէ, բայց իր քաղցր յիշատակը պիտի սալրի մեր մէջ քանի որ կենդանի ենք։

Ընդունեցէք կաղաչեմ Դուք եւ իր անմխիթար Մայրը խորին ցաւակցութեանս հաւատիքը:

9 Մայիս, 1876.

Ձերդ

Լօզան.

Հ. Ի Փ է Բ Ճ Ե Ա Ն

(ԹԻԻ 48)

ՆԱՄԱԿ՝ Տ. Յովհաննէս Խաչիկեան իսաչակիր Աւագ Բահանայի Հայոց ի Կաղիսրս Հնդկաց.

ԱՐԺԱՆԱՅԱՐԳ

ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՄԿՐԵԱՆ

ՍՈՒՐԲ ԵՂԲՈՐ՝ ՈՂՋՈՅ ՅԱՒԱԿՅԱԿԱՆ

Ի ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ Կ. ՊՕԼՍՈՅ

Ի սոսկալի ներգործութեան ժամուս, չխմանամ ո՞ր ո՞ճ ի կիր առնուլ, առ ի սթափել զՁեզ ի վաղահաս արկածիցդ՝ յոր քաջ գիտեմք աղէկիզեալ տոչորիք: Այո՛, մարդկայինս ընկերութիւն ուսեալ ի կենցաղէ առ վիշտս իրերաց՝ ունել համակրութիւն, եւ տքնիլ ի սիրտիս, բայց տեսցուք թէ արտաքնով բաւական եւ ներքնոյ թաղծութեան Հոգւոյ ամբողմն. երանի՛ թէ իցէր տուեալ ի կարիս մահկանացուին:

Յայսմ եռանդ Հոգւոյ, փութամք զցաւակցութիւնս առ մահ սիրեցելոյն ձերոյ որդւոյ՝ ի ձեզ նուիրել, որ թուաւ 1812 Մասիսի լրագրոյ՝ գուժեաց յականջս աշխարհի. ոչ թէ կարէաք եւ ընդ ամին Ձեզ բանալ եւ զզգածմունս ներքին Հոգւոյ յաղէսս: Ձեր. կամ

բաւել ի բուժումն խոցուածոյ ձերդ սրտի, խոց՝ որոյ միայն կրողն զգայ յիւրում հոգւով, խոց՝ որոյ փարատումն՝ միայն մահուն ապագարեալ, խոց՝ որ ընդ ինքեան կրէ հուր կիզողական, սլաք սուր՝ ազգու եւ թափանցական, եւ քան զքաղցկեղին՝ դագ եւ դժնդակ:

Հասլա զինչ, միթէ բաւմք զինիլ ընդ Նախախնամութեան Աստուծոյ՝ որ ամենայն ինչ ըստ կամացն յարարեբեալ ի մարդ, ոչ՝ եւ ոչ բնաւ. ապա ուրեմն հանդի թողլոյ զամենայն յիւր ամենաքաղցր անօրէնութիւն եւ ասել միշտ՝ Եղիցին կամք քոյդ: Յորմէ եւ խնդրել զճաւալումն շնորհաց Հոգւոյն սրբոյ, ի կազդոյր եւ ի սիրտիս, զոր եւ այժմ մեք աղերսեմք Ձեզ ծնողացդ, ի դիւրութիւն անըմբերելի արկածիդ, եւ Ձեզէն իսկ մաղթեմք հաւատալ՝ զմտմոք սրտի մերոյ անորիչ ի ձերմէն:

Բազում օրինակ մխիթարութեան ունիմք ի Սուրբ Գիրս, թէ բաժակն դառնութեան ի մարդ, ոչ առանց մատին Աստուծոյ, որ ի փորձել եւ ի հարուածել զսիրելին իւր՝ չառնէ անտես եւ զողորմութենէն իւրմէ, փոխանակ միայն՝ հատուցանէ զբազումս, հաւատով յուսով եւ սիրով տանողին զամենայն. յարուցանէ զԱլէթ (որդի մխիթարութեան) փոխանակ Աբէլի, զՍողոմոն՝ փոխանակ մահացելոյն որդւոյ Դաւիթի, որ յախտանալ որդւոյն զգածեալ տրամութեամբ յոյժ, եւ որոյ ի մեռաննը՝ սթափեալ յամենայնէ ասէր, «Մինչ կենդանի էր մանուկն՝ ցաւօք աղաչեցի զԱստուած, թերեւս ողորմեցեալ թողոյր ինձ մնալ, բայց երբ մեռաւ՝ միթէ կարիցեմ սգով յետս ի կեանս դարձուցանել զնա, ես առ նա երթալոց եմ. եւ նա առ իս ոչ դարձցի»: (Բ. Թագ. ԺԲ. 22—23):

Ուր թողուք ապա եւ զսր հրաշագործեալ ի գա-

գաթն համբերութեան Յոբ, ուր ասէ. «Ետ Տէր կրկին քան զոր ինչ էրն Յոբայ ի յաճախութիւն». (Գլ. ԽԲ. 10) որպէս արդէն դուք գիտակ իսկ էք դամենայնէ :

Յետ մահուն մուտ գործելոյ յաշխարհ. եղաւ դանձանակ մի յիւրաքանչիւր գերդաստանի, առ վճար անյեղլի պարտուց, ուր եւ վիճակ ձեր՝ ոչ ազատ ի սակարկութեանց անտի, բայց տարբերութիւն ի ամին այս տեսանի, զի մին՝ յաւելորդաց ինչ արկանէ ի դանձանակն, եւ մին գոյիւ չափ զկեանս իւր՝ ըստ Այրւոյն լոմայի. արդ Ձեզ թուի վիճակ վերջնոյն ձերով անդրանկաւ, զոր կարէր լինել Ձեզ՝ ամենայնի կեանս Ձեր. բայց եւ այսու ամենայնիւ չսխտի Ձեզ վէտտիլ կամ տրտնջալ, այլ լիաբերան փառս Աստուծոյ մատուցանել կամացն, եւ բարեմաղթել միւս այլ զաւակաց Ձերոց երկարութիւն կենաց, եւ պարարումն առաքինական երկամբք, եւ փոխարինութիւն ապառնուց զաւակաց՝ զոր Տէր ունի Ձեզ պարգեւել, եւ մեք զնոյն ի Տեսունէ՝ Ձեզ տալ աղերսեմք :

Ի հոգեւոր մատակարարութենէ աստի՛ դառնամք յաշխարհայինս. (եթէ ձեր հաճոյական լսելն) կմյ արդեօք ի վիճակ հողեղինին՝ կայուն մնայուն ինչ. — պատասխանէ զգօծութիւնն՝ ոչ, եւ ոչ ինչ. թող եւ զոր բուրն տայ ունայնութեան ունայնութեանց. թարմատար յուսով՝ խաբի մարդ, թէ մարմնաւոր յիշատակն որ ի կենցաղի՛ մնայ մխիթար մեռելոյն անցաւորի, որ եթէ ուզիլ՝ չլինէր մոռանալ անուանց նախնեաց մերոց, հարց եւ նախահարց. Այո՛, մեօք թերեւս յիշին անուանք Հօր եւ հաւու, բայց մերովք սերնդօք՝ մոռացեալ լինին եւ նոքա, որպէս ապառեօք գողցողօք՝ անուանք նոցին մերոցն. ուրեմն զինչ յոյս, զինչ սիրտիանս սրտի՛ եթէ փոքու շրջանիւ խամբանան ամե-

նայն ջահք լուսոյ եւ ակնկալութեան, եւ տիրէ ի վերայ տեսութեան իմաստնոյն. «Ունայնութիւնք ունայնութեանց» :

Հայեցեալ եւ ի միւս կողմ՝ տառապելութեան մարդկայնոյս սեռի, մանաւանդ եւ յերաշխֆսս չարաչար կենցաղոյս՝ չտեսանի ինչ նաղելի եւ ըղձական յառժամակեայ հաճոյ՝ որքան վիշտ ցաւոց հեծութեան յամենայն ուրեք, թերեւս Ձեզ ոչ պատահեալ՝ այլ մեօք ի մեզ բազում անգամ կարդալն աւաղանաց. երանի՛ թէ կամ չէաք եկեալ յաշխարհ, կամ մեռեալ էաք յարդար վիճակի մանկութեան, թարց արժանանալոյ բաժակին դառնութեան զոր մեզ արբոյց եւ արբուցանէ աշխարհ, վիշտ հոգւոյ, աղէտ անձին, տառապանք կենաց, թախիծ սիրելեաց, եւ կսկիծ անհնարեաց ի զգալիս բնութեանս, առ որ եւ սովիմբք ամենեքումբք՝ յաւտ պարտիմք նախընթաց մեռելոց, քան զկենդանիս՝ երանաւորել, յատկապէս նոցա՝ որք անմեղութեամբ լըքեալ զկենցաղս՝ եւ ելին առ Աստուած յերկինս, ուր եւ իրեւ զարմաւենիս ծաղկեալ՝ վայելեն զփառս անվախճան. չասեմք զայս որպէս թէ ծնողք կամ մերձաւորք մեռելոց պարտին մոռանալ զանմոռանալի մահ սիրեցելոցն, այլ թէ անվայելուչ մանաւանդ առն Գրիտտոնէի անդր քան զչափ, սուգ, կոծ, հառաչանք, եւ տրտմութիւնք, յորժամ անօգուտ ամենայն, եւ հետեւապէս վլաստակար կենաց, որչափ մեք այժմ ենթակայեալ՝ կրեմք զանձամբ :

Եթէ ընթերցեալ էք զհնոյ պատմութեան Հոովմայնեցւոց՝ դիտէք անշուշտ, իսկ եթէ ոչ՝ ընթերջիք զգիրս Մարկոսի Աւրէլիոսի. (Գլ. ԼԲ. Երես. 155) ուր տեսանելոց էք զբողբք առն պատգամաւորին Հրէաստանի յատենին Հոովմայ, ընդդէմ անողորմ խստութեան

Հռոմայեցւոց անդ . Ի խստութենէ բարբարոսութեան ձերոյ (ասէ) ուխտեալ եմք չմերձենալ ի կին, եւ չյարուցանել զաւակ, զի մի կրիցեն եւ նոքա՝ զոր մեքս կրեցաք եւ կրեմք յերեսաց անագորոյն խժոճութեանց ձերոց եւն: Ընդ օրինակէս ընդ այսմիկ՝ լինի խոհալ, թէ զոր մեքս կրեցաք եւ կրեմք յանբարեխոստ կենցաղէ, մանաւանդ եւ սաշտօնիւ հոգեւորականութեան յերեսաց ոմանց մեզ վիճակաւորեցելոց սեւագգեստից, բարւոք մեզ չունել զաւակ, եւ տարարողբայէս չենթակայել սաշտամամբք եւ կենօք արկկոծեալ եկեղեցականութեանս, առաւել քան զասացելոցս՝ դուք զխաասջիք:

Նպատակ ցայս վայր գրելոցս հոգւոյ պնդութեամբ՝ մի այլ ինչ իմաստք քան զաղաչանս ի ձեզ, չտալ զանձինս ձեր յանհնարին սգոյ դառնութեան, այլ Քրիստոնէական վայել բարեպաշտութեամբ սխորիել ձեզ, մանաւանդ եւ Տիրուհին ձեր, (որոյ կենդանութիւնն՝ կեանք է ձեր, եւ Տէր մի արասցէ սրկասիլն՝ մահ իսկ հոգւոյ ձերում եւ մարմնոյ) զի առն արհւոյ՝ չէ սարձանք ի յաջողութեան եւ ի բարեբաստութեան չարբենալն, այլ ի վիշտս աղէտից ձախորդութեանց՝ չչփութիլ, չբառնանալ, եւ չկորուսանել զինքն. հաւատասջիք իրաւասութեանս, չարիք որ ընդ գլխով մերով խաղացեալ յամենայնի կեանս մեր՝ լերինք անգամ ոչ բաւէին տանել, այլ շնորհիւ Տեառն տարեալ մեր ցայս վայր, եւ տանիմք տակաւին անյողբոյրէ:

Յառաւել ի գիտութիւն Ձեր հաճիմք Ձեզ մասնաբանել՝ եւ զոր անցք ընդ մեօք. ի մեռանել երկուց զաւակաց մերոց առ կենդանութեամբ մօր նոցա, չեղեալ մեզ այնքան զգալի՝ որչափ երբորդաւ վերջնովս՝ որով եւ զմայրն զրաւեալ ի կենաց. որչափ ի սա բովան-

դակեալ յոյս մեր եւ ակնկալութիւն, այնքան եւ տարածամ գրկեալ եւ ի սմանէ, որոյ զմահուն համբաւ զմեզ ի պանդուխտ վայրի աստ՝ գողջիք կենդանւոյն մեռոյց. զամ մի ողջոյն թէպէտ առ ամօթոյ որպէս մարդ ի պաշտօնի Գահանայութեան ընդ ժողովուրդն անայլայլ մնացեալ, զի մի այլ ընդ այլովք դատել զմեզ մարթանային, սակայն ընդ գլշերայն որպէս խօլական ոք՝ չկարէաք զսպել զարտասուս յաչաց, եւ այսպէս եթէ դուն ինչ երկարէր զկիրս զրահավառեալ՝ շատ լինէր մեզ ի սպառ բանդագուշել. աղաչանք մեր առ Աստուած լինէր միշտ զշնորհն ողորմութեան իւրոյ, զի որպէս տառապեցոյց՝ այնպէս եւ ողորմեցի, տալով մեզ զշնորհն ժուժկալութեան:

Ի սմին միջոցի զիպաւ մեզ յեղակարծուց զգալ ինչ՝ զոր անբնական ի բանականն, այս է՝ մին ի ժողովրդոց մերոց աստի իբրեւ 80 ամեայ հասակաւ, երբեմն ճոխ հարուստ եւ ականաւոր վաճառական, եւ ի վախճանի ոչ միայն կորուսեալ զինչս իւր եւ գոյք, եւ մատնեալ ի յետին չքաւորութեան, այլ եւ կորուսեալ զլոյս աչացն. լինելով եւ սորա որդի մի ըստ չափու հարուստ եւ ձեռնահաս, նաեւ պարտական հօրն գումար իմն մեծի դրամոյ՝ զոր ընդ ժամանակս ժամանակս յաւուրս նեղութեան իւրոյ ընկալեալ էր ի հօրէն, ոչ գիտին առ հայր իւր վճարէր, եւ ոչ որդիական պարտիւք զնա դարմանէր յիւրում տան. եւ սա տառապեալ ծերունի աստ եւ անդ մոյր չըջիկ լինէր, եւ որդին անպատկառ ոչ ի խղճէն, եւ ոչ ի նախատանաց այլոց զարհուրէր:

Ի միում աւուր ընդ միջօրէին եկեալ սորա յեկեղեցին խնդրէր ի մէնջ զբանալին եկեղեցւոյ, եւ խնդրեալ զներկայութիւն մեր. չիմանալով մեր զմիտս նորին՝ տուաք զբանալին ի բանալ զգուռն եկեղեցւոյ, եւ փու-

Թացաք զնալ յեկեղեցին ի լսել ի նմանէ՝ եթէ ունէր ինչ ասելոյ զբանս. ո՞վ զարհուրանաց՝ դատանեմք զնա ի գուճան բազկատարած ի դասէ յանդիման Տաճարին Սատուծոյ յողբս եւ յաղաղակս. «Տէր Սատուած, բարձ զորդին իմ ի կենաց, որ ծնայ եւ սնուցի. ամուսնացուցեալ տնաւորեցի. քանիցս ի սրարտուց ազատեցի, զգոյս հաւատով յուսով եւ սիրով ի նա հաւատացի, որ ի ծերութեանս աւուր ինձ պաշտպանիցէր, եւ ի չքաւորութեանս ինձ բեկանիցէր հաց, այսօր զներհակն ամենից տեսանեմ, զլիշրանս սեղանոյն անգամ յինէն խնայէ. դու Սատուած արդար դատաւոր, բարձ զդա ի միջոյ, եւ գրեան դանուն իմ ընդ անյիշատակս մեռելոց»։

Ջարհուրեալ սօսալիեալ հազար եւ մին համուզանօք ի բաց տարեալ յեկեղեցւոջ, հուսկ կոչեալ եւ զորդին յորդորեցաք ի խնամատարութիւն հօրն. բիւր առասպելս հայհոյանաց առ հայրն մեզ լսեցոյց, եւ անդրէն դարձեալ թուք նախատանաց յերես հօրն մատոյց, ուստի եւ յայնմ օրէ ցամաքեալ՝ զարտասուս յաչաց մերոց, եւ քարացեալ զսիրտ մեր տուաք եւ տամք փառս Սատուծոյ, թէ ո՞վ գիտէ եւ մեր նման նմա եղեալ տառապէաք ի հոգի եւ ի մարմին. արարաք չրջաբերական ի ժողովուրդս, եւ բաւականին զրամ հաւաքեցաք նմա յապրուստ. բայց դուք ինձ եւ զզարմանալիս տեսէք, զի նոյն ասկերախտ ուրդի, նոյնութեամբ երկու աչօք կուրացեալ, եւ յորդուց իւրոց իսկ գրեա թէ կոչիահար եւ յուսահատ մեռաւ, ահա՛ արդար վրէժխնդրութիւն Սատուծոյ։

Վերջաւորելով զգիրս, մնամ անկեղծ հոգւով եւ սիրով, Ձեզ ցաւակից բարեկամ անորիչ։

Ի Կալկարս, **ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԿԵԱՆ**
 14/26 Մայիսի, 1876. **Խաչակիր Աւագ Քահանայ Հայոց**

(ԹԻԻ 49)

ՅՕԴՈՒԱԾ՝ Պարոն Միկասա Չերագ (՝) ուսումնական երիտասարդին ի Մակգուռե Թիւ 5164.

Գ Ր Ի Չ Ե Ի Ս Ո Ւ Ր

12 ՅՈՒՆԻՍ 1876

Դեռ սուգի մէջ է հոգիս, զի դեռ ոչինչ կրցաւ մոռցուել ինձ այն ծաղկահասակ էակը՝ զոր մահը կորզեց Հայ աշխարհէն։

Վեց ամիսէ յառաջ, Յակոբ Պալեանի կորուստը կ'ողբայի. այժմ՝ Յակոբ Մկրեանի կորուստը կ'ողբամ։

Ծանօթ էր ինձ այս երիտասարդը։ Շահնազարեան վարժարանի մէջ աշակերտած էր ինձ. բացած էի սիրտս նորա առջեւ, զի մի ճշմարիտ դաստիարակ իւր սիրտէն կը դասախօսէ քան իւր դասադիրքէն, եւ զգացած էի թէ Մկրեանի հոգին վեհ լարեր կը կրէր։ Մի օր, — երկու տարիներ անցան այդ օրէն ի վեր, — մի ազգային թերթի մէջ գրեցի թէ «կորովի եւ հանճարեղ» գրիչ ունէր այս պատանի գրագէտը. ոտխներս «ծայրայեղ» գտան այդ բառերը, եւ մտածեցին թէ դովեստ կը կարգայի նմա ոչ զի արժանաւոր էր, այլ զի ներբողած էր զիս «Մասիսի» ի մէջ, «Գրական փորձերս» պաշտպանելով մի իմաստակ եպիսկոպոսի դէմ. սակայն, Մկրեանի մահէն յետոյ, դոքա իսկ ողբացին զայն մեծագոյն գովեստներով, արձակ եւ ոտանաւոր։ Այսպէս է աշխարհ։

(1) Հեղինակ Գրեան Փաշեւ եւ Ազգային Դաստիարակութեան ընտիր մտտեկից, յորմէ յուսայ Ազգն եւ զայլ իմաստնախոն հեղինակութիւնս։

Յակոբ Մկրեան, որդի մի յեղափոխական Երէցի որ 1860ի անմահ սերունդին կը վերաբերի, չքնաղ զգացումներով օժտուած էր: Խորշոմ չ'ունէր իւր ճակատը, եւ ոչ ծալ իւր սիրտը: Իւր ձայնը ճշմարտութիւն կը նշանակէր, իւր նայուածքը անկեղծութիւն կը թարգմանուէր: Իւր կերպարանը ունէր այն խորհրդաւոր ցոլացումը որ վաղամեռիկ էակների յատուկ է, զի հոգին մարդկային դէմքին վրայ կը պարզէ իւր վերջալոյսը, որպէս արեւ որ բարձրագոյն կատարին կը սահէ իւր յետին ճաճանչները: Թեթեւ էր իւր քայլը, իբր թէ չ'ուզէր յարիւ այն աշխարհին՝ զոր շատ կանուխ պիտի լքէր. նա կը նմանէր անցաւոր թռչնիկին որ մի վայրկեան դադար կ'առնու ոտին վրայ, եւ ահա կը թռչի:

Այս հրեշտակը, իւր հրապարակային կեանքին մէջ, թշնամիներ ունեցաւ: Աստուած թողութիւն տայ այն անխիղճ մարդերին որք աշխարհը գեհենի կը փոխեն արդարին համար . . . :

Եւ սակայն կը սիրէր նա իւր ազգը: Հայրենիքի վերքերը իւր սրտին մէջ կ'արիւնէին: Երբ հոգը ծածկեց նորա գեղեցիկ հասակը, սիրակաթ Մայրը մի զաւակ թաղած էր եւ Հայաստան մի պաշտպան:

Ա՛հ, այսպիսի տապանների առջեւ, ոչ այնքան ողբալի կը թուի մեռեալը, զի մահը մի փրկութիւն է, որքան այն հէգ ժողովուրդը որ մի փրկիչ կը կորցունէ: Այսպիսի սուգեր առանձնական շրջանակէն դուրս կ'ելնեն, եւ հանրային կեանքին վրայ կը ծանրանան:

Եւ երբ հնչէ մեզ համար աւետարներ ժամը, պիտի փնտռեմք Պէշիքթաշեանը որպէս զի մեր հոգիները ներդաշնակէ, պիտի փնտռեմք Դուրեանը որպէս զի մեր սիրտերը թրթռացունէ, պիտի փնտռեմք Սըվաճեանը որպէս զի Վասակների դիմակը բզկտէ, պիտի փնտ-

ռեմք Պալեանը որպէս զի խրախոյս բառնայ մեզ եւ Մկրեանը որպէս զի Նախաշաւիղ հորդէ մեր առջեւ. ինչ պիտի գտնեմք, ո՛ր Տէր:

— Մկրեան կեանքի գարունին մէջ խամրած, Պալեան օտար հողի վրայ փռուած, Սըվաճեանի հեգնող շուրթը սառած, Դուրեան արձանացած իւր տապանին վրայ, եւ Պէշիքթաշեան փշրուած իւր աստուածային քնարին տակ:

Այո, պէտք է լալ կենդանին եւ ոչ մեռեալը, զի մահը մի «Երկնային ազատարար» է, որպէս կը վկայէ Լամառդին:

Ինչ կ'արժէ կեանքը եւ ինչ հրապոյր ունի աշխարհ մի վսեմ հոգիի համար:

Աշխարհ մի վայր է ուր մարդ երջանկութիւն կերպէ եւ գերեզման կը դռնէ, եւ կեանքը մի արշաւ է հեւ ի հեւ: Կրօնաւորը հաւատ չունի, դատաւորը խիղճ չ'ունի, կիներ սիրտ չ'ունի, եւ ոչ երիտասարդը աւելն:

Ամեն բան կը խաբէ զմեզ եւ ամեն բան կը տանջէ: Մեր մարմինը մի թակարդ է մեզ համար, եւ մեր սիրտը մի ընտանի թշնամի: Առաջինը կը ջանայ զգեստնել զմեզ ամեն վայրկեան, երկրորդը մեր օրերը կը դառնացունէ իւր անտանձ ձկտումներովը եւ իր անեղր եւ անկարելի տենչերովը:

Այն աչքն է գեղեցկագոյն որ աւելի տխուր կը նայի, եւ այն ձայնն է քաղցրագոյն որ աւելի տխուր կը հնչէ:

Եւ երբ զգայուն արարածներէն իջնեմք անըզգայներին, ո՞չ ապաքէն թախիծ պիտի նշմարեմք եւ նոցա վրայ: Բնութիւնը սուգ կ'առնու ամեն օր. երկին կը հեծէ իւր հովերովը, երկիր կը հեծէ իւր անտառներովը. առուակը կ'արտասուէ կողկողածայն, եւ ովկիանը իւր ցաւերը կ'ոռնայ ամայի ծովեզրին վրայ:

Այս ընդհանուր աղէտին առջեւ, արդար չէ կրկնել մի վշտակոծ հոգիի սա հառաչը. «Զմէ այս կեանք, զմէ աշխարհ, զմէ է սէր : »

Եւ երբ, իբր մարդ տառապիլէ յետոյ, իբր Հայ ալ կը տառապիմ: Երբ կը տեսնեմ թէ ազատութիւնը իւր ջանք կը վառէ յետին գիւղին համար, եւ մեք միայն կը դեգերիմք խաւարի մէջ: Երբ կը տեսնեմ թէ յետին ժողովուրդը կը վսեմանայ, եւ մեք միայն կը մնամք ստրուկ: կը նուազի հոգիս, եւ կը հեծեմ ցաւագին, « Երանի քեզ, ո՞ Մ'կրեան : »

ՄԻՆԱՍ ԶԵՐԱԶ

(ԹԻՒ 50)

ՆԱՄՄԱԿ՝ Օհան եփեկիի Պաղտատեան (1), Քարտուղարի
Օսմանեան դեսպանատան ի վեկնա.

Գերապատիւ եւ սիրելի բարեկամ,

Մեծ էիր դու միշտ բարեկամացը համար՝ քու վեհ զգացումներովդ :

Մեծ եւ մէկ հատիկ ես այսօր քահանայից մէջ. այլ մեծազոյն եւս ես քու հայրենանուէր այն սրտովդ՝ որ զքեզ իրաւամբ սիրելի եւ սպաշտելի ընէ ամեն քու բարեկամացը :

Երկոցունցս ծանօթ բարեկամք ըսած են անշուշտ Բեզ՝ թէ որքան ցաւ զգացի վերջին անգամ Պօլիս

(1) Այս ազնիւ և ազգասէր երիտասարդ՝ ի միջոցի տպագրութեան զործոյս, եղև Քարտուղար Օսմ. Դեսպանատան ի Պերլին:

գալուս Գու սիրուն ընկերակցութիւնդ վայելել չը կարենալուս համար: Եւ մինչդեռ ես ինքս՝ կծու յանդիմանութեամբք յանդիմանելով զիս՝ ներումդ խնդրել պատրաստուէի, սիրուն եւ ազնուազգաց գրութիւնդ հասու ինձ եւ շնորհակալութեան պատասխան գրելու հաճելի պարտը միայն թողուց ինձ :

Բանի շարթթք անցան յորմէ յետէ ներկայ թերթը սկսած եմ եւ այսպէս կիսկատար թողած! Եւ ո՞վ կարող էր խորհիլ թէ այսքան տխուր վերջ մի տալ պիտի պարտաւորիմ սորա: Այն տեսակ կակիծք կան՝ որոնք մխիթարութեան ունակ չեն եւ ո՞չ ալ մուսացութեան ենթակայ: Չուզեցի ուրեմն վաղազոյն գրել, նախ՝ առաջին ցաւալի տպագրութեան ներքեւ՝ վշտերդ յաւելցնելու երկիւղիւ, եւ ապա քաջ գիտնալով թէ չը պիտի վերանորոգեմ զնոսա, յապաղելովս, քանզի հինցած չեն եւ չեն հիննար վիշտերդ:

Եւ միթէ կարելի է չը լուլ այնպիսի զաւակ մի որն որ իւր ամենէն մատաղ ու ծաղիկ հասակէն իսկ՝ սկսած էր պատիւ լինել Ազգին ու Ընտանեացը: Ո՞րչափ խնամք տարած էիր իւր բարուք դաստիարակութեան եւ սրբան յոյսեր տնէիր նորա առաքինութեանցը եւ բարի զգացմանցը վերայ, զորս միշտ իրեն ներշնչէիր. գիտեմ, սիրելի բարեկամ, թէ այն սկզբունքն իսկ՝ զորս իրեն ուսուցած էիք եւ որոնք զուսուցակութիւն մեծ պատճառէին Բեզ, սքա իսկ պիտի կրկնապատկեն ցաւդ:

Անհնար է մխիթարել զԲեզ Բոլոր քու իմաստութիւնդ ու խելքդ անկարող են արդարեւ մեղմացընել վշտերդ: Գու միակ մխիթարութիւնդ երկինն է, ուր համբարձաւ նա եւ ուր պիտի երթանք ամենքին միանալ: Նորա եւ քու մէջ շղարջ մի կայ միայն եւ այն պէտք է վաղ կամ անագան պատառի, զմեզ

առաջնորդելու համար ի ճշմարիտն մեր Հայրենիս, ի տունն Հօր մերոյ:

Լամընէ ըսէ թէ հոն մտնելու համար անց մի կայ՝ յորմէ երկուք կամ աւելիք առընթեր չեն կարող անցնիլ եւ ուր վայրկեան մի դադրինք զիրար տեսնելէ . . . ահաւասիկ մահն առաքինեաց: Նոցա կեանքը այնքան մեծագին է ազգին համար՝ որ նոցա մահն ալ կորուստ մ'է հանրութեան եւ այն ընդհանուր ցաւը կարող է մխիթարութիւն իմն հայթայթել մասնաւորին:

Իսկ Գեղ, Գահանայ Աստուծոյ, Գեղ՝ հովիւ Ազգին, Գեղ համար ներեալ իսկ չեն չափազանց վշտաբեկութիւնք: Գու անձդ, քու կեանքդ չը պատկանիր քեզ, այլ Ընտանեացդ, եկեղեցւոյդ ու Ազգիդ: Մեղմացուր ուրեմն ցաւերդ, կուլ տուր արտաւերդ եւ սխալէ՛, խեղճ բարեկամ: որ այնքան պէտք ունիս սիրտիման, Սփափէ սիրելի եւ վշտալի ընտանիքդ, պահպանէ անձդ, խնամէ՛ առողջութիւնդ՝ քանզի նուիրուած ես Գու ընտանեացդ ու ազգիդ՝ որ քեզ հաւատար ողբայ կորուսան այն նորածիլ բողբոջիդ՝ որ Հօրն ու Հայրենեաց պարծանք լինել խոտանար:

Նէրէ ինձ, բարեկամ վշտահար, այսքան ուշ գրելուս եւ մի պատժեր զիս այս յապաղման համար Մովսիսական օրինօք:

Մի մոռնար խնդրեմ ներկայացընել քու ազնիւ Տիկնոջ, իմ ցաւակցութիւնս ու յարգանքս եւ ընդունիլ անկեղծ բարեկամութեանս հաւաստին՝

Որով մնամ անձնուէր Գեղ

Վ. Ի. Ե. Ե. Ե.

Օ Շ Ա Ն

15 Յունիս, 1876.

(ԹԻՒ 51)

ՆԱՄԱԿ՝ Պարոն Մասթոսի Տէր Կոստանդէան Օրբէլեանց. (1)

ԳԵՐԱՊՈՍՏԻ ԵՒ ԲԱՐԵԿՐՕՆ ՀԱՅՐ

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Ս Ք Ա Հ Ա Ն Ա Յ Մ Կ Ի Ե Ա Ն

ՊԱՏՐԻԱՐԲԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԻ ՀԱՅՈՅ Կ. ՊՕԼՍՈՅ

Սգալից Հայր,

Իրբեւ եհաս երկու նամակ գրեալ, մինն նախկին Պատրիարքին Հայոց Կ. Պօլսոյ եւ մինն Օտեան էֆէնտիի եւ հրատարակեալ «Արշալոյս Արարատեան» լրաթերթի միջոցաւ մի սարսափելի տխուր . . . եւ կսկծալիլուր, ի սրտէ սիրեցեալ եղբօր մերոյ եւ Որդի Ձեր Յակովբայ զրաւիլն ի կենցաղոյս յայսմանէ, կարի յոյժ տըրտմեցայ, տխրեցայ եւ միանգամայն ինքս ինձի կորուսցայ, բայց աւալ . . . ոչինչ չի կարողացայ առնել, այլ զինչ արասցուք, ս' անիրաւ մահ, ճրպէս թողուց զիս կարօտ սիրելի եղբօրէ մերմէ, միթէ վասն նորա էր միայն պատրաստեալ մահ՝ եթէ ամենայն կենդանեաց:

Իսկ մեք ողբալով ձայնակցեցուք ընդ երանելոյն Յորայ թէ՛ կամք Տեառն օրհնեալ եղիցի զի դու տաս եւ դու առնես. եւ ի վերայ այսր ամենայնի աղաչեացուք զԱրարիչն մեր զի զհոգի Նորին արժանիս արասցէ

(1) Սոյն Պ. Մատթէոս Ազնիւ Երիտասարդն ի Գարապաղ նահանգէ Հայոց Ռուսիոյ, յամին 1875 եկեալ ի Հնդկաստանէ և բերեալ մեզ Ռուզմ ի Գեր. Տ. Յովն. Խաչկեան Աւագ Բահանայէ՝ ծանօթացաւ մեզ:

երկնից արքայութեան եւ ընդ սրբոց դասս դասեցէ,
եւ փոխանակ դառնակակիծ արտումութեան Ձերոյ՝ տացէ
Տէր Ինքնին զուարթարար ուրախութիւն ըստ հոգւոյ
եւ ըստ մարմնոյ Ամէն :

Տրամալից որդի Ձեր

ՄԱՏԹԷՈՍ ՏԷՐ ԿՈՍՏԱՆԴԵԱՆ ՕՐԲԷԼԵԱՆՑ

Հայկական աշխարհէն

10 Յուլիս, 1876.

Ի Քաղաքն Տէմիրխան.

Շուրայ.

(ԹԻՒՒ 52)

ԹՈՒՂԹ ԸՆԾԱՅԱԿԱՆ, եւ ԵՂԵՐԵՐԳ Պ. Խաչատուր
Միսսիսեան բանաստեղծ վարժապետիւն. (1)

ԱՌ

ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱԻԱԳ ՔԱՀԱՆՍՅ ՄԿՐԵԱՆՑ

ԹՈՒՂԹ ԸՆԾԱՅԱԿԱՆ

Մինչ մանուկ քո՞նք քոյդ թեւով

Ձքուն արդարոյ նընջելով՝

Հասարակաց իսկամօր

Տարաւ 'ի ծոց բեղնաւոր՝

'ի խաղաղիկն անդ 'ի քուն

Փոխիլ յէակ գերաբուն,

(1) Ձայս Ընծայակաւ, ի 25 Յուլիսի 1876, ընդ Եղեբերգ-Երեանց իւր և
աշակերտացն հանդիսաւոր իմն եղանակաւ մատուցանէր բազմահմուտ
Պուէան ի Վարժարանին, յորում աւուր հրաւիրեալ էի կատարել
զնորհուրդ Ս. Պատարագի յեկեղեցոջ Ս. Խաչի յիւսկիւտար :

Եւ յարդանդէ մօրն արհի
Ծնանել 'ի կերպ հրեշտակի,
Ձը փորձեցայ 'ի չուն իւր
Գալ արտասուացդ առնել դիւր,
Գիտելով զհօր բաժանման
Յորդւոյ 'ի վեր զցաւ քան զբան:
Ձի վիշտ՝ որում միայնակ
ՀՈԳԻՈՅՆ է գոլ օժանդակ՝
Ժամանակին դիւթական
Ամոքելով աղբամալը զայն,
Գոյ 'ի սկզբան՝ ճարտարակ
Բանից մարդկան անազգակ,
Եւ թախանձել զսոյն յողբ:
Է զհուր ածել 'ի բորբոք:

Այլ զի զսըբտիդ կըծուակիծ
Հեղձուցեալ քո ըզ կըսկիծ՝
Բարեաւ եկիր 'ի տօնիս՝
Հանգուցելոց մեր զհոգիս
Ուրախ առնել բամովին
Պատարագաւ սուրբ գառին՝
Եւ զվերջայս նոցա զմեզ
Մըխիթարել հոգեպէս,
Յօրինակէ քո խրախոյս
Առեալ Մուսայս մըտայոյդ,
Քան զբանս ինչ քեզ առաւել
Ձմըխիթարչի գայ ձօնել:

Է որրանի ձօնդ իմ երգ,
Երկիւղածի մըտաց երկ,
Ձոր առ իւրում քնարանի
Յունկըն մանկանդ հըծծեցի,
Եւ զոր ինձ կրից քոց վըկայք

Թելադրեցին Կամենայք,
 Կուսանքն անմահք 'ի տաղիս
 Քաղցր հայեցեալ ակամբ յիս,
 Վասն յարութեան որդեկին
 Քո ժաատս ինձ նորս ուսուցին,
 Ձորս ոչ ուրեք ինձ ցայս վայր
 Աստուածաբան ասաց այր:

Եթէ 'ստ յուսոյս այդոքիկ
 Երնթեռնուլ քո աւադիկ
 Թուիցին եւ քեզ հնարաւոր,
 Չիցէ Մուսայս ակընկոր
 Եւ խրախուսեալ քո նորօք,
 Կակղեսցին ցաւք քո եւ հոգ,
 Ձի զօրութիւն ըզգեցցիս՝
 Ըզէտ մանկան քո ընդ իս
 Գընալ ոտամք ճսխածեմ
 Ի մահարձանս եղեալ դէմ,
 Ուր վիշտք եւ ցաւք եւ սուգ սեաւ
 Խորասուզեալ ընդ սօսեաւ՝
 Փոխին 'ի յոյս եւ 'ի թեւս,
 Վերամբառնալ զմեզ յարեւս:

Այլ թէ կանխես դու քան զիս
 Եւ թէ յամես 'ի յաստիս,
 Մի մոռացիս աստ եւ անդ
 Յեղանակել զերդ մանկանդ,
 Ձոր ինձ հաւատք եւ նդաբոյս
 Ետ յերիւրել զըւարթ յոյս:

Ի Քրիստապօլիս.
 Ի Հրոսից ամսեան ժէ.
 ՌՅԻԶ.

Խ. Պ. ՄԻՍԱՔԵԱՆ

* * *

Ի Ք Ն Ա Ր Ա Ն
 ՅԱԿՈԲԱՅ ՓԱՏԱՆԻՈՅ ԻՄԱՍՏԱՍԻՐԻ

ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ ՍԿՐԵԱՆՑ
 ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Քաղցր է ինձ քրքշի,
 Այլ առաւել եւս՝
 Գոյ վիմատառեալ,
 Յորքան յանախեմ
 Չարիք եւ անօր.
 Եւ երանուրից
 Մեծ է ինձ ասէմ՝
 Տեսանել ինչ ոչ,
 Ըզգալ եւ ոչ ինչ:
 Մի զարուցաներ
 Ձիս ուրեմ, աղէ՛,
 Եւ դաւրն ձայնիւ
 Քարառիզիւ այդ:

ՄԻՔԻԼԱՆՃԱԼԻՕ (1)

Քաւ ինձ, որդեակ,
 Խոտիւլ զքուն քո
 Յանդորրաւէտդ ի խըշտեակ
 Յոր ի դալար
 Տիոց ծաղկի
 Փութով խոնջեալ հանգուցար:

(1) Մի յականաւոր արանց անտի որ գերածուիչ հանճարով իւրեանց նախանձելի համօրէն Եւրոպիոյ կացուցին զԻտալիա, Միքէլանճէլօ նկարիչ և անդրիագործ և ճարտարապետ գերակայեալ և բանաստեղծ ոչ անարժան Մեծին Ճանժէի, ի Մաւսուէնն Լաւրենտիոսի Մետիկեան ընդ այլ հրաշակերտս իւր յաւելեալ էր և զանձնաւորութիւն զիշերոյ ի բուն: Ի տեսիլ չընաղ ձեռակերտին հրաշացեալ բերձողն ՍՅրոձձի՛ արձանագրեաց ասնն ի խարիսիս անդրոյն տաղաչափեալ զիմաստս զայսոսիկ:

« Գիշերդ զոր տեսանես ի բուն ընկողմանեալ շնորհազարդ վայել-
 « չութեամբ, ի հրեշտակէ ումննէ զրօշեցաւ ի վիմիդ. և քանզի ննջէ,
 « ապա կեայ. որ Եւրամտեսդ զարձո զնա, և բարբառիցի բեզ: »
 Միքէլանճէլօ՝ զոր ի հրեշտակ բերձողն փոխակերպէ հոմանունաբար,
 այն զի Անճէլօ հրեշտակ լսի ըստ յունին և յիտալականն, Յախճեալ
 յոյժ էր յայնժամ ընդ աղէտս հայրենեացն զոր ճարակէին մարտք ըն-
 տօսնիք. ուստի զօրովեալ ընդ պանծալի վկայութիւն ՍՅրոձձեայ՝ զրօշմէ
 տխրութեամբն ընդ արձանագրութեամբ նորա զրոզըն սրտաուռչ,
 զորոյ զՅարգմանութիւն ի բնաբան կալար անա բերձուածոյս:

Ես ի Պիմալայց
 Ի հրամանէ
 Քրնարանիդ ելեալ յայց,
 Ի վաղընտել
 Ինձ յունկըն քո
 Զերգ որրանի դամ մընչեւ,
 Որպէս մայրդ հեզ
 Երբեմն առնէր,
 Քաղցր ըզքուն քո առնել քեզ,
 Քաղցր ի քուն լեր
 Անխառվ, մանկիկ,
 Անձկոտ ուռեացս աստ ի ստուեր,
 Ուր երկրաւոր
 Զըմարթէ ոք
 Զարթուցանել զքեզ այսօր.
 Զի ասպանի
 Զայնին երկնից
 Յարուցանել զքեզ պահի,
 Եւ ցերեկուն
 Վերջին աստ քոյդ
 Խաղաղ լիցի մահաքուն,
 Աստ բամօրէն
 Ընդ Հայ Պլարիկս
 Ըզքեւ հողիք շուրջ պարեն,
 Ըզսըրբանուէր
 Պահել զվայրիս
 Խաղաղութիւն աներեր:
 Աստ աշխարհի
 Ոչ եւս առ քեզ
 Հուսդ հասցէ ճայն դըժպըհի,
 Եւ կըռուարոյճ

Զարեաց յաւէժ
 Են քընարանքդ անմատոյց,
 Աստ մինչ ի սպառ
 Դու յայնցանէ
 Յապահովի կացուցար,
 Զեւ անկեղծիկ
 Քո հաւատոյ
 Լեալ փորձութեանց խաղալիկ,
 Մանուկ էիր
 Դու մըտավարժ,
 Ոգւոյ դիպեալ բարեկիր⁽¹⁾,
 Եւ սկըզընարոյսդ
 Ըզքօնութեամբ
 Վաղ ծանուցեալ ըզպարտոյս,
 Ինքնանըւէր
 Յուցար անդէն
 Յօգուտ ազգիդ եւ ի սէր,
 Եւ կեանքդ անչար
 Կարեաց նորին
 Եղեւ ուսումն անդադար:
 Դու շինողաց
 Նորին զքեզ ճես
 Համարելով անկասկած,
 Նըմանութեան
 Նոցունց ըզքեզ
 Նախանձ ուտէր լըռելեայն:
 Դու անդողբօջ
 Պիչ կալեալ զակն
 Ի տարեգրաց հայելոջ,

(1) Իմաստ. Ը, 49:

Ի լուսանկար
 Հողւոյ նոցա
 Ի տիպն այնքան յառեցար ,
 Զի անդըստին
 Զնոսա ի քեզ
 Եւ գրեզ տեսեալ ի նոսին ,
 Հարար ի գեղէ ,
 Եւ նարկիսեայ ⁽¹⁾
 Պէս ծիւրեցար վաղ անմեղէ ,
 Քանզի նովին
 Դու նախանձու
 Բուռն արարեալ քեզ ինքնին ,
 Դու քան ըզկար
 Մարմնոյդ ի վեր
 Մըտրակեցեր ըզհանձար ,
 Եւ տըքնարար
 Հեղեալ ի գիրս ,
 Վաղ ընդ ճըգամբքդ ընկճեցար :
 Մատաղատունկ
 Տակաւ հիւճեալ
 Կարկամեցան քո մատունք ,
 Եւ զրիչ քո ժիր
 Անկաւ սահեալ
 Ի ձեռանէ քո յերկիր ,

(1) Վասն նարկիսեայ մանկան չքնաղագեղի պատգամ տուեալ էր ի ծննդեան նորա երկայնակեաց լինելոյ նմա, եթէ միայն անժանօթ ինքեան կայցէ պատկեր դիմաց իւրոց: Զգուշացաւ նմա մայրն ի հայելուոյ. այլ նորա ի դառնալն երբեմն յորոտյ մատուցեալ առ ծարաւոյ յողբիւր ականակիտ՝ ականարկեաց ի նմա զպատկեր իւր, և այլ յիւրմէն գայն վարկուցեալ՝ տարփացաւ ի նա, և առ անձուկ սիրոյն վաղա՛մեռիկ եղև:

Այն ինչ ի լոյս
 Քոց վաստակոց
 Աճեալ զխայրիս մեծայոյս ,
 Յայնժամ եղծաւ
 Գեղ զխտակիդ ,
 Եւ մանկութեան վաղազրաւ
 Ետ ի քէն խոյս ,
 Իբրեւ զկարճոյ
 Աւուր հակիրճ վերջալոյս ,
 Ընդ կանխահաս
 Զուռն քո յերկրէ
 Սիրարանից սըզաց դաս ,
 Եւ մանկըտին
 Որ նդ քեզ ըզ գիրս
 Արօրադիր առնէին ,
 Զհամալըթիթ
 Իւրեանց զամուլդ
 Լացին ի ձեզ հրաժեշտիդ :
 Իսկ ես, որ վաղ
 Երանէի
 Ըզ բախդ ծնողաց քոց, աւանդ ,
 Զորդեկորոյս
 Ծնողաց յայնժամ
 Ողբացի գոյոյս գետնասոյզ ,
 Գըթեցին յիս
 Վայր մի հաւատք ,
 Յայլ շրջեցայ ի կարծիս ,
 Եւ ասացի
 Ճանձն իմ. Զիւրդ
 Պանդոյր է զարմ կանացի ,
 Որ ցանդ զիւրեաւ

Դարանակալ
Գիտելով զմահ մարդադաւ,
Ընդ ցաւոց ծով
Յանգ անցանէ
Զմահ ի կողս իւր բերելով,
Եւ կոյր տարփիւ
Յաճախ իսկ լեալ
Հէք Հոաբելի քոյրաթիւ (1),
Յանգ դըժընդակ
Երկանց ընդ դնոյ
Խօլք հայթայթէ իւր զաւակ,
Ի ջամբ ապա
Ամենածախ
Ժանեաց մահուն տալ ըզ նա :
Յանգ վըշտակիր,
Այլ ցանդ ի բնէ
Տառապանաց ի խընդիր,
Է դորա հոդ
Ըզ Դանայեանց
Յաւէժ լընուլ արտասուօք
Ըզ կարաս ծակ,
Եւ դիակամբք
Որդւոցն ըզլինն անյատակ :
Ա՛զք յետամիտ,
Որ հրապուրեալ
Նենդող սիրոյն ի ժըպիտ՝
Ըզմահ ծնանի,
Կեանս վարկուցեալ
Յարդ եւս տածել յարդանդի .

(1) Զի Հոաբել մեռաւ՝ այն ինչ Բենիամինի լուծեալ գերկունս նորա :

Զի կերակուր
Մահու է կեանք,
Եւ մահ կենաց տըրիտուր :
Եթէ երկին
Գըթայ երբէք
Յուշամուացն եւ հէք կին,
Փակեցէ արդ
Զարդանդ նորա,
Մի եւս սերել տարապարտ . . .
Զայտսիկ վէս
Խորհուրդս յայնժամ
Նեղսըրտութեամբ յուզի ես,
Այլ արդ յիս բան
Յիս եւ հաւատք
Վերականգնեալ՝ ձայն բառնան .
Օ՛ն, ոչ ի չէս
Տղայդ յաւելար,
Ոչ իսկ մեռեալ, այլ նըճվա
Քում հաթեանց
Ման էր եւ է
Ի մահունէ անլրկանդ
Զտարրականաւ
Եւեթ կիսով
Ժամանակեոյ քուն անկառ
Զի թօշնեայդ քա
Հին մանկութիւն
Նորոգեացի իբր արծոյ (2),
Ոչ ըստ փրժուն

(1) Նորոգեացի որպէս արծույ մանկութիւն քո : Սղմ. ձՅ .

Առասպելի
 Ֆեշակարկատ Սամեցոյն ⁽¹⁾
 Ի վերջստին
 Գալ պաճարել
 Յենթալուանեայց մօրատին ,
 Այլ գերարիից
 Վերընկալեալ
 Լինել յաւերժ բնակակից :
 Բայց ո՞, բարէ ,
 ԶՍաղուկեցոյն
 Յամօթ զհաւատն արասցէ ,
 Ո՞ր ըզմահուն
 Կարծեցելոյ
 Թօթաիիցէ Ի քէն զքուն :
 Ո՞ր յանջըունջ
 Դիականէ
 Զմարդ յարուսցէ հոգեշունչ . . . :
 Որ յանէից
 Մարդ ըզքեզ հօրդ
 Երբեմն արար էակից ,
 Նա զքեզ ինքնին ,
 Նա զքեզ յէէդ
 Էացուսցէ վերջստին :
 Որ Ադամայ
 Թըմբիր ածեալ՝
 Կողին ըստեղծ մերթ զեւայ ,
 Ըզնոյն թըմբիր

(1) Պիժագորի, որ զմարմնափոխութեանն զվարդապետութիւն յեզիպտացեաց ընկալեալ բարոզեաց ի Յոյնս :

Ածելով արդ
 Եւ զքեւ շիրմիդ Ի դաբիր ,
 Ի քէն, որդեակ ,
 Ծնուսցէ նա զքեզ
 Մարդ սէրարիեաց նըմանակ :
 Դու ես Փիւնիկ ⁽¹⁾
 Բանաստեղծին .
 Հաւ յայդ անուն եղեալ չիք :
 Ընդ հողոյդ բով
 Անցեալ զըտեալ
 Որպէս զսակի մարմնով քով ,
 Անապական
 Զգեցցիս մարմին
 Նախնի մարմնոյդ աննրման :
 Եւ հոլաթեւք
 Երկնազարմից
 Յուելեալ քեզ նոր պարգեւ ,
 Ի քնարանէս
 Դու խկաքանչ
 Փիւնիկ թռուցեալ յարիցես :
 Աներկեւան
 Հանգիր , Մանկիկ ,
 Ընդ իս եւ ճնողքդ ըզհեա դան :

Պ. Խ. ՄԻՍԱՔԵԱՆ

Ի Տաղաւարի Այլակեպուքեան
 Յամսեան Հոռից Բ. ՌՅԻԶ
 Ի Քրիստուպօլիս

(1) Փիւնիկ՝ հաւ առասպելեալ, միակ ընդ արեգակամբ, որ ի վախճան հարիւր ամաց հրակիզեալ զանձն՝ վերածնանէր ի մոխրոց իւրոց :

(ԹԻՒ 53)

ԵՂԵՐԵՐԳ՝ Պ. Վահրաւ Յարութիւն Թորգովեանի՝
աշակերտի և Պ. Միսաֆեանի.

ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻՒՆ

ՁՄԱՀՈՒԱՆԷՒ ՅԱԿՈՒԲ ԱՅ ՊԱՏԱՆԻՈՅՆ

Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ ՄԿՐԵԱՆՑ

ԱՌ ՀԱՅՐ ՆՈՐՄ. ՍԳՍԿԻՐ

Մինչ մանուկ քոյին ի դարուն չքնաղ
Փըթթէր նորածիլ եւ դեղածիծաղ,
Եւ ըզնա հըմուտ մինչ տաղից իւրոց
Առնէր Պողիմնէ մայրիկըն երգոց,
Գոյժ ահա բըլուրք առ մեզ Վոսփորեան
Ազգեցին մահու, եւ Ձեզ տրտմական
Յօրինել նուազ՝ ինձ Մեկտմենէ
Դիւսոյն ողբերգուաց հըրաւէր առնէ.
Ձի դոր դու խնամօք եւ յայնչափ ի սէր
Յարտասուաց հովտիս յարբունս յամուցեր
Ի բաց նա վազեալ ըզՀօրդ ըզգըրկաւ
Ի ծոցն ա՛հ երէկ ի մահուն անկաւ
Հանգոյն եւ ամբիծըն շուշան ծաղիկ
Ընդ այգն ի գեղիւս ծածանեալ հեցիկ
Ի բրեւ խիտ խորչակ շնչէ ի դարաստ,
Ձայն ի դալարուջ արկանէ տապաստ:

Սակայն որ փոխին յատեացըս կենաց
Կորիցեն արդեօք ի խորըս շիրմաց.
Ո՛չ ըզՂազարու նեխեալն զմարմին
Եւ զվաղամեռիկ աղջիկն ի յիսանին
Վերբերեաց ի կեանս Խաչեալն Աստուած:
Որ յայն հաւատայ, որպէս Ինքն ասաց,
Մեռանի թէպէտ, այլ կեցցէ իսպառ,
Դու զքոյին որդեակ մեռեալ ասես, Հայր,
Մինչ զեղծանելի զայս թողեալ կենցաղ՝
Նա յանեղծն ի կեանս լինի վերկենցաղ,
Կեալ երանաւէտ Գերբիցն ի սլար՝
Ի յինքն ըզնոցայն բերեալ ըզտիպար:
Անդանօր զնովաւ ի քաղցըր նուազ
Շուրջ արդ բոլորեն արդարոց երամք,
Եւ որ մահացու էր երբեմն որդեակ
Անմահ Ձեզ յերկինս է այժմ՝ զաւակ:
Ապա ըզքոյին մի եւս յարտասուս
Ըզդէմս ախօսէր, Հայր որդեկորոյս.
Ձի դու Գահանայ Տեառն եւ Յիսուսի,
Պարա է Բեզ տանիլ ըզխաչդ ի յուսի:

Ո՞րպէս ի սեղանըն Գողգոթային,
Արարիչըն մեր թող զհնուլ զմորդին
Ոյր բոսորարուս անապալ Արևելիցաւ
Բաւեաց ըզյանցանս նախաստեղծ մարդոյն:
Եւ դու արտասուես ընդ քօ Յակոբիկ
Ձոր Աստուած ի քէն խընդրեաց առասիկ
Ի դուր են լալօնք, զի որ ծընանի
Ընդ հոռու եւ նըմա է փոխիլ աստի
Ձայն ի դալարուջ արկանէ տապաստ:

Իսպառ թօթախեալ ըզճորճըն վըշտաց,
 Ըզնորայն շիրմաւ ծառայեալիր արդ,
 Բողորս ի ծաղկանց եւ փունջն երփնաղարդ :
 Եւ Տէր սարադայս անարխուր ամաց
 Յաւելցէ ի կեանս Ձեր եւ Ձեր մանկոնց :

Աշակերտ Ս. Խոսէ վարժարանի Գրիսուսալուսոյ,
 եւ Համբակ Խ. Պ. Միսաքեանի.

ՎԱՅՐԱՍ Յ. ՅՈՐԳՈՍԵԱՆ

Ի 24 Յուլիսի, 1876 ամի.

(ԹԻԻ 54)

ԵՂԵՐԵՐԳ՝ Բաշուցի Պ. Մեղֆոն Կիւրանեանի
 աշակերտի Պ. Միսաքեանի.

ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻԻՆ

ՁՄԱՀՈՒՄՆԷ ՈՐԳԻՈՅՆ

ԱՐԺԱՆԱՊԱՏԻԻ ՇՈՐ ՄԿՐԵԱՆԻ

ՊԱՏՐԻԱՐԿԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԳԻ Կ. ՊՕԼՍՈՅ

Ի սուրբ ի սէր վառեալ Քո, Հայր, իբր ի զէն՝
 Գաս ընդ յարկաւս այս մըտանես զեղաշէն,
 Ոչ որպէս դոռ մարտիկ ի տուն յաղթելոյն
 Այլ որպէս Հայր բարեգորով եւ զուարթուն.
 Որ դարձ առեալ նրժղեհական ի յուզոց՝
 Գայ հայրենին իւր ժամանէ քաղցր ի ծոց՝
 Ի մոռացոնս արկեալ համայն զոր կըրեաց
 Վիշտ, դառնութիւն, հող եւ թախիծ անձկայրեաց :
 Այլ դու ըզբոցդ Հայր, ընդ այս տանս ընդ յարկաւ

Արկեր արդեօք ի մոռացոն զսըրտիդ ցաւ
 Ի մանրերամ մանկանցդ ի զուարթ ի տեսիլ,
 Թէ ի ծոցիդ թագուցանես վըշտակիր :
 Աւանդ, ժըսլտ փոխադարձես մեզ թէպէտ,
 Լեալ բոլորիցդ՝ բերկրանաց մերոց դէտ,
 Այլ չէ մեզ այդ չէ ի սըրտէ խընձղալից,
 Ձի ցաւազնեալ անձին բերկրանք է թախիծ :
 Եւ զինչ սլատճառք, Հայրիկ, վըշտացդ աղէկեղ,
 Գիտուն է ինձ, սէ այն, եւ դառն իսկ է մեզ,
 Վաղ հընչեցին չարեաց դուժկանքն այնորիկ
 Ի Բիւզանդիոյ մեծէն մինչեւ ցըՄասիք :
 Եւ յորդահոս աղի լալեացդ արտասուք
 Խառնեալ յալիս ի Պրոպոնտեայ աղտաղտուկ
 Գուժկանաւորք զընացին ձայնիդ ողբերգակ
 Ի Հայրենիսդ յեղերական ի նըւաք :
 Ո՛հ, զի այսչափ դառն է օրհաս կենսախուզ,
 Ընդ որ տարերք իսկ լուծանին յարտասուս,
 Ո՛չ որ ըզկեանըս մահացուաց սարգեւէն
 Նոյն եւ նոցին խըզէ զկենաց ժապաւէն :
 Ո՛չ ապաքէն յունականին են կեղծիք
 Լիբիտինեայք իսկ եւ Պարկայք ամեհիք,
 Եւ կարկատուն տուասպելին իսկ հաւատ
 Կիցք մահառիթ նոցին եւ սայց իսկ մըլիրատ :
 Այո որ տէրն է կենդանեաց բողորից
 Նոյն եւ մահուն իսկ իշխեցող համայնից,
 Եւ չիք ինչ տունկ որ արձակէ ինչ սօսափ
 Առանց նորին իսկ հրամանի եւ ոչ ծափ,
 Ո՛չ ի ծովու կոծին ալիք լեռնականք
 Թէ ոչ թողու գնոսին այնպէս սանձարձակ,
 Եւ ոչ մահունք գործին ուրեք ի տեղո՞ջ,
 Թէ ըզհողիս նա ոչ առնէ եկակոջ :

Ուստի՛ դիմորդ ի մի յաղբէր ականէ
 Միանգամ դառն եւ քաղցրահամ ջուր հոսէ ,
 Կամ յայգեստան սաղարթագեղ որթենի
 Զխմորդ բերէ ողկոյզըս դառն եւ աղի :
 Զի կեանք եւ մահ թուին մեզ յոյժ ներհականք
 Մին ցանկալի եւ միոյն ելք ողբականք .
 Թէպէտ իսկ ոչ կեանք քաղցուալից է բընաւ ,
 Ոչ դըժընդակ նոյն եւ նորին իսկ զըրաւ :
 Եւ հուրն այն՝ զոր կոչեմք մեք կեանս ցանկալի ,
 Թէ շիջանի աստ, անդանօր լուցանի ,
 Զի ոչ գիշեր թէ պարզէ զքօղ աբխորրակ ,
 Եւ դառնայ արփին անդրէն լուսածագ :
 Ուստի եւ զինչ ապա առնել իցէ անկ ,
 Յերկնից այսպէս եղեն անդարձ հըրամանք ,
 Լա՛վ անդադար հողւոց հանել մըշտամուռնչ ,
 Թէ պազանել նըմին երկիր անտըրտունջ :
 Որ չէրն 'ւ ածաւ ի գոյութիւն յանէից
 Դարձցի ուրեմն անդրէն ի մայր իւր անբիծ ,
 Մարմինն ի հող , հողին յաստեղս վերնածէմ
 Թուուցեալ թեթեւ իբր արանի զուարթաղէմ :
 Արդ՝ ոչ ածեր , Հայր , յուչ յաւուրն ըզձական յայտի
 Յոր զառաջին բարձեալ ի գիրկդ հայրական սրբայր
 Համբոյրս ետուր ի ձակատուն խանդակալթ ,
 Զի գայցէ օրն , ուր ընկալցի սա աւարտ զգլու զո ուր
 Այլ թէ որ այն իցէ այն օր եւ վայրկեան ,
 — Ոչ ումեք ոչ տըւաւ դիտել զոս մարդկան .
 Զի որպէս հողմ որ մըռընչէ բըքայոյց ,
 Արմատաքի խըլեալ յերկրէ ծառ եւ բոյս ,
 Այսպէս շընչէ նոյն եւ մահուն իսկ խորչակոյց
 Եւ անկանին ծերն եւ մանկիկ սիրունակ
 Եւ օրն ահա օրն այն եղև Մարիագարդ

Որ սիրելոյդ լարեալ կենացըն թակարթ՝
 Խըզեաց խապառ գնարօտ նորին երփնագեղ
 Եւ խամրեցոյց որպէս ծաղիկ կարմրագեղ :
 Այլ օրհնարան մինչ մանկուռք նոր Սիօնին
 Ոստ ձիթենւոյ կանանչազարդ ի ձեռին՝
 Բզսեղանովըն կաղմէին շուրջ պարակ
 Եղանակեալ ըզՅիսուսին յաղթանակ ,
 'Նա կենցաղոյս աստի լուծեալ ի կապից՝
 Աղաւնակերպ թըռեաւ յերկինս հըրճուալից ,
 Իմանալի ոստն ի ձեռին ձիթենւոյ
 Եւ ի միւսումն առեալ ըզքնար իւր սիրոյ ,
 Զոր ջերաջերմ մինչչեւ ոգիքն ի ծոցոյն
 Էին թափեալ , եւ չեւ խըցեալ զաչս ի քուն ,
 Հարեալ անդրէն դողդոջ մատամբ սըրտառուչ
 Հօրկանդ ի լուր , եւ լըռեցոյց անտըրտունջ :
 Տո՛ւք ցօղս աչաց , տո՛ւք , ինձ արտօսր անկեղծիկ
 Ի յիշատակ նորին ցօղէլ գեղեցիկ ,
 Զըսպասըս գայս մատուցանել տըխրական
 Պըճնել ձօնիւքս զըստուեր նորին վեհական :

ՄԵԼՔՈՆ ԿԻՒՐՃԵԱՆ
 Բաւուցի ի վարժարան
 Սրբոյ Խաչի .

1876 Յուլիս 25.
 Ի Քրիստոսոյիս .



(ԹԻՒ 55)

ՅՕԴՈՒԱԾ Արեւելեան Մանդոյ Հանդիսի, խրապրեալ ի Մասքոս եփեկսիե Մարնուրեան ի Զմիւռնիս.

ԱՌ ՀԱՅՐՆ ՎՇՏԱԿԻՐ

Տ. Յ. ՔԱՀԱՆԱՅ ՄԿՐԵԱՆ

Ձեր վաղամեռիկ աղնիւ որդւոյն պատուէրին համաձայն՝ առաքել էիք ինձ ապրելի ԱՅ ին իր երկը՝ ՆԱԽԱՇԱԽԻՂ ԳԻՏՈՒԹԵԱՆՅ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՅ, զոր վշտաբեկ սրտիւ ընկալայ գրեթէ այն միջոցին որ հանդիսիս արևն ալ խաւարէր էր . . . :

Թէպէտ անձամբ անձանօթ իրարու՝ այնքան անկեղծ և անարատ էր մեր համակրական սէրն՝ որքան որ այս համակրութիւնն սրտի ու մտքի զուտ յարաբերութեանց արդիւնք էր: Արդէն իւր կենդանութեան ժամանակ գրեր էր ինձ այդ աշխատասիրութեան վրայ. և թէպէտ ծաղկահասակ՝ քաջ ըմբռներ էր նա այն միջոցներն որ ազգին վերաշինութեան կ'նպաստեն: Ներկային մէջ չէր ապրեր նա այլ ապագային մէջ, հայ ժողովուրդ չկար անոր համար, այլ հայ մանկտի, որով պիտի վերանորոգուէր ազգութիւնն և կարծես թէ այդ մանկուոյն յառաջդիմութեան համար տածած սէրն ու խանդն իր հալումաչ կենաց օրերն աւելի ևս փութացուցին: Իր ընտանեկան և հայրենական սէրն իր ոյժը կ'կրկնապատկէր, այլ կրկնապատկելով կ'մաշէր: Արդէն մարմինը զատուեր էր հոգիէն, երբ միայն

իր ընտիր երկասիրութեան համար կ'ապրէր, և այդ ՆԱԽԱՇԱԽԻՂՆ իր նոր կենաց լուսասփիւռ շաւիղը պիտի լինէր որով պիտի վերածնի տարուէ տարի, դարէ դար հայ մանկուոյն զգայուն և շնորհապարտ հոգւոյն մէջ . . . : Եւ կայ երանութիւն, անմահութիւն աւելի մեծ և ցանկալի քան այն որու աղբիւրը սէրն է անմեղ մանկանց, սէր առ առաքինի և յառաջադիմատէր Յակոբիկդ, որ ինքն եւս հոգւով անմեղ դառնուկ մի էր այլ մտքով նորափետուր արծիւ մ'որ կ'նկղրատէր սաւառնիլ և մեր վշտաց դեղ գտնել:

Բայց իր կորստեան վրայ ո՛վ պիտի ապ դեղ մեր վշտաց, եթէ ոչ դարձեալ նոյն ինքն իր հայրենաշունչ յիշատակով և այն գործովն որ դեղեցիկ գտնձ մ'է մեր ազգային դպրոցաց համար:

ՆԱԽԱՇԱԽԻՂ է անունն, բայց բաղմադիմի հըմտութեան արդիւնք: Գիտութիւն և արուեստ դեռ մանուկ են մեր մէջ և այս նիւթերուն վրայ գրելու փորձ փորձողը միայն գիտէ թէ ինչպիսի ճգունք պէտք են զանոնք հայերէն բացատրելու համար: Յ. Մկրեան յաջողեր է մանկանց կրթութեան համար յստակ, պարզ ոճով ծանր նիւթեր բացայայտել և ընտիր գործ մ' ի լոյս հանել:

Տէր Հայր, մի այլ վշտանար, որդիդ աշխատեր, քրտներ և ապրեր է: ՆԱԽԱՇԱԽԻՂը բեղմնաւոր կեանք մը կ'արժէ, մանաւանդ մեր այս թշուառ կենցաղն զոր շատ պատանիներ, մինչև հասուն մարդիկ ընդունայն կ'վատնեն, ի կենդանոյն մեռած են . . . :

Արեւ. Մանուկ Յուրեղ

ԳՍԻԹ ԳՕՂՈՍԵԱՆ
ՏԵՐ-ԴԱԽԹԵԱՆՑ.

(ԹԻՒ 56)

ՆԱՄԱԿ՝ Տ. Գարեգին Վարդապետի Մրուանձեանց առ ծերունի Հայրն Հայոց դպրութեան՝ Տէր Գարբիէլ Պատկանեան, վասն մահուան փեսայի ևնրա Պարոն Լուսեղեկի Կեկեցեան սգգասեր երիտասարդի. յորում իրաւանք շնորհե զգաւս Օեղունայն ընդ ինոց վշտաց՝ փոխադարձ համակրութեանք պատկանեալ գոյով միմեանց.

ԱՌ ՊԱՏՈՒԱԿԱՆ ՏԷՐ

ԾԵՐՈՒՆԻ ԳԱՔՐԻԷԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ

Հայր,

Ողջ անձդ խոցով լի էր նոր եւ կարեվէր խոց մի եւս կրեց սիրտդ, գալարեցան երիկամունքդ :

Հեծութիւնդ լսելի եղաւ ինձ. հառաչեցիր մեծին Պետրոսի կերտած բուրգէն, արձագանքդ հասաւ մեծին Կոստանդիանոսի կառուցեալ Եօթնաբլուրը : Նեւան առաւ Ձեր աչաց արտասուաց կաթիլքը, եւ Միջերկրականն բերաւ զայն Վոսբորոսի ափերը. յանկարծ պղտորեցան Մարմարայի ջրն ջուրերը. ես ճանաչեցի քո ճնշուած կուրծքէն եւ ձմրուած ականոցիքէն բըղխած աղի կայլակները :

Ուստի կը դիզուին դէզադէզ ցաւեր քո առաքինի անձին վրայ : Նման ելուզակաց են արկածներ, որ ընկեր ընկերի սուլելով կը հրաւիրեն դումարել ճոխ աւարի մը վրայ, կապտել, կողոպտել, հարուածել, խոցոտել իրենց ձեռքն ինկած ընչեղ ուղեւոր մը :

Այո, Արկածներն առաքինեաց վրայ կը դիզանան կոյտ կոյտ : Իսկ դուք անկողոպտելի գանձեր ունիք,

եւ հաւատոյ ու համբերութեան զրահներ, որք կռանաւ, մրճով, սրով, սակրով, գնդակով անդադար հարեալ, այլ երբէք անդժեղի կը մնան, անընկճելի կը պահեն զոգիդ, պիտոյեան ամենայն փորձութեանց :

Յաւուրց մանկութեան քո ըմբիշ քաջամարդիկ կըրթեալ դու յամենայն պատերազմունս, մարտիկ քաջակիրթ յամենայն ճակատամարտի. ալիքի նման եկեր բաղխեր եւ անցեր են ալեւոր դագաթէդ, ոսկորներէդ, արիւնէդ, հոգիէդ՝ աշխարհի թշնամանքները, զորս կուտայ նա զերկինք սիրողաց, ճշմարտութիւն սիրողաց, խղճի զինւորեցոց, Աստուծոյ որդւոց, ի ձեռն նաբուգոդունտորաց՝ որոց դին չէք պաշտեր, ի ձեռն իշխանութեանց եւ պետութեանց խաւարին՝ որուն հպատակ չէք գրուեր, ի ձեռն բաղդին՝ զոր խաղ եւ խաղք կընէք :

Համբերեցէք ուրեմն : Յոյս ձեր լի է անմահութեամբ : Իբրեւ սալ՝ որ զամենայն երկաթ իւր վրայ կրելով կուանաւ կակղացնէ, եւ ինքն հաստամուր եւ անվկանդ կը մնայ, իբրեւ ադամանդ՝ որ անփշրելի է, այնպէս եւ այնքան զօրաւոր դարձած է քո անձն արկածից խոճութեամբ : Այլ սակայն տղայի պէս կուլաս դու արդ. դորովալիր ծնողի մը փափուկ սիրտդ կը փղձկի : Այո, քանզի մարդասէր մարդ ես, քանզի որդեսէր հայր ես, քանզի ժողովրդասէր քահանայ եղեր ես, քանզի հօտասէր հովիւ ես, քանզի երգասէր բանաստեղծ ես, խիղճ ունիս, աղիք ունիս, Աւետարան ունիս, դուրթ ունիս, քնար ունիս :

Աղբերք՝ որ ի ձորս եւ ծործորս մշտահոս կը ծորեն, սակայն օր մի կայ, ժամ մի կայ նոցա, երբ կը ցամաքին հասելէ : Ուղեւորն՝ որում ծանօթ է այն ակն, կուգայ կը նստի հօն, կը պատմէ իր ուղեկցին թէ ինքն անտի ջուր ըմպած է երբեմն, թէ քանի ջինջ եւ սղոլ-

պըղուն էր նորա վտակն. սա եւս մահկանացուաց պէս վախճան ունի եղեր: Աչնան աղբիւրներ կը ցամաքին: Այլ վերստին կը տիրէ ձմեռն, վերստին կը ճնշէ ձիւնը իր թաց եւ թանձր բեռամբ երկիրը, յերկունս կը բռնուի, եւ մարտին նորէն կը բղխէ ջուրն ի ցամաքելոյն:

Այսպէս, կը դադարին քո արցունք յեւս միոյ արեւու, եւ ի դարձ միւսոյն՝ վերստին ձմեռան՝ զոր ամէ յամ կրես ի քեզ, կրկին լաս, դարձեալ արտասուես:

Հոգեբով պրկեալ հոգիդ հոգւնց կը հանես: Հայր, որ այնքան նուրբ եւ սուրբ զգացմամբ, Աստուածայնով եւ մարդկայնով մխիթար եւ կարեկից կը լինէիր Հօր մը, Հօր մը, որ իր որդին նոր թաղեր էր, Որդի մը՝ որ ինչպէս ծնողաց՝ նոյնպէս եւ ազգին մեծամեծ յոյսեր իր վրայ ունէր, իր կենաց հետ կը տանէր, կեանք մը՝ որ շնորհօք եւ կատարելութեամբ բեռնաւորեալ էր իբրեւ ծառ մը՝ որոյ ճղերը ծաղկալից են պտղաբեր ծաղիօք, եւ ինկաւ նա մահու տապարաւ: Հայրը կուլար, մայրը կուլար, ամբողջ Մկրեանք դեռ կուլան. ազգը կուլար, մենք կուլայինք, դու ալ լացիր, եւ լալովդ մեր լացն սփոխեցիր. ես հաղորդեցի Ձեր Հայրութեան՝ Մկրեան Հօր սիրեցեալ որդւոյն, իմ հոգեզոյգ անզոյգ ընկերին, Յակոբիկին մահը. ես մատուցի Մկրեան Հօր՝ Հայրութեանդ գրած մխիթարական քարտէզը. քարտէզդ՝ զոր երբ ընթեռնուին, մոռցնել տուաւ ի նոյն պահուն Հօրն իր Որդեակը, եւ եղբօրս՝ եղբայրս, մեր անմոռանալին եւ միշտ լալին Յակոբիկը: Դարձանք զքեզ խոկալ, որ այնքան խոր եւ յոյզ հոգւով զգացեալ էիր. ի քեզ հիանալ՝ որ այնքան փութար եւ քնքոյշ սիրտ կրես: Եթէ մեր արցունքներ՝ գետ էին, քոյդ ծովացեալ էր: Դարձանք մխիթարուիլ ի քեզ՝ որ այնքան համարձակ զերկինս սգաւորաց հա-

մար կը բանայիր, զԱստուած հայրն ի մխիթարութիւն վշտացելոց ի բարձանց ի խոնարհ կածէիր: Դարձանք մխիթարել ըզքեզ որ քան զմեզ առաւել մխիթարութեան կարօտ մորմոքանօք հեծէիր:

Արդ դու սիրելի մը կորուսեր, հատաւ հատոր մը՝ որ սրտիդ եւ անձինդ հատորին կցորդեալ՝ արկնդ անունդ եւ շնորհդ կը յաջորդէին: Ո՞վ զքեզ պիտի մխիթարէ:

Կը տքնիմ, կը ճգնիմ մխիթարել զքեզ, այլ աւանդ, ոչ ոք չսփովդ գորով ունիմ, ոչ այնքան կորով: Ձեմ զօրեր. ոչ, ես՝ դու չեմ:

Կէնջ՝ Պատկանին պատուաստեալ, երկու գեղեցիկ շառաւիղ, երկու ընտիր արմաւենի. երկու անուշահոտ պրտուղ ընծայեցին: Լուսեղէնն՝ այս էր քո փեսայի անունն. իմաստութիւնն, Սոփիա է քո դստեր անունն, իրեն հարսն առաւ. ինչ վսեմ անուանք, եւ ինչ հրաշալի զուգադիպութիւն ըստ անուանց եւ արդեամբ հանդիսացեալք: Այո, ի զուգաւորութենէ Լուսեղինին ընդ իմաստութեան՝ տաճար Հայոց լուսաւորութեան եւ իմաստութեան հիմնեցաւ ի Ստաւրապօլ. ի խնամութենէ երկոցունցն՝ խնամս վայելեցին ուստերք եւ դստերք Ստաւրապօլու ազգայնոց, որոց ձայն երախտագիտութեան փամանեց մինչ աստէն: Դագաղ մը կար դրուած հայկական սուրբ տաճարին մէջ, խուռներամ հայկազունք, տեարք եւ տիկնայք, աղջկունք եւ մանկունք, ուսուցիչք եւ ուսանողք, բնակիչք եւ պանդուխտք՝ անոր շուրջը բոլորած, կ'օրհնեն հոգին՝ որ յերկինս թռաւ, կ'օրհնեն դագաղը՝ յորում նշխարք Լուսեղինին ամփոփին, կուլան զիրենք, որ այնպիսի բարերարէ մը, բարեգործէ մը, ազգասէրէ մը արդարեւ Լուսեղինէ մը զրկուեցան:

Իսկ դու կուլաս, տեսնալով Իմաստութիւնն այրի, իւր երկու որբերու դաստակներէն բռնած՝ դագաղին կը հետեւին՝ որ զլուսեղէնն կը տանի. հողին կը նային՝ որ զլուսեղէնն կը փակէ. յերկինս կը հային՝ ուր Լուսեղէնն ի լոյս կը հանգչի. ի քաղաքակից ազգայինս եւ ի մերձաւոր ազգակիցս կը յառին՝ որ զլուսեղինին յիշատակ ջանիւք եւ բանիւք, խնկօք եւ մտօք կ'օրհնաբանեն. ուրախ են եւ տխուր, տխուր են եւ ուրախ՝ Առ քեզ կը դառնան, եւ դու կաղօթես եւ կարտասուես, կը գգուես եւ կը մորմոքիս :

Մխիթարուէ, Հայր, դու որ Հայկազանց դամբարանաց անմահութեան արձանագիրն ես, երգովքդ եւ հոգևովք անմահութեան քարոզն ես, մի ընկճիր մահուան աղէտներէն: Դու պիտի սիրտիես զՍոսիան եւ անոր որբերը: Դու պիտի հովանաւորես զաւակիդ Իմաստութեանը: Դու պէտք է ապրիս զաւակացդ համար, թոռանցդ համար: Պէտք է ապրիս կրելու համար, գրելու համար. պէտք է ապրիս փառաւորութեամբ համար, այո՛, այդ քո մէն մի երաշխեպն եւ սպիք բազմապատիկ փառքեր պիտի փոխարինեն քեզ: Խաչն է մարդոյն իսկական փառք. այսպէս ասաց Որդին մարդոյ: Խօսք մը, բառ մը, ձայն մը չունին որ կարող լինի գրեզ մխիթարել. նայինի սյրւոյն Այցելուն այց առնէ քեզ. «Մի ԼԱՐ» :

Ի 26 Յունիսի 1876. Կ. Պոլիս. **ՍՐ. Գ. Վ.** (1)

Ի Բէ- 1846 Մ-ի- Լր-ի-ոյ

(1) Հոգեշնորհ Տ. Գարեգին Սրուանձտեանց է մի ի գրագէտ Վարդապետաց Ազգիս, աշակերտ Տ. Տ. Խրիմեան Սրբազանի, եւ Հեղինակ Հնոց և Նորոց, Գրոց և Բրոց, Մանասոյ, Շուշանի, և այլ հայրենասէր ոգով աշխատասիրութեանց, որովք փառս յաւելու ի նմանիս իւր եկեղեցւոյս Հայաստանեայց:

Ի վերայ այս կսկծակնաց Ծերունի Քերթոյիս գրեցի եւ ես զհետեւեալդ.

Սրտակից իմ եւ Հոգեկից եւ ցաւակից Հայր պատուական,

.

Յաւելան յիս ցաւք եւ վիշտք, մանաւանդ թէ նորոգեցան կսկիծք անհնարինք, իրբեւ ընթերցայ ի նամակի Տեսառն Գ. Վ. Սրուանձտեանցի զնոր հարուածոյ ի խոր խոցեալ սրտիդ, տարաժամ մահուամբ պատուական Փեսայ-Որդեկիդ. փղձկեցայ յարտասուս՝ յորժամ առաջի աչացս բերի զցաւագին վիճակ սուրբ Հօրդ, որ մինչդեռ բազում մասամբ տարաբաղդութեանց պաշարեալ, լալեաց արժանի բազում ինչ ունէիր արտասուել, եւ հայեցեալ յանագորոյնս հալիլ եւ մաշիլ, եւ որ՝ զանձանօթն եւ զանտեսն աչացդ զոք (1), ողբալ եւ սգալ ճակատադրեալ էիր, զարդիս բազմանձանօթ սիրելեալ եւս մորմոքիլ եւ լալ պարտաւորեցար:

Ո՛հ, քանի՛ վիշտք, Աստուած իմ, քանի՛ դառնութիւնք կենաց խնայեան Տէր, գթան Տէր, եւ բաւ եւ շատ համարեա զտանջելդ եւ զխրատելդ՝ թէ եւ իցեն դոքա նշանակք անհուն սիրոյ Քո առ Ծերունին վըտարեկ . . . : Հանգո՛ Տէր, զհոգի հանգուցելոյն ըստ Անուանն ի Լուսեղին Խորանի Սրբայութեանդ երկնից, եւ սիրտեալ մխիթարեան զԱյրին պարկեշտասուն, եւ զերկոսին որդեական անտխական:

(1) Ակնարկեալ յորդեակն իմ Յակոբիկ, յորոյ վերայ արդարեւ շատ արտասուեաց ծերունին ողբալի իրբեւ զիւր աղիս:

Ա՛ն ի վերայ ծնդացդ, Հայր Պատուական, զգոսա՛ զՈրբադ Քոյ, եւ համբուրեալ եւ փայփայեալ զնոսին օրհնեա՛ն Նահապետաբար եւ Քահանայաբար, զի աճեացին եւ զօրասցին լի շնորհօք եւ իմաստութեամբ, եւ եղիցին մխիթարութիւն մե՛ծ, աղէկէզ Մօրն իւրեանց . Զսոյն եւ ես մաղթեմ անարժանաբար վասն ամենեցուն դոցա, զի եղիցին լոյս իլուսոյ ծնեալ, լուսով անմահութեան լուսաւորեալք :

Այժմիկ, քող սեւաթոյր արկի շուրջ զպատկերաւ շնորհալի դիմացդ՝ որ ի սենեկի Սրէխ Հասորոյն ի վերեւ գրասեղանի Նորուն, զի տրտմախառն գողցես հայէր յիս՝ եւ ոչ քաղցրահամբոյր եւ մխիթարութիւն ներշնչող ահանողեօք որպէս յերեկն եւ յեռանդն. եւ ես դճկեալ առաջի Քո՛ լացի եւ ողբացի, յիշեալ զՅիշատակս իմ եւ Քո, զՅոյս եւ զիղճ՝ իմ եւ Քո, զցաւ եւ զվաստակ՝ իմ եւ Քո, զԱստուած զԱրարիչն՝ իմ եւ Քո, զոր օրհնեմք անդադար անլուելի ձայնիւ :

Ի Նա միայն յանձն արարեալ զամենայն առն Քո եւ զորդիս եւ զընտանիս եւ զթոռունս, եւ զամենայն բաղձանս բարի եւ գորովալիր սրտիդ :

Մնամ համբուրիւ Սիրոյ՝ վշտալի որդի Քոյ

ՅՈՎՀ. ՔՆՆՅ. ՄԿՐԵԱՆ

Ի 25 Յունիսի 1876, ի Կ. Պօլիս.

Ի Պատրիարքարանի Հայոց

Գում—գաբու :



(ԹԻՒ 57)

ԵՂԵՐԱԿԱՆՔ Տ. Վահան Վարդապետի Տէր Միևստեան
Պատրիակցոյ, իբրեւ կնիք Մահարձանիս.

Ե Ղ Ե Ր Ք

Ի ՏԱՐԵԼԻՅ ՅԻՇԱՏԱԿԻ ՀԱՆԳՍՏԵԱՆ

ԱԶԳԱԿԱՆԻ ԻՄՈՅ ԵՒ ՄՏԵՐՄԻ ՍԻՐԵԼԻՈՅ

ՅԱԿՈԲԱՅ Տ. Յ. ՄԿՐԵԱՆ

Ա.

Հոն էի, որ մարդկութեան քնարանն է. հոն, ուր խորին խաղաղութիւն եւ լուութիւն եւ եթ՝ կը տիրէ. հոն, ուր կենդանի աշխարհն իր շիտթն ու խառով չ'ունի, զի հոն կը լուեն միտք եւ կիրք. ես հոն՝ նիստ ի դարեւանդ մի, սիրտս ի սէր զեղուն՝ կը խորհէի եւ միանդամայն կը վճռէի, թէ մարդն ունի իւր ապառնին, իւր կեանքին սահմանուած ապառնի վախճանը, բայց բարէ, եւ կը մրմնջէի, թէ ահա այն ունայնութիւն է :

Բ.

Ունայնութիւն, եթէ մարդուն ապառնին, քնչ է ուրեմն հէզ մարդը, քնչ կայ ուրեմն իր առջեւ, քնչու ուրեմն մարդկային սրտին զգայուն թելեր ի յուշ կը

թրթռան եւ ի սէր կը յանդին, Միթէ նա լուր զո՛հ մի
թախիծի եւ կսկիծի, միթէ զգածուիլն՝ արդարեւ
խաբուիլ է, ինչո՞ւ կայ յոյսը, եւ ո՛չ լոյսը, լոյս այս
քնարանիս մէջ:

Գ.

Հերուն ճիշդ այսօր՝ մի տխուր յուղարկաւոր էի,
աշխարհի ծաղկազարդն էր. բայց աւանդ, մարդկային
ծաղիկ մի կը խամրէր, ի հող կը հանգէր: Արցունքն
այն ատեն այդ ծաղիկը կ'ոռոգէր յուսով մը՝ թէ
սրտի ցօղով դա կը բացուի, կամ տխուր սրտեր կը
բացուին, կ'ամոքին ի սիրտի: Բայց ահա ո՛չ այդպէս,
ուրեմն սին է յոյս, եւ ի նանրութեան կեանք մարդոյ:

Դ.

Նանրութիւն, ահ, Աստուած իմ, միթէ այս ստու-
թիւն է. — թերեւս, վասնզի ահա այժմ սրտեր լռին
են, զի ամայացած են, զի չիք նա, որ լրումն էր սրտի
Սիրելոյն խօսին ու խօսքն են մեր սրտին զեղոյթն ու
մտքին աւիւն: Կ'երթայ որդի մարդոյ, ահա այնուհե-
տեւ պարապութիւն սրտի, հետեւաբար յընդունայնու-
թեան է կեանք մարդոյ:

Ե.

Ո՛վ եմ ես, եւ զինչ կը խորհիմ. — մարդոյ ներկայն
ու ապագայն, ներկային մէջ յոյս, իսկ ապագային մէջ
տարակոյս, Յոյսն ի խոհ եւ ի գործ զիս կը մղէ, բայց

տարակոյսն անդէն զիս կը լքէ: Շուար իմն գոգ զիս
կը պաշարէ, կը կաշկանդիմ կը շղթայիմ, եւ ահա ձայն
մի զիս կ'սթափէ. « Բալէ, որդի մարդոյ : »

Զ.

Քայլել. բայց դէպ ո՞ւր, հոս. բայց մինչեւ հոս քանի
քանի հեղ դուրիլ եւ յիմարիլ ունիմ. եթէ այսպէս՝
ուրեմն ապրիլն է տառապիլ, իսկ քնելն է արբելիլ,
եթէ այդ քունին մէջ երազել կայ. ապա թէ ո՛չ՝ քնելն
ապրիլ է, կամ աւելի ճիշդը մեռնիլ է:

Է.

Քալեմ, բայց ո՞վ ինձ առաջնորդ. — բանը, աւանդ,
ապիկար դա, աշխարհի քարուտ ու ժեռուտ ճանա-
պարհէն քալել ու լքիլ, քրտնիլ ու յոգնիլ, մերթ դը-
րիլ եւ մերթ կանգնիլ, եւ հուսկ հասնիլ կամ ի դա-
դաթ բարձրութեան — մարդկային կատարելութեան,
կամ ի վին խորութեան — մարդկային նուաստութեան,
եւ անդէն գոչել « Ամենայն ինչ կատարեալ է: » Ահա
այս է մեր կեանքն ու վախճան, կամ փառքն ու
անարգանք:

Ը.

Ո՛վ դու Յոյս, դու առաջնորդ մարդոյ, դու հոգւոյս
լարբ, դու մտքիս խանդ, սրտիս սիրակաթ եռանդ, քո
առաջի կը խոնարհիմ ես եւ կը խնկեմ, դու սոս խունկ
թռուն թեւոցդ վրայ առած կը սրանաս ի վեր, ի վեր

անդր, հոն կը ծխես, հոն ուր սէրն իմ կաթողին կը լրանայ:

Թ.

Իսկ դու ո՞վ Սէր, դու յերկինս ըղձակաթ կը լիւզիս մեր ամպերէն վեր, հոն դու աստղերու հետ կը հրճուիս. ա՛հ, հոն են մեր սրտին աստղերը: Ես իսկ այժմիկ զգածուած կ'ըղձամ եւ կը յուսամ հոն թռիլ եւ լիւզիլ, ուր զովանայ տապ սրտիս, ուր հոգեղմայլ սիւք ծծէի, ասլրէի, պարարէի եւ լիանայի յաւիտեան:

Ժ.

Ափսոս, ահա դարունն է եկել հասել, ահա տատրակն ու աղանին սիրազեղ կը վուժուեն եւ կը մնջեն, կանաչ դալարիք կը ծլին, ծաղիկներ կը փթթին, դաշտային աղաններու մէջ յոյսը կը բողբոջի, բայց ինչո՞ւ, մինչդեռ մարդկային աշունը կայ. չ'կայ դարունը, որպէս զի ծլի ծաղիկի մարդ - ծաղիկը, որոյ հունաը արգաւանդ հողս իր մէջ ամփոփած է:

ԺԱ.

Այո, ահա այս ամայութեան մէջ թռչնիկ ցնծագին կ'ողջունէ ծաղիկ կոկոնին դեռափթիթ թերթիկը, զմայլագին կը դիտէ եւ կը ծծէ նորա թոյրն ու բոյր: Իսկ մարդն ամէն ատեն ի նանիր պիշ ի շիրիմ կը յուսայ, որ սրտին ծաղիկը բացուի, եւ անդէն իր սրտիկը բացուի. ի զուր կ'սպասէ այդ երջանկաւէտ օրին, ի

նանիր արուն արցունքով կ'ոռագէ սեւ հողը, ի զուր սիրան ի տրոփ, հոգին լի ի յոյս կ'ըղձայ . . . բայց ա՛հ, հուսկ յուսահատ կը հեծէ, հեկեկանքն իսկ ոչ ոք կը լսէ, ոչ երկինք եւ ոչ բնութիւն:

ԺԲ.

Ա՛հ, « եկեսցէ արքայութիւն քո, » ո՞վ Տէր, ժամանակը կը բովանդակուի մարդկային սրտին մէջ. բայց արքայութիւնդ՝ պիտի գայ արդեօք այն ժամն, յորում, Տէր, վայելել պիտի արժանաւորիմք այն մեծ շնորհքը, որով միայն Սէրն ու Յոյս՝ որք ի մեզ անհուն են, պիտի լրանան, փափաքն ի մեզ հանդարտի. իսկ յոյսը ճշգրտի եւ հաստատուի:

ԺԳ.

Լսած եմ յՈւլնի (¹) Հայ մամիկէ մի, թէ այգուն շող շաղը՝ լուսնեկին է աչքին արտօսը, երբ դրախտին մէջ առաջին անգամ ցայգանուագ սոխակին ձէնիկն է մարի: Հաւատամ, բայց երբ մեր սրտին ձէնիկը կը մարի, ո՞վ կը ցօղէ մարգարիտ արտասուք, եւ ո՞ւր կը շաղուի:

ԺԴ.

Կը հարցունեմ, ո՞ւր արտասուել. ո՞հ, խորհիմ միանգամ թէ ուստի արտասուել, ուստի կը բղխի եւ կը հօսի այս աղի արտօսը, որ մեր սիրտն ու հոգին կը պաղջտիկէ եւ կը հանդարտէ: Անշուշտ սիրահոսան մի աղ-

(¹) Գիւղ մերձ ի Զէյթին, ի Կիլիկիա:

բիւրի ակն կայ սրտի մէջ, որ քանի եռայ զեռայ ի յուշ սիրեւոյ, կը կաթկթի եւ մինչեւ իսկ շատ հեղ կը հեղհեղի եւ կ'ողողէ ամբողջ մեր հոգին ու մարմինը:

ՓԵ.

Բայց մինչ իմ աղիքս կը դալարի, մի խշխշուք սիրտս կը մորմոքէ, մի հնհնուք միտքս կը շփոթէ, ահա մի պատկեր հոգեոյ առջեւ կը ներկայանանայ, կը վեհանայ եւ կը բարձրանայ: Ես հոգեզմայլ փարիլ կը փափաքիմ: Հաւատոյ նահատակին, Աստուծոյ միակ ճշգրիտ տիպարին պատկերն է այն: Ուր այս բարբառ կը նշմարեմ ի գրուագ, « Հաւատալ եւ Անմահանալ: »

ՓԶ.

Հաւատալ, առ թ. — Աստուծոյ: Անմահանալ, զոր պէս. — Աստուծով: Ահա այս իսկ է խորհուրդ մեծ եւ սքանչելի, դաղտնի եւ միանգամայն յայտնի: Գաղտնի յանուն յուսոյ, յայտնի յանուն լուսոյ, Բանին լուսոյ, Կ'ողեւորիմ արդարեւ, երբ յուսով եւ հաւատով ի վեր կը նայիմ եւ կը դաւանիմ այսպէս, թէ: « Աստուած է միայն Կեանք եւ Անմահութիւն: »

ՓԷ.

Միայն չարութիւնն ու ամբարշտութիւնն, ո՛վ Տէր, երբ կը ծանրանայ եւ կը ճնշէ ու կը ճզմէ արդար գլխիկներ, թող շանթուին արդարութեանդ միակ ակնարկէն, որպէսզի առաքինութիւնը յաղթանակէ, Աստուածութիւնը յաղթանակէ:

ՓԸ.

Բայց կը խոստովանիմ թէ առաքինութիւնն արդէն արեւու պէս կը փայլի միշտ, մութն ու խաւար կը խուսէ իւր առջեւէն: Մարդկութիւնն յաւիտենական վիպ է, վիպ յանուն յիշատակի առաքինոյն: Գերեզմանն իսկ թէեւ տխուր եւ անշուք, բայց մի մշտաբարող արձան է առաքինոյն փառաց, կոթո՛ղ յաղթութեան:

ՓԹ.

Ուստի եւ ես կ'երդնում ի սեւ հողը, ՅԱԿՈԲԻԿ, թէ անմահութիւն մի ունիս դու եւ մեծ յաղթութիւն, զոր այժմ կը վայելես դու յանուն հաւատոյ եւ յանուն բարւոյն: Երբ այն դժխեմ առաւօտուն, մինչ արուսելին կը յաջորդէր արեւ, եւ Արեւդ կը մարէր, երբ տխուր սենեկիդ մէջ կենաց եւ մահու մեծ խորհուրդը կը կատարուէր, այն պահ մի ահաւոր եւ խորին լուութեան մէջ երբ դու ճենճերեցար եւ ընծայեցար Երկնի, ես մահճիդ քովստի աղօթող եւ հսկող պաշտօնեայ Գրիստոսեան, ես ձայնեցի անդէն.

« Ա. Ն Մ Ա. Հ Ա. Յ Ա. Ի »

Եւ ահա հեծք եւ լացք, ողբ եւ կոծ :

Ի.

Այսօր երբ աշխարհի Ծաղկազարդն է, ես ահա կրկին աղօթող եւ հսկող՝ յարգադիր շիրմիդ ի վերեւ մէնիկ եւ լռիկ ծաղիկ կը բերեմ ու կը ցանեմ ի նուէր

յիշատակի Սիրոյդ. Դունն ան զայդ ծաղիկ եւ ընդ
յառաջ փութիմ ֆրկչին վերին երուսաղէմի մէջ, եւ այս
բարբառդ թող ոլորտանայ հոն երկնից մէջ, եւ հոս
խակ՝ երկրիս մէջ թող լսուի միշտ եւ յեղյեղուի թէ՛
«ՈՐ ՀԱՒԱՏԱՅ ԿԵՑՑԷ:»

Այդ հաւատով իցիւ եւ ամենեցուն ննջել ի Տէր :

1877 Մարտ 20.

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ⁽¹⁾

(1) Որդի ի Քրիստոս հանգուցեալ Տէր Մինաս քահանայի Նապիկեան
ի Պարտիզակ, և եղբայր Փեսայի-Սուլթանիկ ուսումնասէր դասեր
իմոյ: Սոյն երիտասարդ և զգօն Վարդապետ՝ եռանդուն շանիւք իւրովք
և հմտութեամբ լիցի պարծանք իւրոց հայրենեաց, և փառք եկեղեցւոյ՝
շնորհիւ Տեառն :



27 Մարտ 1876

ՆԱԽՆԻ ՅԻՇԱՏԱԿՔ

ԵՒ

ՄԱՀԱՐՁԱՆՔ

ՆԱԽՆԻ ՅԻՇԱՏԱԿՔ

ԵՒ

ՄԱՀԱՐՁԱՆՔ



ԱՅՆ ԱՐԴ՝ յետ այսօրինակ տխուր զգածմամբ եւ մորմոքեալ սրտիւ կանգնելոյ զՄԱՀԱՐՁԱՆ Ամենասիրելի Որդւոյս, նուիրական պարտաւորութիւն համարիմ կանգնել եւ գրոշմել աստ առ նովաւ եւ զՄահարձանս Նախահարց Նորա եւ Գերդաստանիս, հանգերձ համառօտագոյն ծանօթութեամբք զնոցանէ, որպէս Նախնի Յիշատակարան, զի առանց Նախնեաց չի՞ք սերունդ, եւ ո՛չ առանց Հարց՝ Որդիք, եւ որդիք պարտին երախտագիտութեամբ պատուել միշտ՝ զյիշատակս Հարց իւրեանց եւ Նախահարց:

1. ԴԱԼԻԹ ծնանի զՍողոմոն.
2. ՍՈՂՈՄՈՆ ծնանի զՄկրտիչ.
3. ՄԿՐՏԻՉ ծնանի զՅովհաննէս՝ որ թաղեալ կայ ի Պարտիզակ, եւ ունի Տապանագիր օրինակ զայս.

ՏԱՊԱՆԱԳԻՐ ՀԱՒՈՅՆ ԻՄՈՅ



Ի ՄԱՀԱՍՏՈՒԵՐ ԾՈՑ ԴԱՄԲԱՆԻՍ
 ՀԱՆԳՁԻՆ ԱԻԱՆԴՔ ՈՍԿԵՐԱՅ,
 ՈՐ ՀԱԻԱՏՈՎ ԵԿԱՅ ՅԱՍԻՍ
 ՍԻՐՈՎ ՅՈՒՍՈՅՆ ԵՅԵՐԱՅ:
 ՋՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԵԱԼ ԶԱՆՈՒՆ
 Ի ՄԿՐՏԻՁ ԻՒՐ ՀՕՐԷ
 ԵՐԿՈՒՑ ԿՅԵԱԼ ՅԵՕԹԱՆԱՍՈՒՆ
 ԶԱՄԱՅ ԻՒՐՈՑ ԹԻԻ ՅԱՅՏԷ:
 ՅԱՆԵՂԾԱԿԱՆ ՍԻՐՈՅՆ ԳՈՐՈՎ
 Ի ՅԻՇԱՏԱԿ ՀԱՅՐԱԿԱՆ
 ՅՈՐԴԻՈՅ ԻՒՐՈՅ ԿԱՆԳՆԻ ՇՔՈՎ
 ՍՈՅՆ ՎԻՄԱՏԱՇ ՄԱՀԱՐՁԱՆ:

Թուից ՌՄՀԷ. (1828)

Հաւն իմ Ազա Յովհաննէս՝ յորոյ անունն վերակոչեալ եմ եւ ես, ժառանգեալ զբարեպաշտութիւնն Հօրն իւրոյ Մահտեսի Մկրտչի, առաքինաբար տանի զըփբաղդութիւննն հասեալս ի վերայ տան իւրոյ. զի գոլով հայր չորից դստերաց եւ երկուց ուստերաց, չ'կարէ կառավարել զտունն իւր ըստ արժանւոյն, եւ պարտաւորի երթալ նախ յԱտաբաղար եւ ապա ի Կ. Պօլիս, աշխատիլ արհեստիւ հօրն՝ (դանակաշինութեան) մինչեւ ի զարդանալ որդւոյ իւրոյ Կարապետի Հօրն իմոյ, ընդ որ մխիթարեալ առ յապոյն՝ կնքէ զլեանն իւր բարի վարուք եւ ջերմեռանդ հաւատով:

Յանուն Հօր սորա բարեյիշատակ Մահտեսի Մկրտչի, կոչի ազգատոհմ մեր ՄԿՐԵԱՆ, կամ ըստ այլազգեաց ՄԸԿԸՐ օլլու:

Հայր Մահտեսի Մկրտչի Սողմոնն, զորմէ չունիմք ծանօթութիւնն հաւաստի, որպէս եւ զհօրէ սորա զԻաւթէ, որ կարծի լինել մին յեօթն տանուտէրանց հիմնարկողաց Պաղչէճիկ (Պարտիզակ) գիւղի՝ որ է հանդէպ քաղաքին Նիկոմիդիոյ, գաղթեալ՝ որպէս եսս հաւանեալ եւ ստուգեալ եմ ի Պաղչէճիկ գիւղէ Սեբաստիա (Սըվաղ) քաղաքի, յաւուրս Սուլթան Մուրատ Դ. արքայի Օսմանեանց, որ յամին 1655, յարչաւել իւրում ի վերայ Պաղտատի, անցեալ ընդ Նիկոմիդիա (Իզմիտ), եւ տեսեալ զիտակաւ ի հանդիպակաց լերին ի բարձրաբերձ ծառաստանին զխրճիթս ի ծառոց շինեալ, խնդրեալ որոնէ եւ իմանայ զնոր հաստատութենէ գիւղին:

Ընդ նախնեաց մերոց այս՝ Հայոց գաղթելոց ի Սեբաստիոյ, գտանին եւ նոյնքան տունք Տաճկաց՝ վախուցեալք եւ նոքին յահէ եւ ի բռնութենէ ճէլալեանց, այլ սոքա յետ 20—50 ամաց ելեալ գնան ի Պաղչէճիկէ ի Գուսլար գիւղն Տաճկաց՝ հնարիմաց ջանիւք իշխանի ժամանակին:

Իսկ Մահտեսի Մկրտիչ Նախահայր մեր՝ այր բարեպաշտ եւ երկիւղած յԱստուծոյ, ուսեալ զընթերցանութիւնն եւ զգիր եւ զարհեստ դանակաշինութեան, ուսուցանէ բազմաց աննախանձաբար, որոյ պաշակերտս ծերացեալս տեսեալ է իմ եւ խօսեցեալ ընդ նոսա. առնէ բազում բարեգործութիւնս, եւ լինի օժանդակ կարօտելոց եւ ձեռնտու աղքատաց, որք իբրեւ առ հայր համարձակագոյնս յաճախեն առ նա յամենայն նեղութիւնս իւրեանց՝ «Հաճի Մկըր պապուն երթանք» ասելով:

Սա կանգնէ զեօթն աղբիւրս յայլ եւ այլ կողմանս
 գիւղին, ուր պահպանութիւն տեսանէ ջրոյ, ի դիւրութիւն
 ժողովրդոց եւ արջառոց եւ գրաստուց գիւղին:
 Գնայ երկիցս ի Ս. Երուսաղէմ, նոյնպէս երկիցս ի Ս.
 Էջմիածին, որոյ ի վերջնումն՝ յութանամեայ հասակին,
 թողեալ որդւոյ իւրոյ այսմ Աղայ Յովհաննու զստաց-
 ուածս իւր, բայց առեալ զպատրաստի դրամն, հրա-
 ժարի յաշխարհէ՝ եւ զնացեալ դադարէ ի բնագաւառն
 Հայոց ի Վասպուրական, ի վանս Կտուց Անապատ կո-
 չեցեալ, եւ շինէ անդ եւս իւրով արդեամբ զՋրչեղջ մի
 (սարնըճ) մեծ՝ առ ի հաւաքումն անձրեւային ջրոց, զի
 մինչ ցայն վայր ի հեռուստ բերէին զջուր ի պէտս միա-
 բանութեան, զի եւ ջուր ծովակին Վանայ դառն է
 յոյժ եւ լեղի:

Աւարտեալ մեծահաւատ Աստուածամէր ծերունւոյս
 զշինուածն, եւ ինքն յետ երկուց ամաց կնքէ զառա-
 քինի կեանս իւր ի հիւղակի միայնակեցութեանն սրբու-
 թեամբ, Սաղմոս ի ձեռին՝ իբրեւ թէ ննջեալ ի քուն,
 եւ թաղի պատուով ի դիրս հանգստեան վանացն:
 Հոգեսէր միաբանութիւնն կատարէ ամ ըստ ամէ
 յիշատակութիւն Երախտաւոր Ծերունւոյս աղօթիւք
 Հոգեհանգստեան:

Յիշատակ Արդարոց օրհնութեամբ եղիցի:



ՏԱԳԱՆԱԳԻՐ ՀԱՆՈՅՆ ԻՄՈՅ



ԱՆՈՒԱՄԲ ՍՈՒԼԹԱՆ ԱՐԴԵԱՄԲ ՏԻԿԻՆ
 ԴՈՒՍՐ ԱԶՆԻՒ ՎԱՐԴԵՐԵՍԻՆ
 ԱՌԱՔԻՆԻ ՎԱՐՈՒՔ ԿԱՅԵԱԼ
 ԻՐԵՒ ԶՎԱՐԴ ԸՆՏԻՐ ԲՈՒՍԵԱԼ
 Ի ԺԱՆՏԱԽՏԵՆ ՇԱՐԵԱԼ ԺԱՆԵԱՑ
 ՔԱՌԱՍՈՒՆ ԵՒ ՇԻՆԳ ՇԱՍԵԱԼ ԱՄԱՑ
 ԿՆՔԷ ԶԿԵԱՆՍ ՓՈԽԻ ՅԱՍԵԱՑ
 ՅԱՆՄԽԻԹԱՐ ՍՈՒԳ ԸՆՏԱՆԵԱՑ.
 ԹՎԻԸ ՌՄԾԲ. (1803)

Այս ազնիւ տիկին առաքինի եւ բարեպաշտ արդա-
 րեւ, մեռանի յառաջ քան զհաւն իմ Աղայ Յովհաննէս
 մահտեսի Մկրեան, որով եւ քայքայի ընտանեկան հան-
 գըստութիւն նորա, զի վեցեքին զաւակունքն անչա-
 փահաս գոլով, պարտաւորի ամուսնանալ վերստին
 ընդ այլ կնոջ՝ բերեալ յՕվածըիս գիւղէ, որ կործանէ
 զտուն նորա եւ մեռանի անդաւակ: ասպա ածէ.
 զայլ կին ի Մերտէկէօզ գիւղէ, որոյ եւ ես հասեալ
 տեսի, եւ սա եւս մնայ անգաւակ: Իսկ Վարդերեսն
 յիշեալ ի մահարձանիս՝ եղեալ է այր ազնիւ եւ խոհա-
 կան իշխան. հայր Տէր Գրիգոր Քահանայի, եւ մահ-
 տեսի Միքայէլի, եւ Հանույ խնյ այս բարեբարոյի
 Սուլթան Տիկնոջ: Սա՛ յորժամ դեռ եւս յութնամեայ
 հասակին լինի որդեակն իւր կարապետ՝ գուշակէ թէ
 լինելոց է նա իշխան գիւղին եւ բարեկարգիչ ժողո-
 վըրդեան. եւ զընդհակառակն գուշակէ եւ վասն միւս
 որդւոյն Մկրտչի, եւ լինի այնպէս: Ապա յամին 1803
 ի ժանտախտէն ճարակելոյ ի ժամանակին հարուածեալ՝
 կնքէ զկեանս իւր առաքինութեամբ:

ՏԱՊԱՆԱԳԻՐ ՄԻԱԿ ԲԵՌՆ ԻՄՈՑ



ՁԱ ՃԻԻՆ ՈՍԿԵՐԱՑ

ՍՈՒԼԹԱՆ ՏԻԿՆՈՁ

ԴՍՑԵՐ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱՅԻ ՄԿՐԵԱՆ

ՄԱԾԿԷ ՎԷՄՍ ԱՅՍ.

Ի ՍՈՒԳ ԾՆՈՂԱՑՆ ՈՐԴԻՈՑ ԵՒ ՏՈՀՄԻՆ

ՆՆՋԵԱՑ Ի ՏԷՐ

ՅԱՄԻՆ 1851 ՕԳՈՍՏՈՍ-20. ԿԵՑԵԱԼ ԱՄՍ 32.

ՁԱՌԱՔԻՆԻ ՎԱՐՈՒՑ ՊՍԱԿ

ԶՎԱՐԴՍ ԸՆԴ ՇՈՒՇԱՆՍ ՍՊԻՏԱԿ

ՀԻՒՍԵԱԼ ՇՔԵՂ ԵՐ Ի ՃԱԿԱՏ

ՅԱՄԸՍ ՍԱԿԱԻՍ ԲԱԶՄԱՇԵԱՏ:

ՀԱՆՃԱՐ Ի ՄԻՏՍ ԵՒ ՇՆՈՐՀ ՀՈԳԻՆ

ՊՃՆԵԱԼ Ի ՊԵՐՃ ՓԱՌՍ ԿՐԿԻՆ,

Ո՛Ղ ՅԷ ԱՌ ԻՒՐՍ ԴԵՌ ԿԱՅՐ ՄՆԱՅՐ . . .

ՎԱ՛Ղ ԶՆԱ ԵՐԿԻՆՔ ԿՈՁԵՑԻՆ:

ՇԻՋԵԱԼ ՅԱՅՆԺԱՄ ԿԵՆԱՑՆ ԼՈՅՍ

ԵՏԵՍ ԶԵՐԿՆԻՑՆ ԱՐՇԱԼՈՅՍ:

Անդրանիկն ի զաւակս ծնողաց իմոց Բոյր իմ Սուլ-
թան այդու անուամբ յորջորջեալ ի յիշատակ հանգուց-
եալ մօր՝ Հօրն իմոյ, որպէս զիմաց եւ կերպարանացն
տեպեամբ, նոյնպէս մտացն հանճարով եւ մայրանման
առաքինութեամբ եւ խոհականութեամբ անհամեմատ

էր. եւ վասն զի միակ դուստր էր՝ ի տուն իւրեանց
պահեն զայն ծնողք իմ եւ յետ ամուսնութեանն ընդ-
Յարութիւնի Պօղոսեան:

Եթող զերիս դստերս եւ զերկուս ուստերս, զորս
խնամեցին ծնողք իմ եւ առ յապայն: Բազում ցաւոց
եւ վշտաց եղեւ պատճառ վաղաչաս մտչ Գեռս՝ ծնո-
ղաց իմոց, մանաւանդ Մօրս՝ որ յամենայն ժամանակս
իւր եկաց արտամութեամբ եւ ամենօրեայ արտասուօք . . .:

Ողբալի է կորուստ մտացի եւ խելահաս Գեռ, հա-
ւասար կորստեան Մօր սիրելոյ՝ սակայն վա՛ղ զնա
Երկինք կոչեցին:



ՅԱՊԱՆԱԳԻՐ ԵՂՐՐՈՐ ԻՄՈՅ



Ի ՅԱԻԵՐԺ ՅԻՇՈՏԱՍԿ

ԱԶՆԻԻ ՅԱԿՈՒԲԻԿ ԱՂԱՅԻԿ ՄԿԻՐԵԱՆ

Պ Ա Ղ Ձ Է Ճ Ի Կ Յ Ի Ո Յ

ԵԴԱԻ ԱՅՍ ՄԱՀԱՐՁԱՆ

ՋՈՐ ԹՍՆԱՆ ԱՐՏԱՍՈՒՔ ԾՆՈՂԱՅՆ

ԵՒ ՏՈՀՄԻՆ:

ԵԼ ՅԱՍՏԵԱՅՍ ՅԱՄԻՆ 1852 ՅՈՒԼԻՍ 29

ԿԵՑԵԱԼ ԱՄՍ 30:

ՋՈՒՍՄԱՆՅ ՇԱՆԴԷՍ ԸՆԴ ՎԱՐՍ ԲԱՐԻ
ԿԱՊԵԱԼ ՄԻ ՓՈՒՆՁ ՄԻՆՅ ԻԻՐ ՍԻՐՏ
ՍԻՐՈՎ ՓՐԿՁԻՆ ՅԱԻԷՏ ԱՐԻ
Ի ԽԱԶՆ ՇԱՅԷՐ ԽՆԴԱՄԻՏ.

ՇԱԻԱՏ ԵՒ ՍԷՐ ԵՒ ՔԱՂՑՐԻԿ ՅՈՅՍ
ՏԿԱՐ ԿՐԾԻՑԸՆ ՋՈՐԱԻԻԳ
ՋՄԱՀ ՈՂՋՈՒՆԵԱՅ ՍԱ ՇԵՇՏ ԻԼՈՅՍ
ՔԱՆ ՋՈՐ ԵՐԲԷՔ ՔԱՂՑՐ ԻՆՅ ԶԻՔ:

ԵՒ ՄԻՆՅ ԱՐԵԱՆՆ ԿԻՋԱԻ ՋԵՐ
ՋՇՈԳԻՆ ՓՐԿՁԻՆ ԵՏ ՆՈՒԷՐ: (1)

Յակոբիկ Աղա եղբայրն իմ ցանկալի՝ ծնեալ յամի Տեառն 1822, կրտսեր քան զԻնչ մեր եւ աւագ քան զեղբարս իւր Սարգիս, Յովհաննէս եւ Յարութիւն, ուսեալ էր զլեզու եւ զդպրութիւն Ազգիս՝ ի վարժատան վանացն Արմաշու ի մեծանուն վարժապետէ պատուելի Մուրատայ Աբրահամեան Բերիացոյ. ապա ի Կ.

(1) ՁՏապանագիրս Բեռ և Եղբոր իմոյ գրեաց Պ. Յակոբ Ոսկան վարժապետն. իսկ Տապանագիրք շառուն իմոյ և Հանույ է շարադրութիւն Արժրունի Տէր Գէորգ Աւագ Բահանայի Խասգիւղի Կ. Պոլսոյ:

Պօլիս զընթերցանութիւն եւ զգիր Տաճիկ բարբառոյ, եւս եւ Իտալական լեզուի: Ուշիմ՝ խոհեմ եւ ծանրաբարոյ ընթացիւք իւրովք, լինի օժանդակ բազմադիմի գործառնութեանց Հօր իմոյ, եւ ստանձնէ զՏեսչութիւն վաճառատան մերոյ ի Կ. Պօլիս յՈՒՆ Բարան իրր ամս 12: Ի բազում զբազմունս իւր սիրէր զընթերցանութիւն յոյժ. եւ բաժանորդ լեալ լրագրաց ժամանակին՝ Արշալուսին Չմիւռնիոյ եւ Բազմավիպին Վենետիոյ՝ առնոյր նաեւ զամենայն նորատիպ մատեանս, որով օրինակ բարի հանդիսացաւ եղբարց իւրոց: Սիրելի էր ամենեցուն իւրով հեզ եւ քաղցր բնաւորութեամբն մանաւանդ իբրեւ մարդ բարոյական կենցաղավարութեամբն, այլ չեղեւ երջանիկ յամուսնութեանն, զի եւ չեթող զաւակս յաջորդս ինքեան:

Սիրէր զԱզգ իւր եւ զԵկեղեցի ողջամիտ հաւատով, եւ Բրիտանեայ էր ջերմեռանդ: Սիրէր եւ զեղբարս իւր անհամեմատ սիրով, եւ առաւելագէս հաճոյակատար լինէր ինձ՝ վասն ընթերցասիրութեանս: Ի բնէ տկար գոլով հիւանդացաւ ախտիւ բորբոքման աղեաց եւ աւելի քան զմի ամ, տառապեցաւ ի մահիճս ցաւոցն, եւ յայնժամ ակներեւ տեսաւ ուղղութիւն հաւատոյ նորա, եւ հանդէս Աստուածաշտութեան. զի համբերութեամբ աղօթէր, եւ միշտ տայր ընթեռնուլ ինձ զԱւետարան փրկութեան մերոյ: Ի վերջին աւուրս իւր քանիցս մերձեցաւ ի Սորհուրդ Մարմնոյ եւ Արեան Տեառն, եւ զբազում բանս իրատականս խօսեցեալ ծնողաց իւրոց եւ եղբարց՝ կնքեաց զկեանս իւր այսու բանիւ. «Տէր, հան ի բանտէ զանձն իմ, գոհանամ զանուանէ քուսմէ.» ի 29 Յուլիսի 1852, յառաւօտու երեքշաբթի, ի ժամ 2 1/2:

Ծնողք իմ մորմուքեցան յոյժ ի վերայ մահուան սիրելի որդւոյ իւրեանց, ոչ նուազ եւ եղբարքս նորա ողբացաք զզգալի կորուստ գերդաստանի մերում:

ՏԱՊԱՆԱԳԻՐ ՀՕՐ ԻՄՈՅ



Ի ՀԱՒԱՍՏԻՍ

ՋԵՐՄԵՆ ՍԻՐՈՅ ԵՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ԵՒ

ՅԱՆՁԻՆՁ ՅԻՇԱՏԱԿ

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾՈՅ ՆԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԵԾԱՊԱՏԻ

ԿԱՐԱՊԵՏ ԵՑԷՆՏԻԻ ՄԿՐԵԱՆ

ԱԶԳԱՍԷՐ ԻՇԽԱՆԱՊԵՏԻ

ՊԱՂՁԷՃԻԿ

ԳԻՒՂԻ.

ՄԱՐՄԻՆ ԵՒ ՆՇԽԱՐՔ ՆՈՐՈՒՆ ՈՍԿԵՐԱՅ

ՊԱՏԻՈՎ ԱՄՓՈՓԻՆ

ՅԱՅՍ ՍՐԱՀ ՍՐԲՈՒԹԵԱՆՅ

ՈՐ

ԵՂԵԱԼ ՊԱՏՃԱՌ Ի ՀԻՄԱՆՅ ԿԱՌՈՒՑՄԱՆ

ԵԿԵՂԵՑԻՈՅՍ ԵՒ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

ԵՒ ՍԿԻՋԲՆ ՀԱՍԱՐԱԿԱՅ ՕԳՏԱԻԷՏ ՇԻՆՈՒԹԵԱՆՅ

ԵՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆՅ

ՊԵՐՃ Ի ԲԱՆՍ, ՎԵՀ Ի ԴԷՄՍ

ԶՔՆԱՂ Ի ԳՈՐԾՍ

ՀԱՅՐ ԱՂԲԱՏԻՆ, ՄԵՐՁ ՏՆԱՆԿԻՆ

ԲԱՂՈՒԿ ԱՂԳԻՆ.

ՓԱՌԱԻՈՐԻ՛, ՊԱՏՈՒ՛

ԱՐԺԱՆԱԻՈՐԻ՛

ԱՆՈՒԱՄԲ ԵՒ ՇՔՈՎ ԵՒ ԸՆԿԱԼՄԱՄԲ՛

ԿԱՅՍԵՐԱԿԱՆՆ ՄԷՃԻՏԻԷ ՊԱՏՈՒԱՆՇԱՆՆԻ

ՆԱՋԵԱՅ Ի ՔՐԻՍՏՈՍ ՅԻՍՈՒՍ

Ի ՎԱՅՍՆԵՐՈՐԴԻ ԵՐՐՈՐԴԻ ԱՄԻ ԿԵՆԱՅ ԻՒՐՈՅ

Յ12 ՄԱՅԻՍԻ 1858 ՌՅԷ :



ՅՈՒԽՏ ՅԱԻՏԵՆԱԿԱՆ ՍԻՐՈՅ

ՈՐԴԻՔՆ ՀԱՅՐԱՍԷՐՔ ԵՒ ՍԻՐԱՋՈՒՆՔ

ԿԱՆԳՆԵՑԻՆ

ՋԱՅՍ

Մ Ա Հ Ա Ր Ձ Ա Ն

Զբաղմադիմի հանգամանաց կենաց մեծահամբաւ
Հօր իմոյ՝ արժան էր արդարեւ երկարապատուումս լինել
եւ աւանդել զազգօգուտ գործառնութիւնս նորա մե-
րոց ապագայից, սակայն առ ժամս համառօտագոյնս
դրօշմել պարտաւորեալ, զճոխագոյնն թողում այլում
պատեհի եւ կամ իմոց յետագայից:

Կարապետ Աղա Մկրեան, որդի Յովհաննու, ծնանի
յամի Տեառն 1793. եւ ուսեալ զայբուբենն եւ զսակաւ ինչ
գիր ի մօրեղբօրէ իւրմէ Տէր Գրիգոր Քահանայէ մահ-
տեսի վարդերեսեան, յերկոտասան ամի հասակին, տանի
զնա հայր իւր ի Կ. Պօլիս՝ զի ի պանդոկի ուրեք քաղա-
քին մինչեւ ցկէս օր ուսցի զգիր եւ զրախաւ, (թուարա-
նութեան չորս դուռ) եւ զկնի պարապեսցի յառեւտրա-
կան գործս իւր. որ էր վաճառումն տախտակաց ի պէտս
տակառաց:

Ի բնէ ուշիմ եւ խելացի գոլով, ուսանի՝ որչափ կա-
րելին էր ի ժամանակին զգիր եւ զթուանշան, եւ օգնէ
գործոց հօրն, ի փոքրութեան հասակին զկատարելու-
թեան ցուցեալ զհանձար: Ընդ ածիլ տիոցն, ընդար-
ձակել ջանայ եւ զգործառնութիւնսն, եւ տեսեալ զի
բազում կարօտութիւն է Պայտի ճիոց ի մայրաքաղա-
քին, եւ բերեալ լինի այն ի Րումէլիէ (ի Սօֆիայէ, ի
Փալանկայէ), հնարս խորհի մուծանել զարհեստ պայ-
տաշինութեան ի հայրենիս իւր. եւ տեսակցեալ ընդ
Հայագգի Կարնեցիս ոմանս, որք աշխատէին այնու
արհեստիւ ՚ի Գարաման թաղն Կ. Պօլսոյ, իսկոյն զհետ
պնդի, եւ կազմեալ ի Կարնեցւոց անտի գործաւորս, եւ
առեալ զերկաթ ՚ի Պօլսոյ, տանի եւ հաստատէ զգոր-
ծարան, եւ օր ըստ օրէ կատարելագործեալ, տայ ու-
սուցանել եւ երկտասարդաց Պարտիզակի, եւ ինքն
հստեալ ի Պօլիս սկսի վաճառել. եւ զի կերտուածք

իւրոյ գործարանին ըստ իւրում հանձարոյ առաւել
յարմարաւոր եւ բարեձեւ եղեալ էին, ստանայ համ-
բաւ, եւ գտանէ յաջողութիւն, եւ ըստ այնմ բազմա-
ցուցանէ զգործաւորսն:

Եւ այսպէս զոր օրինակ հաւն իւր բարեպաշտօն Մահ-
տեսի Մկրտիչ՝ մուծանէ ՚ի գիւղն զարհեստ դանակա-
շինութեան, նոյնպէս եւ սա զարհեստս սյս պնյտաշի-
նութեան, որ եւ ծաւալի յոյժ ՚ի գեղջն՝ բազում ար-
դիւնս արտադրեալ ՚ի յողով ամս: Ամուսնանայ ապա
հաճութեամբ հօր իւրոյ ընդ համեստափայլ Համաս-
վիւռ օրիորդի Բարունեան Յոհաննու, ՚ի 20 ամեայ
հասակին, եւ լինի ՚ի պատանեկութեանն երկտասարդ՝
եւ ի շարս կատարելոց արանց:

Ոսկական ընթացք նորին՝ զգացուցանեն ժողովրդ-
եան, թէ պէտս ունին այնպիսոց առն բանագիտի
կարգել իշխան եւ տեսուչ գիւղին, վասնորոյ խնդրեն
ընդունիլ զպաշտօնն. բայց նա յետ բազմիցս հրաժա-
րելոյ, յանձն առնու ստիպմամբ Գեր. Առաջնորդին Նի-
կովիւրոյ եւ Պրուսայի մեծանուն Պօղոս Արքեպիսկո-
պոսի Գարագօջեան եւ ի 25 ամեայ հասակին լինի բար-
ձակից ծերագունից եւ իշխան:

Յանձնեալ յետ այնորիկ զգործս իւր ի Պօլիս պաշ-
տօնակալաց իւրոց վարձելոց, ինքն առնու զգեկ իշխա-
նութեան ժողովրդեան ի ձեռին՝ ամենայն աջալուրջ
գործունէութեամբ. եւ որովհետեւ քաղաքական տես-
չութիւն Պարտիզակի եւ այլ մերձակայ գիւղօրէից
ոմանց՝ պատկանէր վարչութեան Արքունի Իրամանոցին
(Զարպխանէին), յաղաքս տալոյ սոցա զպիտոյացեալ
ածուխ նորին բազմաքանակ. փութով ծանօթանայ
Ազգային բարերարին Քրիստոսազօր Յարութիւն Ամի-
րայի Պէզձեան, եւ լինի սիրելի նմա յոյժ, եւ պատուոյ

եւ յարգանաց նորին արժանաւոր :

Ձեռնարկէ յամին 1850 — եւ 1852 ի շինութիւն Եկեղեցոյ գիւղին, որ խարխալեալ գոլով, հարկ էր զնորագոյնն կանգնել, եւ յաւարտ հասուցեալ զայն՝ ձեռնարկէ եւ ի շինութիւն հոյակապ դպրոցի, հետզհետէ յատկացուցեալ նմին զեկամուտս արդիւնաւորս. տայ բերել վարժապետս ի Պօլսոյ ֆերականութեան եւ Երաժշտութեան, առաջին արարեալ զՊարտիզակ ի վիճակին Նիկոմիդիոյ որ ունիցի դասատու ֆերականութեան՝ յետ վանացն Արմաշու: Հաստատէ յօգուտ հասարակաց զբարեկարգութիւնս շինարարս, եւ առ ի զառաջս առնուլ փոխադրական հիւանդութեանց՝ նորոգ տայ շինել զկոյուղիս ի բովանդակ թաղս գիւղին, զի չկայր այնպիսի ինչ, մինչ ցայն օր:

Տայ շինել եւ զվիժամեայ ճանապարհն գիւղին մինչեւ ցծովեզրն քարայտակ, որով լինի դիւրութիւն սայլորդաց եւ գրաստուց անվտանգ հանել ի գիւղն զայլեւայլ բերս շրջակայիցն :

Հռչակ այսօրինակ մեծագործութեանց նորս տարածի յամենուրեք, եւ ընդ նմին բարեհռչակ լինի եւ Պարտիզակ. եւ ընդարձակի առեւտուրն եւ վաճառաշահութիւնն եւ յաճախեն երթեւեկք, զի եւ օր եւ ջուր տեղւոյն զովագին է եւ առողջարար: Առնէ անհամար մասնաւոր բարութիւնս բնակչաց գիւղին եւ այլ գիւղորէից, ազգայնոց եւ օտարաց, ազատեալ զմանս ի բանտէ, զմանս ի պատժոց, զմանս ի պարտուց, զմանս ի հարստահարութենէ եւ եւ, որովք եւ ինքն ստանայ ընդ բազում օրհնաբանողաց եւ նախանձորդս հակառակողս, եւ թշնամիս անողոքս ի բռնաւորաց անտի, եւ երկիցս հրաւիրի կապանօք ի Կ. Պօլիս եւ արկանի ի բանտ, ազդեցութեամբ վօյվօսա անուանեալ կառա-

վարչաց գիւղին, մի՛ վասն զի չէր թոյլատրեալ առնուլ նոցա ի ժողովրդենէն երկիցս անգամ տասանորդ մետաքսի, եւ երկրորդ՝ զի կամեցեալ էր յաւելուլ զգին ածխոյ ի շահ ժողովրդեան հակառակ կամաց վօյվօտային: Յառաջուսմ՝ տակաւին ի կենդանութեան գոլով Աստուածասէր Պէդէեան Ամիրայն՝ ազատի փութով, իսկ յերկրորդումն մնայ 40 օր, եւ ապա ազատի խնամօք Սրբազան Պատրիարքին Տ. Ստեփաննոսի Զաքարեան իրաւամբ Աղաւնի վերակոչելոյ, եւ ջանիւք Ամիրայից ազգասիրաց՝ բարեկամաց իւրոց :

Բայց որ յերրորդումն նուագի էր հանդիպուումս փորձանաց՝ ծանր քան զառաջինսն էր, զի քսանամեայ պատանի ոմն Պարտիզակցի Յովհաննէս Փիրէնեան անուանեալ, իբր թէ խոստացեալ ընդունիլ յէօրիւճիւ գիւղն Տաճկաց զդենն նոցա եւ ապա դրժեալ իցէ եւ խոստալիեալ, բռնագոյնս ստիպեն զգիւղն համօրէն եւ խոշտանգանօք նեղեն. մինչեւ ստիպի պատանին ի պահեստէ տան քահանային ինքնին ելանել արտաքս եւ մատնել զանձն եւ դաւանիլ զՔրիստոս համարձակ:

Տարեալ լինի ի Նիկոմիդիա, եւ զնոյն բարուք վկայութիւնն տուեալ, արկանի ի բանտ տանջանաց, բազմիցս հարցանի թէ ո՞վ խրատեաց զքեզ դառնալ ի խոստմանէդ, եւ պատասխան տայ համարձակ՝ թէ ոչ ոք, բայց եթէ Քրիստոս՝ որ յիսն բնակեալ է: Բայց թշնամիք պատանւոյն՝ բազմութիւնն երից գիւղորէից Տաճկաց՝ մերձ Պարտիզակի երիւք ժամօք, ամբաստանեն զչայր իմ թէ նա միայն է թելադիր եւ խրատիչ. վասնորոյ բարձրագոյն հրամանաւ բերեն եւ զչայր իմ ընդ պատանւոյն ի Կ. Պօլիս, բայց երաշխաւորութեամբ Սրբազան Պատրիարքի Տ. Ստեփաննոսի՝ ոչ դնի յարգելանս Հայրն իմ: Քանիցս անգամ երես առ երես բերեալ

զՀայրն իմ ի մեծագոյն ատեանս, հարցանեն պատանւոյն թէ՛ սո՛ս խրատեաց զքեզ, նա համարձակ մերժէ՛ թէ՛ ոչ ճանաչեմ զայրդ թէ՛ ո՞ր իցէ: Հարցանեն՝ զիմորդ ստես, չք սա Չորպաճի (իշխան) զիւղիդ, եւ զիմորդ չճանաչես. պատասխանէ՛ թէ՛ չունիմ շարունակ կացեալ ի գիւղն, եւ եթէ քանիցս ի տարւոջ երթայի, ոչ կարէի տեսանել զիշխան գիւղին եւ խօսիլ ընդ նմա համարձակ առանց պատեհութեան. եւ զի՛ է իմ հայր որ ճանաչէ զիշխանն. ինձ զի՛ վոյթ. — եւ ճշմարիտ էր բան Բրիստոսասէր պատանւոյն: Ոմանք յԱտենակալաց առաջարկեն զի ընդ պատանւոյն սպանցի եւ Հայրն իմ, իբրեւ թեւադրիչ. բայց սպա, յետ ոչ սակաւ դժուարութեանց հազիւ ճողոպրի Հայրն իմ չնորհիւ Ս. Պատրիարքին եւ Արքունի Վառօդապետաց եւ ճարտարապետաց բարերար Ազգապետաց՝ ընդ որս ունէր ծանօթութիւն, եւ մասնաւոր եւ ազգու միջնորդութեամբ Մաքսուտ Ամիրայի Սարիմեան՝ որ ի դիմաց Ս. Պատրիարքի եւ Ազգին, դիմէր ստէպ առ Խարիճիյէ Միւշիբի մեծանուն Բէշիտ փաշա:

Յետ ազգի ազգի տանջանաց՝ տեսեալ զհաստատութիւն պատանւոյն Յովհաննու, առաքեն ի Պարտիզակ ի հայրենին իւր, եւ անդ կախեալ զծառոյ թթենեաց սպանանեն իբրեւ զխոյ ողջակէզ, յամի Տեառն 1838, Ապրիլ 30 (1): Իբրեւ նահատակ ճշմարիտ հաւատոյ Բրիստոսի ամբոյժի մարմինն պատուով յաջակողմն Ս.

(1) Զկնի մերոյս այս վկայի յաջորդէ Բաջն Յովակիմ երիտասարդ Պօլսեցի, որ յամին 1843 չարաչար զլիստմամբ նահատակեցաւ, և եղև կնիք և վախճան Պաշտօնական նահատակութեանց Բրիստոսից ի Թուրքիա . . . :

Սիրալի գերեզման սորա է յեկեղեցոջ Ս. Յակոբայ վանացն Ազգիս, ի Սէտի-Գուլէ:

Եկեղեցւոյն Պարտիզակի (1), եւեալ ի պահեստի զթաթաջ ձեռքին, զոր Բահանայք ի գիշերին յայնմիկ դադունապէս կտրեալ եւ առեալ էին, եւ զոր ասպա ջեռմեռանդն ի հաւատ եւ ի վկայս Բրիստոսի, Կարապետ Ամիրայ Պալեան Արքունի ճարտարապետ, իւրով արդեամբ արծաթապատ տայր առնել ի ձեռն Հօր իմոյ, առեալ զճկոյթն յինքն՝ որ այժմ մնայ յեկեղեցին Պէշիքթաշի, եւ զոր ես ինքնս տարեալ յանձնեալ էի վսեմ: Ամիրային:

Ազատի Հայրն իմ ի բռնավարութենէ դատաստանաց՝ բայց երկուցեալ երթալ վերստին ի Պարտիզակ, բնակի ընտանեօք իւրովք առ ժամանակ մի ի Պէշիքթաշ թաղն Կ. Պօլսոյ:

Յետ այսոցիկ մահահանգոյն փորձութեանց՝ կրէ եւ զանազան նեղութիւնս ի ժամանակս ժամանակս վասն պաշտպանութեան Ազգայնոց, բայց սիրով տարեալ ամենեցուն համբերէր եւ տոկայր, ի միտ առեալ զօրինակս նախնեաց, զի որք բարերարք Ազգին են հանդիսացեալ զնոյն նեղութիւնս եւ տառապանս են կրեալ:

Խրատուք սիրելի բարեկամի իւրոյ Տ. Պօղոս Վարդապետի Թագթագեան (յետոյ Արքեպիսկոպոսի Զմիւռնիոյ եւ Ս. Պատրիարքի Կ. Պօլսոյ) ընթերցասէր լինի յոյժ. խորհրդով նորին առնու զԱստուածաշունչ գիրս Հին եւ Նոր Կտակարանաց եւ զերիս հատորսն Զամչեան Պատմութեան Հայոց, եւ այնքան ախորժ հաճութեամբ ընթեռնու, զի յընթացս 23 ամաց տասնիցս վերժանեալ էր գլտուար հատորս Ազգային Պատ-

(1) Յամին 1846 մարմարոնեայ բարամբք կանգնեցաւ շքեղ դամբարան ի վերայ գերեզմանի վկայիս, արդեամբք Աստուածասէր Առաքել Պէյի Տատեան, որդւոյ բարեյիշատակ Յովհաննէս Պէյի Արքունի Վառօդապետի, յորժամ այց ելեալ էր Հօր իմոյ ի գիւղն, ի 24 Մարտի 1846:

մութեանն ամբողջապէս, եւ ստացեալ զհմտութիւն մեծ բովանդակ հանգամանաց պատմութեանն՝ յաճախ պատմէր ծերակուտից եւ առաջակայից գիւղին ի խրատ եւ ի զգուշութիւն, յաւելեալ եւ օրինակս ի Սուրբ Գրոց: Ստէպ ընթեռնոյր ասլա եւ զՊատմութիւն Օսմանեանց. եւ զիծէր ի բերան զամենայն անցս անհրասատ Տէրութեանն յականէ յանուանէ:

Հմուտ էր եւ եկեղեցական եւ այլ արտաքին պատմութեանց, եւ զհետ լինէր եւ եւս օրինակաւ բարեկամին իւրոյ եւ մտերմին՝ Ուսումնասէր եւ ճշմարիտ Ազգասէր Պօղոս Աղայի Օտեան, որոյ իմաստութեամբն լուսաւորէր զգաղափարս իւր, խորհելով, խորհրդածելով եւ երբեմն իսկ հակաճառելով ի վերայ այլ եւ այլ խնդրոց, որոց քանիցս ականատես եւ ականջալուր եղեալ է իմ, զի գրեթէ զկէս տարւոյն ի Պօլիս անցուցանէր վասն առեւտրական գործառնութեանց իւրոց, առաւելապէս ի տան սրտակցորդ մտերմի իւրոյ այսօրիկ:

Ձան ի գործ եգեալ էր կրթել զզաւակունս իւր յուսմունս կարեւորս, ոչ ինչ նուազ հոգացեալ եւ վասն մանկանց զիւղին. եւ որպէս յղեալ էր զեղբայր իմ զՅակոբ եւ զայլս ընդ նոս յՈւսումնարանն Վանացն Արմաշու, նոյնպէս եւ զերկրորդ եղբայր իմ զՍարգիս նախ յԱրմաշ ասլա ի Կ. Պօլիս ի ձեմարանն Իւսկիւտարու առաքէր յառաջին բացման անդ. եւ ասլա զիս զտրուարս եւ զիւրքր եղբայր իմ Յարութիւն նախ ի դպրոց գեղջն՝ եւ յետոյ ի Կ. Պօլիս տանէր, եւ ջանայր տալ զուսումն:

Պատկառելի էր որպէս գործովքն եւ իշխանական ընթացիւք իւրովք, նոյնպէս եւ Պարթեւական կերպարանօք զխմացն՝ յաչս ամենեցուն. եւ ստացեալ զազգեցիկ ներգործութիւն առաջի պաշտօնակալաց Տէրու-

թեան իւրով հաւատարիմ ծառայութեամբք յայնչափ ամս, յուսկ ուրեմն արժանացաւ չորրորդ աստիճանի Մէծիտիէ պատուանշանին Էփեհեսի տիտղոսիւ, յաւուրս մեծի Վէզիրին Րէշիտ Փաշայի, շնորհիւ պերճափառ Պօղոս Պէյի Տատեան:

Շատ էին պէտք նորա Ազգին, այլ Աստուած կոչեաց զնա յանկարծ, զի ի 10 Մայիսի 1858 յերեկոյի Շաբաթու՝ յետ ճաշելոյ ընդ որդւոցս իւրոց եւ ամենայն ընտանեաց ուրախ եւ զուարթ, նստեալ խօսէր ընդ երեւելեաց ոմանց զիւղին՝ որոց սովորութիւն էր ցայգ եւ ցերեկ զալ ի տեսութիւն եւ առնուլ զխրատ եւ զհրահանգ. ետ ինձ ընթեռնուլ (1) զլրագիրս եօթնեկին այնմիկ, յորմէ զինի, հրամանաւ իւրով զնացի ննջել. եւ ահա զինի կէս ժամու եկեալ բաղխեցին զզուռն սենեկիս, եւ սհ, գնացեալ տեսի զՀայր իմ կաթուածահար, որ թէպէտ եւ շնչէր՝ բայց խօսիլ կարէր ոչ (2): Հասին բժիշկք որք գտանէին ի գիւղն՝ եւ դարման տալ փութացին ըստ չափու գիտութեան իւրեանց, սակայն չեղեւ Հնար. զի յետ 48 ժամուց աւանդեաց զհոգին ի 12 Մայիսի երկուշաբթի երեկոյ ի ժամ 3: (3)

(1) Այս հանապազօրեայ սովորութիւն էր յամենայն երեկոյի տալ ինձ ընթեռնուլ զայլ եւ այլ մատեանս պատմութեանց՝ եւ զլրագիրս, եւ հարցաքննել եւ բացատրութիւնս ընթերցուածոցն ինդրեւ, որով յաւել յիս զանչափ բաղձանս վերձանութեան, եւ այս՝ յերկոտանամեայ հասակէս սկսեալ:

(2) Եղբայր իմ Սարգիս Աղա, լինէր ի Կ. Պօլիս յայնժամ, եւ բնագրմամբ իմն յաւուր Կիրակէի եկեալ ժամանէր, մինչդեռ շնչէր տակաւին Հայրն իմ, որ եւ աղաղակաւ ողբոց եղբօրս բացեալ զաչսն հայեցաւ ողորմագին եւ հառաչեաց միայն:

(3) Զի ի ժամանակին չկայր շփհրական Թել, եւ շոգենաւ միանգամ եւեթ յեօթնեկին երթեկէր, առաքեցաք ցամաքաւ ի Կ. Պօլիս զեղբայր

Գուժեցաւ անակնհալ մահն արագութեամբ ի գաւառն եւ ի շրջակայսն, եւ եկն ի նիկոմիդիոյ Գեր. Առաջնորդն Տ. Ստեփաննոս Վարդապետ Մաղաքեան (ապա Արքեպիսկոպոս եւ Տեղապահ Պատրիարքութեան Կ. Պօլսոյ) ընդ այլ իշխանս տեղւոյն, եկին նոյնպէս եւ ի շրջակայիցն Գահանայք եւ ժողովուրդք:

Իսկ ժողովուրդ զիւզին թախճեալ ի սուգ ելաց ի լալիւն մեծ, եւ փակեցին ամենեքեան զկրպակս իւրեանց, եւ մեծաւ հանդիսիւ ամբարձեալ ի տանէ զՄարմինն բերին յեկեղեցին. ուր միահաղոյն խնդրեն յԱռաջնորդէն ամեիփեւ զայն ի գաւթի եկեղեցւոյն, յերաշխիս բարերարութեանց նորա առ Ազգն եւ եկեղեցին: Հաճի ընդ այս հոգեչնորհ Առաջնորդն, եւ գովէ զերախտագիտութիւնս նոցա, եւ թաղեն արտասուօք եւ օրհնութեամբ ի 15 Մայիսի օր երեքշաբթի:


Իսկ եւ մեք որդիքս նորա, որ համակեալ էաք ի ցաւ եւ ի վիշտ անհնարին վասն զրկելոյս մեր յայնպիսի իմաստնախոհ, հեռատես, բարեսիրտ, ներողամիտ, Աստուածասէր, Ազգասէր եւ Որդեսէր Հօրէ, սփոփեալ եւ մխիթարեալ յայս օրինակ զգածմանէ մերոց բարեսէր Հայրենակցաց, ի նմին իսկ աւուր ընծայեցաք զգումար մի՝ որով շինեցան ապա կրպակք արդիւնաբերք յօգուտ վարժարանին:

Որ ինչ զրոշմեցաւ աստ ծանօթութիւն զկենցաղէ

մեր Յարունիւն բերել զբժիշկ ճարտար. որ հասեալ շոյս քան զսուրհանդակս՝ յաջողի գտանել զՏօբթօր Յ. Շիշմանեան, շնորհիւ Յաւերժաշիշատակ Պօղոս Աղայի Օտեան, և Ազնուզարմ որդւոցն. և վարձեալ առանձին շոգենաւ եբեր ի գիւղն. բայց մեք ի նմին ժամու յեկեղեցւոյ կայաք, շուրջ զլազաղաւ Հօրս ողբագին . . . :

Ողբացար ապա և զմահ հայրապատիւ Օտեան Նախարարիս՝ յամի Տեառն 1862 Հոկտեմբեր 25: Որոց յիշատակն օրհնեցի յաւիտեան:

բարեմասնութեանց Հօրս, մի ոք կարծեսցէ թէ որդիական պարտաւորութեամբ զՀայրականն ընում զպարտիս պատուոյ եւ դրուատանաց. համառօտութիւնքս այսօրիկ ընդարձակօրէն հաստատեն գրաւոր բանք Կաթողիկոսաց, Պատրիարքաց, Արքեպիսկոպոսաց, Ամիրայից եւ բազում մասնաւորաց, նաեւ հրատարակութիւնք լրագրաց, զորս պահեալ եւ ամբիփեալ ի մտի ունիմ տալ ի տպագրութիւն, ընդ պատմութեան Պարտիզակի, եթէ տացէ Տէր ինձ ժամանակ եւ կարողութիւն:



ՏԱՊԱՆԱԳԻՐ ՄՕՐԵ ԻՄՈՑ



Դ Ա Մ Բ Ա Ր Ա Ն

ՏԻԿԻՆ ՀԱՄԱՍՓԻՒՌ ԻՇԵԱՆՈՒՀԻՈՅՆ

ԿԱՐԱՊԵՏ ԷՖԷՆՑԻՒ ՄԵՐԵԱՆ

ՄԱՅՐ, ՎԱՐԴ, ՀԱՄԱՍՓԻՒՌ
ԱՆՈՒԱՄԲԴ ԵՒ ԳՈՐԾԵՐՈՎ ԲԻՐ,
ԾԱՂԿԵՑԱՐ ՄԱՔՈՒՐ ՀԱԻԱՏՈՎ
ՅԻՍՈՒՍԻ ՍԻՐՈՎ:

ՄԱՅՐ ԸՋՔԵՋ ԿՈՉԵՑԻՆ
Ո՛Չ ՄԻԱՅՆ ՈՐԴԻՔԴ ԾՈՅԱԾԻՆ
ԱՅԼ ԵՒ ԱՆԹԻԻ ԽԵՂՃ ՈՒ ՈՐԲԵՐ
ՈՐ ՔԵՋՄՈՎ ՇԱՀՈՒԷՐ:

ՄԱՅՐ, ԸՋՔԵՋ ԿՈՂԲԱՆ
ՈՐԴԻՔԴ ՈՒ ԹՈՌՈՒՆՔԴ ՀԱՄԱՅՆ,
ԵՒ ԽՆԱՄԵԱԼՔ ԼԱՆ ԱՆԴԱԴԱՐ
Ո՞ՒՐ ԴՈ՛Ւ, Ո՞ՒՐ ԵՍ ՄԱՅՐ:

ՁԱՅՆ ԵԿԱԻ ԵՐԿԻՆՔԷՆ ՍԻՐԱԼՈՒՐ,
ԵՐԱՆԻ՛ ՄԵՌԵԼՈՅԴ, ԴԱ՛ ԻՄ ՄԱՅՐ Է՛ ԵՒ ՔՈՅՐ.

ՀԱՆԳԵԱՒ Ի ՔՐԻՍՏՈՍ Ի 56 ԱՄԻ ԿԵՆԱՑՆ

ՅԱԻՈՒՐ ԵՐԿՐՈՐԴԻ 1862 ՏԱՐԻՈՅՆ

Ի Պ Ա Ղ Զ Է Ճ Ի Կ

Մայր իմ սիրելի՛ դուստր բարեպաշտ ծնողաց, տիպար առաքինութեան, յոյժ երկիւղած յԱստուծոյ, աղօթասէր, եւ աղքատասէր, այցելու հիւանդաց, մխիթարիչ սգաւորաց, զգեցուցանող մերկոց ըստ Աւետարանական պատուիրանաց, կենակցեալ ընդ Հօր իմոյ եւ հաղորդակից լեալ վշտալի եւ երջանիկ աւուրց նորա, խնամէ գտուն իւր եւ զորդիս ամենայն հոգածութեամբ՝ որ յատուկ է գորովալից մարց, եւ ժրագլուխ Տանտիկնայց, պահէր զորքս ի տան անդ իւրում, եւ իբրեւ զորդեակս խնամեալ ամուսնացուցանէր. առատապէս բաշխէր ի լիութենէ ձոխացեալ շտեմարանաց իւրոց զամենայն որ ինչ հարկաւոր էր աղքատաց:

Եթող յիշատակս եւ յեկեղեցւոյ գիւղին զճանրադին ծածկոց Սկչւոյ, զՇուրջառ եւ զԲուրվառ, եւ զայլա ինչ՝ զոր չիմանայր ձախն թէ աջ իւր առնէր զինչ: Անքուն հակէր ի վերայ զաւակաց իւրոց, զի մի ի մուլութիւնս վարակեսցին, վասն որոյ խստանայր ի վերայ ամենայն տան իւրոյ, զի մի առանց աղօթից մնացեն, եւ մի ծոյլ ի գնալ ի տուն Տեառն (1): Խոցեցաւ սիրտն գլխալի, մահուամբ որդւոց իւրոց, եւ անմխիթար մնաց,

(1) Հայր իմ եւ Մայր իմ տեսին զՊատկս ամուսնութեան որդւոց իւրեանց, կատարեալ իւրեանց կամօք եւ հաճութեամբ ըստ Արեւելեայց սովորութեան ի կանուխ հասակի, վասն որոյ խրատանային եւ հրճուէին յորժամ ի սեղանի շուրջ բոլորեալ տեսանէին զզաւակունս, զհարսունս, եւ զժողունս, զորս աչալուրջ հսկողութեամբ կառավարէր ժրագլուխ Մայր իմ:

Թուական ծննդեան իմոյ 1831 Ապրիլ 4, (որ սխալմամբ արձանագրեալ է ի մատենի Մկրտումեան Մայիս 3) եւ Մկրտեալ ի տօնի մտանելոյ Ս. Լուսաւորչի ի Վիրապն ի ձեռն Տէր Գրիգոր Քահանայի մահտեսի վարդերեսան: Իսկ Թուական ամուսնութեանս է 1849 Յունվար 30.

եւ ապա մահուամբ Հօրս ամենայնիւ սգացեալ, խան-
գարեցաւ առողջութիւն նորա :

Յամի 1860 առաքեցաք զնա ի Ս. Երուսաղէմ, ընդ
հաւատարմի մերոյ Մահտեսի Ստեփան աղայի Թան-
կերեան Պրուսացւոյ, ընդ որ առեալ նաեւ դքոյր իւր
եւ զթոռնեակն Մարիանէ, զնաց եւ դարձաւ առողջու-
թեամբ, զի յոյժ փափաքող էր Բրիտոսաշրջիկ վայրացն :

Ի վերջ կոյս 1861 ամին բողբոջին տկարացեալ ան-
կաւ յանկողին, եւ անտրտունջ տարեալ զվիշտս հիւան-
դութեանն գոհանայր զԱստուծոյ, եւ յաճախ մերձե-
նայր ի Սուրբ խորհուրդս լի հաւատով, եւ այսպէս՝
ի բանիւ 1862 տարւոյն յերկրորդ աւուր Յունվարի՝
աւանդեաց զարբանեալ հոգին հեղութեամբ եւ ան-
դորրութեամբ ի ձեռս Բրիտոսի, ի վերայ բազկաց
իմոց՝ մինչդեռ աղօթէր խոստովանահայր Բահանայն
զաղօթս հոգեվարաց :

Հացին ընդ մեզ եւ բազմութիւն խնամելոց ի նմանէ,
զի բարձաւ ի միջոյ Մայրն գթառատ, որպէս եւ Հո-
գելոյս Աղաւնի Սրբազանն անուանեալ եւ զրոշմեալ
էր նմա անուն ՄԱՅՐ ՀՍԱՐԱԿԱՅ, եւ պատուով եւ
հանդիսիւ թաղեցաւ ի հասարակաց գերեզմանատան
Պարտիզակի ի դամբարանի որդւոց իւրոց :

Վախճանմամբ առաքինի Մօրս, զողջեսս վերջացան,
սպառեցան այնուհետեւ մխիթարութիւնք մեր, եւ խէ-
թիւ հայեցաւ ի մեզ Արեգակն բարեբաւտութեան . . . :

պսակեալ ընդ Թագուհի օրիորդի Կարապետի Մարգարեանց՝ որ եղև
ընդ իս համակիր ի խինդ և ի վիշտ :

— Եւ փոքր եղբայր իմ Յարուսիւն (Արթաքի) Աղա ևս ամուսնացաւ
յամին 1857 Փետրվար 20. ընդ Սրբուհի Օրիորդի Ստեփան Աղայի Ար-
մաղանեան բնիկ Ռուսիացւոյ :

ՏԱԳԱՆԱԳԻՐ ՀԱՐՄԻՆ ԻՄՈՅ(1)

ԴԱԻԻԹ ՊՕՂՈՍԵԱՆ
ՏԵՐ-ԴԱԻԹԵԱՆՑ.



ՀԱՆԳԻՍ

ՏԻՐՈՒՀԻ ՏԻԿՆՈՋ ՍԱՐԳԻՍ ԱՂԱՅԻ Կ. ՄԿՐԵԱՆ

Ի 14 ՅՈՒԼԻՍԻ 1865

ԿԵՏԵԱՆ ԱՄՍ

36

Ո՛Շ, ՏԻԿԻՆ, ՁԵՋ ԳՈՎԵՍ ՁԷ ՀԱՐԿ ՏԱԼ
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ՝ ՋԱՐԺԱՆԻՍ ՔՈ ՈՂԲԱԼ .
ՈՂԲԱԼ ԿԵԱՆՔԻ ԾՈՒՍԱԼԻՑ, ԿԱՍԱՐԵԱԼ,
ԵՒ ՋՈՐՍ ՓՈՔՐ ՄԱՆԿԻԿՆԵՐԻ ԿԱՐՄՐԱՓԱՅԼ:
ՈՐՈՑ ՇԵՏ ԱՋԳԱՏՈՇՄԴ Կ՛ԸՆԾԱՅԵՆ
ՔՈՑ ԾԻՐՄԻԴ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՒ Կ՛ԸՍԵՆ.

ՄԱ՛ՅՐ ՍԻՐՈՑ, ՄԻ՛ ՀՈԳԱՐ, ՈՒՆԻՄՔ ՄԵՔ՝
ՀԱՅՐ ՈՐԲՈՑ Ի ՅԵՐԿԻՆՍ, ՈՐ ԵՐԲԷՔ
ՄԵՋ ԱՆՏԵՍ ՁԻ ԹՈՂՈՒԼ, ԵՔԷ ՄԵՔ
ՋԱՅՆ ՍՐՏՈՎ ԵՒ ՀՈԳԻՈՎ ՄԻՇՏ ՍԻՐԵՄՔ:

ԻՍԿ ԴՈՒ ՄԱ՛ՅՐ, ԳՆԱ՛ ԴՈՒ ԱՌ ԾԻՍՈՒՍ՝
Ա՛Ռ ՊՍԱԿԻ, ՆԱ՛ ՄԵՐ ՀԱՅՐ, ՆԱ՛ ՄԵՐ ՅՈՅՍ:


Այս սլարկեշտաուուն կողակից եղբօր իմոյ Սարգիս
էֆէնտի Մկրեան, դուստր էր մահտեսի Պետրոս
Աղայի ձրկայեան ի Պարտիզակ, եւ բարեբարոյ եւ ազ-
նիւ վարուքն սիրելի լեալ էր գերդաստանի մերում .

(1) Տապանագիրք Ծնողաց իմոց և սորայս, իմ փանաքի շարադրու
Թիւնք են բղխեալ ի զգայուն սրտէ :

այլ ախտնս, զի վաղազրաւ լեալ ի կենաց՝ տրտմեցոյց զմեզ զամենեսին: Ես չգտայ ներկայ յաւուրս մահուան նորա, զի ճանապարհորդ էի ի Հայաստան Ռուսիոյ եւ գտանէի ի մէջ ճանապարհի Տփլիսոյ եւ Երեւանայ գնալ ի Ս. Էջմիածին. եւ ի կառս անդ մինչդեռ տապացեալ ի ջերմութենէ արեւու մրափ քնոյ ծանրացուցանէր զաչս իմ, տեսի յերազի զԵղբայր իմ Երիզադնդեալ վարչամակապատօք, եւ հարցի՝ թէ ընդէր այնպէս պատանեալ իցէ. նա՛ ձեռամբացի յայտնեաց զտրտութիւն իւր եւ զսուգ. եւ ես զարթեայ ի վայրկենին, եւ պատմեցի ընկերացս: Եւ այս լինէր ի 18 Յուլիսի 1865. Չիցէ այս զարմանալի . . . :

Եթող զչորս փոքրիւունս՝ զաւակս շնորհագեղս, զՎարսենիկ, զՍաթինիկ, զՍրտաչէս եւ զՍիրվարդ, յիշատակ մեզ եւ մտիթարութիւն, զորս պահեսցէ Տէր շնորհիւ իւրով եւ ողորմութեամբ:

Իսկ եղբայրն իմ կրկին ամուսնացաւ ապա ընդ Վարսենիկ օրիորդի Յ. Զաքարեանց:



ՈՎ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ

ՅՈՂԻ ՈՐ Ի ՔՈՑԳ ԿՈՂԷ ՑՈՂԵԱԼ
 ԲԺՇԿԵՍՑԷ ԶՀԱՆԳՈՒՑԵԱԼՍԵ
 ԻՋՑԷ Ի ՀՈՂ ՄԱՀՈՒ ՆՈՑԻՆ
 ԵՒ ԲՈՒՍՈՒՍՑԷ ՅՈՐԸՆ ՎԵՐՁԻՆ.
 ԿԵՆՂԱՆԱՐԱՐ ԶՍԵՆԻԸԳ ԲՈ
 ԿՈՁԵԱ՝ ԶՆՈՍԱ Ի ԿԵԱՆՍ ԲՈ
 ԵՒ ԴԱՍԵՑՈ ԸՆԴ ԱՐԴԱՐՈՑՆ
 ԵՐԳԵԼ ՔԵՋ ՓԱՌՍ ԸՆԴ ԶՈՒԱՐԹՆՈՑՆ:

ՔԱՀԱՆՍՑԻ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ
 ՀԱՅՑԵՄԻ Ի ՔԷՆ ՏԷՐ ԲԱՐԵԳՈՒԹ,
 ԸՆԴ ՆՆՁԵՑԵԱԼՍ ՀԱՒԱՏՈՎ
 ԸՆԿԱԼ ԶՄԵՋ ՆՈՎԻՆ ՅՈՍՈՎ
 ՅԵՐՈՒՍԱՂԷՄ ՔԱՂԱՔ ՎԵՐԻՆ
 ՅՈՐՈՒՄ ԱՐԴԱՐԻՆ ԺՈՂՈՎԻՆ.
 ՓԱՌՍ ՎԵՐԵԳԵԼ ՄԻՇՏ ԸՆԴ ՆՈՍԻՆ
 ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆԴ ԵՐՐԵԱԿ ԱՆՁԻՆ:

ԱԶԳԱԲԱՆ ՈՒԹԻՒՆ

ՄԿԻՆԱՆ ՏՈՂՄԻ

1. ԴԱԻԹԹ ծնանի զՄողղման.
2. ՍՈՂՈՄՈՆ ծնանի զՄկրտիչ.
3. ՄԿՐՏԻԶ ծնանի զՅովհաննէս.
4. ՅՈՎՀԱՆՆԷՍ ծնանի զԿարապետ.
5. ԿԱՐԱՊԵՏ ծնանի

ՂՍՈՒԼԹԱՆ յամին 1819. + 1851 Օգոստոս 20.
 ՂՅԱԿՈՔ » 1822. + 1852 Յուլիս 29.
 ՂՍԱՐԳԻՍ » 1826. Փետրվար 15.
 ՂՅՈՎՀԱՆՆԷՍ » 1851. Ապրիլ 4.
 ՂՅԱՐՈՒԹԻՒՆ » 1854. » 25.

6. ՍԱՐԳԻՍ ծնանի

ՂՎԱՐՍԵՆԻԿ յամին 1857 Օգոստոս 8.
 ՂՍԱԹԻՆԻԿ » 1858 Դեկտեմբեր 20.
 ՂԱՐՏԱՇԷՍ » 1862 Յունիս 24.
 ՂՍԻՐՎԱՐԳ » 1865 Ապրիլ 16.
 ՂՏԻՐՈՒՀԻ » 1868 Մարտ 7.
 ՂՀՐԱՆՈՅՇ » 1870 Յունվար 4.

7. ՅՈՎՀԱՆՆԷՍ ծնանի

ՂՄԱՐԻԱՆԷ յամին 1850 Դեկտեմբեր 12.
 ՂՍՈՒԼԹԱՆԻԿ » 1855 Յունվար 9.
 ՂՄԱՔՐՈՒՀԻ » 1855 Փետրվար 3.
 ՂՅԱԿՈՔԻԿ » 1857 Մայիս 27. + 1876 Մարտ 27.
 ՂԿԱՐԱՊԵՏ » 1860 Մարտ 28.
 ՂՀԱՄՍՍՓԻԻՌ » 1862 Յուլիս 26.



ՎԵՐՋԱԲԱՆ

ԵՒ ԱՐԴ՝ ի վերայ այսքանեաց վշտակրութեանց եւ ահարկու սրտաբեկութեանց, արժան է ամբառնալ զմիտս եւ զզգայարանս յերկինս ի վեր, եւ տարածեալ զանձն առաջի Աթոռոյ Ամենակալին Աստուծոյ Արարչին Երկնի եւ Երկրի, գետնամած երկրպագութեամբ վերընծայել զհաւատալիս ամենախոնարհ հպատակութեան՝ անքննին խորոց խորհրդոց օրհնաբանեալ կամաց Նորա, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս մարդկան. եւ զոհութիւնս վերառաքել փառատրութեամբ, որ միայն է Տէր կենաց եւ մահու, յաղագս ամենայն պարգեւաց իւրոց եւ ողորմութեանց եւ տնօրինութեանց:

Զի ոչ ի շնորհելն հարցանէ ինչ զմեզ, եւ ոչ ի պահանջելն, եւ հաւատամք՝ զի արդար է Նա յամենայն գործս իւր եւ հաւատարիմ, եւ ոչ արկանէ զմեզ ի փորձութիւն առաւել քան զկար մեր, այլ առնէ ընդ փորձութեանն եւ զելս, զի կարասցուք համբերել. (Ա. Կորնթ, Ժ. 13) եւ զի՝ սվ է մարդ որ պատասխանի տայցէ Աստուծոյ. միթէ կարող է ասել ստեղծուածն ցՍտեղծիչն թէ ընդէր այդպէս արարեր. (Հռոմ. Թ. 20):

Օրհնեալ, օրհնեալ, եւ դարձեալ օրհնեալ եղիցին Ամենասուրբ կամք Արարչին Աստուծոյ, որ ի ձեռն Յարութեան ամենօրհնեալ Փրկչին մերոյ Յիսուսի Բրիստոսի, որ եղեւ պտուղ եւ անդրանկի ամենայն

ննջեցելոց՝ ելոյծ գրունութիւն մահու, եւ ետ յոյս հաստատութեան վերստին նորոգման եւ կենդանութեան ամենայն մարդկան:

Ուրեմն սթափեալ ի տրտմութենէ մարմնոյ՝ եւ կազդուրեալ զանձնս հաւատամ հոգւով, զի չէ մեռեալ Մանուկն իմ, այլ ննջէ. եւ եթէ ննջէ՝ ապա ապրի, զի Աստուած զննջեցեալսն ի ձեռն Յիսուսի ածցէ ընդ նմա յԱրքայութիւնն Երկնից. (Ա. Թեա. Դ. 13) սրպէս եւ Բանն Աստուծոյ իսկ վկայէ, թէ՛ «Ամենայն որ հաւատայ, ընդունի զկեանս յաւիտեանականս, եւ ի դատաստան ոչ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս»:

Ո՛հ, այս միայն, այս միայն են ելք միսթարութեան Քրիստոնէի, վասն ցաւագին կենաց աշխարհիս. համբառնալ ստէպ զաչս յերկինս ի ստորնայնոյ աստի՝ եւ ակն ունել Փրկչին Յիսուսի Քրիստոսի Տեառն՝ եւ հաւատալ, թէ՛ Նա նորոգեացէ զմարմին խոնարհութեան մերոյ, կերպարանակից առնել մարմնոյ փառաց իւրոց:

Այո՛, հաւատամ աներկբայ, զի այսօրինակ հաւատով եւ յուսով կափուցին զաչս իւրեանց յերկրէ աստի Հարք մեր եւ Նախահարք եւ ընդ նոսին Ուղեակ իմ ցանկալի, եւ բացին յԱրքայութեանն Աստուծոյ՝ ի տես փառացն Քրիստոսի, զոր պատրաստեալ է Տէր սիրելեաց իւրոց ամենայն Հաւատացելոց:

Ապաքէն զի՛նչ են կեանք երկրաւորացս. — Ստուերք մահու. զի «Մարդոյ՝ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղիկի, շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա»: Եւ զիմարդիցէ՝ վասն առօրեայ եւ վաղանցուկ այսր կենաց կապիլ ի սէր աշխարհի. զիմարդ փոխանակել զանանց կեանսն ընդ անցաւորիս, եւ զվնջնջենականն ընդ ստուերականիս: Զի՛նչ են տառապանք մարդոյ վասն

անստոյգ այս կենաց. ընդէր հակառակութիւն, ընդէր նենգութիւն, ընդէր ատելութիւն, մախանք, չարակնութիւն, սրտմտութիւն եւ վէճ սնտախ . . . : Ի զուր, ի զուր են ամենեքեան եւ չարժեն բնաւ ինչ, եւ չունին փոխարինութիւն այնր խաղաղութեան հոգւոյ եւ մտաց, որպէս որոց Քրիստոսեան Աւետարանին պատուիրանացն հետեւողաց է վարձատրութիւն:

Ուրեմն, «Եթէ այսու կենօքս միայն յուսացեալ եմք, ողորմելի եմք քան զամենայն մարդիկ». քանզի «Ունայնութիւն ունայնութեանց է ամենայն՝ որ ի ներքոյ արեգական է»: Միայն հաստատուն, միայն անփոփոխ Աստուած է. լրումն կատարելութեան Նա միայն է, յՈր եթէ ապաւինեսցուք իբրեւ զխարխալս յուսոյ, եւ ջանացուք անվճատ՝ հասանել ըստ չափու կատարելութեան նորին (Մատթ. Ե. 48.) եղիցուք արդարեւ որդիք Աստուծոյ, ժառանգակիցք Քրիստոսի եւ յաւիտեանական փառացն, ուր ոչ տրտմութիւն, ոչ ցաւ եւ ոչ հեծութիւն, այլ երանաւէտ երջանկութիւն եւ սրբութիւն թագաւորէ:

Արդ՝ զայս գիտացեալ եւ ճանաչեալ եւ հաւատացեալ, պարտաւոր համարիմ՝ սրբել զաչս եւ չափաւորեալ զարտասուս իմ, դառնալ առ զաւակունս իմ եւ ընտանիս, առ մերձաւորս իմ եւ ազգակիցս, առ հոգեւոր որդիս իմ եւ ժողովուրդ՝ սիրեցեալս իմ ի Քրիստոս, եւ առ ամենայն հանդիպողս Յիշատակարանիս, եւ աւանդել զիմ վերջին բանս, օժանդակութեամբ Բանին Աստուծոյ, եւ ազաչել ունկնդիր լինել խրատուց զիտրձ առողիս փորձանաց եւ աշխարանաց աշխարհիս:

ՈՐԴԵՍԿԻԻ ԻՄ, եւ Եղբարք, հոգեւոր եւ մարմնաւոր հարազատք իմ սիրելիք, Նախ քան զամենայն՝ երկերուք յԱստուծոյ, եւ սիրեցէք զնա ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց, եւ զնա միայն սրաչտեցէք: զի Նա է Հայր մեր խնամակալ ամենեցուն:

Սիրեցէք զմիմեանս, զեղբարս, զընտանիս, եւ զհամօրէն ազգայինսդ իբրեւ զանձինս ձեր:

Սիրեցէք զՀայրենի Եկեղեցին յոր վերածնեալն էք ի Քրիստոս՝ յեղբայրութիւն սուրբ եւ անխորդախ սիրեցէք եւ սրաչտեցէք, ասեմ, զԱռաքելական Եկեղեցի մեր Հայաստանեայց, որով ծանեաք զԱմենասուրբ Երրորդութիւն մի Աստուածութեանն, եւ որով պահեցաք զգոյութիւն բազմադարեան Ազգի մերոյ եւ Աստուածախօս լեզուի անվանդ՝ ի յորդահոսան հեղեղաց բռնաւորութեանց աշխարհի:

Մի փոխանակել սիրոյ Սօրս այս լուսոյ, զամենայն զմեծութիւն եւ զխառս առօրեայս, եւ զվայելչութիւնս զիւրեղծանելիս, եւ զամենայն պատրանս կենցաղոյս այսորիկ, այլ նմանեալ նախահարց մերոց Երանելեաց, յանձն առնուլ վասն սիրոյ Սորս զամենայն զնեղութիւնս, զտառապանս, զվիշտս եւ զհալածանս, եւ զզրհարերութիւնս, զի կարասցուք աւանդել եւ մեք մերոց ապագայից՝ ի մշտնջենաւորել զԱզգութիւն Հայկայ, որոյ անուամբն պարծիմք:

Ուսուցէք մանկանց ձերոց զԱստուածապաշտութիւն, եւ զպատուիրանն Աւետարանի Տեառն Յիսուսի. ուսուցէք նոցա նախ՝ զԱստուածաշունչ գիրս Հին եւ Նոր կտակարանաց, եւ ապա զուսումն արտաքին գիտութեանց կարի կարեւորաց մարդկութեան: Ուսուցէք նոցա եւ զօգտակար արհեստն՝ որովք բովանդակ եւրօպիա ծաղկեալ է շինութեամբ եւ հաստատութեամբ,

չահարեր եղեալ անձանց եւ աշխարհի իւրեանց՝ զի աղքատութիւն կործանէ զհաւատ, զԱզգութիւն եւ զտուն: Տպաւորեցէք ի միտս նոցա՝ թէ գիտութեամբ եւ արուեստիւք զարգանայ Ազգ մի ողջոյն, եւ վերականգնի վերստին փառօք:

Ուսուցէք զՀայրենասիրութիւն եւ զԱզգասիրութիւն օրինակաւ մերոց եւ օտարաց շահատակութեանց. եւ ընդ նմին ուսուցէք սիրել զՄարդկութիւն համօրէն, յիշեցուցեալ զբանն Տեառն յաճախ, «Որպէս կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասցիք եւ դուք նոցա»:

Մի հատուցանել չար՝ փոխանակ չարի ումեք. մի զք զրկել, մի զք անարգել եւ ծաղրել, մի զք բամբասել եւ հայհոյել, մի ծածկել զճշմարտութիւն եւ խեղաթիւրել, մի խօսիլ երբէք բան սուտ, այլ եղիցի ամենայն այո՛ս, այո՛, եւ ամենայն ոչն՝ ոչ:

Սիրեցէք զխաղաղութիւն, ատեցէք զհակառակութիւն, եւ եթէ հնար ինչ իցէ՝ ընդ ամենայն մարդկան զխաղաղութիւն ունիջիք. ներելով միմեանց եւ շնորհելով իրերաց՝ եթէ ուրուք զումեք արտունջ ինչ իցէ: Ի բաց թօթախել զամենայն բարկութիւն, սրտամտութիւն, չարութիւն, հայհոյութիւն, եւ զցանկութիւն չարեաց, զաղծութիւն, եւ զազահութիւն, վասն որոց դայ բարկութիւնն Աստուծոյ ի վերայ որդւոցն անհաւանութեան:

Զգեցարուք այսուհետեւ իբրեւ ընտրեալք Աստուծոյ, սուրբ եւ սիրեցեալք զգութ՝ զօղորմութիւն, զքաղցրութիւն, զխոնարհութիւն, զհեղութիւն եւ զերկայնմտութիւն: Լերուք իրաւախօս ընդ ընկերի ձերում, եւ փախերուք յոխակալ դատախազութենէ եւ ի վրիժառութենէ:

Պահեցէք զԸնտանեկան պարզութիւն եւ զհամեմտութիւնն Ազգային, հաւատարիմ լիցին արք՝ կանանց, եւ կանայք՝ արանց, փոխադարձ հնազանդութեամբ պատուիրանին Սիրոյ, զի Ազգն կազմի ի բարեբարոյ Ընտանեաց, եւ ոչ ի սեղեխաց եւ ի զրկելոց ի բարոյ-յականութենէ :

Յամենայն առեւտրական գործառնութիւնս ձեր, մեծ եւ փոքր, մի մտցէ անիրաւութիւն եւ խաբէութիւն, գիտասջիք զի շահն երեւեալ ձեզ ի ժամուն՝ եղիցի բազում վնասուց պատճառ առ յապայն : Մի խնդրէք հարստանալ անիրաւութեամբ, այլ արդարութեամբ եւ խղճիւ վաստակեցէք : « Մի յուսայք յանիրաւութիւն, յափշտակութեան մի ցանկայք եւ մեծութիւն թէ առուով գայցէ, մի յօփարեցեն սիրտք ձեր : »

Մի հայիք յայնպիսիս՝ որք ստութեամբ, խարդախութեամբ եւ հարստահարութեամբ, եւ կեղեքանօք փարթամացեալ են, զի իբրեւ զփոշի ցրուեսցին նոքա ամենեքեան յերեսաց հողմոյ Արդարութեանն Աստուծոյ, որպէս զիրք ասեն, « Տեսի զամբարիչան վերացեալ եւ բարձրացեալ որպէս զմայրս Լիրանանու, անցի՝ եւ ահա ոչ էր, խնդրեցի՝ եւ ոչ գտաւ տեղի նորա : »

Յամենայն ի գործս ձեր, յիշեցէք զԱստուած, զի նա տեսանէ զամենայն՝ եւ գիտակ է խորհրդոց մերոց . նախ քան զգործել ի միտ առէք թէ հաճելի իցէ առաջի Աստուծոյ, թէ վնասակար իցէ ումեք, եւ ապա ձեռնամուխ լինել :

Առանց աղօթից եւ խնդրուածոց մի առնել ինչ, ի նստիլ ի տան, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել, աղօթիւք խնդրեցէք յԱստուծոյ զողորմութիւն նորա եւ զձնորհս, զի կարող լինիջիք զերծանիլ ի փորձութեանց աշխարհի, եւ գտանել զհանապազոր-

դեայն հաց : Մի ձանձրութեամբ եւ հեղգութեամբ աղօթէք, այլ սրտի մտօք, եւ հաստատուն հաւատով, զի աղօթքն խօսք է ընդ Աստուծոյ, վասն որոց ջերմեռանդութեամբ եւ փափաքանօք պարտի լինել : Յիշեցէք յաղօթս ձեր զնախնիս եւ զՍիրելիս հանգուցեալ ի Գրիստոս, եւ պահեցէք զյիշատակս նոցա :

« Խնդրեցէք եւ տացի ձեզ, բաղխեցէք եւ բացցի ձեզ . խնդրեցէք նախ զԱրքայութիւնն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի ձեզ : » Հաւատացէք զի Յանուն Տեսուն մերոյ Յիսուսի Գրիստոսի, զոր ինչ եւ խնդրեսցուք տացի մեզ, զի ինքն իսկ ասաց. « Մինչեւ ցայժմ ոչ ինչ խնդրեցիք յանուն իմ, խնդրեցէք եւ առնուցուք, զի զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ : »

Ուրեմն բեւեռեալ միշտ ի հոգիս մեր զսոսկալի օր մահուն, եւ զերկիւղ գեհէնին, եւ զսէր Արքայութեանն Աստուծոյ, զղջացուք ի վերայ մեզաց մերոց, եւ պահեսցուք զպատուիրանսն Տեսուն, եւ գործեսցուք գրաւիս յ'անցաւոր աշխարհիս՝ վասն անձին, վասն ընկերին եւ վասն մերոց Հայրենեաց, աղօթելով միաբանութեամբ ոչ միայն բարբառովք, այլ սրտից եւ ոգւոց սղարակաւ, ձայնակցեալ Մաղթանաց բանիս :



Մ Ա Ղ Թ Ա Ն Ք Ո Ղ Բ Ե Ր Գ Ա Կ Ա Ն Ք

Վ Ա Ս Ն Հ Ա Մ Ա Յ Ն Ա Ջ Գ Ի

Ե Ի

Ս Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Ա Ց Հ Ա Յ Ո Ց

«Տէր իմ եւ Աստուած իմ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ես ամենաախալ եւ բողոքում չարեօք եւ անօրէնութեամբ լցեալ ծառայս քո, արդէն յերկիր խոնարհեալ՝ կորազուրիս անձամբ եւ մեծակական ողբով ի խորոց սրտէ հառաչեմ առ Ամենագլխած Աստուածդ իմ, եւ աղաչեմ: Վասն ողորմելի եւ անտերունչ Ազգիս մերոյ ազազակեմ առ քեզ, ո՛վ ողորմելեաց Ողորմած, անտիրացելոց Տէր, անօգնականից Օգնական, անյուսից Յոյս եւ Ապաւէն, նեղելոց եւ վշտացելոց Հանգիստ եւ Մխիթարութիւն:

«Գոչեմ առ Քեզ մեծաւ թախանձանօք. բաց Տէր զաչս քո, եւ տես զողորմելի վիճակ մեր. տես զվտըրիկ հօտս քո, թէ որպէս ցրուեալ եւ տարագրեալ ընդ ամենայն երկիր, եւ մատնեալ ի ձեռս օտար տէրանց եւ թշնամեաց եւ զրկեալ ի սեպհական բնակութեանց եւ ի Հայրենեաց մերոց:

«Ո՛հ, զի եմք որպէս զնաւ ղեկարեկ տատանեալք յալիս ծովու առանց ղեկավարի, եւ որպէս ոչխարք մուրրեալք ի յանապատի առանց հովուի, եւ ո՛չ ունիմք զՄովսէս՝ որ առաջնորդեսցէ, եւ ո՛չ զՅեսուս՝ որ ընդ-

դէմ թշնամեաց կացցէ, եւ ո՛չ ունիմք զՄարգարէ եւ զԱռաջնորդ, եւ ո՛չ զօգնութիւն իմն յուսեքէ:

«Մերկացեալք յիշխանութեանց եւ յընչից, եւ անկեալք ընդ իշխանութեամբ այլոց՝ ծառայեմք թշուառութեամբ եւ աղքատութեամբ: Ժողովուրդք մեր դրուեալք ի ներքոյ ծանր լծոյ եւ հարկի բռնաւորաց, հազիւ հայթայթանօք գտանեմք զապրուստս կենաց մերոց. զի զտերմանեալն եւ զվաստակս մեր այլք ուտեն եւ վայելեն:

«Եկեղեցիք վայելչագեղք եւ վանորայք պայծառաչէնք՝ որք յանուն Քո եւ ի յիշատակ Սրբոց Քոց կառուցան, եւ Հողուոյդ Սրբոյ օձմամբն կնքեցան, եւ ամենայաղթ իջչիդ նշանաւն պսակեցան, յորս մատչիւր պատարագ Գառնդ Աստուծոյ ի փրկութիւն աշխարհի, յորս կատարէին սրբագործ եւ հոգեկեցոյց խորհուրդք Քո, յորոց ելանէին եւ վերառաքէին առ առ Քեզ ձայնք օրհնութեանց եւ փառաբանութեանց, բուրմունք հոգեւորականք, նուէրք հաճոյականք եւ ազօթք հաշտարարք. ահա՛ ըստ մեծի մասին ամայացեալք եւ ապականեալք՝ դողոյց եւ դազանաց օթարան են եղեալք:

«Խնայեա՛, Տէր, խնայեա ի սրբութիւնն՝ որ պղծեցին հեթանոսք, դարձո՛ զմեզ Տէր եւ դարձցուք առ Քեզ, նորոգեա՛ զամուրս մեր որպէս յառաջագոյնն: Հայեանց, Տէր, յուխտ Քո, եւ արա՛ շինութիւն կործանեալ Եկեղեցոյս, ուղղեա՛ զսեղան Սրբութեան, ժողովեա՛ զցանեալս եւ զցրուեալս: Դու, Տէր, կենդանի ես եւ մշտնջենաւոր, եւ մեք այսպէս ընդ վայր հարեալ թարթալիմք. աթու Քո հաստատեալ է ազգէ յազգ, եւ զմեզ այսպէս ի ձեռաց թողեր: Յիշեա՛ զմեզ Տէր, եւ մի մոռանար, արա՛ զմեզ, զի Քո խն եմք արարածք.

ժառանգեա՛ զմեզ Դո՛ւ՝ եւ մի այլոց լիցուք ժառանգութիւն, ժողովեա՛ զմեզ ի Բո տեղին, եւ մի ցրուեսցուք ընդ օտար տեղիս :

« Յիրաւի ձգեաց թշնամին զձեռն ի ցանկալիսն քո : Մտին հեթանոսք ի ժառանգութիւնս քո, եւ պղծեցին զտաճար սուրբ քո : Սրահք եւ Սրբութիւնք նոցա դարձան յապականութիւն : Սուգ սուին ճանապարհք նոցա : Հատան երթեւեկք տօնից տարեկանաց նոցա : Լուեցին ի նոցանէ ձայնք օրհնութեանց եւ փառաբանութեանց : Գազանք եւ յախտակողք մուտ եւ ել առնեն ի նոսա :

« Սքանչելարար դամբարանք եւ բժշկարար նշխարք սրբոց քոց որք ի նոսա. կոխան եղեն ոտից անսրբոց եւ պղծոց : Քահանայք եւ պաշտօնեայք նոցա հալածեալք : Ուստի եղաք մեք մնացորդքս նախատինք դրացեաց եւ այսն կատականաց թշնամեաց մերոց :

« Արդ այս ամենայն եկին եւ դան ի վերայ մեր վասն մեզաց մերոց : Քանզի մեք մեղաք, անօրինեցաք եւ ապստամբեցաք ի քէն. վասն այսորիկ եւ դու թոյլ ետուր այս ամենայն չարեաց դալ ի վերայ մեր եւ տիրել մեզ, եւ մատնել զմեզ ի ձեռս թշնամեաց՝ տէրանց ապստամբողաց, որպէս ահա եմք տառապեալք ի վերայ ամենայն երկրի այսօր վասն մեզաց մերոց :

Ուրեմն Աստուծոյդ մերում արդարութիւն. եւ ամօթ երեսաց մերոց :

« Արդ՝ այժմ առ ո՞վ դիմեսցուք՝ ո՞վ Աստուած մեր. եւ ո՞ւմ պատմեսցուք զցաւս մեր՝ եթէ ոչ քեզ բարկացելոյդ, որ որպէս արդարութեամբ խրատեցեր եւ հարեր զմեզ, կարող ես ողորմութեամբք անդրէն վերատին բժշկել եւ մխիթարել :

« Վասնորոյ ահա անկանիմ առաջի անօխակալիդ Աստուծոյ, եւ ըստ անառակին գոչեմք, մեղաք յերկինս

եւ առաջի քոյ, մեղաք ստեղծողիդ մերոյ, մեղաք բարերարիդ մերոյ եւ Աստուծոյ :

« Ազաչեմ գրեզ Տէր Աստուած, դարձիր ի բարկութենէ քումմէ եւ անցո ի մէնջ զցասումն քո. մի յիշեր զմեզս մեր զառաջինս. վաղվաղեսցէ առ մեզ ողորմութիւն քո, զի աղքատացաք յոյժ : Զարթիր, Տէր, դարթիր, արի եւ մի մերժեր զմեզ խապառ : Մի մուանար զաղքատութիւն եւ զնեղութիւնս մեր : Արի Տէր՝ օգնեա մեզ եւ փրկեա զմեզ վասն անուան քոյ, որ կոչեցեալ է ի վերայ մեր : Մի մատներ զմեզ խապառ, մի ցրեր զուխտս քո եւ մի ի բացեայ առներ զողորմութիւնս քի ի մէնջ : Զի դու միայն ես Տէր եւ թագաւոր, դու միայն ես Փրկի՞ջ մեր եւ օգնական, դու միայն ես ապաւէն մեր եւ յոյս : Զի բաց ի քէն զայլ ոք ոչ զիտեմք. եւ զանուն քո կարդամք հանապաղ : Տես զտառապանս Աղղիս մերոյ : Հաս յօգնութիւն եւ սյց արա :

« Եւ որպէս դիժայիր հնոց ժողովրդեան վասն Արբա-համու, ԻսաՀակոյ, Յակոբայ եւ վասն Դաւթի ծառայից քոց. դիժա եւ այժմ նորոյ ժողովրդեանդ եւ փոքու հօտիդ, վասն Սրբուհոյ Աստուածածնի անարատ ծնողի քոյ, Սրբոյն Յովհաննու Կարապետին եւ Մկրտչին քոյ, եւ սրբոց Առաքելոցն եւ յատուկ Լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարթոլղիմէոսի, եւ առաքելաւորաս Հօրն մերոյ Գրիգորի բազմաչարչար Վկային քոյ, եւ Նորին Որդւոց եւ Թոռանց ընտրելոց ծառայից քոց Գրիգորեանց եւ Ներսիսեանց :

« Զի եթէ վասն բաղում մեզաց մերոյ եւ անօրինութեանց առ ժամանակ մի թողեր զմեզ, դարձուցեր զերեսս քո ի մէնջ եւ տրտմեցուցեր. վասն պատուհան Արեան քոյ՝ եւ վասն արդարութեան սիրելեաց քոյ կրանեալ Նախնեաց մերոյ, դարձ առ մեզ, եւ

ողորմութեամբ քով մեծաւ ողորմեաց մեզ, եւ ուրախացնի՛ զմեզ՝ որպէս ասացեր առ Նսայեաւ:

« Լսեցնի՛ եւ մեզ զայն երանաւէտ ձայնն թէ՛՝ Լուսաւորեաց Եկեղեցիդ Հաստանեայց եւ ուրախ լեր, զի հասեալ է լոյս քո: Ահաւասիկ ես դարձուցանեմ ի քեզ զխաղաղութիւն իբրեւ զգետ, եւ զմանկունս քո ի հեռաստանէ ի վերայ ուսոց իւրեանց բարձեալ բերիցեն, Յիրաւի այգալիսի ողորմութեան Ամենակարող Աստուծոյդ եմք մնացեալ ապաստան ողորմած Աստուած:

« Ուրեմն հաշտեաց ընդ մնացորդաց ժողովրդեան քոյ, փրկեա՛ զմեզ մեծաւ սքանչելեօք, որպէս առ Մովսիսիւ, եւ ժողովեա՛ զմեզ ի դոգ սիրոյդ, առաջնորդեա՛ մեզ լուսովդ քով սրբով եւ տար յերկիրն ցանկալի՛ ուր առաջին նշան Հաշտութեան ետուր մարդկան զերփնագեղ Ծիածանն պայծառափայլ:

« Աղաչեմ՛ զքեզ, Տէր իմ եւ Աստուած իմ, վասն ամայացեալ եւ անչքացեալ Հայրենեաց, Վանորէից եւ Եկեղեցեաց մերոց, ծագեա՛ զտրեգակդ վերակենդանութեան ի նոսա. մի՛ յիշեր զմեղս մեր, որովք բարկացուցաք զքեզ. այլ յիշեա՛ զՍուրբսն քո յորոց անուն կառուցան եկեղեցիք մեր, եւ որոց արեամբ չաղախեալ է ամենայն երկիր մեր, հեղեալ վասն անուանդ քում սրբոյ:


« Ուրեմն աղաչեմ՛ զքեզ՝ ողորմած եւ գթած Աստուած, ի սէր սրբոց եկեղեցեաց եւ սրբութեանց քոց. բարեխօսութեամբ քեզ հաճոյացեալ սրբոց Նախնեացն մերոց, եւ յիշատակաւ չարչարանաց եւ պատուական արեան եւ մտքուր նշխարաց եւ Դամբարանաց նոցին, ողորմեա՛ եւ անց արա:

Ձի որպէս տեսին աչք մեր զամայութիւն եւ զապականութիւն նոցին վասն մեղաց մերոց, տուր մեզ տե-

սանել վերստին զվերանորոգութիւն եւ զպայծառութիւն նոցին:

Եւ որպէս հատան եւ լուեցին ձայնք օրհնութեանց եւ փառաբանութեանց ի նոցանէ, արա՛ զի վերստին զօրացին եւ բարձրացին ի փառս անուան քոյ. զի ծանիցին ամենեքեան թէ՛ կոչեցեալ է անուն քո ի վերայ մեր՝ եւ եմք սեպհական ժողովուրդք Եղեմական դրախտիդ, նախասահմանեալք ԳՈՐԾԵԼ, ՋՆԱ, ԵԻ ՊԱՀԵԼ:

Փառք, Պատիւ եւ Երկրպագութիւն ի Բարձունս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից Ամէն:



Վ Ր Ի Պ Ա Կ Ք



Ե-Է	Տ-Ն	ՍԷ-Լ	Ո-ՎԷ
15	16	Եւս իմ	Եւ իմս
15	28	Ժողովրդասէր	Ժողովրդասէր
17	12	24 ին	27 ին
97	20	Եպիսկոսոս	Եպիսկոպոս
123	15	զանձին	յանձին
192	23	Պարիկս	Պարիկս
251	2	ՅՈՂԵԱԼ	ՅՈՂԵԱԼ
251	13	ՅՈՈՍՈՎ	ՅՈՒՍՈՎ

CONTENTS

Introduction	1	1
Chapter I	10	10
Chapter II	20	20
Chapter III	30	30
Chapter IV	40	40
Chapter V	50	50
Chapter VI	60	60
Chapter VII	70	70
Chapter VIII	80	80
Chapter IX	90	90
Chapter X	100	100
Chapter XI	110	110
Chapter XII	120	120
Chapter XIII	130	130
Chapter XIV	140	140
Chapter XV	150	150
Chapter XVI	160	160
Chapter XVII	170	170
Chapter XVIII	180	180
Chapter XIX	190	190
Chapter XX	200	200

1875

Մեծ սրբոց
1892

ՀՀ Ազգային գրադարան



NL0335374



27 Vols 4876